

450

бензиновый  
автомобиль

12

трансмиссия

бензиновый

двигатель

ДД

бензиновый

ДД

бензиновый

بِسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِيمِ

سُبْحَانَ رَبِّكَ رَبِّ الْعَالَمِينَ

491.99 - 8

3825 - 4.2

>-86

984-64

# ԱՐԵՎԱՆԻ ԹԱՅԻ ԽՈՏԵՎՈՅ

498  
160-30

ՄԱԿԱՐՅԱՑ

Դ ՀՐԵՎԱՆԻ ԳՈ ԸՆԹԵՐՅԵՆՈՒ.

ԹԵՐԵ ԵՒ ԽԵՐԵԿՐԹՈՒ.

ԹԵՐԵ:

Աշխատասիրեալ 'ի հ. Պօղոսէ Յովանեանց  
'ի Միաբանութենէ ամենապատիւ Միսիթա-  
րայ մեծի Աբբայի:

1002  
8816

\*\*\*\*\*0\*\*\*\*\*



Դ Ա Ե Ե Ե Ե

Դ Տ Տ Պ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

1 8 2 6.

0761

224  
10-001

2004

## ՅԱՄԱՐ. ԶԵՐԱՆ:

Ասկից առջի տղոց համար տպած գրգոյկ-  
ներնուս մէջը խոստացանք՝ անոր ետևէն ու-  
րեշ գերք մըն ալ տպել՝ Գրավարժութեան  
և ուրիշ օգտակար հմտութեանց համար։  
Ահա հիմայ խոստմունքնիս կատարելով աս  
գերքը հանեցինք, որ տղաք առջի գերքը լր-  
մընցուցածնուն պէս ասիկա կարդալ սկսին։  
Ասիկա պիտի ծառայէ անոնց Այալմոսին։  
Աւետարանին՝ ու Կարեկին տեղը, որոնք որ  
սովորութիւնն եղած էր գրավարժութեան  
համար տղոց ձեռքը տալու։ Աս գերքը կար-  
դալով՝ սորվին պիտոր տղաք կարդալու մէջ  
աղէկ վարժիլ, ու անկէց ՚ի զատ իրենց ա-  
ռաքինի ըլլալնուն ու բարեկըթութեան վե-  
րաբերեալ բաները։

Աս գրքին մէջը աշխատեցանք անանել  
բաներու վրայ խօսիլ որ՝ պղտիկ տղայ մը  
անիկա կտրդալով իմանայ ճանչնայ թէ՝ ին-  
քը իր մանկութեան ատենը ինչ պիտի ընէ,  
ինչպէս առաքինի կեանքով ու վարմունքմով  
պիտի մեծնայ, ու մեծնալու չափահաս ըլլա-  
լու աաենը ինչպէս գործքերու մէջ պիտի

մտնէ : Աս գրքին մէջը կըկարդայ կըտեսնէ  
տղան ամէն կենցաղօգուտ բնական ու բա-  
րոյական առաքինութիւններուն համառօտ  
բոլանդակութիւնը , ու մարդկային զանա-  
զան վիճակաց անձինքներուն կարգը՝ պարտ-  
քը՝ ու գործքերը : Շատ պատմութիւններ  
ու օրինակներ ալ գրինք , մէյմը որ՝ ըսլած  
բանը եղած օրինակուլ աւելի կըհաստատին  
ու գործադրելի կըլսյ . ու մէյմ'ալ որ՝  
տղաք այսպիսի զուարձալի պատմութիւններ  
կարդալով՝ սորվելէն ու ընթերցանութենէ  
չեն ձանձրանար , հապա աւելի կըյորդորվին :  
Այսպէս տղան մէկ գիրք կարդալով , կամ  
մէկ գործքով երկու մեծ օգուտ կընէ . նախ՝  
աղէկ գրավարժութիւն կունենայ . ու երկ-  
րորդ՝ շատ օգտակար բաներու ալ հմուտ  
կըլսյ : Եւ որովհետեւ ամէն կատարեալ ու  
մեծ գործ անկատարէն կըսկսի , ու ամէն  
դժուարին ու բարձր ուսումներ պղտիկ ու  
դիւրին ուսումներէն ու գիտութիւններէն  
կըսկսին , անոր համար տղաք իրենց գրավար-  
ժութեան ատենը այսպէս կանուխկեկ սկսե-  
լով պղտիկ ու դիւրին ուսումներու տեղեակ  
ըլլալու , կըյուսանք որ մեծ ջանքով օրէ օր  
առաջ կերթան , ու դիւրութեամբ կըմտնեն  
բարձր գիտութիւններու մէջ :

Վեր բաղձանքը ու ջանքը ան է որ՝  
մեր ազնիւ ազգին ամէն մէկ տղան իր պզտի-  
կութենէ սկսի ուսման ու գիտութիւններուն  
անուշ համը առնել, ու անոնց սէրը իր  
սրտին մէջը բորբոքել, որով և ազգերնուս  
մէջը ուսումնասէր անձինքը շատնան : Աս  
բանս մենք՝ մեր գրքերովը ու մեր դպրա-  
տունին մէջը աշխատելով կըկատարենք . իսկ  
ուրիշ ուսումնասէր ու ազգասէր վարպետ-  
ները՝ ու ամէն տղոց իրենց գովելի ծնողքը  
կընան իրենց ջանքովը անիկա առաջ տանիլ,  
ու ազգը աւելի ուսումնական աւելի գիտուն  
ընել : Յաէ որ իւրաքանչիւր ազգասէր ծնողք  
աղէկ մտածելու ըլլան նէ՝ յայտնի կըտես-  
նեն որ ինչ մէծ օգուտ ու պատիւ կըլլայ  
աս բանէս չէ թէ միայն իրենց զաւակացը՝  
հապա նաև իրենց ալ :

---

\* Ուղեակ՝ Եթէ իմաստուն լինիցի սիրտ  
քո, ուրախ արասցես և զիմ սիրտ || :

Եռունի. Էջ. 15.

## ՄԵՍՆ Ա.Ի.Ա.Զ.Ի.Ն

Դպրատուն գացօղ տղոց գիտնալու հար-  
կաւոր եղած բաներուն վրայ :

## ԿԵՐՃ՝ ԾԵՇԱԽՑՈՒՄ

Դպրատունի վըայ :

Դպրատունը տեղ մի է, որուն մէջը տղաք անանկ  
բաներ կըսորվին, որոնցմով երջանիկ կամ բախտաւոր  
մարդ կըլսան : Եւ ասոնք անանկ բաներ են, որ մեզ չէ  
թէ մինակ աս աշխրիս վրայ, հապա անդիի աշխարքն  
ալ երջանիկ կընեն : Բայց որովհետև տղաք (մանաւանդ  
թէ շատ մարդիկ ալ) դեռ չեն գիտեր՝ թէ որն է ճշմա-  
րիս երջանկութիւնը կամ բախտաւորութիւնը, անոր  
համար հոս տեղս ամէն բանէն առաջ երջանկութեան  
վրայ խօսինք :

## ԳԼՈՒԽԻ ՇԱՌԵՋԻԿԻ

Երջանիւթեան իայ բախտաբանութեան կը այ :

։ Ամէն մարդ կուղէ երջանիկ ըլլալ : Երջանիկ ըլլալու համար բաւական չէ որ ուրիշները մեղ երջանիկ սեպեն, հապա պէտք է որ, ամէն մարդ գործքով երջանիկ ու բախտաւոր ըլլալու աշխատի . ու ջանայ՝ որ աս երջանկութիւնը չէ թէ քիչ մը ատեն, հապա միշտ ու յաւիտեան ունենայ :

։ Ամէն վիճակի. (տէրէճէյի) մէջ մարդ կրնայ երջանիկ ըլլալ : Ամրդիկ կըկարծեն որ մինակ թագաւորները՝ իշխանները՝ ու մեծամեծ հարուստները երջանիկ են, ու հանգիստ կապրին : Իայց ասիկա սուտ է . ամենաբարին Աստուած ամէն մարդու երջանիկ ըլլալու կարողութիւն տըված է : Հասարակ մարդիկ, քաղաքացիները՝ խանութպանները՝ գեղացիները՝ ծառայները, և ուրիշ ասոնց նման մարդիկ ալ կրնան երջանիկ ըլլալ :

։ Խնչպէս ամէն վիճակի մէջ մարդ կրնայ բախտաւոր ըլլալ, նմանապէս ամէն վիճակի մէջ ալ կրնայ դժբախտ կամ անբախտ ու ողորմելի ըլլալ : Պէտք չէ որ մարդ ըսէ թէ՝ աղքատ ու ցած մարդիկ անբախտ են : Շատ հեղ մեծամեծները ու հարուստները աւելի անբախտ են, քան թէ հասարակ ու բան չունեցօղ մարդիկ :

։ Առորը Իեռնարդինոս աղքատներուն երջանկութիւնը ու հարուստներուն թշուառութիւնը աղէկ կըցըցընէ մեղի աս օրինակով : Հարուստ մարդուն մէկը մեծ պալատի (սառայի) մը մէջ կըբնակէր . շատ

ըռզակներ, աղվոր հագուստներ, ու անթիւ գանձեր ու-  
նէր: Ի՞այց շատ հեղ դիշերը քունը չէր տանէր, ու  
փափուկ անկողնի մէջ մէկ դիէն մէկալ դի կըդառնար.  
ինչու որ իր տկուած փորը ու ստակը պահելու հոգը  
զինքը կըւարչըկէին: Աս հարուստը իր տունին քովը աղ-  
քատ դրացի մը ունէր, որ դիշերները աշխատելու տե-  
նը՝ իր զաւկըներուն հետ՝ ուրախութեամբ կերգէր, կը-  
խաղար, ու կըխնտար: ու ասանկ աշխատելէն ետքը ա-  
նուշ կըքնանար՝ մինչուկ որ առարվանց զինքը արթնցը-  
նէին: Հարուստը աս աղքատին ցնծութեանը ու երջան-  
կութեանը վրայ նախանձելով, դիշեր մը ելաւ քովի  
դոնէն՝ որ աղէկ դոցված չէր՝ անոր տունը մտաւ, ու  
դուան ետել տոպրակ մը ոսկի կախելէն ետքը, իր տե-  
ղը դարձաւ: Աղքատը առարվանց ելած ատենը տեսաւ  
տոպրակով ոսկին, ու առաւ գաղտուկ տեղ մը պահեց  
անիկա: Անկից ետքը սրտին մէջը վախ մտաւ որ՝ չըլայ  
թէ մէկը ոսկին գողնայ տանի, անոր համար առաւ անիկա  
անկողնին տակը խօժեց, ու ինքն ալ՝ մէջքս կոտրած  
է՝ ըսելով, անկողինը մտաւ պառկեցաւ: Ի՞նչ կընայիս,  
աս ոսկին պահելու հոգէն դադրեցան երգելու ձայները,  
ու խաղերը, և ուրախութիւնը տրտմութիւնի փոխվեցաւ:  
Հարուստը որ աղքատին տունին մէջը եղածները միշտ  
կըդիտէր կոր, երբոր աս փոփոխութիւնը տեսաւ նէ,  
ելաւ հան գնաց՝ իրիւ թէ դրացի հիւանդը տեսնելու  
համար: Հարցուց թէ, ի՞նչ է հիւանդութիւնը + մէկը  
աս, մէկալը ան կըսէր: Ի՞այց ինքը ստոյգը դիտնալով,  
հիւանդութիւնը անի չէ, ըսաւ, ևս դիտեմ ի՞նչ ըլլալը,  
ու կընամ շուտով առողջացընել: «Ի՞նաց ամէնը հիւ-  
անդին խուցէն (օտայէն) դուրս հանեց, ու անոր ական-  
ջէն 'ի վար ըսաւ, շուտով ստակս տուր, հապա թէ չէ»

քեզ կախել կուտամ : Աղքատը երբոր ասի լսեց , շռւտ  
մը ցաթկեց ու ստակը տըվաւ : Ասանկով ստակը պա-  
հելու հոգէն խալըսած ըլլալով , դարձեալ առաջվան  
պէս սկսաւ աշխատիլ , ու գիշերները երգել . ու տունին  
ուրախութիւնը իր տեղը դարձաւ : Ահա աս օրինակով  
յայտնի կերենայ որ շատ հեղ աղքատութիւնը երջան-  
կութեան՝ ու հարստութիւնը թշուառութեան պատ-  
ճառ է :

Ե : Ատոյդ է , որ վիճակի մը մէջ կրնայ աղէկու-  
թիւն մը դտնըվիլ , որ ուրիշ վիճակի մէջ չիգտնըվի :  
Խայց աս ալ ստոյդ է , որ ամէն վիճակ ալ իր անկա-  
տարութիւնը ու վիշտը ունի : Աստուած անանկ կարդ  
դրաւ որ , աշխրքիս վրայ ամէն բան աղէկութիւն ու ան-  
կատարութիւն մը ունենայ :

Ի : Անոր համար Աստուած մէկ մարդ մը ինչ վի-  
ճակի մէջ որ դրած է , կամ թէ ըսենք՝ մէկ մարդ մը  
ինչ վիճակ որ կընտրէ , ան վիճակին անկատարութիւն-  
ները ու նեղութիւնները պիտի յանձն առնու , ու անոնց  
համբերէ :

Է : Պէտք չէ մեզի ամեննեին ան բանը ուղել , որն  
որ մէր վիճակէն վեր է , ինչու որ անիկա չենք կրնար  
ձեռք ձգել : Այնպիսի բաններու բաղձալը՝ որոնք որ  
չենք կրնար ձեռք ձգել՝ մէր սիրտը կընեղէ ու անհան-  
գիստ կընէ : Խեկատ և չունենանք ան բանները որոնք  
որ մէծ վիճակի մէջ ըլլալները ունին , սակայն մէր վի-  
ճակին մէջը կրնանք երջանիկ ըլլալ :

Ծ : Որոնք որ իրենց սիրտը կընեղեն այնպիսի բա-  
ներու բաղձալով , որ իրենց վիճակէն վեր է , անոնց  
թշուառութիւնը աղէկ կըյայտնէ աս զուարճալի տ-  
ռակը :

Հասարակ քաղաքացի մը՝ որ իր վիճակին բաւական եղած ապրուստը ունէր, քանի որ հարուստներուն փառքը ու պատիւը կըմտածէր, սիրտը կելլէր, ու իր ունեցածին վրայ գոհ (լսանահամ) չըլսալով, Արամազդ չաստուածին (1) կաղաչէր, որ իրեն փառք պատիւ ու հարստութիւն պարգևէ։ Արամազդ չիկրնալով դիմանալ, Էն ետքը՝ սա մարդուն ձեռքէն խալսիմ՝ ըսելով, մարդու մը ձեռքով իրեն ծիրանիներու և բեհեղներու մէջ պլած փառք պատիւ ու հարստութիւններ խրկեց։ Իսյց տանողին ապսպրեց որ, ան բաները իր ձեռքը տա-

(1) ԱԵՄԱՆՈՒ ՔՈՅ ԽԱՍՏՈՂԱԾՈ ԲԱՐԴԻՆ՝ ԱՌ ՃԱՄԱՐԴԻԿ ԱՐԱ-  
ՄԱՆ-ԾՈՅ ՊԱՇՈՒԹԻՆ Ա- ԵՐԵՎԱՐԴՈՒՄԵՆԵՆ հՀԱՄԱԳՈՅ-  
ԵՆ, ԱԲԵՆ ՊԵՏԱԿԻ ԲԱԿԱՆԵՐԸ՝ ՀԱՐԱ, ՀԱՅԱՐԱ, ՔԱՅ ՆԱԽ-  
ԽԵՆԱՐԱՆԻՆԵՐԸ ԱԼ ԵՐԵԿԿ ԱԱԳՈՒԱԾԸ ԱԵՐԵԼՈՎ, Ա-  
ԿՈՆԿ ԱԱՋԱՎԵԼ ՀԵՅՆԱՅԻՆ Ա- ԵՐԵՎԱՐԴՈՒՄԵՆ ԷՂԱՆԵՐՆ :  
ՈՒԱՆ, ԱԼ ԵՐԵԿԵԼ ԲԱՐԴ ԻՆ Ա-ԿԱՆԵԼՅՆ ԵՊԱՌ, Ա-  
ՆԵՐ ԱԱԳՈՒԱԾՈՅ ՊԵՂ ՊԵՆԵԼՅՆ ԷՂԱՆԵՐՆ ՊԱՇՈՒԵԼ :  
ԵՐԱՆԻ՛ Ա-ԿԱՆԵՐՆ ԿԵՄԱԿ ԱԱԱՆԻ ԳԵՐԱՎԵԼՅՆ Ա- ԱԿՈՐԵՆ  
ՊԱՇՈՒԱԽՈՒԱՆԻՆԵՐԸ ԱԱԳՈՒԱԾԸ ԷՆԻ : Ա-ԿԱՆԵՆՆԵՐԸ  
Ա-ԲԵՆ ԿԵՄԱՆՈՒ ԱԱԳՈՒԵՐԸ ԵՐԵԿԿ ԱԱՎԱ ԱԱԳՈՒԱԾԸ Ա-  
ՆԵՐՆ : ԱԱԱՆԻ ԱԱԳՈՒԱԾՆԵՐՆ ՎԱՐ ՎԱՐ ԱՆԱՆ-  
ՆԵՐ ԷՐԴԱՆԵՐՆ, ԱՐԱԽԱՎՀ, ԱՊՈՎՈՒ, ԱԵՐԵՎԱՐԴԻԿ,  
Խ Այլն : Ը-ԴՐ ԱԱՎԱ ԱԱԳՈՒԱԾՆԵՐՆ ԱԱՆԱՆՆԵՐ  
ԱԼ ԿԵՄԱՆՈՒ Բ-ԱՆԱՄԱՐԵՂԸՆԵՐԸ հԿԱՐԱԾ ԷՆ, Ա-  
ԿՈՆԿ ՋԵԿ ՊԵ-ԱՆԻ ԱԱ-ԱԿԻ-ԱԱ-ԱՐ ԲԱՆԵՐԸ շՃԱԿԱԾ ԷՆ,  
ԱՐՈՆ, Ա-ԱՀԱՐԴ-ԱԱ ԿԵ-ՂԵ-ԿԱ-ԿԻ-ՆԵՐՆ ԱԼ ԽԱՐԴԱՐՈՒ-  
ԵՐԱՆ Բ-ԱՐԱ-ԿԱ-ԿԻ-Ն ԷՐԱՐԴԸ հԿԱՐԱԾ ԵՐԵ-ԵՆ ԷՐԵԿԿ  
ԳԵՐԵ-ԵԿԱ-ԿԱ-ԿԻ-Ն :

լէն առաջ իրեն ըսէ թէ, յառաջ քան առնելը կրնայ  
ան ծիրանիները բանալ, ու աղէկ մը նայիլ, չըլայ որ  
շուտով ու առանց մտածելու առնելովը խարսին, ու  
գէշ բանը աղէկ կարծէ: Վարդը երբոր տեսաւ ան փա-  
ռաւոր պարզեները, առանց բան մը մտածելու երկու  
ձեռքով գրկեց առաւ իր տեղը տարաւ: Բայց երբոր  
սկսաւ բանալ, ու մէկիկ մէկիկ նայիլ, ան ոսկիներուն  
փառքերուն ու պատիւներուն մէջը աներաւ հոգեր, նե-  
ղութիւններ, վախեր, հիւանդութիւններ ու մարմնոյ  
և հոգւոյ դժբախտութիւններ դտաւ: Առանկ չիքաշվե-  
լու բաները տեսնելով ողորմելին, պաղեցաւ մնաց, ին-  
չու որ իմացաւ թէ պատիւը փառքը ինտոք բաներ իր  
գլուխը բերին: Բայց և ոչ կրցաւ անոնք ետ տալ կամ  
ձգել, վասն զի ան հարստութիւնները ու փառքը իր  
միտքը բոլորովին յափշտակած էին: Եւ ասանկով իր  
վիճակէն վեր բաներու ցանկալով ու ետեւ իյնալով,  
ամէն տեսակ անհանգստութիւններու տէր եղաւ:

**Ա**ռ առակով կիմացվի թէ, որչափ անխելքութիւն  
կընէ ով որ իր ունեցածովը չիշատանար, ու իր վիճա-  
կէն վեր եղած բաներու բաղձալով սիրտը կընեղէ:

**Ե**: Իրաւցընէ թէ որ մարդիկ դիտնալու ըլլային  
թէ, մարդուն երջանկութիւնը դրսի բաներու վրայ հա-  
տատված չէ, անանկ պարապ բաղձանքներով իրենք  
զիրենք չէին նեղեր: Երջանկութիւնը՝ հարստութիւն,  
շատ երկիրներ, աղվոր հագուստներ, մեծ մեծ տներ, ա-  
ղէկ ըռզակներ, և ուրիշ ասոնց նման մեր տեսած բա-  
ները ունենալուն վրայ չէ: Հարուստները շատ դիւրաւ  
ու շուտով ասանկ բաներ կընան ունենալ, բայց ասոր  
համար երջանիկ կամ բախտաւոր չեն ըլլար: **Ա**հա ասի-

կա կըցըցընէ որ երջանկութիւնը արտաքին բաներ ու նենալու վրայ չէ :

**Ճ :** Ճ' շմարիտ երջանկութիւնը մեր ներսի դին է : Ու որ սրտերնիս բարի է, ու անկարգ ցանկութիւններէն ազատ, ան ատենը երջանիկ ենք : Աւրեմն աս աշխրքիս վրայ ան մարդիկ բախտաւոր ու երջանիկ են, որոնք որ իրենց վիճակին վրայ գոհ (խօշնութ) են, ու քիչ բանով կըշատանան (խանահաթ կընեն) :

**Ճ-2:** Առդ՝ ան ատենը մարդ իր վիճակին վրայ կրնայ գոհ ըլլալ, երբոր իր խղճմտանքը հանգիստ է, երբոր ինքը բարեպաշտ է, ու երբոր իր ամէն գործքը խոհեմութեամբ ու խելօք կըդործէ (1) : Երբոր մարդ ար գոհ ըլլալը, խղճմտանքի հանգստութիւնը, բարեպաշտութիւնը, ու խոհեմութիւնը չունի, թէև ամէնէն աւելի հարուստ ու ազնուական ըլլայ, ամէն աղքատ ու ցած մարդէն աւելի անբախտ ու ողորմելի է :

**Ճ-3:** Դիսնէսիս Աիկիլիոյ բանաւորին պալատական ներուն մէջը մարդ մը կար Դամոկլէս անունով : Ասիկա օր մը իր տիրոջը ունեցած փառքը՝ տէրութիւնը՝ անթիւ դանձերը՝ ու մեծամեծ պալատները յիշելով, սկսաւ գովել անիկա, ու ըսել թէ, աշխրքիս վրայ իրմէ աւելի երջանիկ մարդ չիկայ : Դիսնէսիս ալ դարձաւ ըսաւ

(1) Պարսիկ (ամէնը) աղջոյ աստակ յը սանի աս բանիս վրայ : Կըսէ . , Աքըլ տարէմ, Գիքիր տարէմ, ո զէրը նէ տարէմ, խիւտա տարէմ, չի դամ „տարէմ“ : Բաւէլ իսակը լէ . , Խէլ սանի, Բայ, սանի, սանի, սանի չսանի, Ասդուած սանի : Ենչ հոգ պէտի սանինոմ :

անոր, թէ որ աս վիճակս քեզի բաղձալի կերենայ կոր նէ, ըսէ ինձի, կուզնս մի դուն ալ անոր համը առնել։ Երբոր Դամոկլէս կրբաղձամ ըսաւ, ան ատենը հրամայեց բռնաւորը՝ անիկա ոսկիով ու զանազան հարուստ զարդերով զարդարւած գահի մը վրայ նստեցընել։ Համան տըվաւ կտրիճ պատանիներուն որ անոր չորս դին կենան, ու ինչ որ հրամայէ նէ շուտ մը կատարեն։ Անմիջապէս բռնաւորին հրամանը կատարեցին։ Ետքը սկսան անուշ հոտաւէտ բաներ (պուհուրներ) վառել, ու մեծահաց սեղան պատրաստել։ Անխելք Դամոկլէսը ասանկ անյուսալի բանի մը հանդպելով, ինքը զննքը երջանիկ կըսեպէր։ Հազիւ թէ խեղճը ուրախանալու սկսած էր, նայիս բռնաւորը հրաման տըվաւ ծառայներուն որ, առիքէն (թավանէն) վար շիփ շիտակ Դամոկլէսին գլխուն վրայ ձիու մազով սուր մը կախեն։ Դամոկլէս երբոր ասի տեսաւ նէ, սոսկացաւ, ու մարմինը փուշ փուշ ըւլալ սկսաւ, ալ աչքին չեին երենար չորս դին կեցող ծառայները, ոսկի ու արծաթ զարդերը, ու ամէն տեսակ ցանկալի կերակուրներով լեցւած սեղանը։ Անանկ կըդողար կոր, որ գլխի թագին սկըդիլ վար իյնիլը չէր իմանար կոր։ Ան ետքը ալ շիկընալով դիմանալ, աղաչեց բռնաւորին որ, թող տայ իրեն ան փառաւոր տեղէն մեկ դի երթալ, ինչու որ, չեմ ուզեր, ըսաւ, այսպիսի երջանկութեան մէջ ըլլալ։

Պէտք է գիտնալ որ՝ Դիմոնէսիոս աս գլխուն վրայ բարակ մազով մը կախած սուրով չար խղճմտանքը իմացուց։ Ասան զի ինչպէս որ ան սուրը ամէն ուրախութիւնը տրտմութիւնի կըդարձընէ։ ասանկ ալ չար խղճմտանքը մարդուն ամէն երջանկութիւնը և ուրախութիւնը նեղութիւնի ու տրտմութիւնի կըդարձընէ, ամէն

բանի մէջ անոր չարիքը իր միտքը բերելով, ու անով  
իր սիրտը տառապեցընելով : Եւ որովհետեւ Դիմոնէսիոս  
շատ չար ու բռնաւոր մարդ էր, անոր համար միշտ գէշ  
խղճմտանք ունէր, ու անով այնչափ հարստութիւննե-  
րու մէջ իր ստորին ծառայներէն աւելի անբախտ ու  
անհանգիստ էր : Ուստի ասկից յայտնի է որ, աւելի  
աղէկ է բարի ու հանգիստ խղճմտանք ունենալ, ու հարս-  
տութիւն մեծութիւն չունենալ, քան թէ ամէն տե-  
սակ հարստութիւն ու պատիւ ունենալ, բայց չար ու  
անհանգիստ խղճմտանքով չարջրկիլ :

**ՃՌ:** Ամէ որ բարեպաշտ ու խելացի մարդ մը իր  
խղճմտանքը հանգիստ ու բարի ունենալէն ետքը, նաև  
պատիւ, առողջութիւն, ու իրեն հարկաւոր եղած ապ-  
րուստն ալ ունենայ, իրաւցընէ աւելի երջանիկ կըլլայ,  
քան թէ երբոր անպատիւ, հիւանդ, ու իր հարկաւոր  
ապրուստը չունեցող ըլլար :

**ՃՌ:** Բայց կընայ ըլլալ որ՝ մէկը պատիւ, առողջու-  
թիւն, ու հարստութիւն չունենայ, ու դժբախտ ալ չը-  
լլայ : Ան ատենը միայն քիչ երջանիկ կամ քիչ բախտաւոր  
կըլլայ :

**ՃՌ:** Ով Աստօնծոյ պատուիրանները չիբռներ,  
ով որ խելօք չիվարվիր, ով որ իր վիճակին վրայ տժգոհ  
է, ու իր սիրտը սաստիկ բաղձանքներով կընեղէ, անի-  
կա է ճշմարիտ անբախտը, մինակ անանկ մարդուն զլու-  
խը ամէն տեսակ խեղճութիւնը կըթափի :



## ԳԼ. Բ.

Անբարեն հոգին վըայ :

Ա. **Մ**արդը մեր տեսած մարմինէն 'ի զատ ուրիշ բան մ' ալ ունի ան մարմինին ներսի դին, որ մեզի չերենար, ինչպէս փորձով յայտնի է : Մարդ շատ բան կը յիշէ, որն որ շատոնցվընէ տեսած կամ լսած կամ զգացած կամ կերած ու կամ հոտվշտացած է : Մարդը իր մարմինին վըայ անդամ մը չունի, որ անցած դացած բաները յիշէ : Իրաւցընէ, մարմինին զգայարանքները ներկայ կամ հիմակ եղած բաները կրնան զգալ, բայց ներկայ չըլլողները չեն կրնար : Ուրեմն՝ որովհետև մարդ անցած բաները կըյիշէ, պէտք է որ մարմինէն 'ի զատ ուրիշ բան մը ունենայ, որով իր առաջվընէ իմացած կամ զգացած բաները յիշէ : Աս էակը կամ բանը, որով անցած բաները կըյիշենք, Նո՞յն կըսվի :

Ե. Նոգին կրնայ անցած դացած բաները յիշել, սյսինքն՝ հոգին ունի չիշողութիւն : Խելքը վըան ըլլօղ մարդը կրնայ շատ բաներ միտքը պահել, ինչու որ աղեկ միտք կըդնէ : Կրնայ շատ բաներ տեղն 'ի տեղը յիշել, ինչու որ խելքը վըայ եղած ատենը անոնք տեսաւ կամ լսեց : Մարդ որչափ որ աւելի ու աղեկ միտք կըդընէ եղած բաներուն, այնչափ յիշողութիւնն ալ կուժովնայ : Ասոր դէմը, որչափ որ մարդ խելքը ու միտքը վըայ չիժողվեր, այնչափ քիչ բան միտք կառնէ, կամ ամենենին բան մը միտք չառներ, ու միտք առածն ալ ծուռ ու սխալ կըլլայ : Հիշողութիւնը չիբանեցինել չ' ալ

մարդուս շատ վեաս կուտայ, ինչու որ ասանեկով օրէ  
օր կըբթանայ կըգուլնայ, ու ան բանը՝ որ առաջ դիւ-  
րաւ միտքը կըպահէր նէ, ետքը շատ զիժար կըլլայ պա-  
հելը :

Աենեքայ իրեն համար կըսէ որ, պղտիկութեանս  
ատենը զարմանալի յիշողութիւն մը ունէի . ինչու որ  
երկու հազար բառ լած կարդովս կրնայի երկրորդել .  
ու երկու հարիւր տուն խօսք մէկ անգամ լսելով, կրնայի  
շիտակ պատմել : Ի՞այց ետքէն քանի որ գնաց նէ յի-  
շողութեանս սրութիւնը՝ շատ պտեն չիբանեցընե-  
լուս համար՝ կորսրնցուցի, անանկ որ՝ ծերութեանս  
ատենը քառսուն անգամ լսած բանս՝ ինձի նոր բան  
կուգար :

Ե՞ւ Շատերը կան, որ թէպէտ աղէկ յիշողութիւն  
ու խելք ունին, բայց ջանք ու մտաղրութիւն չունենալ-  
նուն համար բան չեն կրնար սորվիլ : Ասոր դէմը, շա-  
տելն ալ կան, որ թէպէտ աղէկ յիշողութիւն ու խելք  
չունին, բայց մեծ ջանք ունենալնուն համար երևելի ու  
խելացի մարդիկ կըլլան :

Դեմութենէս յունաց ճարտասաններուն գլուխը  
այնչափ բաղձանք ունէր բան սորվելու, մինչև իր ժրա-  
ջանութեամբը (համարաթութեամբը) ու խելք բանեցը-  
նելովս իր բնութիւնին պակասութիւններուն յաղթեց :  
Այնպէս թոթով (բէլթէկ) էր լեզուն, որ շատ բան  
չէր կրնար շիտակ արտաբերել . բայց ինքը զինքը կրթե-  
լով այնպէս շտկեց լեզուն, մինչև կարծես թէ աշխրքիս  
մէջը շիկար մարդ մը, որ անոր պէս լեցուն ու շիտակ  
խօսեր : Զայնը չափէ դուրս բարակ ըլլալուն համար  
լսողներուն շատ անհաճոյ էր, բայց ան պէ կրթութեամբ  
շտկեց : Իր ատենաբանութիւններուն փորձը լնելու հա-

մար մըրկի (Խայի) ատեն կերթար ծովուն ափը, ուր որ  
ալիքները կըղարնէին, հոն քանի մը հեղ բարձր ձայնիւ  
կատենաբանէր, որպէս զի ան ալիքներուն ձայնին վար-  
ժելով, ժողովրդեան մէջը ատենաբանած ատենը՝ անօնց  
ձայնէն չիվախնայ չիշփոթի: Գետնի տակ այր (մաղա-  
րայ) մը շինած էր, ուր երկու իրեք ամիս գոցված իր  
ատենաբանութեան փորձը կընէր: Գլխուն մազերուն  
կէսը սափրած (թրաշ ըրած) էր, որ ամչնալէն ամեննեին  
դուրս չելլայ ան երկու իրեք ամուլվան մէջ: Եսյսպէս  
իր բնութեան հետ կոռուելով, էն ետքը յաղթեց անոր,  
ու ճարտասաններուն գլուխը եղաւ: Եհա ասանկով  
մարդ կընայ միտքը շատ բան պահել, շատ բան յիշել,  
ու իմաստուն ըլլալ,

Դ: Անրդ ինչ որ այսպիսի ջանքերով իր յիշողու-  
թեանը մէջը կառնէ, ետքը կըսկսի անօնց վրայ մտմտալ,  
ու մէկ մտմտուքը կամ խորհուրդը ուրիշ մ'ալ վրայ  
կըբերէ: Եւ որովհետեւ հոգին իր իմացած բաներուն  
վրայ դատում կամ տրամաբանութիւն կընէ, այսինքն՝  
մէկ բանէն ուրիշ բան կըմակաբերէ կըհանէ, անոր հա-  
մար կըսենք թէ, հոգին ԽԵԼ ԱԿՊ կամ Շահնահանու-  
թիւն ունի: Ով որ բան մը աղէկ միտք կառնէ, թէ որ  
անիկա ետքը աղէկ միտքը բերելու ըլլայ, կընայ անոր  
վրայ աղէկ դատում ընել:

Եշնրքիս վրայ գրէթէ ամէն բան կընայ մէկ կող-  
մանէ զեն, ու մէկալ կողմանէ շահ մը բերել: Շատ  
անգամ գէշ բանը աղէկ ու հաճոյ կերևնայ, ու աղէկ  
բանը գէշ ու անհաճոյ: Արդ՝ ով ամէն բանը աղէկ  
միտք չառներ, ու ետքը աղէկ միտքը չիբերեր, հապա  
մինակ իրեն ինչ որ հաճոյ կամ անհաճոյ կերևնայ անոր  
կընայի, կամ թէ ըսենք՝ ինչպէս որ դրսըվանց իր աչ-

քին կերևնայ՝ անանկ կըդատէ, անիկա շատ սխալ ու  
ծուռ դատումներ կընէ. շատ հեղ աղէկ բանը գէշ կը-  
կարծէ, ու գէշ աղէկ, որով և իրեն ալ շատ զե՞ն  
կընէ :

Է: Ինչ օր մեզի հաճելի է, ան բանը կուղենք ու  
կըբաղձանք, ու ձեռքերնէս եկածը կընենք օր մեր բաղ-  
ձանքին հասնինք : Ահա աս ալ մեր հոգիին մէկ կարո-  
ղութիւնն է, օր կըսվի կամք : Անրդուս ցանկութիւնը  
ու բաղձանքը այնչափ զօրաւոր է, օր մարդ բոլոր իր  
ուժը, ունեցածը, առողջութիւնը, ու կեանքը կուտայ,  
օր իր ուզածը ձեռք ձգէ : Ճոս ալ յայտնի կերևնայ  
թէ, որչափ հարկաւոր բան է աղէկ քննել ու տեսնել,  
թէ արդեօք ան բաները՝ որոնց օր մենք կըբաղձանք՝  
իրաւցընէ աղէկ են թէ գէշ ու վնասակար, օրոնք  
դրսրվանց աղէկ երենալով մեզ կըխարեն : Ունէ օր կու-  
ղենք ամէն բանի մէջ ուղիղ ու աղէկ բաղձանք ունե-  
նալ, պէտք է օր ան բաները բաղձալու կամ փափա-  
գելու նայինք, օրոնք չէ թէ մինակ մեր անձին օգտա-  
կար, այլև ուրիշներուն առջին ալ ուղիղ ու արդար, և  
կամ հասարակաց բարւոյն անվնաս ըլլան : Այնակ  
արդարութիւնն է՝ օր մեր բաղձանքը մեր դատումը շի-  
տակ ու գովելի կընէ, չէ թէ բաղձացած բաներնուս  
մինակ մէջի օգտակար ըլլալը :

Ունէմիստոկղէս աթենացին պարսիկներուն յաղթե-  
լէն ետքը, հրապարակաւ ըսաւ աթենացիներուն, ձեզի  
համար օգտակար խորհուրդ մը ունիմ : բայց հրապա-  
րակաւ (էշկեարէ) չըսվիր : Չեր մէջէն մէկը տրվէք ին-  
ձի՝ օր իրեն ըսեմ : Աթենացիներն ալ ընտրեցին Արիս-  
դիտէսը, օր խելացի ու շատ արդար մարդ էր : Տէմիս-  
տոկղէս ըսաւ անոր, հիմակ առիթ (ֆրսանտ) մը ունինք,

կրնանք լակեղեմոնացիներուն նաւերը գաղտուկ երել, ու այնպէս աթենացիները բոլոր յունաստանին տէր կամ դլուխ կըլլան: (Ո՞նչու որ լակեղեմոնացիներուն ու աթենացիներուն մէջը մեծ կոհւ կար. մէկ դին կըսէր որ, յունաստանին գլուխը մենք ենք, մէկալ դին ալ կըսէր թէ, չէ, մենք ենք): Արդ Արիսդիտէս աս խորհուրդը լսածին պէս, դարձաւ աթենացիներուն ըստ: Ծակմիստոկղէսին ըստածը շատ օգտակար է, բայց արդար (Հախ) բան չէ: Աթենացիները ան բանը՝ որ արդար չէր՝ օգտակար կամ աղէկ ու հաճոյ չէին սեպեր: ուստի թէև որոշակի չփառցան թէ Ծակմիստոկղէսին խորհուրդը ինչ է եղեր, բայց մինակ արդար չըլլալը իմանալով, ամէնքը մէկ բերան ըսին, ադ բանը չենք ուզեր ընել: Երանի թէ ամէն մարդ ալ աս առաքինութիւնը ունենար, ու ամէն բանի մէջ ասանկ դատաստան ընէր:

Դ: Արդ՝ ՀՅԵՂՊԱՆԵՒՆՆԸ, ԱԿՐԻԸ, ու ԿԱԽՔԸ որոնց վրայ աս դլսուս մէջը խօսեցանք, կըսվին հոգիին Լարողառանելլ, որոնցմով մեր հոգին կըսիշէ, կիմանայ, ու կուզէ կամ կըբաղձայ: Ծակ որ մարդ աս հոգիին կարողութիւնները բարի բաներով չիկրթեր չիվարժեցըներ, ամէն բանը ծուռ կիմանայ ու կըսիսալի: Չիկրնար աղէկ որոշել թէ որն է բարին, ու որն է չարը: Իր բաղձանքը կատարելու համար շատ հեղ դէշ բաներուն ետևէ կըլլայ, ու ան բաները՝ որ իրեն խեղճութեան պատճառ են՝ ինքը երջանկութեան պատճառ կըկարծէ, ու անոնց կըբաղձայ:

Ե: Աւեմն յայտնի է որ, մարդուն մեծ բարերարութիւն կըլլայ, թէ որ մէկը իրեն սորմեցընէ թէ, որն է աղէկ դատում ընելու, ու աղէկ գործելու ճամբան: Վհա աս բարերարութիւնը կըդժնեն տղաք դպրատուն

երթալով, ինչու որ հռն պղտիկուց կըսկսին ամէն բանի մէջ շիտակ դատում ընելու եղանակը սորվիլ, ազէկ բաներու բաղձանք ձգել, ու շիտակ ճամբու մէջ մտնել :

# Ճ Ա Ռ

Ո Ւ Ա Կ

ԳԼ Ա Հ

Եղիշեաները դպրուածնէ մէջ ի՞նչ կըսորվէն :

Է : Երիք չէ որ տղաք աղէկ դպրատունի մէջ մինակ կարդալ, կամ բերնուց բան սորվին, հապա պէտք է որ սորվին թէ, որ բանը աղէկ է, ու որ բանը գէշ . ի՞նչ բանը մարդս երջանիկ կընէ, ու ի՞նչ բանը թշուառ . և աս ամէն բաները սորվելէն ետքը, պէտք է որ անօնց պէս ալ ապրին :

Է : Աղէկ դպրատունի մէջ տղաք պզտիկուց կըսորվին ամեն բան տղէկ միտք առնել, ու ետքը անօնց վրայ շիտակ դատում ընել : Հոն կըսորվին ուղիղ վարդապետութիւններ կամ խրատներ, որ ետքը իրենց մտմտալու՝ խօսելու՝ և գործելու ատեննին անոնք մասվանին բերեն, ու անօնց համաձայն ապրին : Հոն կըսորվին միայն շիտակ ու աղէկ բաներ սիրել, գէշ բաները ատել, ու մէկ դի ձգել . իրենց բարի ու աստուածահաճոյ վիճակ ընտրել, ու ան ընտրած բարի վիճակը մեծ սեպել, ու անոր վրայ գոհ ըլլալ :

Է : Իայց աս ամէն բաներէն առաջ աղէկ դպրատունի մէջ սորվելու երևելի բանն է կրօնը, ու անոր

վերաբերեալ բաները : Արդ՝ կրօնքը կամ հաւատքը  
մարդուս անանկ բաներ կըսորվեցընէ , որ անիկա իրաւ-  
ցընէ երջանիկ կընեն : Անը սրտին գէշ բաղձանքները  
կըհանէ , ու մեզ յորդորանք կուտայ որ՝ բարի ու արդար  
բաներու բաղձանք ձգենք : Գէշ յօժարութիւններու  
գէմ դնելու ճամբան ու եղանակը մեզի կըցըցընէ : Անը  
սրտին մէջը բաղձանք ու կարօտ մը կըբորբոքէ Աս-  
տուծոյ հաճոյ ըլլալու . Աստուած ամէն բանէն աւելի  
սիրելու . ամէն բանի մէջ անոր փառքը խնդրելու , ու  
իր պատուիրանները կատարելու :

Ուէ որչափ սուրբն Խգնատիոս Հիսուսեաններուն  
(այսինքն՝ Շիզվիթներուն) կրօնին հիմնադիրը Աստու-  
ծոյ սիրովը բորբոքած էր , անկից յայտնի է որ՝ մեռնելէն  
ետքը երբոր իր սիրտը բացին , նայեցան որ իր սիրելոյն  
այսինքն՝ Հիսուսին անունը ոսկիէ զրերով անոր վրայ  
զրված էր : Աս անուանի սուրբը երբոր իր կրօնաւորնե-  
րուն կանոն տրվաւ , առջի կանոնը ան եղաւ որ , ամէն  
կրօնաւորաց սիրտը մաքուր ըլլայ , ու Աստուծոյ սիրով  
վառած , որպէս զի աշխրիս վրայ Աստուծմէ ուրիշ բան  
չփրեն : Անանկ կըբաղձար արքայութիւն երթալու , ու  
Աստուծոյ սիրովը կըշտանալու , որ իր մահը յիշած ա-  
տենը , ուրախութենէն չէր կրնար արցունքը բռնել :  
Որչափ հոգ ու նեղութիւն ունենար , մինակ զԱստուած  
յիշելով կըմիթարվէր : Եւ իրաւցընէ , որչափ որ մէ-  
կուն սիրտը Աստուծոյ սիրովը աւելի բռնկած ըլլայ , այն-  
չափ ալ եւելօք կըբաղձայ իր ընկերոջը՝ որ թշուառարար  
մեղաց մէջ ընկած է՝ ձեռք տալ , ու Աստուծոյ սիրովը  
վառել : Խնչպէս որ աս սուրբ Խգնատիոսին սիրտը Աս-  
տուծոյ սիրոյն հոգ ( Հաւատութիւնը ըրբարակ , սաստիկ կը-  
փափագէր իր ընկերութիւնը ապահովութիւնը ընել : Ամէն

տեսակ նեղութիւնը, հալածանքը, ու աշխատութիւնը յանձն կառնէր, միայն թէ Աստուծմէ հեռացած ու սատանային ձեռքը ինկած հոդի մը՝ դարձեալ աստուածային սիրով բորբոքելու կարօղ ըլլար, Իր կրօնաւորներուն ապսպիրեց որ, մեծ հոգ ունենան պղտիկ տղաքներուն քրիստոնէական վարդապետութիւն սորմեցընելու, հաւատոյ մասունքները աղէկ մեկնելու և բացայայտելու, որ դիւրաւ հասկընան : Դարձեալ ապսպիրեց անոնց որ՝ տղետներուն ու հոգեորապէս անօթի ըլլողներուն քարոզելով՝ բարի խրատներով՝ ու յօրդորանքներով առատ հոգեւոր կերակուր տան : Ա Երջապէս ամէն բանի մէջ կըջանար որ Աստուած փառաւորվի, ու անոր կրօնքը պայծառանայ : Ասոր համար ալ իր ամէն գրուածքներուն վերջը աս խօսքս կըզնէր . Ա-արդիշցու-՛կ Ածագոյն Հայուն Աստուածոյ :

Դ : Ահա, ճշմարիտ կրօնը՝ կամ կրօնասիրութիւնը՝ որ տղաք դպրատունի մէջ կըսորվին՝ ասոնկ բաներ ընել կուտայ : Ասիկա, ու վերի ըսված բաներն ալ սորվելէն ետե, տղաք ուրիշ շատ բաներ ալ կըսորվին :

Ե : Գիտութիւնի բաղձացողը շատ բան մինակ տեսնելով կամ լսելով կրնայ սորվիլ, բայց շատ բաներ ալ կան, որ մինակ կարդալով կըսորվի : Ասոր համար տղաք դպրատունի մէջը առաջ կարդալ կըսորվին : Անկից ետքը գիր գրել կըսորվին, որ շատ պիտւական բանէ : Ա ասն զի թէ որ մեղմէ հեռու ըլլողին մէկը մեղի բան մը իմացընել ուղէ, կամ թէ որ մենք հեռաւորի մը բան մը իմացընել կամ ըսել ուղենք, ան ատենը երկու տող գրով ամէն բան կըլլայ : Աւրիշ շատ բաներու ալ օգտակար է գիր գրելը, ինչպէս, թէ որ մէկը շատ բան ունի մտմտալու, կամ միաքը պահելու, ու

կըվախնայ որ դուցէ կըմոռնայ, ան ատենը միտքին մէջի  
ունեցածը թղթի մը վրայ կըգրէ, ու անկից ետքը ան-  
հոգ կըլլայ:

Եւ Ասկից 'ի զատ տղաք դպրատունի մէջ կըսոր-  
վին իրենց մայրենի կամ գրաբառ լեզուին կանոնները,  
կամ թէ ըսենք, ԿՅԵՐԱԿԱՆՈՒՅՆԵԼԵՆ, որ կարօղ ըլլան  
կարդացած բաներնին աղեկ համկընալ, ու առանց սխալի  
երկու տող բան գրել, կամ շիտակ բան խօսիլ: Կըսոր-  
վին ԺԱԿԱԿԱՆՈՒՅՆ (րախամ զիտնալ), որ շատ օգ-  
տակար բան է, վասն զի թէ որ մէկը թուաբանութիւն  
կըսորվի, շատ բաներ մէկէն շուտով առանց աշխատան-  
քի կըհամրէ, հաշիւ (հիսապ) կընէ, ու միտքը կըպա-  
հէ, որով իրեն մէծ շահ կընէ: Դարձեալ կըսորվին  
ԱՇԽԱՎՀԱԿԵՐՈՒՅՆ, կամ աշխարիս մէջի զանազան քա-  
ղաքներուն, թագաւորութիւններուն ու գեղերուն դիր-  
քերը, որպիսութիւնը, ու պատմութիւնը: Կըսորվին  
բնական բաներուն, կենդանիներուն, քարերուն, բոյե-  
րուն, ու հանքերուն (մատէններուն) բնութիւնը, որ-  
պիսութիւնը, ու գործքերը: Դարձեալ կըսորվին զանա-  
զան աղգերու պատմութիւնները, անոնց բարքը (թապիե-  
թը), ու անոնց մէջը անցած գացած բաները, որոնք մար-  
դը չէ թէ մինակ զիտուն կընեն, հապա նաև անոր սրս,  
տին անմեղ ու օգտակար զուարձութիւն կուտան, որով  
կարօղ կըլլայ ուրիշներուն առջին ելած ատենը երկու  
բան խօսիլ, ու խօսածը մտիկ ընել տալ: Ահա ասանկ  
բաներով մարդ խոհեմ կամ խելացի ու հասարակու-  
թեան կամ իր աղգին ու աղգականներուն օգտակար անձ  
կըլլայ: Այսպիսին թէ աշխարականներուն ու թէ ե-  
կեղեցականներուն սիրելի ու հաճոյ կըլլայ:

ԳԼ. Բ.

Տղու բարեպահնէ մշշը ինդո՞ր պէտէ ուսուայ սորվէն:

Ա: **Գ**իտութիւնի կամ ուսումի բաղձացօղ տղաք սիրով ու յօժարութիւնով դպրատուն կերթան, ինչու որ հօն շատ օգտակար ու պիտւական բաներ կը սորվին: Ան տղան՝ որ դպրատունը քիչ կերթայ, ու դուրսը շատ ատեն՝ պարապ կանցընէ, իր վարպետին սորվեցուցած հարկաւոր բաներուն ամենը չիկրնար լսել կամ իմանալ, ու սորված բաներն ալ շուտով կը մոռնայ:

Ե: Տալրոս փիլիսոփան իր աշկերտները կը խրա-  
տէր որ, սիրով դպրատուն երթան, ու համարնին սոր-  
վին: Անգամ մըն ալ անոնք աւելի ուսման յորդորելու  
համար՝ անոնց աս պատմութիւնը պատմեց: Ատեն մը  
աթէնացիները ելան օրէնք դրին որ՝ եթէ մեգարացի մը  
Աթէն քաղաքը մտնելու և կենալու ըլլայնէ, մահա-  
պարտ ըլլայ, ու շուտ մը սպաննըվի: Ան ատենները  
Խոկղիտէս անունով մեգարացի մը կար, որ ան օրէնքը  
չիդրվելէն առաջ Աթէն կը կենար, ու Առկրատէս ըսկած  
մեծ փիլիսոփային դպրատունին մէջը դիտութիւններ կը-  
սորվէր: Աս օրէնքը դրվելէն ետքը ալ չիկրնալով յայտնի  
հօն կենալ, կամ հօն զալ երթալ իմաստութիւն սորվե-  
լու համար, ասանկ բան մը դտաւ, որ իր համարէն ու  
դիտութիւններ սորվելէն ետ չիմնայ: Կը հագնէր երկան  
կանացի հաղուստ մը, ու դրուխը քիթը բերանը դո-  
ցած, դիշերանց կելլէր երկայն ճամբայ քալելով Ու-  
գարա քաղաքէն Աթէն կուգար: Հօն քիչ մը ատեն

Առկրատէսէն համար առնելէն, և ուղած բաները սորվելէն ետև, դարձեալ առտրվան դէմ իր քաղաքը կըդառնար: Ասանկ շատ ատեն իր կեանքը վտանգի մէջ դնելով իր ուղած ուսումները սորվեցաւ, ու մեծ փիլիսոփայ եղաւ:

Դ: Անտիստէնէս փիլիսոփան իր աշկերտները կըխրատէր որ՝ փութով ու սիրով դիտութեան միտք դնեն, ու իրենց համարնին աղէկ սորվին. բայց քիչերը կըհնազանդէին անոր: Ան ալ խիստ սրդողելով, օր մը բռնեց ամէնքն ալ վրնտեց, ու մէյմ'ալ անոնց բան սորվեցընել չուղեց: Ան աշկերտներուն մէջն էր Դիտքինէս ըսված փիլիսոփան ալ: Ասիկա սրտին մէջը գիտութիւն սորվելու և Անտիստէնէսին աշկերտութիւնը ընելու մեծ բաղձանք ունենալով, անոր չեխը ու վրնտելը բանի մը տեղ չիսեպեց, ու միշտ անոր քովը կուգար բան սորվելու համար, ու ինչ որ կընէր նէ անկից չէր զատվեր: Օր մը Անտիստէնէս ալ անոր եւելօք սրդողելով, սպառնացաւ (չըխը ըթաւ) որ՝ եթէ մէյմ'ալ իր քովը գալու ըլլայ նէ, իր գաւազանովը՝ որ միշտ ձեռքը կըբռնէր՝ անոր գլխուն կըզարնէ: Երբոր ասանկով ալ Դիտքինէս անկից չհեռացաւ նէ, ան ատենը Անտիստէնէս ալ իրաւցընէ աղէկ մը ծեծեց անիկա: Բայց և ոչ ասով անկից զատվեցաւ հաւատարիմ աշկերտը, հապա կտրիճութեամբ ասանկ պատասխան տըլվաւ անոր: Որչո՞ւ ո՞ւ իսուզէս նէ՝ իս ծեծէ, բայց գիտչէ՞՞ ո՞ւ չէս ի՞նուր անանի ի՞սսու գուստուն բը գոնէլ, ո՞ւ իս ժեղմէ զատէ: Երբոր Անտիստէնէս աս խօսքը լսեց, ալ ընդունեցաւ անիկա, ու սկսաւ սիրով իմաստութիւն սորվեցընել անոր:

Դ: Ասանկ պիտի ըլլայ ամէն տղայ, որ բան սոր-

վիլ կուզէ . այսպիսիր բաղձանքով դպրատուն պիտի եր-  
թայ , ու իր բանին գործքին միտք դնէ (մուխայ)էթ ըւ-  
լայ) : Ասոր համար պէտք է ամենայն ջանքով զգոյշ կե-  
նալ միտքը ցնդելու պատճառներէն , որոնք են , անտնա-  
լը , շարունակ չորս դին նայիլը , ափեղ ցփեղ խօսիլը ,  
ձեռքով ոտքով խաղալը , ու վերջապէս ինչ որ անմնադ-  
րութեան պատճառ կընայ ըլլալ նէ :

Ե: Ով որ բան մը քիչ կըմումտայ , ան բանը չու-  
տով կըմունայ : Ասոր համար ով որ կուզէ դպրատու-  
նի մէջը սորվածը չիմունալ , պէտք է որ շատ հեղ  
մառած ընէ , ու սորվածները միտքը բերէ , թէ և  
դպրատունէն բոլորովին ազատ եղած ըլլայ : Աւստի քա-  
նի որ պարապ ատեն կըգտնըվի , պէտք է տղուն՝ գրել ,  
կարդալ , թուաբանութեան փորձ ընել , ու դպրատունի  
մէջը լսած բարի բարի խրատները միտքը բերել , որ ա-  
սանկով իր սխալմունքները շտկելով , թէ խոչեմ ու  
խելացի ըլլայ , ու թէ երջանիկ կեանք վարէ :

## Պալրատունի կանոնները :

Դադրագունդ երեսլեն առաջ ի՞նչ պէտք է ընէլ :

**Տ:** **Տղակը**, տունէն դուրս ելելէն առաջ նայեցէք  
որ վրանիդ գլուխնիդ մաքուր ըլլայ : Երեսնիդ, ձեռվլու-  
նիդ լվացած, ըղունկներնիդ (թրնախնիդ) կտրած, ու  
մազերնիդ սանտրած ըլլան :

**Է:** Ահւանդութեան կամ ուրիշ պէտքի համար  
կրնաք դպրատուն չերթալ : Բայց պէտք է որ մարդ  
իրկէք, ու չերթալնուդ ստոյդ պատճառը վարպետին ի-  
մացընէք :

**Դ:** Տունէն իր ատենին դուրս ելէք, ու ճամբան  
մի տնտնաք, որ իր ատենին դպրատուն հասնիք : Չը-  
լայ որ անդին ասդին կամ խանութներուն առջևը կե-  
նաք, կամ ձեր ճամբէն հեռանաք : Չըլլայ որ մարդ-  
կանց մէջէն անցնելու ատեննիդ պոռալով մէկ զմէկու  
հետ խօսիք :

**Շ:** Ճ' ամբան պարկեցտութեամթ քալեցէք : Երբ  
որ ճամբուն վրայ մէկ զմէկու կը հանդըպիք, սիրով բարե-  
տըվէք իրարու : Երբոր դպրատունին կը մօտենաք նէ,  
ցեխը (շամուռը), կամ ձիւնը ոտից ամաններնուդ  
վրայէն մաքրեցէք . նոյնպէս լաթերնիդ ալ թօթվիցէք :

**Ը:** Դպրատունին առջևը կամ ուր որ ըլլայ նէ մի  
կենաք, հապա շխտակ ձեր տեղը գացէք :

**Կ:** Ո՞լ որ ուշ դպրատուն կուգայ, պէտք է որ  
ուշանալուն ստոյդ պատճառը վարպետին ըսէ : Ա այ ա-  
նոր, որ կուզէ սուտ զուրցելով զինքը արդարացընել  
(փաքը հանել) : Աուտ խօսքը միշտ մեծ պատժով կը-  
պատժըլի :

Դապրատունին Բէջը Է՞նչղե՞ս Պէտք է իւնալ :

Ա. Տղաք, դպրատուն մտնելու ատեննիդ քաղաքավարութեամբ (իղանով) մը վարպետներնուդ գլուխ ծռեցէք : Օձէ որ անոր ըսելու բան մը ունիք նէ, խոնարհութեամբ մը ըսէք, ու ետքը մէկալ ընկերներնուդ ալբարև տըվէք :

Է. Ձեր ոտից ամանները ու սէփէթը իրենց որոշված տեղը դրէք, որ ետքը կարօղ ըլլաք դիւրաւ առնել :

Ֆ. Ձմեռվան ատենը դրսէն (կամ սօխախէն) դպրատուն գացածնուդ պէս կրակի քոյլ մի երթաք, վասն զի շատ վնասակար է : Ամանապէս ամառվան մէջը քրտընած, կամ տագցած ջուրի կամ աղբիւրի քոյլ մի երթաք, հապա շիտակ գացէք ձեր տեղը նստեցէք :

Դ. Ձեզմէ վեր նստողներուն վրայ չար նախանձ մի ունենաք . ինչու որ վերը նստողները իրենց ջանքին (խայրէթին) ու առաջ երթալնուն համար վեր կանցնին : Գանացէք որ դուք ալ արժանի ըլլաք առաջ անցնելու :

Ե. Դապրատունին մէջը կարդալու ատեննիդ լուռ ու հանդարտ կեցէք, ու համարնիդ աղէկ սորվեցէք :

Զ. Համար առնելէն՝ կամ համարնիդ ըսելէն առաջ աղօթք ընելու ատեննիդ ոտքի վրայ ելէք, ձեռվընիդ խաչ բռնեցէք, ու աղօթքնիդ ջերմեռանդութեամբ լրէք :

Է. Համար ըսելու կամ առնելու ատեննիդ շիտակ նստեցէք . թէ որ գիր կամ թիւ (րախամ) չէք դրերնէ, ձեռվընիդ շիտակ դրէք դրասեղանին (երաղըխանային) վրայ :

Ծ. Համարին ատենը վարպետին նայեցէք, ու իր ըսածներուն աղէկ ականջ ու միտք դրէք : Ամէն բանը

միշտ ուղելով կամ յօժարութիւնով ու հետզանդութիւնով ըրէք : Հնազանդութիւնը աշկերտին անանկ հարկաւոր բան մի է, որ ամեննեին առանց մեծ վնաս մը քաշելու անոր դէմ չիկրնար ընել :

Է : Ուէ որ վարպետը աշկերտներուն մէկուն կը հըրամայէ որ կարդայ կամ պատասխան տայ, պէտք է որ շուտ մը ոտքի վրայ ելլէ, ու ինչպէս որ կը վայլէ, անանկ կենայ պատասխան տալու համար :

Ճ : Տեղը նստողը կամ տեղէն ելլողը իր քովո նստողները չիշփոթէ :

Ճա : Ամէն բանէն աւելի նայեցէք որ, մէկ զմէկու լաթէն չիքաշէք, մէկ զմէկու հետ չիկովէք, ու ընկերներնուդ ունեցածին չիդպէք :

ՃԷ : Ափեղ ցիեղ մի խօսիք. մէկ զմէկ խօսքով մի դրդէք, պարապ ատեն կորսնցընելով չորս դին մի նայիք. ձեռքով ոտքով մի խաղաք, կամ ձայն մի հանէք. գրասեղանին վրայ մի ելլէք, ու առանց ձեր վարպետին հրամանին տեղերնիդ մի փոխէք :

ՃԷ : Աւրիշին դուրս ելած ատենը դուք ալ մի ելլէք, մինչև գացողը ետք չիդառնայ, բայց եթէ մեծ հարկաւորութիւն մը ըլլայ :

ՃԷ : Առանց հրամանի մէկ զմէկու մէջ ամեննեին բան մը մի փոխէք, մի գնէք, մի ծախէք. ու ամենէն աւելի չոլայ որ իրարմէ գաղտուկ բան առնէք :

ՃԷ : Ամեննեին բան մը մի կորսնցնէք, ինչու որ կորսնցնելը մեծ անխելքութիւն է :

ՃԷ : Պարասեղանները, աթոռները, պատուհանները, դուռները, ու պատերը ամեննեին մի վնասէք, ու մի աղտօտէք :

ՃԷ : Ուղղի կտորվանքները, ու չիգործածվելու

գրիչները, և ուրիշ շիւղերը (չէօփերլ) գրասեղանին  
տակը մի նետէք :

ՃՌ : Ա'կէ զմէկու հետ խաղաղութեամբ ու մար-  
դավարութեամբ վարվեցէք . զգոյշ կեցէք ամէն տեսակ  
անքաղաքավարութենէ : «Օ»աղը (մասիսարայ) մի ընէք՝  
որոնք որ մոլորած են ուղղափառ հաւատքէն . հապա-  
նայեցէք որ զիրենք սիրով շահիք :

ՃՌ : Աշոթք ընելէն ետքը կարգաւ զոյդ զոյդ  
(չուխտ չուխտ) կեցէք, ու երրոր վարպետը հրաման  
կուտայ աղատ ըլլալու, անոր դլուխ ծռեցէք, ու լոռւ-  
թեամբ կարգով դացէք ինչվան տունը :

Ճամ Եղիշեալնէն, իսի ժամին մէջը է՞նչ պէտք է  
ընել :

Ճ : Ա'կէ տեղ ժամ երթալու ատեննիդ զոյդ զոյդ  
պարկեշտութեամբ ու լոռւթեամբ դացէք, ու ամէն մէ-  
կերնիդ ձեր տեղը կեցէք կամ ոտքի վրայ, և կամ ծունկ  
չորած, ինչպէս որ ձեզի կը հրամայիմ նէ : Պարկեշտու-  
թեամբ՝ ջերմեռանդութեամբ՝ ու յօժարութեամբ եր-  
գեցէք, կամ աղօթքը ըրէք : Ճամին դառնալու ատեն-  
նիդ ալ նոյն կարգը պահեցէք :

Ճ : Կիրակի օրերը ատենին ժամ դացէք, ու ա-  
ղօթքնիդ ջերմեռանդութեամբ ըրէք :

Ճ : Հրապարակական, կամ մէկ տեղ աղօթքը ը-  
նելու, կամ երգելու ատեննիդ շատ մի պոռաք :

Ճ : Ճամերուն, սուրբ պատկերներուն, և ուրիշ  
Վատուծոյ ու սրբոց նըլիրած բաներուն միշտ մէծ յար-  
դութիւն ըրէք :

Ե: Ժամուն մէջը չորս դին մի նայիք . մէկ տեղէն մէկալ տեղ մի երթաք : Հետերնիդ աղօթքի գիրք մը առէք , ու ինչ աղօթք որ կընէք նէ , խելքերնիդ վրանիդ ժողված ըրէք :

Ճ'իզվեթները Անապի ըսված քաղքին մէջը դպրատուն մը ունեին , ուր շատ տղաք կուգային : Անդամ մը հերետիկոսին մէկը տեսաւ որ տղաք առջևնին նայելով զցոյդ զցոյդ ժամ կերթային կոր , զարմացաւ մնաց անոնց պարկեշտութեան վրայ . ու սկսաւ ինք իրեն մտածել ու ըսել . Իրաւցընէ մեր հաւատոքը սուտ է , ու ասոնց հաւատոքը միայն ճշմարիտ է . վասն զի պղտիկ տղաքն ալ՝ որոնց որ խելքը գեռ աղէկ բաց չէ՝ այսպիսի պարկեշտութեամբ կըզարդարէ : Ուրիշ ամէն բանի մէջ տղաք անհաստատ (հաշարի) կըլլան , ու չեն կրնար իրենք զիրենք բռնել . ուրեմն աս իրենց ջերմեռանդութիւնը բաւական կըցրցընէ որ , իրենց հաւատոքը ճշմարիտ է և զօրաւոր , որ նաև պղտիկ տղաքն ալ կըզսպէ կոր : Աս խորհուրդը մարդուն մոքին մէջը այնչափ տեղ ըրաւ որ , սկսաւ աղէկ մը քննել ուղղափառներուն դաւանութիւնը . ու անոնց հաւատոքը գովելի , իսկ իր հաւատոքը ծուռ ու սուտ գտաւ . անոր համար դարձաւ , ուղղափառ եղաւ :

Ժամէն ու դպրագունէն դաւար էնցովն ալեաբ  
է լորիէլ :

Ե: Երբոր կիրակի օրերը սունէն ժամ կերթաք , միշտ պարկեշտութեամբ ու շնորհօք քաղեցէք : Այնպէս ըրէք ետ դառնալու ատեննիդ ալ :

Ե: Ժամուն առջևը մի կենաք , թէ և ժամը կամ

պատարագը . սկսած չըլլայ : Ճամսւն առջել մի խաղաք .  
բարձր տեղեր մի ելլէք , ու պատերուն ծեփը մի փլցնէք :

Է : Քար մի նետէք . ու մէկ զմէկու ետևէն մի  
վաղէք :

Է : Ճ' ամբան մէկ զմէկ մի չեխէք , ու ծաղը մի  
ընէք . թէւ մէկը դպրատունի մէջը վարպետէն չեխվի  
կամ պատժըի , այսպիսի բաներու համար մէկ զմէկու  
վրայ մի խնտաք , և ուրիշներուն մի պատմէք : Մ' էկ զմէ-  
կու վրայ սուտ անուն մի դնէք , ու միտքին տկարու-  
թեան , կամ մարմինին տգեղութեան համար մէկ զմէկ  
ծաղը մի ընէք :

Է : Ճ' ամբուն վրայ մէկու մը ամենեին նեղութիւն  
մի տաք , տուներուն , շէնքերուն , պարտէզներուն , ծա-  
ռերուն , սէզերուն (չոյիրներուն) , ցանած արտերուն  
զեն մի տաք :

Է : Ամենեին ուրիշէն գաղտուկ բան մի առնէք .  
օտարին պտուղը մի փրցնէք , օտարին այդին մի մանէք :

Է : Տունը ձեր առջել ինչ որ կըդրվի , փութով  
(խայրէթով) առանց տրտնջելու ըրէք լըմնցուցէք :

Է : Երբոր ձեզի հրաման կըտրվի խաղալու , այն-  
պէս տեղվանք խաղացէք , որ ամենեին ուրիշը չինե-  
ղացնէք : Խաղալու ատենը կոիւ մի ընէք , ու անկիրթ  
տղոց պէս մի պոռաք կանչվըտէք : Առողջութեան վնա-  
սակար ըլլօղ , ու ձեր պատւոյն ու անունին չինօղ  
խաղեր մի խաղաք : Աս բաներուս վրայ հարցուցէք ձեր  
ծնողաց ու վարպետներուն :

Է : Ձեր վարպետները ձեզի միշտ բարերար սեպե-  
ցէք , և քանի որ կապրիք անոնց շնորհակալ եղէք : Ձեր  
շնորհակալութիւնը անով աւելի կըյայտնէք , երբոր կը-  
ջանաք ամէն քննութեան ու քաղւածքի ատեն դպրա-

տունը գտնըվել , որպէս զի ասով սորվածնիդ չէք մոռ-  
նար , ու մոռցածնիդ միտվենիդ կըբերէք :

Աս կանոնները յօժարութեամբ ու կատարեալ  
պահեցէք : Որոնք որ ասոնց դէմ կընեն , երբեմն գաղտ-  
նի , ու երբեմն հրապարակաւ կըյանդիմանվին . իրենց  
անունը ժրաշաններուն (համարաթներուն) տետրակէն  
կելլէ . իրենց պատւաւոր տեղերը , ու պատւոյ նշաննե-  
րը կըկորսնցնեն . վար ու ցած տեղեր կընստին . իրենց  
անունը կըգրվի ծուլերուն տետրակին մէջ , ու ամէնուն  
ձեռքը կըպարտի : Խնէ որ ասով ալ ճամբայ չեն իգար ,  
շատ անգամ էշու պէս ծեծ ալ կուտեն : Որոնք որ չեն  
շտկըլիր , էն ետքը դպրատունէն կըվոքնտըվին : Ճրա-  
ջանները ամէնուն սիրելի կըլան , անոր ներհակը ան-  
կիրթները (հովարտայները) ամէնուն աչքէն կելլեն . ինչ-  
պէս դպրատունին մէջը յառաջ չեն երթար , մարդ չեն  
ըլլար , այնպէս կըմնան մինչև 'ի մահ , ողորմելի կապրին ,  
ու ողորմելի կըմնոնին :

# ՄԵՍՆ ԵՐԿՐՈՐԴ:

Թէ ինչպէս պէտք է մարդուն կատարեալ  
ու առաքինի ըլլալ, կամ իր բարքը, գործ-  
քերը, ու բոլոր վարմունքները  
շտկել:

Գ. Ա.

Առաջնութեան վըայ ընդհանրապէս:

Առաքինութիւնը այնպէս բան մըն է, որ մարդուն  
բարքը (թապիէթը) ու բոլոր վարմունքը կըշտկէ, որով  
ամէն առաքինի մարդկան սիրելի կըլլայ:

Վհա աս է վախճանը, նաև շատ հեղ օգուտը  
բարոյական ուսումին, և ով որ ասիկա աղէկ կըսորվի,  
մտքին մէջը աղէկ կըպահէ, ու ըստ այնմ (անոր կէօրէ)  
կըգործէ, այնպիսին՝ կըթլված ու առաքինի մարդ կըս-  
վի: (Օրինակն ալ շատ ուժ ունի 'ի բարին յորդորելու:  
Շատ հեղ տղաք ու երիտասարդները այնպէս կըշարժին  
օրինակէն, ու կատարելութեան ետևէ կըլլան, ինչպէս  
բարեգործութեան ու քաղաքավարութեան մէջ կըթլ-  
ված մարդիկը: Շատ հեղ կտրիձները իրենց գործքերը  
կընեն հնազանդութեան, կամ իրենց մէծերնուն նմա-  
նելու, ու կամ սովորութեան համար:

Ապելսիպպոս Պղատոնին քրոջը տղան, անկիրթ  
(հովարտայ) մէծնալուն համար, ինքը զինքը անառակու-

թեան, և ուրիշ դէշ մոլութիւններու տրվաւ, անոր համար միշտ իր ծնողաց կը յանդիմանվէր չեխ կը լսէր: Օք մը իր հօրը մօրը բարկանալով, ելաւ Պղատոնին տունը գնաց: Պղատոնն բան մը չիխօսեցաւ, անիկա ներս առաւ, բայց ինչ մոլութիւն որ կը տեսնէր անոր վրայ, ինքը անոր դէմ առաքինութիւններ կը գործէր: Ասան կով տղան ինք իրեն եկաւ, սկսաւ ամը չնալ, ու իր մուլութիւններէն ետ կենալ, մինչև իր վարքը շտկելէն ետքը, սկսաւ Պղատոնէն փիլիսոփայութիւն սորվիլ: Պղատոնին երևսը զարկին ումանք որ, այնպիսի անառակ տղայ մը քովդ առեր ես, ու չես պատժեր կոր: Ան ալ պատասխան տրվաւ թէ, ես զինքը բաւական պատժեցի, իմ օրինակովս իրեն ցըցլնելով որ՝ ինչ տարբերութիւն կայ առաքինութեան ու մոլութեան մէջ:

Ամէն բան, որն որ մարդը առաքինի կընէ, շատ աղէկ է, ու որչափ որ պղտիկ ըլլայ, մնձ գանձ կարժէ: Ու որ առաքինութեան հիմը (թէ մէլը) աղէկ դրած չէ, այլ մինակ սովորութեան կամ բարիններուն նմաննելու համար աղէկութիւն կընէ, այնպիսին թէ և կատարեալ առաքինի չէ, բայց կրթը ված մարդ կըսեպի:

Առաքինի ըլլալու ճամբան մինակ ուղղափառ հաւատքը մեղի կը ցըցլնէ, Աստուծոյ ու եկեղեցին պատուիրանները մեղի սորվեցը լուլ: Բայց ասոնցմէ ՚ի զատ ուրիշ բաներ ալ կան, որ առաքինի մարդիկ գրած են, ու մեր ատենին ու քաղքին սովորութիւնը կը պահանջէ: Ասոնք են մեր բարքը շտկելու հարկաւոր եղած բանները, բոլոր վարմանց բարեկարգութիւնը, մարմինին ու ամէն անդամներուն շնորհաք շարժմունքը, որոնք մարդը ամէնուն սիրելի կընեն: Ասոնց վրայ կարգով խօսինք:

ԳԼ : Բ.

Ի՞նչ առաքինութիւններ մարդուն բարքը կըշտկեն :

Յօդուած առ :

Աստաբնվայութեան վըայ :

**Ո**'վ որ մնքը զինքը շտկելու համար միշտ աղեկ կը-  
մտմտայ , ու իր գործքերը սորված բարի բարի բաներուն  
համաձայնցընելու կրծանայ , անիկա կըսվի կատարեալ ու  
առաքինի մարդ : Խելացի մարդը իր գործելու ատենը  
չինայիր թէ իր բաղձանքը իր բերումը ինչ կուղէ , հա-  
պա կընայի թէ որն է Աստուծոյ հաճոյականը շիտակը ,  
ու շնորհօքը : Աւստի կատարելութեան առաքինութիւնը  
բաղձանք մըն է , որ մարդուն ընել կուտայ ինչ որ Աս-  
տուծոյ , իրեն վիճակին , ու իր ընկերոջը պարտական է նէ :

Պիտի չիկարծենք որ աշխարքս մինակ մեղի համար  
ստեղծված է : Խնչպէս որ մենք կուղենք հանգիստ ու  
երջանիկ ըլլալ , նոյնպէս ուր ներն ալ կուղեն : Խակ  
ուրիշ մարդիկ որոնց հետ մենք կապինք՝ միշտ բարի  
ու խելացի մարդիկ չեն . անոր համար պէտք է որ մենք  
սորվինք ամէն տեսակ մարդու հետ , թէ աղեկ եղեր են ,  
ու թէ գէշ , խաղաղութեամը վարվիլ , ու շիտակ ճամ-  
բայ մը բռնել : Եւ ասիկա կըլլայ . երբոր մենք կըմտա-  
ծենք չէ թէ մինակ մեր վիճակին պարտքերը , հապա  
նաև թէ ինչ պարտական ենք ընել մեր ընկերներուն  
ալ : Ասանկով մեծ շահ կընենք : Ա ասն զի ան ատենը  
չէ թէ մինակ աղեկ մարդիկ մեղ կըսիրեն , հապա ան-

կարգութեան ետևէ ըլլողներն ալ կամաց կամաց մեր  
առաքինական վարժանցը նայելով, սիրտերնին կըշար-  
ժի բարեգործութիւն ընելու, ու առաքինութեան ե-  
տևէ իյնալու: Իմաստուն մարդիկ ասանկ ըսած են. Առա-  
քինութիւնը անանկ աղջոր ու հաճոյական բան մըն է,  
որ իր թշնամիներուն առջին ալ յարգելի կըլլայ:

### Յօդ. Է:

Պատւասիրութեան վրայ:

Պատւասիրութեան վրայ խօսելէն առաջ, հոս ծա-  
նուցաննենք որ, ճշմարիտ քրիստոնէն իր ամէն բանին  
գործքին մէջը էն առաջ ան պիտի նայի՝ որ ամէն փառ-  
քը ու պատիւը Աստուծոյ տայ. իսկ թէ որ ինքը մարդ-  
կան առջին անարդ չըլլալու համար պատւելի գործք մը  
կընէ, կամ իր ըրած գործքերուլը պատիւ կըստանայ,  
ան ալ պիտի Աստուծոյ նուիրէ: Ասիկա ծանուցաննելէն  
ետքը, հիմակ խօսինք անմեղ պատւասիրութեան վրայ:

Պատւասիրութիւնը կամ պատիւ սիրելը բաղձանք  
մի է, որով մարդ ինքը զինքը արժանի պատւոյ կամ  
պատւելի ընելու կրծանայ: Կամ թէ ըսենք, պատւասի-  
րութիւնը ջանք մի է ան բաները ընելու, որոնցմով  
ճշմարիտ ու աստուածահաճոյ պատիւ կըստացվի: Ամէն  
մարդու պէտք է այնպէս իր բանը գործքը տեսնել, որ  
ուրիշներուն, կամ աղէկ ըսեմ, բարի մարդիկներուն  
աչքին առջելը հաճոյ ու ընդունելի ըլլայ: Ուրախանալն  
ալ՝ որ ուրիշները մեզ մեծ կըսեպեն, գովելի բան է:  
Վինակ՝ պատիւ ընդունելու շատ բաղձանք ունենալը,  
ու չափէն աւելի տրտմիլը՝ երբոր ուրիշները մեր ըրած

բարիքը չեն ճանչնար, գէշ բան է : Գուցէ ուրիշները  
անանկ նեղութիւնի մէջ են, որ մեր երախտեացը գէմ  
չեն կրնար հատուցում ընել :

Ամենեին պէտք չէ որ գէշ գործքերով պատիւ  
ստանալու ետևէ ըլլանք, կամ պատիւ փնտռելը մեզի  
բան գործք ընենք. հապա մեր մտմտուքը, բանը, գործ-  
քը, ու վախճանը՝ ամէն բանը աղէկ՝ ու Աստուծոյ փա-  
ռացը համար ընելը, ու մեր պարտքը կատարելը պիտի  
ըլլայ: Իսկ պատիւ ընդունիլը բարեգործութիւն ընողին  
ձեռքը չէ, հապա պատողին ձեռքն է, որ պատիւը կու-  
տայ: Իայց ամէն մարդուն տըված պատիւն ալ պատիւ  
չէ. մինակ խելացի մարդիկ կրնան ինչպէս որ պէտք է  
նէ պատւել: Անխելք ու անարգ մարդը ձրի կամ ա-  
ռանց բռնութեան (զօռի) բան մը չըներ: Իայց ով որ  
խելացի ու ազնիւ սիրտ ունեցող է, ու պատիւին յար-  
դը կըճանչնայ, կըբաղձայ որ իր ըրած բանը խելացի  
մարդիկ տեսնեն, կամ անիկա իրենց ականջը հասնի. և  
գարձեալ, ամէն բարի բանը ձրի ու առանց բռնութեան  
կընէ :

Ուշպէտ անմեղաբար պատիւ սիրելը առաքինու-  
թիւն է, ու շատ բարի բաներու ձեռք զարնելու պատ-  
ճառ, բայց մենք հեթանոսներուն պէս պատիւը ու փառ-  
քը մեր գործքերուն վախճան պիտի չդնենք: Անը ջան-  
քը անիկա պիտի ըլլայ որ՝ բարիք ընենք, ու չարէն  
փախչնեք. իսկ պատիւ սիրելը մեզի ուժ պիտի տայ ան-  
բարի բաները առաջ տանելու: Պատիւը շուքի կընմանի.  
թէ որ շուքէն կըփախչիս քու ետևէդ կուգայ, թէ որ  
գէպ ՚ի շուքը կըփազես, քեզմէ կըփախչի: Ասանկ ալ,  
թէ որ բարիք ընելով պատիւէն կըփախչիս, պատիւը  
քու ետևէդ կուգայ: Ինչպէս սուրբերը ու Աստուծոյ

ծառայները որչափ որ պատիւէն միախան, այնչափ աւելի պատւեցան թէ Աստուծմէ, ու թէ մարդկանէ :

Անտթէոս անունով մէկը պղտիկուց ինքը զինքը ուսում սորվելու տրվաւ : Իր սուր խելքովը ու մեծ ջանքովը ուսումի մէջ այնչափ առաջ գնաց, մինչև օրէնսդիտութեան վարպետ եղաւ : Ասիկա անգամ մը այնպէս ծանր հիւընդցաւ, որ զրեթէ մահուան դուռը հասաւ : Ասանկ մեծ վտանգի մէջ տեսնելով ինքը զինքը ուխտ ըրաւ Աստուծոյ որ, թէ որ իրեն առողջութիւն տալու ըլլայ, անմիջապէս աշխարքը թող տայ, երթայ կրօնաւոր ըլլայ : Խեց Աստուած անոր աղօթքին, ու զինքը առողջացուց . ան ալ ուխտը կատարելու համար Աիկիլիա կղզին գնաց, կրօնաւոր եղաւ, ու անունն ալ փոխեց (Օդոստինոս գրաւ : Թէպէտ քիչ ատենի մէջ ամէն առաքինութիւնները սորվեցաւ, բայց խօնարհութեան մէջ շատ երեելի եղաւ : Հեղ մը աշխարականին մէկը դատաստանով առաւ աս կրօնաւորին վանքին ունեցած գետինը, ուսկից որ ան վանքին անձինքը իրենց ապրուստը կը ճարէին : Վս բանս խեղճ կրօնաւորներուն մեծ տրտմութեան պատճառ եղաւ : (Օդոստինոս տեսնելով իր վանքին ասանկ դժբախտութիւնը ու կարօտութիւնը, մատակարարին (վէքիլխարճին) աղաւեց որ, իրեն մելան (միւրէքէպ), թուղթ, ու դրիչ տայ, ան ալ սրգողելով մը ըսաւ . դռւն ինչ պիտի ընես ան բաները, ո՛չ զրել գիտես, ու ո՛չ կարդալ : Բայց երբոր շատ աղաւեց նէ, հանեց տրվաւ իր ուղաճները : (Օդոստինոս անմիջապէս կարճ թուղթ մը գրեց, ու արբային հրամանովը խրկեց ան վերը ըսլած աշխարականին : Երբոր աշխարականը առաւ կարդաց անիկա, զարմացաւ զրողին խելացիւթեանը վրայ, ու դարձաւ թուղթը բերողին ասանկ

ըսաւ . Աս թուղթը կամ հրեշտակները գրած են , կամ սատանայները , և կամ Անտիթէոսը : Թուղթը բերօղը ըսաւ որ , չէ , ( Օգոստինոս անունով տգէտ եղբայր մը գրեց : Դիկրցաւ աշխարականը անոր խօսքին հաւտալ . ելաւ վանք գնաց , որ գրողը տեսնէ : Հոն հասաւ նէ , հարցուց մեծաւորին որ , ադ թուղթը գրողը ինտոր մարդ է , ուր տեղացի է , և այլն . և անոր պատմէն իմացաւ որ ան խօնարհ եղբայրը իր ըսած Անտիթէոսն է եղեր , որ ատենօք իր դասընկերը , ու ետքը համալսարանին (մեծ դպրատունին) մէջը օրէնսդիտութեան վարպետն էր : Անոր համար գնաց անոր խուցը : ու երբոր մէկ զմէկ տեսան նէ , շուտ մը իրար ճանչցան , ու լալով պագնըվեցան : Ինյոց երանելի կրօնաւորը աղաւեց անոր , որ մէկու մը չկյայտնէ իրեն ով ըլլալը . ապա թէ չէ խաղաղութիւնս կըկորսնցընեմ , ըսաւ : Ինյոց աշխարականը երբոր անկից զատվեցաւ , աբբային քովը գնաց նէ , ըսաւ անոր . մեծ գանձ ունիք եղեր վանքերնուդ մէջը պահաված , նայեցէք որ աղէկ ճանչնաք ու պատւէք անիկա : Անկից ետքը ալ ամէնքն ալ սկսան ( Օգոստինոսը յարգել . ու անոր սուրբի մը պէս պատիւ տալ : Ասանկով պատիւէն փախչելով , ու անիկա ամենեին չուզելով , պատիւ ցանկացողներէն աւելի պատւեցաւ :

### Յօդ . ՚ ՚ :

Համբեկութեան վըայ :

Համբերութիւնը բաղձանք մի , կամ ջանք մի է , որով ամէն դիմար բաները առանց տրտնջելու , ու առանց մեր սիրտը խռովելու կըքաշենք :

Համբերութիւնով մեր կենաց մէջը միշտ հանդըպօղ նեղութիւնները ու ցաւերը կը թեթև նեցլնենք : Եցրեմ խելքէ մարդէ չանցած չարիք մարդուս գլխուն կը հանդըպին . պէտք է որ մենք ասոնց ամէնուն համբերենք . վասն զի թէ որ անհամբեր ըլլալու ըլլանք , կամ տրտնջենք նէ , ան ատենը չարիքը չէ թէ կը թեթև նան , հապա աւելի անտանելի ու չիքաշվելու կը լլան :

Ասանկ կը նէին , ու մինչուկ հիմայ կը նեն սուրբ ու բարի մարդիկ , որոնք անանկ պատրաստ էին ամէն բանը քաշելու , որ մեծամեծ նեղութիւններու կամ դժուարութիւններու մէջ ալ չէին տրտնջեր :

Մեղովկ անունով սուրբ եպիսկոպոս մը պղտիկ առուի (ըրմաղի) մը քովկ կեցեր երեսը ու ձեռվլները կը լը վար կոր : Ասոր ծառայները կամ ընտանիքը , որ մէկ դի քաշված անոր կը նայէին կոր , սկսան իրարու ըսել , ինչպէս երանելի ու երջանիկ է աս սուրբ եպիսկոպոսը , որուն վրայ սրբութիւնը ու մաքրութիւնը կը փայլի : Երանի ան մարդուն , որ կը նայ աս սուրբին սրտին հանդըստութիւնը , խաղաղութիւնը , ու մեծ համբերութիւնը ունենալ : Աս խօսողներուն մէջը գեղացի մ'ալ կար , որ անոնց ասանկ խօսիլը լսելով . ըստւ , ինչ կը խօսիք կոր . ինչ կը կարծէք ադ եպիսկոպոսը . հիմակ ես ձեզի կը ցըցլնեմ որ , ադ մարդը չէ թէ համբերօղ , չիքարկացօղ , ու անխոռվ սիրտ ունեցօղ մարդ մըն է , հապա անհամբեր , կռուասէր , ու բարկացօղ է : Աս ըստաւ ու գնաց սուրբին քովը , ու ինքը զինքը անոր հետ խօսիլ ուղելու պէս ցցցընելով , ուժով մը հրեց անիկա , ու ջրին մէջը ձգեց : Աս բանիս վրայ սուրբ եպիսկոպոսը ամենաին չիխոռվեցաւ , չայլայլեցաւ , ու չիտրտնջեց , և այն աներես գեղացիին անուշութեամբ մը մինակ աս խօսքը

ըսաւ. Եղբայր, ինչ ըսէր : Կեղացին երբոր տեսաւ սուրբին անանկ սքանչելի համբերութիւնը, ու ջրին մեծ չեն դուրս ելլելէն ետքն ալ, անոր լաթերուն նայեցաւ տեսաւ որ ամեննեին չէին թրչած, շուտ մը դողալով սուրբ եպիսկոպոսին ոտքը ինկաւ, ու անկից իրեն ըրածին համար թողութիւն խնդրեց : Ան ալ շուտ մը սիրով թողութիւն տալէն ետքը, խրատեց զինքը որ սկսի իր ամէն մեղքերուն վրայ աղէկ ապաշխարանք լնել, ինչու որ քառսուն օրէն ետքը պիտի մեռնիս, ըսաւ . և իրաւցընէ ատենին կատարեցաւ սուրբին մարգարէական խօսքը : Տես թէ համբերութիւնը ինչ աղէկ բան է, որ չէ թէ մարդուն իր անձին շահ կընէ, հապա անոր չարիք հասցընողին ալ խելքը գլուխը ժողվելու պատճառ կըլլայ :

Համբերութիւնով՝ կամ առանց խռովութեան սիրտ ունենալով աղէկ ճամբայներ կըգտնենք մեր բանը գործքը դիւրինցընելու, անանկ որ, եթէ շատ դժուարութիւններու մէջ իյնալու ըլլանք, համբերութեամբ կարօղ կըլլանք ան դժուարութիւնները դիւրին ընելու :

Պէտք է որ շատ հեղ միտքերնիս բերենք աշխրբիս փոփօխականութիւնը, և ունայնութիւնը, ու ճանչնանք որ աս տեղաց ուրախութիւնը երկան չերթար, որպէս զի ասուլ մեր համբերութիւնը աւելի ուժովցընենք : Համբերօղ ըլլալու համար պէտք է մտածել թէ, ինչ որ աշխրբիս մէջը կըլլայ նէ, աղէկութիւն մը ունի, ու ամէն բան հասարակաց բարին առաջ տանելու համար օդտակար է : Ան ատենը մարդս միշտ ուրախ զուարթ կըլլայ, ու ամեննեին նեղութենէ մը սիրտը չնկոտրիր : Ան ետքը ամէն բանը Աստուծոյ կամբին պէտք է յանձնել, ու առանց երկրայութեան մտքին մէջը դնել որ,

Աստուծոյ իմաստութիւնը ու բարութիւնը, որ չափ չունի, թող չիտար որ աշխաքիս վրայ գէշ ու անօգուտ բան ըլլայ :

### Յօդ + Դ :

Արմեական-Եւ-ան վըայ :

Արթասիրութիւնը, կամ թէ ըսենք կրթութիւն (թէրպիյէ) սիրելը բաղձանք կամ ջանք մի է, որով մարդ կաշխատի հարկաւոր ու պիտւական ուսումներ ու ծանօթութիւններ ստանալու : Դարձեալ սէր մըն է բարի բարի խօսքերու, խրատներու, ու օրինակներու յօժարութեամբ ականջ դնելու :

Արթասիրութիւնով կամ կրթութիւնով մարդս քաղաքավար, պիտւական, ու բարի անձ կրլայ : Ասով մարդս ուրիշներուն սիրելի ու օդտակար կրլայ, ու մէկու մը առջին ելած ատենը զինքը պատւելի կըցըցընէ : Արնամ ըսել որ, ասով մարդ իր բանական ու մտացի ըլլալը կըցըցընէ, ու յայտնի կընէ թէ, անբան կենդանիներէն ինչ տարրերութիւն ունի եղեր :

Օր մը մարդուն մէկը Արիստոտէլ մէծ փիլիսոփային եկաւ, և ուզեց իր տղան անոր յանձնել որ կրթէ . բայց հարցուց թէ, ո՞րչափ ստակ կուզես անիկա կրթելու համար, ան ալ պատասխան տըվաւ որ, հինգ հարիւր դուրուշ : Ան մարդը ագահ ըլլալուն համար դարձաւ ըսաւ, ես այնչափ ստակով էշ մը կըզնեմ : Արիստոտէլ ալ ըսաւ, գնահ, դնէ, որ տունիդ մէջը երկու էշ ունենաս . (այսինքն, մէյմը ադ գնած էշդ, մէյմ'ալ քու որդիդ, որ անկիրթ ըլլալուն համար էշէն վար չիմնար) :

Նեղ մըն ալ աս իմաստուն դիիլխոփիային հարցուց  
ցին ունանք թէ , ի՞նչ տարբերութիւն կայ . կրթըլված ու  
անկիրթ մարդուն մէջը : Այս ալ պատասխան տըլվաւ , ու  
ըստաւ . ան տարբերութիւնը կայ , որն որ կրթըլված ու  
անկիրթ ձիու մէջ կայ նէ : Խնչպէս ձին թէ որ կրթըլվել  
լու չըլսայ , բոլորովին անպիտան կըլսայ , չիգործածվեր ,  
ու շատերուն վեսա կուտայ . ասանկ ալ թէ որ մարդ  
բարի խօսքերով ու խրատներով չիկրթըլվերնէ , իրեն վը-  
նաս կընէ , ու ընկերոջն ալ թող չիտար որ հանգիստ  
ըլսայ :

Աս ասանկ ըլսալով , պէտք է որ ամէն մարդ իր  
վիճակին հարկաւոր եղած բաները սորվին , ու անօնց մէջը  
աղէկ կրթըլի , բայց ամէնէն աւելի զլխաւոր ու հիմնա-  
կան բաներուն մէջը ինքը զինքը կրթէ : Պէտք է որ  
մարդիկ , մանաւանդ տղաք , իրենց վիճակին հարկաւոր  
եղած բաներուն մէջը կրթըլվելէն ետքը , գէշ ու մոլո-  
րեցնաղ ընկերներէն փախչին ու հեռանան : Ա ան զի  
ասոնք մարդը կրծքեն մեծ մեծ վնասներու և չարիքնե-  
րու մէջ , ուր որ իրենք շատոնց ինկած են : Իրենք իրենց  
զլխէն գտած են ծուռ ուսմունքներ , անոր համար չեն  
կրնար ստոյդ բարին սուտէն զատել , ու իրենց ճշմարիտ  
օգուտը աղէկ ճանչնալ :

Ամէն օր առտըլվանց պէտք է որ մարդ աղէկ պատ-  
րասարվի օրը աղէկ անցընելու . ու իրիկվան քննէն թէ  
ինչ բանի մէջ սխալմունք ըրած է , ու շիտակ կրթու-  
թիւններէն խօտորած ծռած է :

Արթասիրութիւնը կըպահանջէ որ՝ պղափկութենէ  
սկսինք զանալ մենք մեզ , աշխարքս , ու մարդիկը ա-  
ղէկ ճանչնալու : Անիկա կըսորվըցընէ մեզի բարի ու  
խելսացի մարդերը մեծ սեպել , ու անօնց բարի քաղաքա-

վարութեանը նմանիլ . իսկ գէշերէն փախչիլ , ու անոնց ըրածին չիհետեմիլ : Անիկա կըսորվեցընէ մեզի մզմէ աւ ելի խելացի ըլտղներուն , մանաւանդ մեր բարի ծերերուն խօսքերը ու խրաները մարիկ ընել . իսկ գէշերուն խօսքին ու խորհուրդներուն ականջ չիդնել :

Ուսորվամ Խրայելացոց կամ հրէսյներուն թագաւորը , որ Սողոմոն իմաստունին տղան էր , երբոր հօրը մեռնելէն . ետքը թագաւորական իշխանութիւնը առաւնէ , բայրոր ժողովուրդը իր առջին եկան , ու խնդրեցին անկից որ իր հօրը դրած ծանր տուրքը (վէրկին) քիչ մը թեթևցընէ . ու խօսք տըվին որ , անկից ետքը աւշատ աղէկ կըծառայեն իրեն : Ան ալ ըստ , դացէք , ու իրեք օրէն ետքը դարձեալ եկէք առջիս , որ ձեր խնդիրքին պատասխանը տամ : Անոնք երթալէն ետքը կանչեց Ուսորվամ խելացի ու խոհեմ ծերերը , որ իր հօրը քաջ խորհրդականներն եին , ու հարցուց անոնց որ ինչ խորհուրդ կուտան իրեն՝ ժողովուրդին խնդիրքին վրայ : Անոնք ալ իմաստութեամբ պատասխան տըվին ու ըսին . իման ո՛ւ ո՛չ ճը ադէն գլուխ իշխան , ու ժողովուրդին խորհրդին յորի ընելը , ու իրենց խնդիրք իտուրքին ընել , անդուիլին իշխան նէ , ու անինց եպուլ մշտ և հոնուրակ ընկը անդուլ իշխանուն , ու ժեղմ գլուխ չին աշըք : Զիլսեց անխելք թագաւորը խոհեմ ծերերուն ուղիղ խորհուրդին , ու անոնք մէկ դի թող տալով , կանչեց իրեն հասակակից երիտասարդները (պօյտաշ կէնձերը) . ու ըստ անօնց . Դօեւեւը ինչէ խորհուրդ ուլին ո՛ւ , իյ ժողովուրդին առերքը ընցընէմ . դուռ ինչ խորհուրդ ի՞ու պատ . ինչընէս ընէմ : Այն անմիտ երիտասարդներն ալ խորհուրդ տըվին իրեն ու ըսին . Այն ըեւ ծերեւուն խորհուրդին . հապա աստիք ընէ առ ժողովուրդիտ . իմ պատին

հապս հօքը մշջեն հոսոյ է . հայրս յեղ զըան մէծ մէծ  
տուրտել պըստ . Ես անինց տաելը բետեր դնեմ . հայրս  
յեղ գուստովական էլքեծեր . Ես յեղ բարով (էշտ լո-  
դուպը) ձեծեմ : Աս յիմարական խորհուրդին մտիկ  
ըրաւ Ուրովամ . ու երբոր իրեք օրէն ետքը ժողովուր-  
դը դարձեալ իր առջին եկան նէ , երիստասարդներուն  
ըսածը ըսաւ անոնց : Ան ատենը բարկացան բոլոր ժողո-  
վուրդը , ու գլուխ քաշեցին թագաւորէն , ու գացին ի-  
րենց տասը ցեղին վրայ թագաւոր դրին Հերուրովամը ,  
որն որ Աստուած Աքիա մարդարէին ձեռքովը անոնց  
ցըցլցեր էր : Անկից ետքը ալ ամէն տեսակ թշուառու-  
թիւնը եկաւ լեցվեցաւ անմիտ Ուրովամայ գլուխը : Աս  
եղաւ անոր իմաստուն ծերերուն խորհուրդին մտիկ չը-  
նելուն , ու անխելք երիստասարդներուն հետևելուն  
պտուղը :

Ասոր դէմ Շիպիօն Նոռվմայեցիներուն քաջ զօ-  
րապետը երբոր դեռ տասնըութը տարվան էր՝ միշտ Պո-  
ղիրիոս իմաստուն ու խոհեմ ծերունոյ մը հետ կապ-  
րէր . որուն հայրական խելացի խրատներուն մտիկ ընե-  
լով , ու անոր ձեռքը կրթը վելով շատ մեծ անուն ստա-  
ցաւ : Աս Պողիրիոսը միշտ Շիպիօնին ու անոր եղբօրը  
Փարիոսին հետ կերակուր կուտէր : Օր մը Շիպիօն  
Պողիրիոսին հետ մինակ ըլլալով , որդիական համարձա-  
կութեամբ սկսաւ գանգատ ընել անոր , որ սեղանի վրայ  
խրատական խօսակցութիւն ըրած ատենը՝ իր խօսքը գրե-  
թէ միշտ Փարիոսին կըդարձընէր , և ոչ իրեն : Ասանկ  
քիչ մը գանգատ ընելէն ետքը , ըսաւ . Գիշեմ , աս բա-  
նը անոր համար իլնես իոր , զասն պէ իարձէր անիս որ . Ես  
անանի պատանէ մը էմ , որ իրեւունեւնէ եպեւ ըլլալս դրյի-  
շունէմ , ու աղէի ճարդարութեամբ խօսելու չեմ աշխատիք :

Ասողաւէմ լոնդ պատր որ բան մ'ալ ըսէմ . ուս ապանկ էմ  
մշտա անդոյին ըլլալը՝ էմ սէրդս չափէ դուրս իլլաւացնէ :  
Աս խօսքերուս վրայ շատ զարմացաւ Պողիրիոս, պա-  
տանւոյ մը վրայ ասանկ կրթութեան սէր տեսնելով . ու  
անիկա հայրական սիրով միսիթարելէն ետքը, խօսք տը-  
վաւ որ, ալ անկից ետքը իրեն ամէն հարկաւոր եղած  
կրթութիւնները կուտայ : Շիպիոն աս խօստմունքին  
վրայ շատ ուրախանալով, բռնեց Պողիրիոսին ձեռքէն,  
ու հառաջելով մը ըսաւ . Ո՞հ, Ե՞րե ո՞ւրու գոյ ան օրը,  
որ ամէն պըտովունքներէն ապարած ըլլալը, Թշու էմ բովու  
իւնսու, ու էս իրեւնու մոտ դունու : Ալ իրաւացնէ ան ա-  
պէնը ես էս էմ ժաղ ու անուանի նաևնիներուս նմոն իլլ-  
սեղէմ : Աս խօսքերն ալ լսելէն ետքը, ալ սկսաւ Պո-  
ղիրիոս ձեռքէն եկածին չափ անոր պիտւական խրատներ  
ու կրթութիւններ տալ . որոնցմօվ Շիպիոն անանկ  
երեւլի ու անուանի մարդ եղաւ . ինչպէս Հոռվայեց-  
ւոց պատմութիւնը կարդացողը կըտեսնէ : Ահա աս է  
բարի կրթութեան ու կրթասիրութեան պտուղը :

Աշխրքիս մէջը որչափ շատ կըլլային ասանկ կրթըված  
կամ բարեկիրթ անձինքներ, թէ որ ամէն մարդ պզտի-  
կութենէ ակսէր իրմէ մեծերուն ու իրմէ աւելի բան  
զիտցողներուն խօսքին ականջ դնել : Կրթութեան  
պտուղները աղէկ կերենայ Շիպիոնին պէս աղնուական  
ու բարեկիրթ մարդկան վարմունքին մէջը . իսկ անկր-  
թութեան պըտուղները աղէկ կըտեսնըլին Ոչորժվամին  
պէս անկարգ ու անխելք մարդկան կամ տղոց վարմուն-  
քին ու գործքերուն մէջը :

Գ. Լ. Գ.

Այտարելութեան բաղձացօղը ուրիշներուն հետ աղէկ  
կենցաղավարելու համար ի՞նչ առաքինութիւններ  
պիտի ունենայ :

Յօդ + Թ :

Բարբեկամութեան զբայ :

Կարեկամութիւն կըսվի ուրիշներուն հետ սիրով՝ աւ  
ուանց նեղութիւն տալու՝ ու առանց հակառակութեան  
վարփելու բաղձանքը :

Ինքը զինքը ուրիշներու առջին քիչ մը վար կամ  
խոնարհ բռնելը շատ օգտակար բան է, ինչու որ ասով  
մարդ ուրիշներուն սիրով կըվաստըկի, ու իրեն բարեկամ  
ընել կուտայ :

Մէկ բարե տալը, մէր ճանչվորներէն մէկը հի-  
ւընդցած ատենը՝ անոր մէկ անգամ տեսքի երթալը,  
ու մէկ անուշ նայվածքը՝ շատ հեղ մէր մերձաւորները  
մեղի բարեկամ կընեն :

Տժգոհ, կոռւասէր, ու ընկեր չսիրօղ մարդը՝  
թէե հարուստ ու փառաւոր ըլլայ՝ շատ դժուարաւ կրնայ  
բարեկամ պտանալ, ինչու որ աս տեսակ մարդուն հետ  
ու ոք կուզէ ապրիլ, ու ընկերութիւն ընել : Իսպե-  
կամութեան հիմն է քաղցրաբարոյութիւնը, կամ թէ  
ըսենք, հեղ ու անուշ սիրտ ու վարմունք ունենալու :  
Վաղցրաբարոյ մարդուն հետ ամէնքը կուզեն բարեկամ

ըլլալ . իսկ բարեկացօղ ու դեգ (թիթիղ) մարդու հետ  
ու ոք կուզէ բարեկամութիւնը ընել :

\* Աախնիները բարեկամութիւնը աս օրինակով կը-  
ձևացընէին : Կըքաշէին աղվոր կտրիճ մը , դլուխը բաց ,  
ու աղքատ զգեստ մը հագած : Գլխուն վրայ գրած էր  
Անհ և Ալեանք : Կուրծքը բաց էր , ու ձեռքովը կըցըցը-  
նէր իր սիրտը , որուն վրայ գրված էր , Հեռաւանց , ու  
Անդէն : Աս նկարքին իմաստը աս էր : Կտրիճը կիմացը-  
նէր որ , բարեկամութիւնը միշտ արծարծ կամ բորբո-  
քեալ պիտի ըլլայ , չէ թէ ծերի պէս մարած ու տկար :  
Գլուխը բաց էր՝ նշանակելու համար որ , բարեկամու-  
թիւնը յայտնի պիտի ըլլայ , ու ոչոք պիտի ամը չնայ  
ըսելու որ , ան չամ ան նորու իմ բարեկանքն է : Հագած  
լաթը հին ու աղքատ էր՝ ցըցընելու համար որ , աղքա-  
տութիւնը բարեկամութեան վնաս պիտի չընէ : Գլխուն  
վրայ գրված էր Անհ և Ալեանք , իմացընելու համար որ ,  
բարեկամութիւնը բոլոր կենաց մէջը հաստատուն պիտի  
կենայ , և մինակ մահուամբ պիտի բաժնըվի : Արտին  
բաց ըլլալը կընշանակէր որ՝ հաւատարիմ բարեկամները  
իրենց սիրտը ու իրենց խորհուրդը միշտ իրարու յայտնի  
պիտի ընեն : Արտին վրայ գրված էր , Հեռաւանց , ու  
Անդէն , նշանակելու համար թէ , բարեկամները որչափ  
իրարմէ հեռու ըլլան , պէտք չէ որ իրենց բարեկամական  
սէրը դադրի , կամ տկարանայ :

### Յօդ . Է :

Խաղաղասկը լւան վըայ :

Անծ արհեստ է խաղաղասիրութիւնը , այսինքն՝  
ինքը խաղաղ կենալը , և ուրիշները խաղաղընելը , ու

մէկու մը հետ կոիւ չընելը : Խաղաղասէրը ամէն տեսակ  
մարդու հետ պիտի յարմարի (ույմիշ ըլլայ), անոնց ու-  
ղած ամէն անմեղ ու անվնաս բանը ձեռքէն եկածին  
չափ կատարելու պիտի ջանայ, Ուրիշներուն մէջը խոռ-  
վութիւն պիտի չիձգէ, մանաւանդ թէ երբեմն իր իրա-  
ւանց (հախէն) ալ պիտի ետք կենայ, և ուրիշին իրա-  
ւունք տայ, ուր որ մեղք չիկայ : Խաղաղասէր, կամ որ  
նոյն է խաղաղարար ըլլալը անանկ սքանչելի բան է, որ  
Վրիստոս տէրն մեր իր սուրբ աւետարանին մէջը երանի  
տըվաւ խաղաղարարներուն, ու անոնք Աստուծոյ որդիք  
կանչեց . \* Երանէ՝ Խաղաղաբարեներուն, ինչու ո՞յ անոնք  
Աստուծոյ ոբոիւը ըսմէն :

### Յօդ ։ Դ :

Խնչուես ոկտոս է պատրաստ ըլլալ սուրբէն  
ծառայւլու :

Աս ալ մէծ առաքինութիւն մի է, որ մարդուն ա-  
նանկ բաներ ընել կուտայ, որոնք որ ուրիշին հարկաւոր՝  
օգտակար՝ ու հաճոյ են :

Երբոր մարդիկ կըտեսնեն որ՝ մենք ձեռքերնէս ե-  
կածին չափ կըբաղձանք կոր իրենց օգնել, երբոր կը-  
տեսնեն, որ մենք պէտք եղած տեղը իրենց կըծանուցա-  
նենք կոր պատահէլու վնասներէն զգոյշ կենալ, ու  
իրենց աղէկ խորհուրդ կուտանք կոր թէ, գործք մը բարի  
ըլլալու համար ինչպէս պէտք է սկսիլ, ան ատենը անոնք  
ալ կըսկսին մեզմէ աւելի՝ մեզի համար աշխատիլ :

Ուստի երբոր կրնանք մեր ճանչվորներուն օգնել,  
ինչ բանի մէջ ըլլայ նէ՝ ըլլայ, ամենեին պէտք չէ առի-

թը (Փրսանալը) ձեռքերնէս փախցընել : Անտածենք որ  
ուրիշին օգնելով, կամ ուրիշին բարւոյ պատճառ  
ըլլալով, թէեւ երբեմն քիչ մը նեղութիւն քաշե-  
լու ըլլանք, անանկով բան մը չենք կորսնցըներ :

Օր մը ծերին մէկը գնաց ՀՅովհաննէս աբրային,  
ու անկից բարի խրատներ լսելէն ետքը, իր տեղը դառ-  
նալու ատենը՝ ան լսած խրատները ճամբան բոլորովին  
մոռցաւ, բայց կամընար կոր մէյմ'ալ երթալ հարցը-  
նել, չըլլայ թէ շատ երթալովը սուրբ արքային ծան-  
րութիւն ըլլայ: Իսայց երբոր ահով դողով անոր դար-  
ձաւ նէ, հրամայեց իրեն ՀՅովհաննէս աբրան, որ ճրագ  
մը վառէ, ու ան վառված ճրագէն ուրիշ ճրագ մ'ալ  
վառէ, ան ալ շուտ մը ըրաւ: Խտքը հարցուց իրեն  
աբրան թէ, ադ ճրագը իրմէն ուրիշ ճրագ մը վառե-  
լուդ համար բան մը կորսնցուց. ծերը պատասխան տը-  
վաւ թէ, չէ: Են ատենը սուրբ աբրան ալ ըստաւ, և  
ոչ ես բան մը կըկորսնցընեմ թէ և ամէն Ակիւթացի-  
ները (կամ թէ լսենք, ամէն մարդիկ) ինձի դալու ըլլան  
խորհուրդ հարցընելու կամ խրատ խնդրելու համար :

Ով թէ, աշխարքս որչափ աւելի երանելի կըլլար,  
թէ որ ամէն մարդ աս կտորիս մէջը կատարեալ ըլլային: Անէ որ ամէն մարդ իր ընկերը իրեն պէս սիրելու ըլլար,  
(ինչպէս Քրիստոս կըհրամանէ), իրաւցընէ ուրիշ բան  
չէր բաղձար, թէ ոչ ամէնուն հանգստութիւնի մէջ ըլ-  
լալը, ու աղէկ ըոինտ ըլլալը տեսնել, ու ջանալ որ ան  
հագստութիւնը չիկորսնցընեն :

Ինկերասէր մարդը երրոր իր ընկերը կարօտութիւ-  
նի կամ նեղութիւնի մը մէջ կըտեսնէ, ամէն ուժով  
կաշխատի անոր օգնութիւն հասնիլ, ու անիկա խեռ-  
ճութենէ խալըսել :

Եղիպատացիներուն (մըսքրլըներուն) մէջը օրէնք մը կար որ, ամէն մարդ պարտաւորի իր ընկերոջը օգնութիւն հասնելու : Յժէ որ մէկը ճամբան օտար մը գողերէն բռնըված, կամ ուրիշ նեղութիւնի մը մէջ ինկած տեսնելու ըլլար, ու անոր օգնելու կարօղ ըլլալով՝ չօգներնէ, դատաստանի մէջ մահապարտ կըլլար : Բայց յժէ որ օգնելու կարօղ չէր ըլլար, պէտք էր որ դատաստանին ծանուցանէր, ու անիրաւութիւն ընողը ձեռք տար, կամ մատնէր : Յժէ որ աս բանս ընելու չըլլար նէ, սաստիկ ծեծ կուտէր, ու զընդանի մէջ իրեք օր անօթի կըմնար :

‘Եւ յժէ մինակ պարտական ենք խորհուրդ տալով, կամ ինչ և իցէ կերպով մեր ընկերներուն օգնել, հապա պէտք է որ իրենց օգնելու ատեննիս սրտերնիս ու երեսնիս ուրախ զուարթ ցըցընենք : Խրաւցընէ ամէն մարդիկ աս առաքինութիւնը չունին, բայց պէտք չէ որ մենք կենանք ուրիշներուն սպասենք, այլ մենք պիտի ջանանք ամէնէն առաջ աս բանիս մէջը երևելի ըլլալու, վասն զի աս բանը թէ Շատուծոյ ու թէ մարդկան շատ հաճոյ ու սիրելի բան է, ու տեսնողներուն սիրտը չափէ գուրս կըշարժէ :

Առւրբ Պախումէոս ճգնաւորը յառաջ կռապաշտ զինուոր մի էր, բայց ետքէն հաւատքի եկաւ քրիստոնեայներուն ուրիշի ծառայելու պատրաստ ըլլալը տեսնելով : Ինչու որ ատեն մը կոստանդիանոս թագաւորին զօրացը կերակուրը պակսեցաւ, անոր համար զինուորները ասդին անդին ինկան կերակուր փնտուելու համար : Պախումէոս ալ ասոնց մէջն էր, ու կրտեսնէր որ ոմանք սիրով և ուրախութեամբ օգնութիւն կըհասնէին կարօտներուն, զինուորները իրենց տուներնին կըկանչէին, ու ինչ բանի որ կարօտութիւն ունէին նէ, առատու-

թեամբ կուտային։ Ասոնց վրայ զարմացաւ մնաց Պախումէոս, ու հարցուց թէ, ի՞նչ աղդ են ասոնք, որ ասանկ յօժար և ուրախ սրտով շիճանչցած մարդկանց կըծառայեն կոր։ Երբոր իմացաւ որ քրիստոնեայ կըսվին։ Թէ, ըսաւ, չի լինար ըլլու ո՞ր շնորի ըլլոյ այն հաւաքար, ո՞րն ո՞ւ հարդուն ասանի ընկերուներ ըլլու իւարայ։ Աս բանէն սիրտը շարժելով ինքն ալ քրիստոնեայ՝ ու ետքը մեծ սուրբ եղաւ։ Այս չափ օգտակար ու աղէկ բան է ուրախութիւնով ուրիշներուն օգնելու։

### Յօդ ։ ՚Ի :

Անկեղծութիւնը կըսայ։

Անկեղծութիւնը (հիլէսիզութիւնը) առաքինութիւն մըն է, որով մարդ ամէն բանը՝ ինչպէս որ է նէ՛ կըծանայ ուրիշին այնպէս ըսելու, և իր ընկերոջը ըլլալու օգուտը կամ վեասը յառաջադոյն շտկէ շիտակ կըծառուցանէ։

Ուէ որ մարդ իր կենցաղավարութեանցը կամ խօսքերուն մէջը անկեղծ չէ, ամէնուն ատելի կըլլայ։ Անդիկ չեն կընար մեր խորհուրդները ու մտմտուքը իմանալ, կամ չեն կընար ամէն բանը տեղն 'ի տեղը դիտնալ, անոր համար շատ անգամ պէտք է որ մինակ մէր ըսածին կամ խօսքին հաւտան։ Արդ՝ թէ որ մենք ալ ամէն բանը ուրիշներուն անկեղծութեամբ առանց սուտ ու մուտ խօսքերու չենք ըսեր նէ, շատ հեղ անոնց մեծ վիսաս կընենք։ Ասոր համար մարդիկ սաստիկ թշնամի են ծուռ ու մուռ ու սուտ խօսողներուն։

Երբոր կիմացվի որ մարդ մը անկեղծ է, սուտ չի-

զուրցեր, մանաւանդ թէ՛ ստութիւնը ու խարէութիւնը կատէ, այնպիսի մարդուն մէկ ըսածը, մէկ խոստմունքը, ու պատմութիւնը աւելի կարժէ, քան թէ կասկածելի (շիւփէլի) մարդու մը երդումով՝ հաստատած վկայութիւնը:

Բայց անկեղծ ըլլողները պակսութիւն մը ունին, (թէ՛ որ ան ալ իրաւցընէ պակսութիւն սեպել պէտք է նէ), որ ամէն մարդ իրենց պէս անկեղծ կըկարծեն: Առնոր համար շատ հեղ խարեբայներու պատահելով՝ անոնցմէ կըխարվին: Ուստի աս կտորիս մէջը երկու բանէն պէտք է զգուշանալ, մէյ մը որ՝ պէտք չէ չափէ դուրս ամէն բանի մէջ տարակուսանքի (շիւփէյի) երթալ. ու մէյմ'ալ որ՝ պէտք չէ ամէն բանի շուտ մը հաւտալ, ինչու որ ասանկով խարվելու վտանգի մէջ կլյնըլի: Պատւաւոր ու ծանօթ մարդը կըդժուարի (կիւճը կուգայ), երբոր ուրիշները իր վրայ շատ կըտարակուսին, բայց ասոր դէմը, անխելքութիւն է հաւտալ այնպիսի մարդու, որուն անկեղծութիւնը դեռ փորձը ված չէ:

Հռովմայեցիները մէծ պատերազմի մը մէջ կարկեդոնացիներէն (թունուզցիներէն) խել մը կտրիճ երիտասարդներ գերի բռնեցին: Կարկեդոնացիներն ալ Առտիլոս Ուեկուլոսը՝ որ հռովմայեցիներուն հիւպատոսն (գօնսուլն) էր՝ գերի առին: Բայց քիչ մը ատեն անցնելէն ետքը՝ կարկեդոնացիները ուզելով իրենց թշնամիներուն հետ հաշտութիւն ընել, ու իրարմէ առած գերիները ետ դարձնել, Ուեկուլոս հիւպատոսը Հռովմիաւրեցին, որ երթայ ու իրենց և հռովմայեցիներուն մէջը հաշտութիւն ընէ, բայց առաջ անկից խօսք առին որ, եթէ հաշտութիւն ընելու չըլլայ, ու իրենց կտրիճ

Երիտասարդները ետ խրիելու չըլլայ , ինքը դարձեալ  
ետք դառնայ իրենց գայ : Խօսք տրվաւ Ուեկուլոս , ու  
ելաւ Հոռվմ գնաց : Հոն հասածին պէս՝ իմացուց  
հոռվմայեցիներուն իր գալուն պատճառը : Բայց , ըստու ,  
իս գերութենէ ազատելու համար պէտք չէ հաշտու-  
թիւն ընել , ու ադ կտրիճ գերիները ետք խավընել .  
որովհետեւ ես ծերացած եմ , և ալ չեմ կրնար շատ  
պատերազմներու մէջ մտնել , ու ազգիս համար աշխա-  
տիլ . իսկ թէ որ ադ երիտասարդները դառնալու ըլլան ,  
կերթան մեր թշնամիներուն դին իրենց կտրիճութիւնովը  
կուժովցընեն , ու մեղի վեաս կըլլայ : Աս խորհուրդը  
տրվաւ Ուեկուլոս , ու իր խօսքը անկեղծութեամբ պա-  
հելու համար դարձաւ Կարկեդոն՝ իր թշնամիներուն ե-  
կաւ : Կարկեդոնացիք երրոր իմացան որ իրենց ուզածին  
դէմ խորհուրդ տրվեր է Ուեկուլոս , բռնեցին սաստիկ  
չարչարանքով սպաննեցին անիկա : Այսինքն , տակառի  
(Փըչի) մը մէջ չորս դիէն սուր դամեր դամեցին , աս  
տակառին մէջը դրին Ուեկուլոսը ու դլորցուցին . ու  
խեղճը սաստիկ տանջանքով մեռաւ , բայց իր անունը ու  
պատիւը անկորուստ մնաց աշխարքիս վրայ : Աս հիւպատոսին  
ըրած գործքին մէջը երկու զարմանալի առաքինութիւն  
կերենայ : Ակյմը իր անկեղծութիւնը ու խօսք պահելը ,  
որովհետեւ աւելի ուզեց անկեղծութեամբ իր խօսքը պա-  
հելով մեռնիլ , քանի թէ խօսքին վրայ չիկենալով ապրիլ :  
Երկրորդ իր ազգասիրութիւնը . վասն զի Հոռվմ գացած  
ատենը կրնար խորհուրդ տալ հոռվմայեցիներուն որ՝  
հաշտութիւն ընեն , ու զի՞նքը գերութենէ ազատեն ,  
ըսելով թէ , ամօթ է հոռվմայեցիներուն որ իրենց  
հիւպատոսին մէկը գերի մնայ : Բայց գիտնալով որ՝ աս-  
կից իր ազգին շահ մը չըլլար , մանսու անդ թէ ան կտրիճ

գերիներուն ետք դառնալովը վնաս կըլլայ , աւելի ուղեց  
իր չարաշար մահուամբ մեռնիլը , քան թէ իր ազգին  
վնաս քաշելը :

### Յօդ . Ե :

**Հաւատարմութիւնը վըալու վըալու :**

**Հաւատարմութիւնը սքանչելի առաքինութիւն մի  
է , որով մարդ կըջանայ միամտութեամբ ուրիշն բա-  
րիքը ու շահը առաջ տանելու , մանաւանդ՝ թէ որ  
խօսք տրված՝ կամ ինքը զինքը պարտաւորած է նէ ադ  
բանը ընելու :**

**Հաւատարմութիւնը պէտք է որ մարդ աւելի  
գործքով՝ քան թէ խօսքով ցըցընէ : Խրաւցընէ շատ  
գէշ ու ատելի բան է , թէ որ մարդ խօսքով ինքը զին-  
քը ուրիշներուն բարեկամ կամ բարիք ուզող կըցըցը-  
նէ , իսկ սրտով նենգաւոր (հիլէպազ) , ու կեղծաւոր է ,  
և ուրիշներուն չարիքը կուզէ : Իսյց թէ որ մարդ ուրիշ-  
ներուն վրայ բարեսիրտ է , և ուրիշներուն աղէկութեա-  
նը համար իր շահը մէկ դի կըձգէ , իրաւցընէ ան մարդն  
է հաւատարիմ , ու ամէնուն բարեկամ ըլլալու արժանի :**

**Հաւատարիմ ըլլալու համար , ու ամէն մարդու  
սրտանց հաւատարմութիւն ցըցընելու համար պէտք է  
որ մեզի օրինակ առնենք մեր փառաւոր Կախնիները ,  
որոնք թէպէտ ուրիշ առաքինութիւններու մէջ ալ ե-  
րևելի էին , բայց աս Հաւատարմութիւնը իբրև հայրենի  
ժառանգութիւն մը , ու կընամ ըսել , աղդային Անիք  
(մէօհիւր) մը իբրենց սրտին մէջը կըպահէին : Հարկ չի-  
կայ որ շատ հին ատեններու մարդոցմէ օրինակ բերեմ :**

Վեր ատենները Եւրոպայի երեելի թագաւորներուն մէկը իրեն անձնապահ ըրած էր հայուն մէկը, գիտնաւ լով անոր հաստատ հաւատարմութիւնը : ‘Ամանապէս իր մէկ հատիկ որդւոյն ալ հայազգի մէկը պահապան կամ վերակացու դրած էր :

Հիմա Ատամազօլի մէջ որ ազգ անանկ հաւատարմութեամբ ու անկեղծութեամբ կըծառայէ իր թագաւորին, ինչպէս մեր Հայոց ազգը, որ բոլոր սրտանց ու ամենեին առանց նենգութեան մը իր պարտքը կըկատարէ : Անանկ է նէ՛ ջանանք որ աս Հաւատարմութեան սքանչելի առաքինութիւնը ու անունը, որ մինչուկ հիմա պսակի մը պէս գլուխնիս դրած կըպարծինք կոր, անհաւատարմութեամբ չիկորսնցընենք : Հաւատարմութեամբ հնազանդութիւն ցըցընենք մեր ամէն իշխանաւորներուն ու հրամայողներուն, որովհետեւ ինչպէս Պօղոս առաքեան ալ կըսէ . Ով որ իր իշխաններուն հրամանին դէմ կըկենայ, ու հաւատարմութեամբ չիհնազանդիր անոնց, Աստուծոյ հրամանին դէմ կըկենայ, ու Աստուծոյ անհաւատարիմ կըլլայ :

## Յօդ • ፪ 2

Ականանոսիրութեան վըայ :

Այսարանասիրութիւնը բաղձանք մըն է՝ ամէն աղէկ ընկերութիւնի մէջ գտնըթելու, մանաւանդ ուր որ մարդուն իր ազգին մէծ օգուտ կըլլայ :

Անտանի օրինակով մը աղէկ կիմացվի ըսածնիս . Վեր ազգին մէջը ատենիս դժբախղութեամբը աղքատներ ու երեսի վրայ մնացած որևէ տղաքներ շատ կըդտնը-

վին։ Ասոր համար շատ սքանչելի ու Աստուծոյ և մարդկան հաճոյ կըլլայ ան ընկերութիւնը, որ խել մը անձինք միարանասիրութենէ շարժած մէկ կըլլան, ու աս աղքատները ու որբերը կըհոգան։ Աս ընկերութիւնը չըլլալուն համար ահա կըտեսնենք որչափ մէծ ծանրութեան մէջ է աղգը, որբերը երեսի վրայ մնացած են, աղքատները ճամբայները ու տուներուն առջին կըլեցվին, ու ամէնուն ծանրութիւն կըլլան։ Աս ամենայն խեղճութիւններու մէկ հատիկ գեղը միարանասիրութիւնն է։

Աս սքանչելի միարանասիրութիւնը՝ աղգին մէջը ուսումը տարածելու ալ շատ կօգնէ։ Ամէն մարդ պարտական է հոգալ որ իր տղան անկիրթ չիմէծնայ, իրեն վիճակին հարկաւոր եղած բաները սորվի, պղտիկուց առաքինութեան ու կատարելութեան ճամբան սորվի, մէծցած ատենը առաքինի ըլլայ, ու քիչ մը իմաստութեան համն ալ առնէ, որ մինչուկ 'ի մահ ինչ վիճակի մէջ որ ըլլայ՝ թէ առաքինութեան ու թէ իմաստութեան յարգը ճանչնայ։ Արդ աս բաներս տղաք ուրիշ կերպով չեն կրնար սորվել, բայց եթէ աղէկ կարգաւորեալ դպրատունի մէջ։ իսկ այսպիսի դարատունը պահելու և առաջ տանելու համար ալ պէտք է միարանասիրաց ընկերութիւն մը։ Ինէ որ աս ըլլայ՝ աղգը յիսուն տարվան մէջ կըփոխվի, և ուրիշ կատարեալ վիճակի մէջ կըմանէ։

Ինչպէս մասնաւոր ընկերութիւններ՝ մասնաւոր օգուտներ ունին, ասանկ ալ ընդհանրապէս միարանասէր ըլլալը ամէն բանի օգտակար է, և շատ աղէկութիւններ ունի։

Վեր աղգը ու ամէն ուրիշ աղգեր 'ի սկզբանէ

մինչև այսօր ինչ խեղճութեան մէջ որ ինկած են, կէս  
մը դժբախղութիւնը, բայց առաւելապէս անմիաբանու-  
թիւնը պատճառ եղած է: Անոր ներհակ թէ մէր ու  
թէ ուրիշ աղգերուն առաջ երթալը միաբանութեամբ  
յաջողած է: Աս ըսածս աղէկ կիմացվի մասնաւոր օրի-  
նակով մը:

Ըսեմ թէ տանտէր մը իրեք որդի ունի, աս իրեք  
որդիներուն մէկը մեծ նեղութեան կամ դատի (տավայի)  
մէջ է. ինք իրմէ մինակ չիկրնար կոր իր բանը ճարել.  
բայց թէ որ անոր հետը մէկ կամ երկու հոգի ըլլայ նէ,  
կրնայ իր գործքը առաջ տանիլ, ու նեղութենէ խալը-  
սիլ: Արդ՝ թէ որ իր մէկալ երկու եղբարբը միաբանե-  
լու ու անոր օգնելու ըլլան, առանց աշխատանկին իր  
խեղճութենէ կազատի: Կետեսնես թէ միաբանութիւնը  
ինչ կընէ: Ասկից իմացիր որ ինչ մեծ վնաս կօւտայ իր  
բարեկամներուն կամ աղգականներուն անիկա՝ որ միա-  
բանութեան ատեցօղ է, կամ միաբանասէր չէ:

Ակիլորոս սկիւթացին շատ մանչ զաւակներ ու-  
նէր. ասիկա մեռնելու ատենը կապոց մը գաւաղան բե-  
րել տըլաւ, ու հրամմեց իր տղոցը որ՝ ան կապոցը կոտ-  
րեն: Երբոր անոնք անկարելի սեպելով անիկա կոտրելը՝  
մէկ դի քաշվեցան. ինքը սկսաւ մէկիկ մէկիկ դաւաղան-  
ները կապոցէն քաշել ու դիւրաւ կոտրել: Աս ընելէն  
ետքը դարձաւ իր տղոցը, ու ասանկ խրատ տըլաւ. թէ  
որ դուք միաբան ու միաօկրտ ըլլալու ըլլաք, ու իրարու  
օգնելու ըլլաք, ամենեին չէք յաղթըլիր, բայց թէ որ  
անմիաբան ըլլալու ըլլաք, կամ մէկ զմէկէ զատվիք,  
տկար կըլլաք, ու ամէն մարդէն կրնաք դիւրաւ յաղ-  
թըլիլ:

Յօդ · Է :

Ուսումնակրութիւնն ՀՀայ :

Ուսումնասիրութիւնը անանկ պքանչելի բան մըն է, որ թէ և ուրիշ ամենեին շահ մը չունենար, բայց միայն ան զուարձութիւնը ու զբօսանքը՝ որ կըպատճառէ՝ բաւական էր խոհեմ մարդու մը ուսումնասէր ըւլալու։ Վասն զի ուրիշ բաները՝ ամէն տեղ, ամէն ատեն, ու ամէն մարդ չեն կրնար ՚ի գործ ածել։ Տայց ուսումը՝ որ պղտիկ տղայ մը կըսկսի սորվել՝ անոր հետ կըմեծնայ, ծերութեան ատենը անոր զբօսանք կըլլայ. յաջողութեան ատենը զարդ կուտայ, ու ձախորդութեան ատենը սփոփանք ու մխիթարութիւն կըլլայ։ Տունին մէջը մարդուն զուարձալի զբաղմունք (էյլէնճէ) կըլլայ, գուրսն ալ գտնըվելու ըլլայ՝ անոր ծանրութիւն մը չիտար։ Խիկերոն գիրքերուն համար՝ որոնցմով ուսում կըսորվինք՝ կըսէ. գիշերը մեզի հետ են, ու մենք ուր որ երթանք, մէկ տեղ կերթան։

Ուշ որ մարդ գոնէ պարապ եղած ատենը ինքը զի՞նքը սորվելու տայ, իր կենացը մէջը ամենեին ձանձրութիւն չիմանար. չիբաղձար որ օրը անցնի, իրիկուն ըւլայ։ Ասանկով ոչ մարդ իրեն ծանը կըլլայ, և ոչ ուրիշներուն անպիտան։ Ուշ որ աս բանը մէյ մը սովորութիւն ըլլալու ըլլար նէ, ան ատենը որչափ մեղքեր ալ կըպակչէին։ Վասն զի անկից ետքը ալ պարապ կամ անկարդ խօսակցութիւններ՝ ու շատ անդամ ալ չորբամբասանքներ չէին ըլլար. հապա ամէնքը պարապ եղած ատեննին կամ ուսումնական ու հոգեշահ գիրք մը՝

կամ պատմութիւն մը կը կարդային, ու կամ կարդացողներուն պատմածը ու խօսածը մտիկ կընէին:

Դարձեալ ասկից 'ի զատ ի՞նչ մեծ զբօսանք է (ըսեմ՝ վարպետէն ելլօղ, ու արհեստի երթալ սկսող տղու մը) թէ որ իրիկունը տուն դալէն ետքը՝ ձեռքը պատմութեան գիրք մը կառնէ, (պատմութիւնն ալ վորք ուսում չէ), ու փոխանակ պարապ բաներով աւտենը անցընելու, կըսկսի ան պատմութիւնը կարդալ, ու նոր նոր ու օգտակար բաներ իմանալ, ի՞այց դպրատուն դացող տղուն զբօսանքը ասկից մեծ ու շատ է, վասն զի անիկա ամէն օր առտանց մինչուկ իրիկուն նոր ու զուարձալի բաներ սորվելու ետևէ է:

Կարդալը ու բան սորվիլը չէ թէ մինակ պարապ եղած ատեննիս մեզի զբօսանք ու զուարձութիւն է, հապա նեղութեան ատենն ալ միսիթարութիւն է: Ծատ մարդիկ երբոր իրենց թշնամիներուն ձեռքը գերի ինչ կան, կամ աքսոր (սիւրկիւն) դացին նէ, դրքեր կարդալով, ու ոմանք ալ զբքեր գրելով նեղութիւննին կըմոռնային:

Դիսնէսիոս երբոր իր աստիճանէն (փայէէն) ինչ կատ նէ, ոմանք հարցուցին իրեն թէ, ի՞նչ օգուտ ըրաւ քեղի Պղատոնին փիլիսոփայութիւնը: Ան ալ պատասխան տըվաւ ու ըսաւ, աս օգուտը ըրաւ որ՝ այսչափ մեծ փոփոխութեան մէջ համբերութիւնս չիկորսնցընեմ:

Ուսումնասէրը ու գրասէրը չէ թէ մինակ իր անձին օգուտ ու զուարձութիւն կըդանէ ուսումն ու գրքերէն, հապա իր ճանչվորներուն ու բոլոր ազգին ալ մեծ շահ կընէ: Աս բանիս օրինակ են Եւրոպայի այնչափ ազգերը, որոնց մէջը ուսումնասէրներ ու գրասէրներ շատ ըւլալուն համար, ազգերնին օրէ օր աւելի կըպայծառանայ:

Եստուծով մեր աղջին մէջն ալ հիմակվան ատենս ուս  
ման սէրը աւելնալով, ու շատ զբքեր ալ տպվելով,  
աղջն ալ սկսաւ կամաց կամաց պայծառանալ :



## ԳԼ : Գ.

Կատարելութեան բաղձացողը ինք իր անձին համար  
ի՞նչ առաքինութիւններ պիտի ունենայ :

## Յօդ + ա :

Ասպիտի, իսմ կարգակիրական վըայ :

**Վ**արդասիրութիւն կըսվի ան բաղձանքը, որով մարդ  
կուղե ու կըջանայ ամէն բանը գործքը այնպէս մէկ զմէ-  
կու ետևէ ընել . ինչպէս որ յարմարութիւնը կըպահան-  
ջէ . ու ամէն բանը անանկ տեղն 'ի տեղը տեղաւորել  
որ, պէտք եղած ատենը ամէն բանը իր տեղը դիւրաւ  
գտնըվի :

**ՈՒ** որ իր զգեստները, իր հողոթափը (փաղու-  
ճը), և այլն, իրիկվնէ ղատ տեղ մը կըդնէ, առտր-  
վանց մէկը աս դին մէկը ան դին չիմիտուեր : Ես խօս-  
քը պէտք է իմանալ ամէն բանի մէջ ալ : Եսոր նման,  
թէ որ մէկը ձեռքը գործք մը ունի, երբոր անիկա  
կըբնցընէ, պէտք է որ՝ հարկաւոր եղած կամ գործա-  
ծած բաները իրենց տեղը դարձընէ, կամ դնէ,

Երբոր տունի մը մէջ կարդ չիկայ, կամ թէ ըսենք՝  
անոր մէջի բնակիները կարդ սիրող կարդ պահօղ չեն,

Էն ցածը ու ստորինը էն վերինին հետ կըշփոթի : Հոն  
տեղը առտըլանց զըալու գործքը կէսօրը կըլլայ, ու կէ-  
սօր ըլլալուն իրիկվան : Հոն չիմացվիր թէ ով է տէրը,  
ու ով է ծառան, ով է տանտիկինը, ու ով է աղա-  
խինը :

### Յօդ · Է :

**Աշխարհականի բութեան (համարականի բութեան) ժըայ :**

Ո՞վ որ իր վիճակին վայլած ու հարկաւոր եղած  
բաները ընելու ետևէ կըլլայ, ով որ իր պաշտօնը իր  
պարտքը աղէկ կատարելու կըջանայ, անիկա աշխատասէր  
(համարաթ) կըսվի :

Աշխատասիրութեամբ կըվաստըկին մարդիկ իրենց  
պէտք եղած ապրուստը, ու վաստըկածնին ուր որ հար-  
կաւոր կըլլայ կըգործածեն : Աշխատութիւնը չէ թէ մի-  
նակ ապրուստ կըճարէ, հապա մարմինին ալ ուժ կու-  
տայ, ու անոր առողջութիւնը կըպահէ : Եւ որովհետեւ  
թէ ապրուստ գտնելը՝ ու թէ առողջութիւնը մարդկային  
կենաց պահպանութեան հարկաւոր են, անոր համար  
աշխատութիւնն ալ շատ հարկաւոր ու օդտակար բան է :

Իշխանի մը, կամ քաղաքի մը չիկայ անանկ օդ-  
տակար ու պիտական բան, ինչպէս իր քաղքըցիներուն  
ժիր ու աշխատասէր ըլլալը : Ասոր դէմ չիկայ անանկ  
վեասակար ու դէշ բան՝ ինչպէս ծուլութիւնը, ու աշ-  
խատանքէն փախչիլը :

՞Օ՞յլ մարդուն մարմինը տկար կըլլայ, ու օքէ օր  
աշխատելու ուժը կըկորսնցընէ : Պարապ կենալէն, ու  
շատ քնանալէն գործ գործելու կանճրկի : Ասոր դէմ,

աշխատանք սիրողը, ու ժրութեամբ աշխատօղը ինչ որ կուտէ կըխմէ նէ՝ անուշ կուգայ իրեն, ու օրէ օր կուժովեայ :

Ով որ աշխատութիւն կըսիրէ, անի է իրաւցընէ ժրաջան (համարաթ), բայց ով որ աշխատանքէն կըփախչի, ծոյլ է : Աշխատիլը, արդիւնք ընելը՝ մեր բանը գործքը, մեր պարտքը, ու մոլութիւններուն թշնամին ու հալածօղն է :

Անրդուն մէկը գետին ու արտեր ունէր, բայց չիգործելուն՝ ու ծուլանալուն համար շատ չանցաւ աղքատցաւ : Ասիկա օր մը ելաւ պառաւ կնկան մը գնաց, որ կըսվէր թէ կախարդ է, ու հարցուց անոր թէ, ինչու եկաւ իմ գլուխս աս փորձանքը, որ օրէ օր աւելի կաղքատնամ կոր . կաղաչեմ ասոր ճարը ինչ է, ինչ ընեմ որ բաղդս բանի : Պառաւը նայեցաւ մարդուն երեսը, ու իմացաւ որ շատ ծոյլ է . ըսաւ, գնա, ու առտրվանց ելածիդ պէս մտիկ ըրէ, նայէ ինչ կըսեն քեզի ծիծեռները (Խրլանլըձները) երբոր իրենց բոյնէն (եռւվայէն) դուրս կելլեն : « Երյնպէս միտք դիր թէ ինչ կըսեն երբոր իրիկունը բոյներնին կըմտնեն : Գնաց մարդը, ու կնկան ըսածին պէս շատ ականջ դրաւ առտուիրիկուն ծիծեռներուն ձայնին, բայց բան մը չիհասկըցաւ : Ի՞անի մը օրէն ետքը գնաց պատմեց պառաւին որ, թէպէտ ձայներնին կըլսէի, բայց չիկրցայ իմանալ թէ ինչ կուղէին ըսել : Ան ալ դարձաւ ըսաւ, թէ որ հասկընալու ըլլայիր նէ՝ քեզի ասի ըսին, կանուխ ելիր, ուշ պառկէ, ու աս դին ան դին աշխատէ կերակուր մինտուելու համար : Աս բանս թէ որ խօսքով չըսին նէ, գործքով ըսին, ինչու որ ծիծեռները (ինչպէս գարնան ու ամառվան ատենները կըտեսնենք), առարվանց կա-

նուկս կելլեն մինչև իրիկուն կըթուչտին, ու մեծ աշխատութեամբ իրենց ապրուստ կըհոգան կըդտնեն. զնա, դուն ալ անոնց պէս ըրէ, ու չես աղքատնար: Իրաւցընէ շատ օգտակար խորհուրդ ու խրատ եղաւ աս բանս ան մարդուն աշխատասէր ըլլալու, ու անով իր ապրուստը շահելու համար:

### Յօդ • ՚՛Ք :

Դահ (Հանուհանէ) ըլլալու վըայ:

Կառհ ըլլալը ուրիշ բան չէ, բայց եթէ իր ձեռքը ունեցած բաւական ապրուստով շատանալ (խանահաթը ըլլալ), խաղաղ կենալ, ու չիտժգոհալ:

Ես առաքինութեան վրայ աս գիրքին առջի մասին առջի գլխուն մէջը բաւական խօսեցանք. ուստի հոն գրվածները պէտք է կարդալ, կամ քաղածք ընել:

### Յօդ • ՚՛Ք :

Չափաւոր ծախք (Հանըմ) ընելու վըայ:

Չափաւոր ծախք ընելը ան ըսել է որ, մարդ պիտի ջանայ իր ունեցածը մինակ պէտք եղած ատենը՝ չափով՝ ու տեղովը գործածել:

Բաւական չէ որ մարդ աշխատի արդարութեամբ ստակ վաստըկելու, հապա պէտք է փոյթ ունենալ, որ վաստըկած ստակը կամ շահը պարապ տեղ չիմսիէ:

Շատերուն ծնողքը իրենց զաւկըներուն մեծ հարըստութիւններ կըթողուն, բայց ան հարստութիւնները

Երկան ատեն չեն մնար , թէ որ օրդիքը կամ ժառանգները խորհուրդով ու միայն հարկաւոր եղած տեղը չեն գործածեր նէ անոնք :

Պէտք է միշտ քիչ մը բան աւելցընել հարկաւորութեան համար : Խնչու որ՝ չենք դիտեր թէ զլսեր նուս ինչ պիտի գայ . դուցէ մարդիկ մեղ երեսէ կը ձգեն , կամ բանի գործքի ետևէ ըլլալ չենք կրնար , կամ կրակը մեզի մեծ վնաս մը կրնէ : Ուստի մեր պարտքն է այսպիսի փորձանքները մտմտալ , ու վաստրկածնիս չափով ծախել (խարձել) , որպէս զի կարօտութեան ատենը բայցը չելլենք :

Խոհեմութեամբ ստակ բռնօղ մարդը թէ մսխողութենէ ու թէ ագահութենէ զգոյշ կըլլայ՝ ու հեռու կըկենայ : Խնխօղը պէտք եղածէն աւելի ստակը կըցրուէ . ագահն ալ մինակ ստակը ժողվել կուզէ , ծախք ընել չուզեր , աս երկուքն ալ մոլութիւն է : Երկու ծայրն ալ դէշ է , ու ամէն խելացի մարդկան , ու Աստուծոյ ալ ատելի . անոր համար պէտք է երկուքն ալ փախ չել , ու միջին ճամբան բռնել , այսինքն պէտք եղած տեղ՝ ամէն մարդու ինչպէս իր վիճակին կըվայէ՝ չափաւոր ծախք ընել :

Ատենք մեծ բայց անխելք իշխան մը կար , որ թէ ագահ էր , ու թէ մսխօղ . (թէպէտ կերենայ որ մարդ մը աս իրարու ներհակ մոլութիւնները չիկրնար ու նենալ) : Պատուտած լաթեր կըհադնէր , աղքատութեամբ կուտեր , ամեննեին ստակ մը տալ չէր ուզեր . վերջապէս անանկ ագահ էր որ՝ աշխաքիս վրայ իրեն նմանը չիկար : Բայց անոր ներհակ , երբոր մեծ օր մը կուդար , կամ ինքը որսի (ավի) երթալու ըլլար , այնշափ ստակ կըցրուէր կըմնխէր որ , քովը ամեննեին բան

մը չէր մնար : Ասոր վրայ շատերը զարմանալով խելացի մարդու մը հարցուցին թէ , աս մարդս ի՞նչ բանի կընմանի : Այս ալ ըսաւ . կընմանի գետի մը , որ շրջաններ կընէ , աս դին ան դին կըպտըտի , պղտիկ վազան ջրերը իր ծոցը ընդունելու ու մեծնալու համար . բայց էն եաքը կերթայ ամէնն ալ մէկ տեղ ծովը կըթափէ :

---

Գ.Լ. Գ.

Կատարելութեան դէմ ըլլօղ մոլութիւնները :

Յօդ . ա :

Չափէ դուրս իստ անխարժ անյնասիրութիւն :

**Դ**ափէ դուրս անձնասիրութիւնը , կամ բնքը զինքը սիրելը շատ մեծ չարիքներու պատճառ է , ինչու որ մարդուն մինակ իր հանգստութիւնը , ու իր շահը վաստակը մտածել կուտայ : Անկարգ անձնասէրը չիմոածեր որ՝ իր վարմունքին վրայ ուրիշներուն դժվարը կուգայ , ու ասանկով ամէն բարեկամները կըկորսնցընէ : Իսկ աշխըգիս վրայ մարդ չիկայ , որ առանց բարեկամի կարօղ ըլլայ իր բախղը բանեցընել : Անոր համար պէտք է որ՝ առաջ մենք ջանանք ընել մեր ընկերին ան բանը , որն որ կըբաղձանք որ անի մեջի ընէ : Վրիստոս տէրն մեր իր անսխալ բերնովը ըսաւ : \* Խնչ որ իսոպէտ որ հարդի յեղէ ընէն , ան բանել դուստ ալ անոնց ընէ : Ջասն զէ ամէն օրէնքնելքը ու հաբէտարէնէ բը ասոնի իսպարացին :

Ամեն մարդ բնականաբար իւրը զի՞նքը կըսիրէ, ու  
երբոր կըտեսնէ որ ընկերն ալ կըբաղձայ կօթ իր օգուտը  
ու բարիքը առաջ տանելու, սիրու ան ընկերին վրայ  
կըկապվի : Ասոր ներհակը, մարդ իր ընկերոջը թշնամի  
կըլսոյ, թէ որ անիկա իր գժբախղութեանը վրայ ցաւ  
մը չիցըցընէր նէ : Անոր համար պէտք է մեղի հեռու  
կենալ ան բանէն, որն որ ուրիշին սիրու կըկոտրէ, ու  
գժվարը կըբերէ :

Ենկարդ անձնասիրութեան դէմ մէծ առաքինու-  
թիւն կընենք, երբոր մէկը մեղի դէմ թշնամութիւն  
ցրցընելու, կամ մեղի վնաս մը ընելու ատենը՝ իրեն  
սրտանց թողութիւն կուտանք, ու իրեն ըրած չարիքին  
դէմ բարիք կընենք : Աս բանս մեղի մեր երկնաւոր Ա ար-  
դապետը Վրիստոս իր խօսքերովը ու օրինակովը սոր-  
վցուց :

Ամանապէս անկարդ անձնասիրութեան դէմ մէծ  
առաքինութիւն է, երբոր մէկը ուրիշներուն բարիք ը-  
նելու ետևէ ըլլալով, անոնցմէ նախատինք ու քամահ-  
բանք կընդունի, բայց ինքը անիկա բանի տեղ չիդնե-  
լով՝ բնաւ չիդադիր բարիք ընել, ու դարձեալ անոնց  
օգուտը հոգալ :

Աս բանիս սքանչելի օրինակ ունինք մեր բարեյի-  
շատակ հայրը Ախիթար Աբբան, որ իրեն Աստուա-  
ծաշնչին միշատակարանին մէջը յայտնի ըսելէն ըտքը  
թէ, ինքը ամենայն փութով կըջանայ իր ազգին բարիք  
ու օգուտ ընել, բայց միանգամայն մեր սուրբ Գրիգոր  
Լուսաւորիչը իրեն օրինակ ունենալով՝ բոլոր ուժով ալ  
կախսատի Հռովմայ սուրբ կաթողիկէ եկեղեցւոյն հնա-  
զանդ որդի ըլլալ, դարձեալ ասանկ կըսէ . , թէ էն իմ  
ու ազգիս ոմանք իս իմն այսողիս հնապահութեանս համար

ուստանիւնը ըւլոն, ստիպյն էմին տպակն համար ունեցած  
,, ջանիւն ու աշխարհանու ամենելին չեղափակիր չելունուր”:  
Ահա դեղեցիկ օրինակ մը, որով կըսորվինք չարեաց  
բարիք հատուցանելու պատրաստ ըլլալ:

### Յօդ · Բ ·

Ամբողջաւանութեան, իս առաջաւանութեան:

Ամբարտաւանութիւնը մոլութիւն մի է, որ մարդուն կարծել կուտայ թէ, ինքը ուրիշներէն աղէկ է,  
և թէ՝ ուրիշները ամէն բանի մէջ իրեն պարտական են,  
իսկ ինքը ուրիշներուն պարտական չէ:

Աս մոլութիւնը կըսարէ մարդը ծուռ կարծիք  
դնելով անոր միտքը, իրրե թէ ինքը ամէնէն եւելոք  
խելացի, աղմոր, ու առաքինի է, ու անոր համար ուրիշներէն աւելի պատիւ ընդունելու արժանի է:

Իրաւցընէ աս մոլութիւնը անանկ չար բան մի է  
որ՝ մարդուն թող չիտար օրէ օր առաքինութիւններու  
մէջ առաջ երթալու, կարծել տալով անոր թէ՝ արդէն  
առաքինի ու կատարեալ է:

Աս հպարտութեան դեղը ինքը զինքը ճանչնալը  
կամ ինքնաճանաչութիւնն է: Ամէն մարդու իր առաքիւնութիւնը իր աչքին մեծ կերևնայ, բայց աշխարիս մէջը  
շատերը կան, որ մեզմէ շատ վեր շատ գերազանց են,  
անոր համար մենք չենք կրնալ մեզ ուրիշներէն վեր սեպել: Ըստ հեղ ան մարդիկը, որոնք մենք անկատար՝  
անպիտան՝ ու մեզմէ գէշ կըկարծենք, մեզմէ շատ աղէկ  
են, թէ ոչ մարդկան առջին, դոնէ Աստուծոյ առջին,  
որ ամէն բանը աղէկ կըճանչնայ:

Ա անքէ մը քիչ մը հեռու մէկ անտառի մէջ  
 ճգնաւոր մը կար, որ մահուան հիւանդութեան մէջ  
 իյնալով կանչեց մօտ եղօղ վանքին արբան, որ դայ ու  
 իրեն վերջին սուրբ թոշակը տայ: Երբան շուտ մը ա-  
 ռաւ իր հետը առաքինի եղբայր մը, ու ելաւ ան ճգնա-  
 ւորին գնաց: Ենոնց երթալու ատենը դող մը անտառին  
 մէջը լսելով հոգեվարքի համար զարնը ված զանգակը,  
 անոնց ետևէն գնաց մինչուկ ճգնաւորին խուցը, բայց  
 ներս շիմտաւ, ինքը զինքը անարժան սեպելով ան սուրբ  
 մարդուն խուցը մտնելու: Ուստի ճգնաւորին խոստովա-  
 նած ու սրբութիւն առած ատենը դռան ետևը կեցած,  
 խոնարհութեամբ կըսէր. Երբանի էր ինձի թէ որ հիմակ  
 ես ալ քեղի պէս ըլլայի: Իսկ հոգեվարք ճգնաւորը  
 հպարտանալով մը կըսէր իր մտքէն. իրաւցընէ քեղի  
 պէս չար մարդուն կըվայլէ որ բազձաս հիմակ ինձի պէս  
 բարի ըլլալ: Երբոր ան առաքինի եղբայրը Եսոտուծոյ  
 յայտնութեամբը աս բանս իմացաւ, սկսաւ դառն ար-  
 ձունք թափել: Հիւանդը մեռնելէն ետքը աս եղբայրը ու  
 արբան ետք դարցան, դողն ալ անոնց ետևէն գնաց, ու  
 խնդրեց անոնցմէ որ աղաւնն Եստուծոյ, որպէս զի իրեն  
 ճշմարիտ զղջում ու դարձ տայ, բայց անոնց ետևէն  
 դալու ատենը ինկաւ մեռաւ: Երբոր ասի տեսաւ նէ ան  
 առաքինի եղբայրը, սկսաւ ուրախանալ ու ցնծալ: Ա անք  
 հասածնուն պէս, հարցուց արբան եղբօրը թէ, ինչու  
 համար ճգնաւորին վրայ լացիր, ու գողին վրայ ուրա-  
 խացար: Են ալ պատմեց՝ ճգնաւորին հպարտութիւնը,  
 ու անոր համար դժոխք երթալը, ու գողին ճշմարիտ  
 զղջումը, ու անոր համար փրկը վիլը, արքայութիւն եր-  
 թալը: Ինչ սոսկալի օրինակ է, որ ամէն մարդու կը-  
 սորվեցընէ հպարտութենէ բոլոր ուժով վախչիլ:

**Յօդ . գ :**

**Հայե պուրա պատառ բառը :**

Պէտք է որ՝ միշտ բաղձանք պատւոյ արժանի գործք ընել, բայց չափէ դուրս կամ սաստիկ բաղձալը որ՝ ուրիշները մեզ պատւեն, գէշ ու անվայել բան է. մանաւանդ երբոր մէկը քիչ բարի գործք ունենալով կուզէ շատ պատիւ վաստրկիլ:

Ով որ մեզ մեր արդիւնքէն արժանաւորութենէն աւելի կըպատւէ, կամ կըսխալի, և կամ մեզ աղէկ չի- ճանչնար: Ուշակէտ մենք մեր ամէն գործքը անանկ պիտի գործենք որ՝ ուրիշներուն մեզ արհամարհելու և վատա- նուն ընելու առիթ չիտանք: Բայց թէ որ մենք բարիք կընենք, և ուրիշները անիկա չեն ճանչնար, պիտի դի- ժարնիս չիգայ, և անոր համար ուրիշները պիտի չա- տենք: Ա ասն զի ասանկով օգուտ մը չըլլար, ու մեր սրտին ու հոգւոյն աղնուութիւնը չիյայտնըլիր. Հապա ասով մենք մեզ անպատիւ ու ատելի կըցրցընենք ուրիշ- ներուն առջին:

Հարուստ ըլլալը, ու անով ամէնուն առջին գովե- լի ըլլալը, պարապ բան է: Խելացի մարդը ասանկ բա- ները մէծ չիսեպեր. Հապա մինակ խեկական արդիւնքը ու արժանաւորութիւնը մէծ բան կըհամարի: Ը ատ ան- գամ գովելի անունը անարժանն ալ ունի: Խելացի մար- դը ժաղովուրդին կամ ուամկին ըսածին չինայիր. ինչու որ մէկ խելացի մարդուն խօսքը աւելի կարժէ բան հա- կըցողներուն առջին, քան թէ անթիւ խենթերուն խօս- քը: Ուամիկները շատ հեղ հարուստները կըգովեն:

Բայց ով որ հարստութիւնը իր խելքովը, իր քրտինքովը ու արդարութեամբ չէ վաստրկած նէ, ան հարստութեան համար պէտք չէ որ դովիլի : Աղքատութիւնը աւելի գովելի է երբոր առաքինութիւնը իրեն հետ ընկեր կունենայ : Ով որ կըջանայ մինակ փառաւոր հագուստներով պատիւ ստանալ, անիկա մինակ խանութպանները մեծ կըսեպեն, ինչու որ անոնց քովը շատ ստակ կըկորսնցընէ, ու անոնց մեծ շահ ընել կուտայ :

Մեր փառքը մեր պատիւը պիտի ըլլան մեր երևելի գործքերը, ասոնք մեզ պիտի քարողեն, ու դովելի ընեն, չէ թէ հագվիլ կապվիլը, ու ասոր նման ուրիշ պարապ բաները :

### Յօդ • Դ:

Համարական, իամ պատիւ չեսիլ:

Հաճ մարդիկ կըսվին անոնք, որ դէշ անուն չիհանելու և պատւոյ արժանի գործք գործելու հոգ չեն տանիր, ու անանկ բաներ կընեն որ՝ ամենեին մարդու չիվայլեր :

Հաճ կըսվին անոնք, որ արհեստ մը չունին, ու ասդին անդին պարապ կըպտրտին, անշահ բաներու ետևէ կիյնան, ու անոնց հետ ատեննին կանցընեն կըզուարձանան :

Ինկերոջը պակսութիւններուն վրայ խօսիլը, անոնք ամենուն առջին հրապարակելը (չավընելը), խռովութիւն հանելը, լոլոր ցածութենէ ու անկըթութենէ յառաջ կուդան, ու մարդը սրմէնուն ատելի կընեն : Հաճ ու անկիրթ մարդը մինակ իրեն պէս ցածերուն

հաճելի է : Անոր համար պէտք է տղոց պղտիկութենէ սկսիլ աս մոլութենէ փախչելու, ու այսպիսի անարդ ու անվայել գործքերէն զգուշանալու, որպէս զի մենծանան նէ անկիրթ (հովարտայ) չըլլան :

### Յօդ . Է :

Հանուննեան, իամ անառաջիննեան :

Հովի կամ անառակ կըսվի անիկա, որ ինքը զինքը մոլութիւններու տըված է, անկանոն անկարդ կեանք կըվարէ, ու ամենեին չիջանար առաքինութիւն մը ընելու :

Անառակ մարդու կամ տղու գործքը միշտ անկարդ ու զգուելի է : Անառակը չարագործութիւններով իր մարմինը կըտկարացընէ, ինք իրեն տէր ըլլալէն կելէ . Կատուծոյ առջին ամէն տեսակ պատժոյ արժանի կըլլայ, ու մարդկան առջին ատելի ու անարդ կերենայ,

Արետացիք (կիրիտցիները) երբոր իրենց թշնամիները անիծել կուղէին նէ, ասանկ կըսէին, մոլութիւններու գերի ըլլաք, կեանքերնիդ անառակութեամբ անցընէք : Աս ըսելով կուղէին իմացընել թէ, կըբաղձան որ՝ իրենց թշնամիները ասանկ անառակութեամբ իրենք զիրենք մոլութիւններու տալով տկարանան, անձրկին, ու բանի գործքի անպիտան ըլլան որ՝ դիւրաւ յաղթըլլին : Անանկ է նէ, տես թէ ինչ գէշ ու վնասակար բան է եղեր անառակութիւնը, կամ ցովութիւնը :

## Յօդ. կ 2

Բարպարաւեն խայ Աստվածաւեն :

Կոպիտ կամ բիրտ կըսվի անիկա, որ անանկ բառներ կընէ, որոնցմով ուրիշները կառնըվին, կամ կըվլտանան, կամ որ ուրիշներուն անհաճոյ ու դէմ է :

Կոպտութեան մէկ տեսակն ալ է, մէկ զմէկու պատիւ չիտալը, կամ չիջանալը որ ամէն մարդ ինքը առաջին ըլլայ ընկերը պատւելու մէջ :

Իր ընկերին վրայ խօսք նետելն ալ, ինչ տեսակ ըլլայ նէ ըլլայ, թէև կատակով (շախայով) ըլլայ, մեծ կոպտութիւն է :

Աս մոլութիւնը մեղ ուրիշներուն ատելի կընէ, որով չնն ուզեր մեզի հետ կենցաղավարիլ, ու տեսութիւն ընել, անոր համար պէտք է որ ասկից ալ շատ զգոյշ կենանք :

## Յօդ. է 2

Եպատկանաւութեան :

Եպատկանաւութ է ան մարդը, որն որ չիջանար ինքը զինքը ուրիշներուն առջին բարեկիրթ (իզանլը) ցըցլնել, ու որն որ չըներ ան բաները, որոնք կընեն իրեն վիճակին մէջը ըլլող բարեկիրթ մարդիկ :

Ատոյդ է որ՝ մարդ չիկրնար գերազանց ու կատարեալ բարեկիրթութիւն պահանջել այնպիսի անձինքներէն, որոնք պզտիկուց կրթութեամբ չեն մենծած,

բայց աս պղտիկուց չեկրթըլած անձինքներն ալ պէտք է որ գոնէ՛ ինչպէս որ իրենց վիճակին կը վայլէ՛ քաղաքավար մարդկանց նմանելու աշխատին :

Ե՞քաղաքավար չըսվելու ու չըլլալու համար պէտք է որ մարդ ամէն մարդու իրենց վայլած յարդութիւնը ցըցընէ , ու մէկու մը անարդանք ու անպատւութիւն չընէ : Պէտք չէ մարդուս ուրիշներուն առջին անանկ բաներ ընել , որ անոնց կամ անհաճոյ է , և կամ անվայել , Պէտք է մարդուն շատ անգամ ինքը զինքը ու իր վարմունքները ուրիշին ուղածին պէս յարմարցընել , և չըպահանջել որ՝ ամէն մարդ անոր յարմարին : Ասանկով մարդ չէ թէ մինակ քաղաքավար ու բարեկիրժ կըսեպվի , հապա նաև իր ճանչվորներուն ալ սիրելի կըլլայ :

### Յօդ · Ռ :

Ուրիշ դէյ խօսիլ . ուրիշն պահութէնեաներուն վըայ խնդրուլ , ու անոնք հըստաբաիէլ (լու ընէլ) ,  
և ուրիշը բամբառէլ .

Կըդտնըլին ումանք , որ ամենեին մէկու մը վրայ աղէկ խօսք չեն կրնար խօսիլ : Ծայէ որ ուրիշին պղտիկ մէկ պակսութիւնը իմանալու ըլլան նէ , անիկա քոլոր աշխարք (ինչպէս հասարակօրէն կըսվի) կըտարածեն . ուրիշին սիսալելուն վրայ կըխնտան , ու կուբախանան : Ծատ անգամ ընկերնին տրհամարհելու համար սուտ կըսնն . շատ հեղ ալ իրենց զլիսէն սուտ բաներ կըհանեն անոր վրայ կըդնեն :

Ասոնք իրաւցընէ անխելք ու անխօհեմ մարդիկ

են, ինչու որ իրենց ասանկ անկարդ գործքերովը ուրիշները իրենցմէ հեռու կը փախցընեն, և ուրիշներուն սիրտը անանկ կը լւացընեն որ՝ ոչ ոք կուղէ անոնց օդնել։ Կրնամ ըսել որ, աշխրքիս վրայ չիկայ մարդ մը, որ իր վրայ ասանկ սուտ ու մուտ հնարած իոսք մը լսելով չիբարկանայ խօսողին դէմ, ու անոր թշնամութիւն չիցըընէ։

Ինկիլթեռուա մարդուն մէկը պղտիկուց լեզուն սորվեցուցած էր մէկուն մէկալին պակսութիւններուն վրայ խօսիլ, խնտալ, և ուրախանալ։ Աս մարդը երբոր ծանր ու վտանդաւոր հիւանդութեան մէջը ինկաւ նէ, իր ճանչվորները՝ որ իրեն գէշ վարքը գիտէին՝ սկսան յորդորել անիկա որ խոստովաննէք ըլլայ, ու իր հոգւոյն փրկութիւնը մտածէ։ Բայց հիւանդը իր փրկութենէ յուսահատելով, չեր ուզեր անոնց մտիկ լնել։ Ըստ խոստովանսահայրներ վազեցին եկան, ու յիշեցուցին անոր Աստուծոյ անսահման ողորմութիւնը ու սէրը՝ որ ունի մարդուս վրայ։ Միայն թէ դուն զղջա՛, ու սրտանց մեղքերդ խոստովանէ, կըսէին, Աստուած պատրաստ է քեզի ողորմիլ։ Բայց աս խօսքերէն ամենեին օգուտ մը չեղաւ, ինչու որ հիւանդը մահուան դուռը հանելով, լեզուն դուրս հանեց, ու իր ձեռքովը կըկամթտէր անիկա, ըսելով, ասի եղաւ ինձի դատապարտութեան պատճառ։ Աս խօսքը ըսելէն ետքը լեզուն անանկ ուռեցաւ որ՝ ալ չիկրցաւ ներս քաշել։ Եւ այսպէս չարաչար սատկեցաւ։ Աս սոսկալի օրինակը ամէնուն սիրտը մեծ վախ մը ձգեց, ու իմացուց անոնց թէ՝ որչափ գէշ բան է եղեր ուրիշին պակսութեանը վրայ խօսիլը, ու խնտալը։

Ասանկ մոլութիւններէն փախչելու և աւելի զգու-

շանալու համար, երկու առաքինական գործք պէտք է ընել: Այէյմը, երբոր խօսած ատենըդ ուրիշ մը կելլէ քեզի դէմ կըսկսի խօսիլ, աղէկ կընես թէ որ խօսքէն ետք կըքաշվիս, քու կարծիքդ ծածկելով դիմացինիդ իրաւունք կուտաս, ուր որ յայտնի ճշմարտութեան ներհակութիւն չիկայ, կամ ընկերոջդ վնասակար բան չէ: Ուէ որ ասոր դէմ ընելու ըլլաս, շատ անդամ խօսք չիհասկըցող, պինդգըրւխ, հակառակախօս, ու հպարտ կըսեպվիս:

Երկրորդ առաքինական գործքը ասի է: Երբոր մեկու մը հետ կըգտնըվիս, ու կըսկսի անիկա ընկերին վրայ գէշ խօսիլ, դուն արդարութեամբ մտքիդ մէջը քննէ անոր ըսածը, թէ արդեօք իրաւ է, թէ տարակուսական բան մի է: Ուէ որ տարակուսական բան կըգտնես: Նսյէ որ վարպետութեամբ մը խօսքը կտրես, և ուրիշ օդտակար ու անվնաս բանի մը վրայ խօսք բանաս: Իայց երբոր կըտեսնես թէ ըսածը իրաւ եղած բան է, ան ատենը սխալողին վրայ սրտցաւութիւն մը ցըցնէր: Երբեմն ալ կրնաս անոր սխալը ներելի ցըցընել, ըսելով թէ՝ շատ անդամ մարդկային տկարութիւնը ասանկ սխալմունքներու պատճառ կըլլայ:

Ուէ որ աս երկու առաքինական գործքերու մէջ մարդ ինքը զինքը կրթելու ըլլայ, նախ ինքը ասանկով ուրիշներուն վրայ չարիք չիխօսիր, և ուրիշները իրեն թշնամի չըներ: Երկրորդ իր ընկերոջն ալ յորդոր ու պատճառ կըլլայ որ՝ ուրիշներուն վրայ չարիք չիխօսի, ասանկով բամբասանքն ալ կըպակսի, ու վնասակար թշնամութիւններ ալ չեն ըլլար:

Սուրբ (Օգոստինոս իր սեղանին վրայ առասպելական պատմութիւնները (մասալները), և ուրիշներուն

պակսութեանը վրայ խօսիլը արդելելու համար , թղթի  
մը վրայ աս խօսքը գրեց , ու սեղանին գիմացը կախել  
տըլաւ . Ու որ հոբոյու ըլ անունը ա-րեւ իւ-պէ , գէտ-  
նոյ որ իւ-են արդէլուծ է աս սեղանէն իւ-ըսկուր սուրէլ :  
Եւ երրոր անգամ մը ոմանք աս սուրբին հետ կերա-  
կուր ուտելու ատենինին սկսան ուրիշներու վրայ բամբա-  
սանք ընկէ նէ , դարձաւ ըստ անոնց : Կամ պէտք  
է աս գիրը աւրել , կամ թէ չէ ես աս սեղանէն կել-  
լեմ : Աս ըսելով բամբասանքը դադրեցուց :

### Յօդ . թ :

Պարծենողին , իոյ չչուցանուն-ըն-էն ,  
(Բան ծախէլ) :

Որովհետեւ պարծենողին կամ ցուցամոլին ըսածնե-  
բուն դժուարաւ կըհաւատան մարդիկ , մանաւանդ խելա-  
ցիները , և որովհետեւ անոր ըրածները ուրիշներուն առ-  
ջին յայտնըվելու և իմացվելու ըլլայ նէ ամէնուն խախք  
ու խայտառակ ու առելի կըլլայ , անոր համար պէտք  
է որ աս մօլութենէ մեծ ատելութեամբ մը վախչէնք :

Պարծենողին ըրածներուն վրայ ամէն խելացի  
մարդուն դժվարը կուգայ , ինչու որ այսպիսին իրեն  
հպարտական ու կեղծեալ խօսքերովը իր դիմացինը  
անխելքի մը տեղ կըդնէ , ու մտքին մէջը կըկարծէ որ ,  
անիկա իրեն ինչ ըլլալը , ու ամէն ըանը տեղն 'ի տեղը  
չիկընար իմանեալ :

**Յօդ. Ճ:**

**Առարկ Խօսէլ . Վ. Ք. Ք. Ել.**

Խնելացի մարդիկ գիտեն թէ՞ ո՞րչափ գէշ բաներու պատճառ է սուստ խօսիլը, անոր համար սոսկալով կըքարշին սուստ խօսելէն։ Իսյց ինչպէս որ շատ անխելք մարդիկ կըգտնըվին, որ իրենք զիրենք չափէն աւելի գինի խմելու կուտան, թէև գիտեն որ գինի խմելէն կըհիւընդնան, ու աղքատ կըլլան. կամ ինչպէս սմանք ալ ծոյլ կըլլան, ու չեն ուզեր աշխատիլ, թէև գիտեն որ անով ողորմելի ու տնանկ աղքատ կըլլան. սյսպէս ալ շատ մարդիկ կըգտնըվին, որոնք սուստ կըզուրցեն, ու բերաննին կըսորվեցընեն սուտ ըսելու, թէև գիտեն որ՝ անով իրենց հաւատարմութիւնը կըկօրմնցընեն, շատ հեղ մեծ վեսա կըքաշեն, ու ստութիւննին յայտնըվելու ըլլայ նէ բաներնին շատ ձախորդ կերթայ։

(Օր մը երկու աղքատ տեսան հեռուանց սուրբ Ասպիփան հայրապետը որ՝ դէպ իրենց կուգայ կօր, շուտ մը մէկ զմէկու մէջ խօսք ըրին, ու մէկը դետինը փըռվեցաւ, ու սուտմետէն մեռած ձեւացաւ. իսկ մէկալը քովը նստաւ, ու սկսաւ լալ անօր վըայ։ Խըբօր սուրբ հայրապետը եկաւ անօնց առջևէն կանցնէր, լալով ըսաւ ան նստօղ աղքատը. նայէ խեղձութեանս, ողորմէ թշուառականիս, վայ ինձի, հիմա ինչ պիտի ընեմ ես, ո՛չ ուտելիք ունիմ որ ապրիմ, և ո՛չ ստակ ունիմ որ մեռելս թաղեմ։ Սուրբ հայրապետը իմացաւ անօնց կեղծաւորութիւնը ու ստախօսութիւնը, ու դնաց ըսաւ մեռելին վըայ։ Օհոնդէսդ յաւիտինական պարփենուն, և

այլն. աս ըսելէն ետքը հանեց մէկալ աղքատին քանի  
մը ստակ տըվաւ, ու միսիթարեց անիկա: Երբոր սուրբ  
հայրապետը անցաւ սկսաւ երթալ, աղքատը ոտքով  
դրգեց իր սուտմետէն մեռած ընկերին որ ելէ, բայց  
նայեցաւ որ՝ նշան մը չիտար կոր, մաքէն ըսաւ, ինչ աղէկ  
մեռած ձևացեր է: Ըատ աշխատեցաւ որ անիկա ար-  
թընցընէ, վերցընէ, բայց խմացաւ որ իրաւցընէ մեռեր  
է: Ուստի հասկընալով որ սուրբ հայրապետը իրենց  
կեղծաւորութեանը ու ստախօսութեանը համար հա-  
ցուց ան պատիժը իր ընկերոջը վրայ, վազեց, շուտ մը  
սուրբին ոտքը ինկաւ, ու աղաչեց որ թողութիւն ընէ  
իրենց, ու խնդրէ Աստուծմէ որ՝ դարձեալ իր ընկերը  
ողըննայ: Սուրբ հայրապետը աղէկ մը յանդիմանեց  
անիկա ըսելով, իս չիտարեցիք, ու ինձի սուտ չիզուր-  
ցեցիք, հապա Աստուծած խարեցիք, ու անոր սուտ զուր-  
ցեցիք: Բայց նայեցէք որ ասկից ետքը մէյմ'ալ ատանկ  
բան չընէք, աս ըսաւ, ու ետքը աղօթք լրաւ, ու մե-  
ռելը կենդանացուց: Ասոր նման հրաշք մը ըրած է մեր  
սուրբ Հակոբ Աճքնայ հայրապետն ալ սուտզուրուց-  
ներուն դէմ, ինչպէս իր վարքին մէջը գրված է: Ահա  
սյսչափ ատելի է Աստուծոյ ու սուրբերուն սուտ ըսելը:

Ք. Փրելը ուրիշ բան չէ, թէ ոչ (ինչպէս ամէն  
մարդ ալ զիտէ), անկիրթ ու անխիպ մարդկանէ խօսված  
անխորհուրդ՝ անվայել՝ ու մեղանչական խօսք:

Ոմանք կըկարծեն որ՝ մինչև որ չիքիրեն, բաներ-  
նին դործքերնին առաջ չերթար, բայց ք. Փրելը ուրիշ  
բան չընէք, թէ չէ մեր բարկութիւնը ու կատղիլը ու-  
րիշներուն յայտնել, ու մեզ մեղքի տէր ընել:

Ք. Փրելուն գէշ ու անվայել բան ըլլալը անկից  
ալ յայտնի է որ՝ ինքը զինքը ճանցող ու խոհեմ մար-

զիկ մեծ զգուշութիւն կընեն բերներնէն քֆրելու բառ  
մը չիհանելու : Ու մինակ ստորին ու անարդ անխիղճ  
մարդիկ բերաննին քֆրելու կըսորվեցընեն :

ԱՌ, որչափ անվայել ու գէշ բան է քրիստո-  
նէի մը իր բերնէն՝ որն որ Եստուած իրեն արվեր է  
զինքը փառաբանելու, ու սուրբ օդտակար խօսքեր խօ-  
սելու համար, անանկ գարշելի ու անսուրբ խօսքեր կը-  
հանէ, ու անով զամենասուրբն Եստուած կանպատւէ :

Խոկ երդում ընելը, մանաւանդ սուտ ու պարագ  
տեղ՝ որչափ գէշ բան է, անկից յայտնի է որ՝ Քրիս-  
տոս տէրն մեր սաստիկ արգելեց, ոչ մեր դիմուն վըայ,  
ու ոչ ուրիշ կերպով մը ասանկ երդում ընել :

ԱՌ որ սորված է պարապ տեղ՝ ու բերնին եկա-  
ծին պէս երդում ընել, այնպիսին՝ ինչպէս յայտնի է՝  
զիւրաւ երդմաղանց՝ երդումը չիրոնօղ կըլլայ :

Հատ երդում ընելով՝ ու պարապ տեղ՝ Ես-  
տուծոյ անօւնը փուծ բաներու համար բերաննիս առ-  
նելով, մարդկանց առջին ալ օգուտ մը չենք ըներ :  
Խնչու որ բան հասկըցօղ մարդը՝ խօսքին չինայիր, հա-  
պա գործքին կընայի, ուստի թէ որ մէկը գործքով  
հաւատարիմ չէ նէ, հաղար երդում ընէ, խելացի մար-  
դը անոր երդումին չիհաւտար : Բայց թէ որ մէկը  
գործքով հաւատարիմ է, իր մէկ խօսքը հաղար եր-  
դումէն աւելի կարժէ իմաստուններուն առջին :

Եսոր համար Պիւթագորաս անուանի փիլիսոփան  
իր աշկերտներուն միշտ կըպատուիրէր որ՝ շատ քիչ  
երդում ընեն : Ենանի առընդունեալը, կըսէր, ոչ հարրի  
աւանելով յէր անիեղընդունեալը, ու յէր գործով ցըը-  
ցոծ հաւատարիմութիւնը, յէկա՞ եկո՞ չըպահութիւնը, ու  
ըստ խօսքին հաւատար :

ԱԵՆՈՂՐԱԹԷՍ փիլիսոփան, որ շատ առաքինի ու խելացի մարդ էր, անգամ մը ժողովքի մէջ բանի մը վրայ վկայութիւն տալէն ետքը, երբոր գնաց սեղանին քովը՝ որ (ինչպէս ան ատենները սովորութիւն էր), ձեռքը անոր վրայ դնէ, ու երդում ընէ, իր ըստին իրաւ ըլլալը ցըցընելու համար, ամէն դատաւորները միաբերան պուացին . ՊԵԿՐ չէ ժեզէ ԵՐԴՈՒՄ ՇԱՆԵԼ. ՏԵՆՔ ԳՐԱՅԻՆ, ՀԱՅ ԱԿԱՏՈՒՆ-ԵՐԵ-ՆԻՐ, ՈՒ ՀԱՅ ՀԱՅԱԿԱՐԱՐԻ-ՆԻՐ- ԵՐԵ-ՆԻՐ. ՀԱՅԱԿԱՆ Է ՀԵԿ ՀԱՏԻՆ Այս ՇԱՆԵԼ : ԵՐԵ-ՆԻՐ աս հեթանոս փիլիսոփան ասանկ մեծ առաքինութիւն ու նեցած էր որ՝ իր պարզ խօսքը դատաստանական բաներու մէջ ալ՝ առանց երդումի հաւատալի կըլլար, հասկա ամօթ չէ մի մեզի, որ քրիստոնեայ ենք, ու մեր երկնաւոր Վարդապետէն պատուիրան ունինք երդում շընելու, թէ որ հաւատարմութեամբ ու առաքինութեամբ չենք ապրիր, ու անուլ մեր խօսքը հաւտացընելու համար շարունակ պարապ բաներու վրայ անհաւատներուն առջին երդում կընենք : Ա այ ան շարունակ երդուող ու քֆրտըկօղ քրիստոնէներուն, որոնց պատճառովը Աստուծոյ սուրբ անունը անհաւատներուն առջին կարհամարհի : Դարձեալ վայ ան տղոց, որ պղտիկուց կըսկսին իրենց բերանը երդումի ու քֆրտըկելու սորվեցընել, ու անանկով ամէն օր զԱստուած անարդել . անանկ որ մեծնալու ըլլան նէ, դրեթէ ալ ամենեին չեն կընար երդումէն ու քֆրելէն ետք կենալ : Չեմ գիտեր թէ, ասոնց բանը ինչ պիտի ըլլայ իրենց մահուան ատենը :

Գ. Ե.

Ք. աղաւանական վըայ:

**Ա**իկերոն հռովմայեցի ճարտասանլը ու հիւղամուր իր զաւկին, որ Աթէնի (աթինայի) մէջ ուսում կըսոր վէր, քաղաքավարութեան համար աս խօսքերը կըդրէ. „ Եւնալը, աւէլը, նադիլը, աւունին վըայ Երեսը՝ այս վըները յետքերուն շարժվուը այսպէս շնորհու ունին: Եւ լոն, ինչորես որ բնութիւններ մոնէ ինսորվեցնէ: Աս բնու ներուս մէջ Երիս բնուն ունիս և պայշ ինեալը. Այ հը ունիս չէ ինեացն շարժմաններ ընել, իսու իստոր ալվէլ. Այդ'ամը ունիս չէ գեղացներու ու վարապէն: (այսուղի) հարդինեցու ունի իսոյեր ըլլու”:

Ք. աղաւանական վըայ:

Ծնորհօք քալելու համար պէտք է ոտքին թաթերը քիւ մը դէպ 'ի դուրս կօխել, բայց բնական եղանակով, շինծու կերպով ու անշնորհք ձևերով չէ:

Ք. այլը (ատրմը) ոչ շատ մեծ, ոչ շատ պղտիկ պէտք է առնել:

Ոտքը պէտք է այնչափ վեր վերցընել որ՝ դետինը չկըսվի:

Մշնորհք քալվածք է ոտքը վեր չիվերցընելը. ու ոտից ամանը գետնին քսելով, ուս ուս ձայն հանելը:

Դարձեալ՝ անշնորհք է՝ մատվըներուն վըայ քալելը, կամ ոտքըներուն թաթը դէպ 'ի ներս կօխելը:

Պալելու ատենը պէտք է զգոյշ կենալ նախ՝  
մարմինը ասղին անդին չիծուելու, ու չիցնցելու (սարս-  
միշ չընելու) :

Երկրորդ, գլուխը՝ բան մինտոռղի պէս՝ շատ վար  
չիծուելու :

Երրորդ, ոտվըները ամութ չիզարնելու, ու բեռ-  
նակրի (համալի) պէս ձայն չիհանելու :

### Ալեհալու վըայ :

Անցած ատենը ոտվըները շատ իրարու քով (պի-  
թիշիկ) պէտք չէ դնել, և ոչ շատ ալ մէկ զմէկէ բաց,  
հապա պէտք է քիչ մը իրարմէ հեռու, ու դէպ ՚ի  
դուրս կոխել :

Գլուխը պէտք է շիտակ բռնել, ու ավըները  
պարկեցտութեամբ մը այն անձին շտկել, որուն հետ որ  
կըխօսվին կոր :

### Աստիւլու վըայ :

Աստրված ատենը պէտք է հանդարտ կենալ,  
ոտվըները չերեցընել, կամ չերկնցընել. կամ մէկ  
զմէկու վրայ չիդնել :

Կրասեղանին, կամ սեղանին քովը նստելու ատե-  
նը պէտք չէ կուրծքը ու բոլոր մարմինը սեղանին կամ  
քովը եղողին վրայ կրթնցընել : Այսպէս պէտք չէ  
գլուխը ձեռքին, ու արմաւնկը (տիրսէկը) սեղանին  
կրթնցընել : Անդանին վրայ մինակ ձեռքը կըդրվի, այլ  
ոչ թեր, բայց եթէ զիր զրելու ատեն :

Պէտք է սորվիլ կռնակը ու գլուխը շիտակ բռնել,

՞ՕՐՈՒՆԻ ՀԱՐԵԼՈՒ ՀՐԱՄ :

՞ՕՐՈՒՆԻ ՀՈՔԱԾ ԱՂՋԹՔ ԸՆԵԼՈՒ ԱՄԵՆՆԸ ԱՊԷՄՔ չէ  
ԱՄԵՆՆԵՐԻՆ ԿՐԹԸՆԻԼ, ու կռնըկին՝ կամ կուրծքին վրայ  
ծոիլ, հապա պէտք է մարմինը շիտակ ու հանդարտ  
բռնել : ՞ՕՆԿՎԸՆԵՐԸ պէտք է քովէ քով դնել : ԱՄ-  
ՔԻՆ կրունկները (տապանները) իրարու կպած, իսկ մատ-  
վըները, կամ ոտվըներուն ծայրերը մեկ զմէկէ զատ-  
ված պէտք է դնել :

ԱՅՀԱԽՈՒ ԱՆԳԵԼՈՒ ՀՐԱՄ :

ԱՅՀԱԽՈՒ ՈՉ ԵՐԲԷՔ պէտք է զզուելի բան մը ընել,  
բայց աւելի սեղանի վրայ, կամ կերակուր ուտելու ա-  
տենը այսպիսի բաներէն զգոյշ կենալու է :

Աացը պէտք չէ խածնել, կամ ձեռքով փրցնել,  
հապա դանակով կտրել : Աեղանի վրայ ձեռքն ալ պէտք  
է մաքուր պահել, պատառաքաղ (չաթաղ) գործա-  
ծելով :

ԱՅՀ որ կերակուրը տաք է, պէտք չէ փչել, հապա  
կամացուկ մը դգալով, կամ պատառաքաղով խառնել,  
մինչեւ որ պաղի :

Աիլայլէր սաստիկ արտօրալով՝ խողի պէս, կամ  
սաստիկ բաղձանօք ուտել, ու խոշոր պատառներով բե-  
րանը լեցընել :

Պէտք չէ փուշը, կամ կուտը, կամ ասոնց նման  
ուրիշ բաները բերնէն սկաւառակին (թապախին) մէջը  
ձգել, հապա պէտք է շնորհօք մը բերնէն ձեռքը առ-  
նել, ու սկաւառակին մէջը ձգել :

Կերակուր կերած ատենը պէտք չէ ծամելու կամ  
ուրիշ ձայն հանել բերնով :

Ուրիշն կերածին պէտք չէ աչք տնկել :

Անդմինին ոկտոպատ շարժմաններուն կը այ :

Ինչպէս է մարդուս սիրտը, այնպէս է իր երեսն  
ալ, կամ թէ ըսեմ, երեսը սրտին հայլին է : Անոր  
համար երեսը շնորհքի բերելու համար, պէտք է յա-  
ռաջ սիրտը շտկել : Օհէպէտ աս ալ ստոյդ է որ, շատ  
հեղ բարի ու բարեկամական երես ցըցընօղ մարդուն  
սիրտը, կրնայ չարութեամբ ու խորամանկութեամբ ա-  
պականած ըլլալ . ու ասոր դէմ երեսանց խիստ ու բար-  
կացող երևցօղը, քաղցր ու հեղ բարք ունենալ :

Անանկ է նէ, պէտք է որ մարդ նախ սիրտը բոլորու-  
վին մաքուր, բարի, ու քաղցր պահելու ջանայ, ու ետ-  
քը իր երեսն ալ ամէն անկարդ երևոյթներէն ; կամ  
անքաղցքավարական շարժմունքներէն ազատ պահէ :

Ասանկ անկարդ շարժմունքները ասոնք են . աչ-  
վըները շուտ շուտ բանալ գոցել . հետաքրքրութեամբ  
ու անվայել ձեւերով ասդին անդին նայիլ . լնզուն բեր-  
նէն դուրս հանել . մատով քիթը, կամ ականջը խառ-  
նել, մատը բերանը խօթել . ակուներով ըղունդները  
(թընախները) կտրել . չափէ դուրս ուժով հաղալ, կամ  
փռնգտալ, կամ առանց ձեռքը բերնին վրայ գնելու  
յօրանջել (էսնէմիշ ընել) . խոժոռիլ (չէհրէ ընել),  
կամ ծուռ աչքով նայիլ : Ասոնց ամէնն ալ տմարդու-  
թեան ու անքաղցքավարութեան նշաններ են, որոնցմէ  
պէտք է զգոյշ կենալ :

Օգեստ հագնելու, և ուրիշ առաջավայրութեան  
վէրաբերեալ բաներու վըսյ:

Հագուստի մէջ շատ նորութեան (մօտայի) պէտք  
չէ զարնել, կամ շատ հին ատենվան զգեստներ հագ-  
նիլ. հապա երկուքին մէջը պէտք է ընել: Աս բանիս  
մէջը շատ աղէկ է, նայիլ դիտել թէ քաղաքավար ու  
ծանր (քեամիլ) մարդիկ ինչ կընեն, ու ինչ ձե զգեստ  
կըհագնին, ու անոնց նմանելու ջանալ: Խւրաքանչիւր  
մարդիր վիճակին վայլած հագուստը պէտք է որ հագնի:

Աս ալ աղէկ պէտք է նայիլ որ, մարդ ինչ հա-  
գուստ հագնի նէ հագնի, միայն ջանայ հագածը՝ ու վրան  
դլուխը մաքուր պահել:

Աս տեսակ մաքրութեան կըվերաբերի, ամէն օր  
առարվանց ձեռվլները ու երեսը լվալ, ըղունդները գու-  
նէ շաբաթը մլյմը մլրատով (մախասով) կտրել, գլու-  
խը ամէն օր սանտրել, ու մաքուր պահել: Ա երջապէս,  
ինչ ամէն բանի վրայ զատ զատ ըսեմ, միշտ պէտք է  
մաքուր ըլլալ, ինչպէս որ քաղաքավարութիւնը կըպա-  
հանչէ: Եւ ինչպէս որ պարտական ենք մեր բարե-  
կրթութեամբը ու առաքինութեամբը բոլոր մեր ճանչ-  
վորներուն սիրտը շահիլ. ասանկ ալ պէտք է որ ընենք  
մեր մարմնաւոր մաքրութեամբը ու մաքրասիրութեամբը,  
որ ներքին հոգեւոր մաքրասիրութեան նշան է: Անգրա-  
սէրը թէև աղքատ ըլլայ, ու հին հագուստներ հագնի,  
միշտ իր վրան գլուխը մաքուր ու վայելուչ կըպահէ:

Անմաքրութիւնը առողջութեան ալ վեասակար է,  
ու ինչ որ մեր մարմնոյն զզուելի է. շատ հեղ առողջու-  
թիւնը կորանցընելու պատճառ կըլլայ: Քրտինքով՝ կամ

ուրիշ կերպով աղտոտած հագուստը գործածելլը՝ անոր շուտով փթթելուն պատճառ կըլլայ, ու մարդուն վրան ալ գարշելի կըհոտի: Վացված հագուստը կըզովացընէ (ֆէրահլաթմիշ կընէ), ու մարմինին ուժ կուտայ:

Պաղ ու զով (թաղէ) ջուրը, որով երեսնիս կըլլավանք մեր ջիղերը (սինյիրները) կուժովցընէ, ու մեր ողիքը կամ ուժը ոտք կըհանէ:

Խուցը՝ երբոր շատ ատեն դոց մնացած ըլլայ, ու օդը միշտ միօրինակ անոր մէջը կեցած ըլլայ, գարշելի հոտ մը կունենայ, որ թոքը (ձերմակ ձիյէրը) կավըէ, ու անոր ուժը կըկտրէ. անոր համար պէտք է երբեմն երբեմն պատուհանները բանալ, որ օդը բանի, ու ներսի հոտը երթայ:

Ըստ առողջարար բան է, առտրվանց երես լվալու ատենը՝ բերանն ալ, ու ակուներն ալ աղէկ մը լվալ, վասն զի ասանկով մարդուն բերանը չիհոտիր, ու նաև իջվածքէն (նէվաղիլէն) ալ զերծ կըլլայ մարդ: Ամէն հիւանդութիւն գրեթէ մէյ մէկ անմաքրութենէ առաջ կուգայ:

Աս զըքիս մէջը այսչափ բան գրեցինք քաղաքավարութեան վրայ, աւելի բան սորվիլ ուղղողները՝ Քաղաքավարութեան գըքեր պոնեն, կարդան:



# ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ:

Աստուծմէ հաստատված մարդկային ընկերութիւններուն, ու անոնց պարտքերուն  
վրայ :

## ԳԼ. Ը.

Ընդէլուսէան վըայ ընդհանրագիւն:

Ա. Ամէն մարդ պարտական է իր ընկերները, այսինքն ամէն մարդիկը սիրել, ու ձեռքէն եկածին չափ անոնց բարիք ընել : Ամէն մարդու պէտք է իր ընկերին օգտակար ըլլալ, ու կրցածին չափ անոր երջանկութիւնը առաջ տանիլ :

Է: Կրսանց երջանիկ կըսվի ան մարդը, որն որ իր վիճակին հարկաւոր եղած բաները, ու ինչ որ հանգիստ ապրելու համար պէտք է նէ, ունի, ու խաղաղութեամբ կըվայլէ :

Ծ: Ո՞ինակ մարդ մը, կամ ամէն մէկ մարդ զատ զատ ամէն հանգիստ ապրելու համար պէտք եղած բաները չեն կրնար ճարել, անոր համար չեն կրնար իրենք իրենցմէ առանց ընկերութեան արտաքին երջանկութիւնը դանել, հապա՝ ուրիշներուն օդնութեանը կարօտ են : Աս բանս պատճառ եղաւ մարդկանց մէկ տեղ գալու, ու զանազան օգտակար ընկերութիւններ կազմելու,

որպէս զի հանդիստ ապրելու համար հարկաւոր եղած  
բաները իրարու ճարեն :

Պ : Ասկից յայտնի է որ՝ մենք պիտի սիրենք մեր  
ընկերները, այսինքն անոնք՝ որոնք մեզի կօգնեն ան ար-  
տաքին երջանկութիւնը ու հանգստութիւնը ունենալու  
համար, ու մենք ալ իրենց բարիք պիտի հատուցանենք,  
որ անոնք ալ երջանիկ ու հանդիստ ապրին : Անանկ է  
նէ, մէկ զմէկ սիրելը, ու մէկ զմէկու օգնելը ընկերու-  
թիւններուն հիմն է :

## ԳԼ : Բ.

Օհնական ակատի ընկերութիւններու վըսյ :

**Կ**ատ տեսակ բնական, կամ աղէկ ըսեմ, Աստուծմէ  
դրված ընկերութիւններ կան : Պէտք է որ ամէն մարդ  
անոնց ամէնուն, կամ գո՞նէ երևելիներուն վրայ ծանօ-  
թութիւն ունենայ, անոնց մէջը ըլլօղ անձինքներուն  
աստիճանը՝ պատիւը՝ ու պարտքը իմանայ, ու անոնք՝  
ինչպէս որ պէտք է նէ՝ պատւէ :

Պ : Առաջին ընկերութիւնն է Այսանոտիան ընկե-  
րութիւնը, որ կըլլայ էրիկ մարդու մը կնկան մը հետ  
կարգը վելու : Ամէնէն աւելի հին ընկերութիւնը աս է :  
Աս ընկերութիւնը Աստուծած ինքը հաստատեց (1) :

(1) Եւ շնէաց ուշը Աստուծած զիսոյն, զոյ ետոյ յԱրտա-  
հայ ՚է ին . եւ էած զիտ առ Արտահ . Օհնունդք . ի . 22 :

Աս ընկերութեան պատուղը ու վախճանը մարդուս շատ-  
նալը, ու օրէ օր աշխրքիս վրայ աւելնալն է (1) :

Ո՞նակ էրիկ մարդ մը ու կնիկ մը աս ընկերու-  
թիւնը կըկազմեն (2) : Աս երկուքը կըպարտաւորին մէկ  
զմէկ օիրել, մէկ զմէկու հաւատարիմ ըլլալ (3), ու  
մինչուկ 'ի մահ (4) մէկ տեղ կենալ :

Եշիկ մարդը մեծ կամ գլուխ է (5), իսկ կինը ե-  
րիկ մարդուն օգնիչ է (6) : Պէտք է որ կինը իր էրիկը  
կամ ընկերը պատւէ, անկից վախնայ (7), անոր հնա-  
զանդի, ու անոր օգնէ տունը հոգալու համար :

Եշիկ մարդն ալ պիտի իր կինը չինեղացընէ, ու  
իր ունեցած իշխանութիւնը անոր վրայ չարաչար կամ

(1) Այսու և եղ արտը ունսսու : Եշ օրհնեաց զնսսու  
Ասպառուծ և ասէ . աճեցէ՛ և բազմացունուր և  
լուր պէտին : Օ՞ն . ա . 27, 28 :

(2) Եղցին եղիւրուն 'ի մարդն մէ : Օ՞ն . ի . 25 :

(3) Պատրուտիուն և անունեռուն ամենենին և առաջը  
անիւունու . բայց պատես և պատեհիս դարձէ Աս-  
պառուծ : Երբայ . ժկ . 4 :

(4) Այն վաղեալ և ցորշոն ժամանակիս վենդանին և այլ  
նորու . առա ելլե նաջիցէ այլ նորու, ապադ է : ա .  
Արոն . է . 39 : Ապոլեալ և 'ի ին, մէ ինդրել  
արյունէլ : ա . Արոն . է . 27 :

(5) Աս այլ ժա դարձ ժա, և նա ուրեացէ ժեզ, Օ՞ն .  
իկ . 16 : Ասեայք իւրեանց արանց հնականդ լուցէն  
իւրեւ պետան : Եփես . է . 22 :

(6) Աբասցուք պմո օդնատիոն ըստ պմո : Օ՞ն . ի . 18 :

(7) Այն երինչից յառնէ էրնէ : Եփես . է . 33 :

գէշ չիրանեցընէ, հապա անոր հետ սիրով պիտի երթայ  
(1) : Անոր հանգստութեանը ու ապրուստին հոգ պի-  
տի ատնի (2) :

Է : Աս ամուսնական ընկերութենէ ուրիշ ընկերու-  
թիւն մը կըլլայ, որ կըլլի ՞Օնողական ընկերութեան : Եւ  
աս կըլլայ երբոր կարգըլած էրիկ մարդը ու կնիկը զա-  
ւակ կըճնանին :

Պ.անի որ տղաք իրենք զիրենք չեն կրնար հոգալ,  
ծնողը պարտական են անոնք պահելու : ՞Օնողաց  
պարտքն է անոնք սիրով մնուցանել (պէսլէմիշ ընել),  
ու անոնց առջել դնել ինչ որ անոնք ընելու պարտական  
են նէ : Ինչու որ տղաք իրենք իրենցմէ ան բաները չեն  
կրնար զիտնալ, և միանգամայն առանց իրենց ծնողա-  
ցը ջանքին ու առաջնորդութեանը տղաք իրենց մարմնոյն  
ու հոգւոյն տկարութեանը համար շատ վտանգներու  
մէջ կլինին :

՞Օնողաց էն մէծ փոյթը ան պիտի ըլլայ որ՝ իրենց  
զաւակնին բարի կրթութիւններով մեծցընեն (3) : Իա-  
րի կրթութիւններով մեծցընել՝ ըսելով՝ կուղեմ ի-

(1) ԱՌ սէրեցէս պէտեայս, և մէ պատեհացուցանէ-  
պէսսու : Կողոս . դ . 19 : ԱՌ իշտարութեամբ  
բնակչին ընդ նոսս, իբրև ախտը անօլոց առնիցին  
պարէս նոցս : ա . Պետր . դ . 7 :

(2) ՈՌ սէրէ զին իւր, զանյին իւր սէրէ : Օէ ոչ ու  
երբէս առեւոյ զանյին իւր, այլ սնուցանէ և դար-  
մանէ : Լափես . ն . 28, 29 :

(3) Հարք սնուածէս պըրդիս խրապուս և ուսմամբ պէտան.  
Լափես . դ . 4 :

մացընել որ, ծնողք պիտի ջանան իրենց տղոցը ամէն  
բարի բաները կրցածնուն չափ սորվեցընել (1). անոնց  
հոգւոյն հարկաւոր եղած ուսումները, մանաւանդ հա-  
ւատոյ մասունքը՝ կամ իրենք և կամ վարպետի ձեռ-  
քով սորվեցընել (2): Պիտի անոնց բարի օրինակ ըւ-  
լան. անոնց վրայ չարիք մը կրտեսնեն նէ՝ պիտի մէկ դի-  
ընեն, կամ թէ անոնք գէշ գործքերէն արգելէն (3).  
ու թէ որ աս բանիս մէջը պարզ խօսքով չին կրնար  
անոնց խելքը դլուխնին բերել, ան ատենը տղէկ մը  
պատժեն անոնք (4). միայն թէ ասով ալ անոնց վնաս

(1) Այլուր ՚ի թէկ և գորոշ լէր անյին քամ յոյժ,  
մի մասանայցէն պամենայն բանս պայտուին, պարս  
ունին աչք ու . . . իւլումուս արասցէն սըդուց  
քոյ: թ. (Օրէնք. դ. 9. 10:

(2) Արեւացին պահը Աստված ու յամենայն սըդէ  
քամմէն, և յամենայն անյին քամմէն, և յամենայն  
պօլութէնին քամմէն: Եւ եղուցին պատճեման այսու-  
թին, պարս ևս պատճերէն թէկ այսօր ՚ի սըդէ քամ,  
և յանյին քամ: Եւ իմացուացէն պայս սըդուց քոյ:  
թ. (Օրէնք. դ. 5. 6. 7:

(3) Պատճեցի նմա (Հեղեայ) լէ ինուրեցից գըեժ ՚ի դանէ  
նորս թէնչւ յատեկութան, վասն անօրէնութէն սըդ-  
ուց նորս, զէ հայհոյեն պատճառ սըդէ նո-  
ւո, և նու ոչ ինտառէր զեռսու: ա. Տօագ. դ. 13:

(4) ԱՌ ինոյէր ինտառէլ պայլո, զէ ելւ հարիսնէս  
պատճառապահու ոչ մասնէ: Առակ. իդ. 13:  
Ար ինոյէ ՚ի գուտապահո, առեայ պարտէ իւր, իսէ.  
ո՛ւ սէրէ ինոտով ինտառէ: Առակ. ժդ. 24:

մը չընեն, ու չափէ դուրս խստութիւն ցըցընելով անօնք չի բարկացրնեն, ու չարիքի պատճառ չըլլան (1):

\* Կաև ծնողաց հոգը պիտի ըլլայ քիչ մը ստըկի դլուխ ժողվել իրենց տղոցը համար (2): Բայց մինակ անոնց ստըկի գլուխ, կամ ստակ ձգելն ալ օգուտ մը չընէր, թէ որ անոնք աղէկ չեն կրթեր ստակը աղէկ պահելու ու իրենց գործոցը մէջը խոհեմութեամբ շարժելու: Խնչ օգուտ կընեն ծնողը, երբոր իրենց զաւկին շատ հարստութիւններ կըթողուն, բայց անոնց խոհեմութիւն ու աղէկ վարիվելու ճամբան չիսորվեցընելով, ան հարստութիւններն ալ իրենց զաւկըներուն մեծ հոգեոր վեասի պատճառ կուտան:

Լ իկուրկոս Լ ակեդեմոնացւոց օրէնսդիրը յառաջ քան օրէնք գնելը, ուզելով ցըցընել թէ որչափ օգուտ է տղոց պղտիկուց կրթըվիլը, երկու պղտիկ նոյն մօրմէ ու նոյն ատեն ծնած շան լակոտ առաւ: Ասոնց մէկը իր տունին մէջը առանց կրթելու կերակրեց, իսկ մէկալին որսորդութիւն (ավճիութիւն) սորվոցուց: Խել մը ատեն անցնելէն ետքը՝ օր մը երկուքն ալ ժողովուրդին զիմացը հանեց. մէկ դին պատուական կերակուրներ դրաւ, ու մէկալ դին ողջ նապաստակ (թավշան) մը թող տըվաւ: Որսորդ շունը երբոր ա-

(1) Հայութ ՀՇ Կայրացուայտներ պարունակութեան յել: Խփես. կը. 4:

(2) ԱՆ Պատրիքն ուրդէս հարց գտնելը, այլ հայութ պարագայ: Եւ. Կորն. Ժիշ. 14: Խըլէ ու իւրոց ... նեամ ու դանեիցիք . . . շաբ ևս քան զանհաստապսն է: ա. Տիմ. Լ. 8:

զատ նապաստակը տեսաւ նէ, կերակուրը թող աը-  
վաւ, ու սկսաւ անոր ետևէն լյնալ, իսկ անկիրթ  
մենծցած շունը կերակուրը կերաւ լմնցուց : Ան ատենը  
դարձաւ Աիկուրկոս, ու ըսաւ ժողովուրդին . Կըդեւ-  
նէր իոր աս շունելու . Երկուր աւ մէի առէն՝ մէի հօրմէ-  
ծնան . Բայց որչափ պարբեր են մէի պմէին, և պար-  
բերութեան պարման աւ պարբեր իրեւութեան սունե-  
նալին է : Աս ըսաւ, ետքը խօսքը ծնողաց վրայ դար-  
ձուց, ու ցըցուց իրենց թէ, որչափ չարիքներու պատ-  
ճառ կըլան՝ թէ որ իրենց զաւակնին աղէկ կրթե-  
լու հոգ չեն տանիր :

Հոռվմայեցիները շատ մէծ զգուշութիւն կընեին  
իրենց տղաքը աղէկ կրթելու համար : Ամենեին ծիծ-  
մայր չէին բռներ, տարակուսելով թէ տղան ծառային  
ձեռքը մենծնալով չըլայ որ իր աղնուականութիւնը  
կորսնցընէ : Տղուն աչքին առջնէն կըհեռացընէին բո-  
լոր ան բաները, որ անոր չար օրինակ մը կընային  
ըլլալ : Ամենեին մէկու մը թող չէին իտար տղուն առ-  
ջին անպարկեշտ խօսք խօսիլ : Խաղալու ատենն ալ  
կընայէին որ՝ անկարդ բաներ չըլլան : Ասօր համար  
յառաջ հոռվմայեցիներուն մէջը շատ առաքինի ու ա-  
նուանի մարդիկ ելան :

Կուռնելիա անունով խելացի խաթուն մը իրեն  
զաւակները շատ աղէկ կըկրթէր, անոնց բարի վարք՝  
քաղաքավարութիւն՝ ու կարդալ սորվեցընելով : Աս  
խելացի խաթունը շատ հեղ կըսէր որ, կինոն հը-  
կառառ պարտերը իր առէի կըլլաց պատուինէն են :  
Անգամ մը աս խաթունին տունը ուրիշ խաթուն մը  
եկաւ, ու իրեն պանչելի փառաւոր զարդերը (ինչ-  
պէս շատ կնկտիք կընեն) պարծենալով մը կուռնե-

լիային ցըցուց : Իսկ իմաստուն կուռնելիան ջանացաւ անոր խօսքը երկնցընել՝ մինչև որ իր տղաքը դպրատունէն դառնան : Երբոր անոնք տուն եկան նէ, առաւ ամէնն ալ հիւրին (միսաֆիրին) առջին հանեց . ու ըսաւ անոր, Ահա ասոնք նն ինն պարտեր :

Որդիք միշելով թէ իրենց կեանքը ծնողաց առած են, անոնց մեծ շնորհակալութիւն ու պատիւ պիտի մատուցանեն (1) : Իայց պատւելը ու շնորհակալութիւն մատուցանելը մինակ խօսքով պիտի չըլլայ, հապա սրտանց ու գործքով : Ասով Աստուծոյ օրհանութեանը արժանի կըլլան (2) : Պէտք է որ անոնց հնազանդ ըլլան (3), ու իրենց հնազանդութիւնը ցըցընեն անոնց խրատը գործքով բռնելով (4) : Պէտք չէ որ իրենց ծնողքը տրտմեցընեն, հապա պէտք է

(1) Պատուենու պէտյը ու և պէտյը ու, որովէս որպատուելեաց ուկ ուկ Աստուծոծ ու, զէ բարե լւնիցէ ուկ և երկայնակեաց լվնիցէն 'է վլրայ երկէ ը . Օրէնք. Ն. 16: Պատուենու պէտյը ու և պէտյը ու զէ ուկ բարե լւնիցէ, և զէ երկայնակեաց լվնիցէն 'է վլրայ երկէ : Ալք. ի. 12:

(2) Անեծորենու դու պէտյը ու, զէ ծառլիւնցէ 'է վլրայ ու օրհնուելիւն նորու : Աիրաք. կ. 9:

(3) Ուրէ՛ս հնազանդ լվրաւ ձնողաց յերսց 'է ուկ, զէ այս և արժանն : Եղիես. կ. 1:

(4) Լուարնաւ մանիսներ պէտյան հօր, և անսացիւ : Առակ. կ. 1 : Լուր որդեակ խրատու հօր ու, և թէ մէրժեր զօրէնս հօր ու : Առակ. ա. 8 :

որ ամէն բանի մէջ անոնք ուրախացընեն (1)։ Պէտք չէ որ իրենց սիրալ կոտրեն, կամ իրենք բարկացընեն (2), վշտացընեն կամ անարդեն (3), ծաղը (մասնարայ) ընեն (4), հայհոյեն (պէթտուվա տան) (5), կամ ձեռք վերցընեն անոնց (6). կամ երբոր անոնց գլուխը չարիք մը դալու ըլլայ նէ ուրախանան (7)։ Պէտք է որ անոնց հիւանդութեան կամ ծերութեան ատենը՝ յօժարութեամբ ծառայեն, ու անոնց վրայ գութ ունենան (8)։ Պէտք է որ ջանան իրենց ծնո-

- (1) Ուրդէ իմաստուն աւբախ առանէ պհայը, ուրդէ անմատանդուն իւնիւն է հօր։ Առակ. դ. 1:
- (2) Անիծեալ է ՚է աւտառնէ, ու ցասաւցանէ պհայը։ Արդաք. դ. 18:
- (3) Ուրդէ, ու անարդէ պհայը, և ՚է բաց մշշէ պհայը է-ը, ամօն իրեացէ, և նախար լէցէ։ Առակ. ժ. 26:
- (4) Անին ու ծաղը առանէ պհայը, և անարդէ պշտկունիւն հօր, իւլւայէն զնու ածուառաւ յորոց, և իւրիցէն զնու յորդւ արծուաւաց։ Առակ. շ. 17:
- (5) Անրդ ու, հարդ, ու հայհոյէացէ պհայը է-ը, իսմ պհայը է-ը, հահու մշացէ։ Պէտ. ի. 9:
- (6) Ու հարիսնէ պհայը է-ը, իսմ պհայը է-ը, հահու մշացէ։ Արդ. ի. 15:
- (7) Ուրդէալ մէ մժարէի (մի խնդար) ՚է վէրայ հօր անարդանաց, զէ չէ ժէկ դառաւ ՚է վէրայ անարդանաց նորու։ Արդաք. դ. 12:
- (8) Ուրդէալ զօրավէ՛դն լէր ծերութեան հօր ու, և մէ արամեցացաներ զնու ՚է իւտիս է-ը։ Արդաք. դ. 14:

դաշ օրհնութեանը արժանի ըլլալու, ու անոնց անէծ-քը չընդունելու (1):

Երեւելի սուրբ վարդապետին մէկը կը պատմէ որ, տղայ մը պզտիկուց սկսաւ իր հօրը մօրը խօսքին մտիկ չընել, ու օրէ օր այնչափ գէշ եղաւ, մինչեւ տաս-նըութը տարվան ըլլալով իբրև հրապարակական գող ու աւազակ բռնեցին զինքը իր մեծ յանցանքներուն համար, ու բերին կախեցին: Կախված ատենը այնչափ երիտասարդ էր որ՝ դեռ ամենեին մօրուքը չէր բռու-սած. բայց կախվելէն ետքը անմիջապէս սկսաւ յայտ-նապէս մօրուքը երկըննալ, անանկ որ՝ բոլոր ժողո-վուրդը՝ որ հօն ժողված էին, կը տեսնէին կոր մօ-րուքին երկըննալը: Ասկից 'ի զատ բոլոր դէմքը (քես-վէթն)՝ ալ փոխվեցաւ, մազերը ձերմկցան, ու ին-նըսուն տարվան ծեր մարդ մը դարձաւ: Աս հրաշալի բանը բոլոր քաղքին մէջը լավեցաւ, ու ամէն մարդ կը վաղէր՝ հօն կուգար տեսնելու համար: "Եաւ քաղ-քին եպիսկոպոսը ու բոլոր եկեղեցւոյ ուխտն ալ ե-կան, ամէնքը կը զարմանային, բայց չէին գիտեր թէ-ինչ կընշանակէ ան նորատեսիլ բանը: Եպիսկոպոսը Աստուծոյ աղքամը իմանալով ստոյգը, բարձր տեղ մը ելաւ, ու նշան տըվաւ որ ամէնը լուռ ըլլան: Երբոր հանդարտեցան, լուռ կեցան, Գիտէ, ըստ, Եւ առ պղան տանէ պարզան է, ինչ յանցանք առնէ, ինունը տղընցուն, առ Երբ մէսուն, հիմուն ալ իլլուննէ, իոր ո՛ հոլուք մերման հապէրով ձեր ի՞ն է: Երբ՝ գիտ-

(1) Օբհուալեն հօր հասրատէ պառակա, և անէծ-հօր իտիւրեն 'ի հիմունէ: Այրաք, կ, 10:

ցե՛ւ սը՝ աս պղղն լե՛ւ որ ի՞ւ հօրը հօրը հնապահնդ էկած  
ըլլար, մինչև աս ծերո-լեռնել ողիտէ ապրելը, ու երիտն  
իւտն ողիտէ սահենար, բայց անոնց անհնապահնդ ըլլալուն  
համար Աստուած ու ի՞ւ իւտնը իւթճցուց :

Հռովմ տղայ մը իր մօրը դէմ շատ բաներ ը-  
նելէն ետքը, քանի մը հեղ ալ անոր վրայ ձեռք  
վերցուց : Իայց Աստուած՝ որ ամէն տղոց հրամայեց՝  
իրենց ծնողքը պատւել, ու աս հրամանը բռնողնե-  
րուն երկայն կեանք խոստացաւ, չուզեց որ աս տղան,  
որ իր ծնողացը ապերախտ ու անարգող դտնըվեցաւ,  
երկայն ապրի : Այսիս, շատ չանցաւ աս անկարգ  
տղան ծանը հիւանդութիւնի մէջ ինկաւ, ու ան ա-  
տենը իր մօրը դէմ ըրած անիրաւութիւնը խոստովա-  
նեցաւ : Խոստովանահայրը իրատ տրվաւ անոր որ՝ իր  
մօրը հետ հաշտըվի, ու անկից թողութիւն առնէ,  
բայց խեղճին մայրը հեռու տեղ ըլլալուն համար,  
մինչեւ որ լուրը՝ (խապարը) անոր հասաւ նէ, հիւան-  
դը մեռաւ, ու գերեզմաննոցը թաղվեցաւ : Երկրորդ  
օրը տեսան որ ձեռքը հողէն դուրս մնացեր է, կար-  
ծեցին թէ աղէկ թաղված չէ, անոր համար դար-  
ձեալ աղէկ մը հողին տակը դրին թաղեցին : Երրորդ  
օրը տեսան որ ձեռքը դարձեալ դուրս ելեր է : Ան  
ատենը ալ իմացան որ ադ բանը Աստուած կընէ կոր,  
որպէս զի ցըցընէ թէ որչափ ծանը մեղք կըդործեն  
որոնք որ իրենց ծնողաց դէմ բան մը կընեն :

Է՛ : Ինկերութեան երրորդ տեսակը Տէրո-լեռն ու  
Դաստիայութեանն է : Ասի կըլլայ տիրոջը ու հպատակին  
մէջը, կամ տանտիրոջ ու ծառային մէջը :

Աս տեսակ ընկերութիւնը՝ Այս նահապետին ատե-  
նէն սկսաւ : Երբոր Այս Վամը՝ որ իր զաւակն էր, ա-

նոր յանցանքին համար, անիծեց, ըստ (1). \* Անձեռւ  
Վանուն բանուի, և էղցի ծառայ էղցոց էրոց || : Արքա,  
համ նահապետն ալ Խղիպտոսը (Աշորօր) շատ ծառայ-  
ներ ունէր : Առորը գրքին մէջը շատ տեղ գրված է ծա-  
ռայներուն ու տէրերուն պարտքը (2): Ուստի յայտնի է որ,  
տէրութիւնը ու ծառայութիւնը Աստուծոյ ատելի բան չէ:

Տէրերը կըպարտաւորին ծառայներնին իրենց ու-  
ժէն աւելի չաշխատցընել . այլ այնչափ՝ որչափ հա-  
սարակօրէն կաշխատին, կամ աշխատելու խօսք տը-  
ված են (3): Պէտք է որ տէրերը իրենց ծառայները  
գէշ բաներէն հեռու բռնեն, ու բարի գործելու ճամ-  
բան անոնց ցըցընեն : Պէտք է որ՝ անոնց հետ քաղց-  
րութեամբ վարվին (4) . իր ատենին անոնց ստակը

(1) ՞Օնունդք, թ. 25:

(2) Իւրաքանչեւ յու իւշտին և իւշտցաւ 'է նին  
իւցցի: ՞Օստոյ իւշտցոր, մէ դոյլ չցի ժեզ.  
այլ լի և իւրէցին ապար չինել ժեզ այնորի-  
ւու իցի: ՞Օէ որ 'է աւը իւշտցեալ է ծառայն  
ապար դետան է, և որ ապարն իւշտցեալ է ծա-  
ռայ Վրդիսդոսի է: ա. Աորն. է. 20. 21. 22.

(3) Տէրը զէրտուան և զէրտաւարութիւն ծառայից  
յերոց որոհեցիւք. գէրտաւընք զէ և յեր աւը գոյ  
յերինս: Աողոս. դ. 1:

(4) Պէտաւընք 'է իւրաքանչեւ ու ու զէնչ առնէ  
զէրտին, զէնչ ընդունին և 'է դետանի էլլէ  
ծառայ և էլլէ ապար: Խ- պուր դետար՝ զէնչ  
առնէնք' առ նսս. հէրէլլով առնէլ պղտարա-  
կան. գէրտաւընք 'է և նոյս և յեր աւը գոյ

կամ ամսը էքը տան, ու չտիով անոնց ապրուստն ալ հոգան (1):

‘Օ առայներն ալ կը պարտաւորին իրենց աէրերը սիրել ու պատել (2), ու անոնց ամէն արդար հրամանին հնաղանդիլ (3): Աս ալ պիտի չընեն մինակ դրսանց, այլ անկեղծութեամբ ու սրտանց: Իրենց խոստացած ծառայութիւննին հաւատարմութիւնով ու իր ատենին կը ցածնուն չափ պիտի կատարեն. որպէս զի ըրած ծառայութիւննին իրենց տիրովը օգտակար

յերին. և այնապահանձնան ոչ գոյ առաջը նորու: Եպիս. Ղ. 8. 9:

(1) Ա՞կ ադցէն վալյաք վալյիանէ ու առ ժեղ մինչ ցառատօք: ‘Կատ. մթ. 13: Ա՞կ պլասցէս պլասցու պիտունին, և պլասութելոյ յեղբարս ուց, իամ յեկաց առաջաց ուց: ‘Լոյն օրին հապուսցէս պլասցու նորու, և մի ճառանիցն արեգակն է, և այն է յայս նորու, և մի ճողով հարիանիցն պշեն առ պեր. և մի վանիցն այն ժեղ է մշղ: Բ. Օրէնք. իդ. 14. 15:

(2) Ուր մանդամ ընդ ընդուն ծառայութեան էն, պլասցունչեր պէտք պատրաստ արժանի համարեցն պշեն. պէ մի անուան Ապունծոյ և վարդապէտեպահ լիւանն հայհոյեցի: ա. Տիմ. Ղ. 1:

(3) ‘Օ առայք հնապահն ըւրուժ պէսանց յերս նոր նուտրաց, ահիս և գողութեամբ, և միամբաւ լիւամբ սըդէց յերս’ սըդէս Վրիստոսի: Եպիս. Ղ. 5:

ըլլայ (1) : Ծմէ աղէկ ու թէ գէշ տէրերուն պիտի սիրով հնազանդին (2) : Խրենք զիրենք իրենց տէրեր նուն հաճելի պիտի ընեն , և կրցածնուն չափ անոնց օգուտը առաջ պիտի տանին , ու վեասնին պիտի խափանեն (3) : Խրենց ամուշէքովը պիտի շատանան (խօշնութը ըլլան) , ու ամենենին գաղտուկ բան մը պիտի չառնեն իրենց տիրոջմէ , ըսելով թէ , վճարած ստակնին մեր քաշած աշխատանքներուն քիչ է :

Շատ զարմանալի է Փանոփիիս անունով մարդու մը ծառային հաւատարմութիւնը ու տիրասիրութիւնը : Աս ծառան երբոր իմացաւ որ , զինուորները կրվազն կուգան կոր իր տէրը մեռցընելու համար , շուտ մը գընաց բանը իմացուց անոր , ու անիկա գաղտուկ տեղ մը պահվըտցուց : Բայց անոր կեանքը աւելի ապահով պահելու համար , գնաց անոր անկողնին մէջը պառկեցաւ : Եշկան զինուորները տունը կոխեցին , ու գտան ծառան իր տիրոջը անկողնին մէջը , և կարծելով թէ նոյն իսկ

- (1) Այէ առ ականի ծառայէլ էլլուն հալուսահաճոյք . այլ էլլուն ծառայք Վրձիսուսն առանիլ պիտի Աս պատճոյ . սոդէ հոօք ծառայէլ էլլուն պէտքն , և մէ էլլուն հալութիսն : Խրիես . լ . 6 .
- (2) 'Օ առայք հնազանդ լինել յամենայնէ ալլունց , ոչ միայն բարիւսարացն և հեղոցն , այլ և խմախորացն : Ա . Պետր . լ . 18 :
- (3) 'Օ առայք (յորդոր լեր) էլլունց ալլունց հնազանդ լինել և հաճոյս յամենայնէ , մէ հայտառն իողս , մէ հագուս (եալուզ) . այլ պամենայն համար յարցանիլ բարսելեամբ : Տիառ . լ . 9 :

տերն է, հոն տեղս զարկին մեռցուցին ծառան։ Անչ  
սքանչելի ու զարմանալի հաւատարմութեան ու տիրա-  
սիրութեան օրինակ։

Պ։ Ի՞նկերութեան չորրորդ տեսակը ապային կամ  
ժառանիսն ընկերութիւնն է։ Երբոր շատ տնլորք, կամ  
ցեղք մէկ տէրութեան մէջ, մէկ օրէնքի հնազանդելով  
մէկ տեղ կապրին, անոնց միաբանութիւնը կըսվի քա-  
ղաքական՝ կամ ազգային ընկերութիւն, և կամ՝ Ճաղ-  
կական։

Ա. ընկերութիւնը զանազան եղանակաւ եղած ու  
հաստատված է։ Երբեմն մէկ զօրաւոր ցեղի գլուխ մը  
իրմէ տկար ցեղերուն յաղթած, անոնք իր իշխանու-  
թեան տակը առած է։ Երբեմն ալ շատ մարդիկ կամ  
ցեղեր մարդու մը մեծ կատարելութիւնները տեսնելով,  
անիկա իրենց գլուխ դրած են, իրենք զիրենք անոր իշ-  
խանութեանը տակ ձգած են որ՝ ինքը առաջնորդ ըւ-  
լալով՝ հասարակաց բարին առաջ տանի, կամ իրենք  
թշնամիներէն պաշտպանէ։ Աս իշխանութիւնը կուտան  
իրեն կամ մինչեւ որոշված տաեն մը, կամ մինչեւ 'ի  
մահ, կամ նաև իրեն որդիներուն ալ թող տալու հա-  
մար, երբեմն թէութեամբ (շարթով կամ խավլով) մը,  
ու երբեմն առանց թէութեան։

Տեղ ալ կայ որ՝ շատ երևելի մարդիկ մէկ տեղ  
կուգան, ու հասարակաց բարիքին համար խորհուրդ  
կընեն, ու ասոնք ամէնը մէկէն ժողովողեան վրայ այն-  
չափ իշխանութիւն ունին, որչափ որ թագաւոր մը կամ  
մեծ իշխան մը ունի։ Աս ընկերութիւնը կըսվի Հասարա-  
կական, կամ Հասարակախորհութեան։

Ա՞ր Հայոց ազգին սկիզբը աս կերպով եղած է։  
Զըհեղեղէն ետքը երբոր հսկոյները (կէօվտէլի՛ կամ

խոշոր մարդ), խորհօւրդ ըրին Բարիլոնի աշտարակը  
 (խուլէն) շինելու, անոնց մէջը դիմաւորներուն մէկը  
 Հայկ անունով մէկն էր: Խրբոր Աստուած հոն ըլլան  
 մարդկանց լեզունին խառնեց շփոթեց, որ կարօղ չըլլան  
 ան աշտարակին շինութիւնը առաջ տանիլ, հսկայներուն  
 մեծերը նոր բան մտմտացին, ուղեցին մէկ զմէկ մեռցընե-  
 լով՝ ամէնուն գլուխ ըլլալ: Ինչ հսկան ամէնէն կտրիճ  
 գանըվեցաւ, ու մէկալնոնք իր տակը առաւ: Մնաց մի-  
 նակ Հայկը որ անոր գլուխ չիծուեց, հապա իրեքհարիւր  
 հոգիով ելաւ ան երկիրը գնաց, որ ետքը Հայտադրան  
 ըսվեցաւ: Հոն եղողները իր տակը առաւ, ու զատ տէ-  
 րութիւն մը կանգնեց: Ինչ իրեն շատ մարդիկ խավ-  
 րեց որ՝ ետ դառնայ, ու դայ իրեն հնազանդի, բայց  
 Հայկ անոր մտիկ չըրաւ: Աս բանիս վրայ Ինչ շատ  
 սրդողելով, հաղարաւոր զօրք առաւ հետը ու գնաց  
 Հայկին դէմը որ՝ անիկա զարնէ մեռցընէ, ու մինակ ին-  
 քը բոլոր աշխարքիս տէր ըլլայ: Հայկ իր ունեցած զօր-  
 քովը անոր դիմացը ելաւ, աղէկ սեպելով մեռնիլը, քան  
 թէ անանկ ամբարտաւան ու հպարտ մարդու գլուխ  
 ծուելը: Ինչ իր զօրքին շատութեանը նայելով, կը-  
 կարծէր որ շուտ մը պիտի յաղթէ Հայկին, բայց բանը  
 շատ տարբեր գնաց: Ինչու որ Հայկ շատ ատեն ծեծին  
 դիմացաւ, ու բէլին զօրքէն շատերը զարնըվեցան մե-  
 ռան: Ինչ վախցաւ, ու ետք դարձաւ սկսաւ փախչիլ  
 որ՝ նորէն զօրք բերէ, ու անանկ ծեծկըվի: Հայկ իմա-  
 ցաւ անոր միտքը, ետևէն վազեց մօտիկցաւ անոր, ու իր  
 նետը (օխը) անոր երկաթ զրահով (զըրխով) գոցված  
 կոնակին անանկ ուժով մը զարկաւ որ՝ նետը զրահը  
 ծակեց ու Ինչին կուրծքէն դուրս ելաւ: Հոն տեղը ին-  
 կաւ սատկեցաւ Ինչը, ու իր մարդիկը ցրուեցան փա-

խան : Անկից ետքը ալ սկսու Հայկ իր տէրութիւնը  
մեծցնել ու շենցընել : Իր զաւակները, թռուերը, ու  
հօնտեղացիք, որ անոնց հետ խառնըվեցան ու միաբանեցան,  
այնչափ շատցան, մինչև աղդ մը կազմեցին : Ահա  
աս աղգն է որ կըսվի Հայ, այսինքն Հայկին ազգը, ու  
ան տեղը որ նախ առաջին աս Հայկը իր ազգը շատցուց  
կըսվի Հայտադան, կամ Հայ : Մեր Հայոց լեզուն ալ  
աս Հայկին ու անոր մարդկանցը խօսած լեզուն է : Կարծիք  
կայ որ, Աղամայ խօսած լեզուն մեր Հայոց լեզուն էր :  
Իսց ասիկա քննելու համար ուրիշ դրքեր կարդալ  
պէտք է :

Ամէն արդար հրամանատարներուն կամ հրամայող  
ներուն վախճանը հասարակաց խաղաղութիւնը հան-  
գըստութիւնը ու երջանկութիւնն է :

Հպատակները, այսինքն որոնք որ իշխանութեան  
կամ հնաղանդութեան տակն են, պէտք է որ իրենց  
մեծերնուն ամէն բանի մէջ հաւատարիմ ըլլան, ու հաս-  
տատ հաւատան որ, հրամայողները աղեկ գիտեն թէ  
ինչ բան տէրութեան, հպատակներուն, ու բոլոր քա-  
ղաքական ընկերութեան օգտակար է, և ուրիշ բան  
չեն հրամայեր, ու չեն ուզեր, բայց եթէ որ բանը որ  
ամէնուն կամ հասարակութեան աւելի օգտակար ու ա-  
ղեկ կըսեալն :

Հպատակը օրէնքի անհնաղանդ ըլլալը ամէն բա-  
նէն աւելի վնասակար բան պիտի սեպէ ընկերութեան .  
որովհէետեւ այսպիսի անհնաղանդութիւնը թող շիտար  
որ՝ յառաջ երթայ կամ յաջողի ան բարիքը, որն որ  
հրամայօղը կամ օրէնսդիրը միտքը դրած էր :

Աշխարհիս վրայ իշխանութիւն մը չիկայ՝ որ Աս-  
տածոյ թոյլտուութեամբը չըլլայ + ինչպէս Պողոս ա-

ռաքեալն ալ կըսէ (1). \* Ու ուստիւ է իշխանութիւն, ելնէ ու յլապուծոյ, և ոչ ենի յլապուծոյ քարչեալ էն || :

Իշխանները կարօղ են իրենց հպատակներուն ը ընկը դնել, որ խաղաղութիւնը ազէկ առաջ երթայ (2), ու ան օրէնքին անհնազանդ ըլլողներն ալ կընան պատ ժել (3): Իշխանները պարտական են արդարութիւնը ու իրաւունքը սիրել (4): Պարտական են զգայշ կենալ որ անմեղները անիրամներուն ձեռքէն զեն զրկանք (զու լում) չիբաշենք:

Հպատակներն ալ յիշելով մեծ բարերարութիւնները ու պաշտպանութիւնը, որ իրենց իշխաններեն կըդանեն; պարտական են անոնք պատւել (5), անոնց

(1) Առովմ. ժիկ. 1:

(2) Դատաւորմ Վարուծոյ պաշտօնեայ է ուն ի բար բար անդամը է սուսեր ընդ մշշ: Վարուծոյ սուս սուսը է ճշեծինդին 'ի բարիալնեան այնմ' ոչ պարն գործեցէ: Առովմ. ժիկ. 4:

(3) Ելնէ չափանիշ իցես, երիշ՛, ոչ ոչ ելնէ չայլա որոր անձեւու է սուսեր ընդ մշշ: Վարուծոյ սուս սուսը է ճշեծինդին 'ի բարիալնեան այնմ' ոչ պարն գործեցէ: Առովմ. ժիկ. 4:

(4) Վարուծ պէստուն ու արքայի գործը: . . . Պար տեւ պէստուն ու արքայուն լեւամը: . . . Փրկես ցէ՝ պաղապան 'ի հաջործն, պաղապան և պանանին, որոյ ոչ է եւր օծնակին: Վանայցեսցէ նու յաղըտուն և 'ի դիմունին, պանյինս գնանիոց վեցուսցէ, և 'ի վաշնէց չափանիշ էրիւսցէ պանյինս նոցա: Աազմ. հա. 2. 13. 14.

(5) Օսմենեստոն պատաւեցէ, պէստուն լեւամը ոչ-

Համար աղօթք ընել (1), ու անոնց հնազանդիլ, թէև  
երբեմն քիչ մը նեղութիւն ալ քաշելու ըլլան։ Իրենց  
վրայ զրված տուրքը (վերկին) ու ծպոայութիւնը, ա-  
ռանց որոյ իշխանները չեն կրնար հասարակաց խաղա-  
ղութիւնը ու ապահովութիւնը պահել, ջօժարութեամբ  
ու սիրով պիտի հատուցաննեն, և ան ալ չէ թէ վախի  
կամ պատիժէն խալջամբելու համար, հապա խղճմբան-  
քի համար՝ ու Աստուծոյ առջելը (2)։

Հպատակները չէ թէ մինակ մեծ իշխաններուն  
կամ թագաւորներուն պիտի հնազանդին, հապա նաև  
անոնցմէ զրված պաշտօնատարներուն ալ (3)։

Քեցէս, յի սպոտածոյ Երիերուս, պլոտաւորս ող-  
պուեցէս։ ար. Պիետր. թ. 17։

(1) Առաջին հար շոն պամենայն առանձիւ աղջիս, ինըն-  
դը ըստածո, պատղապանու, հունութիւնն ըստան ամենայն  
հարդիւն, հանուառար զասն լուսնակարաց և ամե-  
նայն իշխանաց, զէ խաղաղութեամբ և հանդարապա-  
թեամբ զարդեցուած զիշտն մեր, ամենայն ասպոտած-  
ողացութեամբ և սրբութեամբ։ ար. Տիմ. թ. 1. 2։

(2) Ա առ ուսոյ հորի և հանզանդ ընել ոչ մայն զասն  
ըստրիւթիւնն, այլ և զասն նուայն խոշ։ . . .  
Արդ՝ հապուցէս ամենեցուած զպարփա, որուած պհարի  
պհարին։ և այլն։ Առողմ. ժի. 5. 7։

(3) Հնազանդ ընրար ամենայն հարդիւթիւն սրեալսաս-  
ծոյ զասն Տեսան, ելիւ լուսնակար իշտ առանձիւ  
ամեն, ելիւ դպտառարաց իշտ ի նմանէ առաքե-  
լոց ՚է զընթիւնութեամ չարագութաց և ՚է գո-  
գութեամ բորբոքաց։ ար. Պիետր. թ. 13. 14.

Իշխանի մը կամ թագաւորի մը հպատակներէն ոմանք ազնուական են, ու ոմանք սոսիական կամ սպառչն :

Ասկական հպատակներուն մէջը կան ոմանք, որ ծառայական գործքերէն աղատ են. բայց կան նաև այն պիսիներ, որ իրենց տիրոջը կամ իշխանին պարտական են մասնաւոր ծառայութիւններ ընել, մասնաւոր հարկ վճարել, և ուրիշ առանձին գործքերով իրենց հպատակութեան պարտքը կատարել : Ամանք ալ կան, որ թէ իրենք ու թէ երենց զաւկըները առանց իրենց իշխանին հրամանին չեն կրնար ելլել կամ զատվել իրենց կեցած կամ բնակած տեղէն :

Դանի մը անհաւատներու երկիրներ կըդտնըվին գերիներ ալ, որոնց կենաց, մահուան, ու ամէն ունեցածներնուն վրայ տէր է իրենց իշխանը : Ասոնք պատերազմի մէջ, կամ խոռվութեան ատեն թշնամիներու զիէն բռնըված մարդիկ են, և իրենց ապրիլը իրենց պարգև մը շնորհք մըն է, որովհետեւ պատերազմի մէջ կրնային իյնիլ մեռնիլ : Ասանկ գերիներ հին ատենները շատ կըդտնըվէին :

Ազնուական հպատակ կըսվին անոնք, որ իրենց հարստութիւնովը, խելքովը, խոչեմութիւնովը, ու մեծամեծ գործքերով, կամ արդիւնքովը ուրիշները անցած գերազանցած են : Ասանկ մարդիկ ֆռէնկներուն մէջը չէ թէ մինակ պատւոյ անունով մը, ինչպէս, կոմս, Պարոն, Ազնուական, ըսմելով կըզատվին . հապա նաև տեսակ տեսակ թագաւորական պաշտօններու մէջ մտնելով, ու երևելի ըլլալով : Հին ատենները երբոր գեռ հայոց թագաւորութիւնը կորսըված չէր նէ, մեր աղքին մէջն ալ ասանկ թագաւորական պաշտօններ կար, ու անօնց մէջը մտնողները զանազան պատւոյ անուններ ունէին :

Ե. Ռաւական չէ մինակ քիչ մը ատեն, կամ աս անցաւոր աշխարհիս վրայ երջանիկ ըլլալը, հապա պէտք է որ մարդ՝ որուն հոգին անմահ է, յաւիտեանս յաւիտենից երջանիկ ըլլալու աշխատի : Խշանները՝ որոնց իշխանութիւնը Աստուծմէ է, ու պարտք ալ ունին իրենց հպատակները Աստուծոյ ուղածին պէս կառավարել, պէտք է որ հոգ տանին որպէս զի անոնք սուրբ հաւատոյ ու կրօնքի վերաբերեալ բաները սորվին, վասն զի առանց ասոնց յաւիտենական երջանկութիւնը չիստացվիր :

Արդ աս հաւատոյ մասունքը, կամ կրօնքի վերաբերեալ բաները եկեղեցական անձինք, կամ սուրբ եկեղեցւոյ պաշտօնեայները մէջի կըսորվեցընեն, Ասանկ անձինքներուն մէջն ալ կըդտնըլին հրամայուններ կամ մէծել, ու սորունքիալիալիալներ, կամ հրամայիններ :

Ուղղափառ քրիստոնէից եկեղեցական մեծերը կամ իշխանները զատ զատ պատւոյ անուններ ունին : Խատինացւոց մէջը երևելիները ասոնք են. Տասնազիւր, Աւագէրէց, «Խանագահ, Խաղիսիոպաս, Արքէպիսկոպոս, Արքունուկ» . . . Պատրիարք : Արեծերուն կարգը կըմտնեն Ժառանըլուտապետներն ալ (1) : Արեր Հայոց եկեղեցական անձանց մէջը առաջին մեծը Առաջնորդներն է, ետքը Պատրի

(1) Ժառանըլուտապետներն իւսմէ ան քահանան, «ը Եկեղեցւոյ իսմ ժամի հը մը մը իւրի առաջնորդ՝ ժողովը ժողովը հոգին օդուագը իւհագոյ . իր իշխանութեանը ահա հրամային գոտիը իւլուսն ան ժամին մը մը ուցու արեւ քահանայիները : Խաղիսիոպայէ ամէն մը ժամը զար զար ժողովը ժողովը անէ :

բետք, Արմեոլիսիոպոն, Խաղիսիոպոն, Առաջնորդ, Առարտողեա, Ալեսուտիալ (վիքար), Եւտքելից, 'Օհատեր կամ Ժաղըշտոպետ: Ասոնցմէ 'ի զատ պարզ քահանայները, սարկաւագները, կիսասարկաւագները, ու գպիրները ստորակարգեալ եկեղեցական անձինք են: Ամէն ուղղափառ քրիստոնէից գլուխը սբանական Փառակէ, որ Հռովմէ կընստի, որն որ Քրիստոսի տեառն մերոյ Փոխանորդը, սրբոյն Պետրոսի առաքելապետի Հաջորդը, ու սուրբ եկեղեցւոյ անսխալ Առաջնորդն է:

Ամէն եկեղեցական պարտական է հաւատացեալ ներուն հոգւոց օգուտը հոգալ: Ո՞եծ համար պիտի տայ Աստուծոյ ան եկեղեցականը, որ չաշխատիր սատանային՝ ժողովրդեան մէջը ցանած որոմը (այսինքն՝ գէշ վարդապետութիւնները) կամաց կամաց արմատէն հանել: Քահանային պարտքը չէ թէ մինակ ժողովրդեան սուրբ խորհուրդները տալն է, հապա նաև Աստուծոյ ծառայութեան, ու իրենց հոգւոյն փրկութեան հարկաւոր եղած բաները սորվեցընելն է (1): Պարտական է զիշեր ցորեկ արթուն ըլլալ, ու հոգ տանիլ իր ժողովրդեանը, անոր միշտ սուրբ խրատներ ու յորդութանքներ տալ: ու փրկութեան ճամբու մէջ անոր ա-

(1) Այս (Աստուծոյ) էաւ զոմոնս տառավետը, զոմոնս հայոցանիս, զոմոնս տաւուպատոնին, զոմոնս հոգիւս և վարդապետ, 'ի հասպատութիւնն որբոց, 'ի գործ պաշտոնան, 'ի չենուած բարինոյն Քրիստոսի: . . . Օք մէ յայսմհետէ իցեմք ողպյու խոռոշիւլ արտապանեալ յամենոյն հոպոց վարդապետութիւնն: Եփես. դ. 11. 12. 14:

ռաջնորդ ըլլոյլ (1)։ Պարտական է համարձակ ու առանց ակնառութեան (հաթը կեօնիւլ նայելու) չարազ ործներուն ըրած անկարգութիւնները յանդիմանել ։ Ինչպէս Պօղոս առաքեալը Փելիքս դատաւորին (2), ու սուրբ Յովհաննէս Ակրտիչ Հերովդէս թաղաւորին ըրաւ (3)։ Պարտական է սրտին մէջը Աստուծոյ միառացը համար նախանձ ու եռանդ ունենալ, ու մինակ անոր համար աշխատիլ (4)։ Բայց իր առ ամէն գործքերուն մէջն ալ պէտք է որ քաղցր ու հեղ ըլլայ, ու հայրական սէր մը ցըցընէ ամէնուն ալ, որով խստասիրաները դիմաւ կըշահի, ու բարիներուն ալ առելի սիրելի կըլլայ (5)։

(1) Եկատ արքանին ձասն ունաց յերսց՝ ուսուկա լեկ համար պալց իցեն ընդ յեր։ Երրայ, ժկ, 17։

(2) Խործք առաքելոց գլ, ին։

(3) Անրկ, լ, 18։

(4) Պետրոս առաքեալը ասանի կըգրէ քահանայներուն։ Արտօնուցէ՛ ո՞ւ ՚է յեղ հօդու և Աստուծոյ։ Ձերակացու լինել՝ մէ ինքն ախտոյ՝ այլ իստակ ըստ Աստուծոյ։ մէ զօշատապութեամբ, այլ յօժակնաւթեամբ։ մէ ինքն ուիրելով մէճոկացն, այլ լինել օրինակ հօդին։ ա. Պետրո. ե. 2. 3։

(5) Պօղոս առաքեալը իրեն համար ասանի կըզրէ կրոնթացիներուն։ Ես իսկ Պօղոս աղաւիմ պէտ հւառութեամբն և հանդապութեամբն մ. ք. քիւտուն, ոյ յանդիմուն յեղ ինքն պատուալեալ մէ իմ միջն յեղամայ ։ Եայց ՚ի հւառուապ համալյանիմ առ յեղ ։ . . . Ոչն զէնուապութեամն մէրոյ ու և մարդուար, այլ

Ճաղովուրդն ալ պարտական է իր հոգեոր հայրե-  
րը , քահանայները պատւել (1) , անոնց լսածներուն  
աղեկ ականջ դնել , ու հնազանդիլ (2) : Երբոր հո-  
գեոր խրատներ կուտան նէ , պէտք է որ ժողովուրդը  
անոնք կատարելու ջանայ , և չըլլայ որ անոնց յորդո-  
րանքները քամահրէ , վասն զի քահանայներուն խօս-  
քը քամահրելով , զՊ.րիստոս քամահրած կըլլայ (3) :  
Պէտք է որ անոնց իրեն ըրած հոգեոր բարիքը ճանչ-  
նայ . անոնց հետ յօժարութիւնով՝ սիրով՝ ու խաղա-  
ղութեամբ ապրի (4) . և թէ որ երբեմն ալ անոնց  
վլայ փոքր պակսութիւն մը , կամ սխալմունք մը տես-  
նելու ըլլայ , յիշելով մարդկային տկարութիւնը , անոնք

պօլուսով յԱստուծոյ , առ ՚է առիւլոյ պահուլուն . զիւնը-  
հուարդու ստիւլու , և զամենայն բարյըսութեան հողար-  
դուցուլ ՚է վերոյ գէտութեանն Աստուծոյ . և գէ-  
րւիւր զամենայն միտո ՚է հնապահութութեանն Պ.րիստո-  
սէ : ը . Կորն . Ժ . 1 . 4 . 5 :

(1) Որ բարուս վէրականաց լնին երկցունք՝ իրին պա-  
տուոյ արժանի եղէցին . բանասանքուն աշխարհիցին  
բունիւ և զարդարութեամբ : ա . Տիմ . Է . 17 :

(2) Ունինդէն վէրուս առաջնորդոց յերոց , և հողարդէ  
իտուն նոցու . զէ նորու ունին վասն ոհուոց յերոց՝ որ-  
ովէն լէն համարս պատց կցեն ընդ յեր . զէ խնդու-  
թեամբ արասցին պայն՝ և մէ յոդոց հոսելով . զէ  
այն ոչ յօժուտ յեր և : Երբ . ժկ . 17 :

(3) Որ յեկ լէ՝ ինյ լէ , և որ պէկ անարդէ՝ զէս ա-  
նորդէ . ըսաւ Պ.րիստոս տէրն մեր : Եռկ . Ժ . 16 :

(4) Աշակէ պէկ եղէարք՝ ճանաչէլ պէտապահուուրս և

չարհամարհէ, ու անով անոնց տըլիած խրատները կատարելէն Ետք չիքաշվի (1) : Ասոնցմէ 'ի զատ պարտական է ժողովուրդը իրեն հոգևոր հարցը, կամ եկեղեցականներուն հարկաւոր եղած բաները սիրով հոգալ (2) :

Հին ատենները ամէն հաւատացեալները անանկ սէր ու եռանգ ունէին իրենց հոգևոր առաջնորդներուն ու եկեղեցականներուն վրայ որ՝ ուր տեղ որ քահանայ մը կամ կրօնաւոր մը կրհանէր, ժողովուրդը անիկա իրըև Աստուծոյ ծառայ մը կընդունէր, ու անոր ամէն տեսակ պատիւը ու սէրը կըթրցընէր որ՝ իրեն աղօթքը ու օրհնութիւնը առնէ : **Ճ'ամբան** երթալու ատեննին ալ ով որ քահանայի կամ կրօնաւորի դիմացը կելլէր նէ, մեծ ուրախութիւն կըսեպէր մէկ խօսքով կամ նշանով անոր օրհնութիւնը ընդունելը : Ծէ որ քահանայ մը իրենց տունը դալու ըլլար, անոր չորս դին կըժողվէին, չէ Ծէ մինակ տունին մէջը ըլլողները, հապա դրացիներն ալ, որ Աստուծոյ

պվերակացու յել 'ի դէր, և պվերագիւս յել : Խհհամարեցարնու պնսատ արժանին առատել սէրոյ՝ վասն գործոյ նոցա . խաղաղութեան արարէք ընդ միւտան : ա . [Ժ]ամսաղ . Ե . 12 . 13 :

(1) Քամբուն Անձնեսէ նարան դողիրն և դողիսեցիք : Օսմենայն ինչ՝ զնը առեցին յեկ արարէք և պահեցիք . բայց ըստ գործոց նոցա մէ առանէք, զէ առնե և ու առանէն : Անտթ . իդ . 2 . 3 :

(2) Արժանին է հշանի վարյու իւրայ : Գուկ . Ձ . 7 : Նու պարտաւուն արասաց աշուներոն վարդարերէն յահենայն բարսունեան : Գաղատ . իշ . 6 :

խօսքը, ու բարի խրատներ լսեն անոր բերնէն : Ու  
ինչ որ անկից կը լսէին, սիրով ու յօժարութեամբ ըն-  
դունելէն ետքը, կաշխատէին անոնք գործքով կա-  
տարել :

Հիմակվան ատենս անոր դէմ կը տեսնենք որ՝  
քահանայները իրենց արժանաւոր պատիւը չեն ընդու-  
նիր կոր ժողովուրդէն : Ուէ որ մէկուն տունը քա-  
հանայ մը կերթայ, ոչոք կուդայ իր քովը հոգեոր  
խրատներ, կամ աստուածային խօսքեր լսելու համար,  
հապա նորնոր բաներ (նօվիթաներ), ու աշխարհական  
պատմութիւններ լսելու համար : Ուէ որ քահանան  
երկու հոգեոր խօսք խօսելու սկսի, կը տեսնէ որ լսող-  
ները կամ շուտ մը ձանձրութիւն կը ցըցընեն, կամ  
կամաց կամաց մէկ դի կը քաշվին, և կամ թէւ եր-  
բեմն ոմանք ալ մարդկային քաղաքավարութեան հա-  
մար սիրով մտիկ ընելու ըլլան, ետքը ամենելին չեն  
աշխատիր գործքով ան խօսքերուն օգուտը կամ պը-  
տուղը ցըցընելու : Ըսանկ անկարգ բաներէն տղաք  
աւելի պիտի զգուշանան :

Պ: Եկեղեցական անձանց, կամ եկեղեցւոյ պաշ-  
տօնեայներուն մէջը կան տեսակ մը անձինք ալ որ  
Ալբոնառը, կամ Անկայնակայ կը սվին : Ըսանկ ան-  
ձինքներ այոց, Լատինացւոց, ու Հունաց մէջն ալ  
կը գտնը վին :

Ծնդհանրապէս իրեք տեսակ կրօնաւորներ կամ  
կրօններ կան : Ըուջինը կը ավի, Պատրի Տեսական : որուն  
մէջը ըլլող անձինքներուն գործքը ուրիշ բան չէ, ե-  
թէ ոչ մարդոցմէ զատված հեռու կենալ, դրէթէ  
բոլոր օրը աղօթքով ու հոգեոր մտածականներով ան-  
ցընելով, ուսման ետևէ ըլլալու, արտաքին գործքե-

ըռու, կամ ուրիշներուն փրկութեան համար աշխատելու պարտականութիւն չունենալ : Աս կարգին կը վերաբերին Անդունեան միայնակեացները, կամ ճզնաւորները, որ հին ատենները սուրբ Անտոն արքայէն օրինակ առնելով, ու 'ի սկզբան անոր առաջնորդութեամբը աշխրքէն մէկ դի քաշվելով՝ անապատներու մէջ կրքնակէին, կը ճգնէին : Աս կարգին կը վերաբերէն նաև Աստվածունեանք, և այլն :

Երկրորդ տեսակ կրօնը կը սպի, Պարսկա Պարսկան, որուն մէջը ըլլօղ անձինքները թէպէտ սահմանված ատենները քիչ մը աղօթք՝ ու մտածական կը նեն, ու մէջերնէն քանի մը անձինք ալ ուսում կը սորվին, բայց իրենց գլխաւոր ու երեւելի բանը գործքը ու վախճանը աշխատիլն է : Աս կարգին կը վերաբերին ԱՌՎԱՐԵՒՄՊԵՏԱՆ Ողորմածաց կրօնին անձինքը, որոնց բանը գործքը հիւանդ մարդիկ պահել, ու անոնց վրայ հոգ տանիլն է : ուստի կը սպին նաև ՀՅՈՒՆԻՎԱԼՈՒԿ Եղբարք :

Իսկ երրորդ տեսակը կը սպի, Խոստն իրօն, այսինքն ՏԵՍՄԻԱՆ միանգամայն և Պարսկանան : Ասոր մէջը ըլլօղ անձինքը չէ թէ մինակ աղօթքի՝ ժամասացութեան՝ հոգեոր կրթութիւններու ետևէ կը լլան, հապա նաև տեսակ տեսակ ուսումներ, աստուածային ու մարդկային դիտութիւններ, ու նաև ազատական արհեստներ (1) ալ կը սորվին : Աս բաները սորվելով ուրիշներուն քարողութիւն կը ծեն, տգէտները կը սորվե-

(1) Երաւ Ֆ. Գլխան Բէջը ՀՅՈՒՆԻՎԱԼՈՒԿ Աղապահան արհեստները որոնք են :

ցընեն, տղաք կըկարդացընեն, և ուրիշ ասոնց նման օգտակար գործքեր կընեն ժողովրդեան: Աս կարդին կըվերաբերին Դասինիւնիւաննելլը, Դասանչունիւաննելլը, Ճ' էւ չընեները (1), ու մեր Անիւնաբեան միաբանութիւնը, որուն սկզբնաւորութեան համառօտ պատմութիւնը հոս տեղս գընք: Բայց առաջ ծանուցանենք թէ մեր աղդին մէջը երբ սկսաւ կրօնաւորութիւնը, կամ կրօնաւորական կարգը մտնել:

Անր սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայրը երրոր Հայաստանէն կեսարիա դնաց՝ ու եպիսկոպոս ձեռնադըրվեցաւ նէ, հոն տեսնելով շատ սուրբ կրօնաւորներուն ու ճգնաւորներուն բարեկրօն քաղաքավարութիւնը, ուղեց Հայաստանի մէջ ալ անանկ բարի կարգը խօթել: Ուստի կեսարիայէն դառնալու ատենը առաւ ան կրօնաւորներէն քանի մը հոգի, ու իր հետը Հայաստան ըերաւ: Ետքը շատ վանքեր շինել տըվաւ, ու հոն դրաւ ան կրօնաւորները, որ ետքը շատ անձինք ալ եկան, ու անոնց առաջնորդութեամբը կրօնաւորութիւնը յառաջ տարին:

(1) Խուլինեայ սուրբ Պէտրոսին ժամանեն իրօնուառը քահանայնելլը Դասինիւնիւան իրօնէն էն: Պէտ օհը ըստ Ասպոտածածիայ ժամանեն իրօնուառը քահանայնելլը Պրանչունիւան իրօնէն էն, նոյնպէս սուրբ Անդրոնին ժամանեն իրօնուառընելլն աւ: Առաջնոց Խուլինեայ Ճ' էւ չըներըն ժամանեն մէջը Ճ' էւ չըներէն քահանայնելլ իսպէն, ու ժամն աւ իրենց էր, անոր համար չըստի Ճ' էւ չըներէն ժամ: Բայց հետիւնները Ճ' էւ չըներէն չըն:

ԽԵԼ մը ապրիներ անցնելէն ետքը ելտւ սուրբ  
ԿԵՐՈՒՔԱ մեծ Պարթևը, ու շատ առաջ տարաւ կրօ-  
նաւորական կարգերը, ու անձինքը : ՊՐԵԹԷ երկու  
հաղար քառսուն մեծ ու պղտիկ վանքեր ու ճզնա-  
րաններ շինել արվաւ, անոնց մէջը շատ անձինք ժող-  
վեց, անոնց վրայ ալ զանազան սուրբ անձինքներ վա-  
նահայր ու մեծաւոր դրաւ, ու շատ պայծառացուց կրօ-  
նաւորութիւնը բարի կանոններով :

Սուրբ Ամաչակ Պարթևին տունն ալ կրօնաւորա-  
կան բարեկարգութիւնները, ու կրօնաւորները աճե-  
ցան : Խնդը վաթուն աշկերտ ունէր, որոնց ամէնն ալ  
ճզնաւորական խստութիւններով իրենց կեանքերնին կան-  
ցընէին, բոլոր բոպիկ կը քալէին, միշտ աղօթքի ու կըր-  
թութիւններու ետևէ էին : Աս երանելի հայրապետը  
մեռնելէն ետքը իր կրօնաւոր աշկերտները ասդին անդին  
ցրուեցան, ու շատ տեղեր վանքեր շինեցին, կրօնաւոր-  
ները շատցուցին . ինչպէս մեր երևելի պատմիչը սուրբ  
ԱՊՈՎԱԿ Խորենացին կը պատմէ (1) : Ասանկ եղաւ հին  
տանները մեր աղգին մէջը կրօնաւորութեան կամ մի-  
այնակեցութեան սկսիլը ու առաջ Երթալը :

Կոր ատեններս հարիւր երեսուն տարիի չափ կայ,  
մեր բարեյիշատակ ու բաղմարդիւն ԱՌԻԹԱՐ Ամբայ-  
հայրը տեսնելով Եւրոպացւոց կրօնաւորներուն զանա-  
զան կարգերը, որոնք չէ թէ մինակ իրենց աղգին,

(1) ԵՌ ԱՐՄԱՆԵԱՆ ԱՇԽԵՐՈՒԹՅ ՀԱՅԻ (սրբայն Ամաչակայ)  
ՔՐՈՆԱԿԱՆ ԱՊՈՎԱԿ (Խորենէ լամթ հաղնող), "Է  
ԳՐԱԿԱՆ ԽԵՐԱՎԱՆՀԱՐ ՃՆՆԵԿՑԻՆ ՎԱՆԱԿԱՅԻ : ԱՌՎ. ԽՈՐ-  
ԵՐ պատմութեան ՀԱՅՈՑ : ՀԱՄՈՐ. Վ. ԱՓՐԱԿ. ԿԵ :

Հապա նաև մեր և ուրիշ արևելեան քրիստոնեայ աղջկերուն մեծ մեծ օգուտներ կընէին, սիրառ շատ վառեցաւ, որ ինքն ալ շայու աղջին մէջը անոնց պէս կրօն մը հաստատէ : Աւզեց որ աս կրօնին անձինքը չէ թէ մինակ աղջօթքի կամ ճգնութեան ետևէ իյնելով՝ իրենք զիրենք հոգան, հապա զանազան ուսումներ, ու գիտութիւններ սորվելով, պղտիկ տղաք կրթեն, գրքեր շարադրեն, քարոզութիւն ընեն, ու ազգը օրէ օր լուսաւորեն :

Ասոր համար Անբաստիա քաղքէն ելաւ Ատամաղու եկաւ, ու կուզէր հոն վանք մը հաստատել : Բայց երբոր տեսաւ որ՝ հոն անանկ բան յառաջ չերթար, իր քանի մը աշկերտներովը՝ որ նոր ժողված էր՝ Վեթոն գնաց : Հոն շատ աշխատանքի ու աղջքատութեան գիմանալով, էն եաքը մեծ դժուարութիւնով վանք մը շինեց : Հազիւ թէ իր շէնքը Լիլնցուցած էր, այլազգները եկան Վեթոն առին, ինքն ալ ստիպեցաւ իր աշկերտներովը ԱԷնէտիկ փախչիլ : Հոն տեղս ԱԷնէտիկի ծերակոյտէն կամ իշխաններու ժողովքէն սուրբ Պաղարու կղզին առաւ, ու հոն նորէն վանք մը շինեց : Աս վանքը խել մը ատեն իր խելացի ու խոհեմ կառավարութիւններովը, ու ողջամիտ վարդապետութիւններով առաջ տանելէն ետքը, հոն սրբութեամբ վախճանեցաւ, ու ժաղվեցաւ : Ի՞հչ մը ատեն անցնելէն ետքը, հաղար եօթը հարիւր եօթանասուն ւիրէքին աս ԱԷնէտիկի վանքէն քանի մը երևելի վարդապետներ իմրեստ եկան . հոն Աստուծոյ նախախնամութիւնովը վանք մը հաստատեցին . որ օրէ օր Անրիամ Խերեզինա Անմցեներուն բարեպաշտունի ու աստուածասէր կայսրուհւոյն ու ետքը երկրորդ

Յովսէփի կայսեր արտունութիւններովը աճեցաւ ու պայծառացաւ :

Բայց երբոր Գրանսրզները հաղար ութշարիւր տասնին թարեսա եկան նէ, հոն շատ վնաս ընելէն ետքը, Վ'սիթարեանց վանքը, ու վանքին ամէն ունեցածն ալ առին թալլեցին : Վ'էջի եղած անձինքներուն ալ մէկը ասդին մէկալը անդին ցրուեցին, որ մէյմ'ալ չիկարենան մէկ տեղ դալ ու վանք հաստատել : Բայց Վ'ստուծոյ գիթութեամբը ու հիմակ վան բարեպաշտ Գրանչիսկոս կայսեր խնամակալութեամբը վանքին ամէն անձինքը բարեյիշատակ Վ'ստուծատուր արհիեպիսկոպոսին հետ՝ որ ան ատենը իրենց Երբան էր Վ'եննա եկան : Հոն բարեպաշտ կայսրը իրենց վանք մը տըլաւ, որ ետքը իրենց ստակովը տէրութենէ գնեցին : Հիմա տասնըվեց տարի է, փառք Վ'ստուծոյ, մեծ մեծ կայսերական արտունութիւններ ստանալով, ու մէջի անձինքները ու միարաններն ալ շատնալով, կամի կրպայծառանայ կոր՝ մէր աղգին մեծ օգուաններ ընելով, ու օրէ օր ընելու պատրաստը վելով :

Գ. Լ. Գ. .

Իշխանները ի՞նչ բանով ստուգ էլուստին բակաւախն ընկանակնեան և առաջարկութեան ու երլոնիութեան :

։ Աշխանները շատ կերպով կրնան իրենց հպատակացը երջանկութիւնը առաջ տանիլ :

Պինտ առաջ անոնց (Օրէնք) կուտան : (Օրէնքը  
դերագոյն ու մեծ իշխանութեամբ զրված զիր մըն է .  
որով իշխանը ամէնուն կը յայտնէ թէ , մէկ քաղքի  
ընկերութեան մարդիկը ինչ պիտի ընեն , ու ինչ ըա-  
նէն պիտի զգուշանան , կամ ետք կենան : (Օրէնքը  
կըսորվեցընէ թէ՝ ինչ բանը աղէկ ու շիտակ է , ու  
ինչ բանը գէշ ու անիրաւ է : (Օրէնքը կը յայտնէ  
թէ՝ հպատակ մը իր իշխաններուն ու քաղաքացինե-  
րուն հետ ինչպէս պիտի վարվի : (Օրէնքը ամէն մար-  
դուն ունեցածը ապահով (էմին) կընէ . ու թող չի-  
տար որ քաղաքացիները մէկ զմէկու վեաս ու զրկանք  
(զուլում) ընեն : Ամէն մէկ քաղաքացւոյ կեանքը՝ պա-  
տիւր՝ ու տունը տեղը՝ օրէնքին զօրութիւնովը կըպաշտ-  
պանվի : Տե՛ս որ մէկը մէկումը չարիք կամ զրկանք  
ընելու ըլլայ , ըստ օրինաց դատաստանի մէջ կըպատ-  
ժրվի , ու զրկանք քաշօղն ալ բարի հատուցում կառնէ :

Եղբօր թագաւորութիւն մը կամ տէրութիւն մը  
շատ մեծ է , ու մէջի անձինքներն ալ շատ են , ան-  
կարելի է որ թագաւոր մը կամ իշխան մը կարօղ  
ըլլայ օրէնքը կատարելապէս պահել տալ , ինքը ամէն  
դատերը (տավանները) տեսնել , ու չարադործները ըլո-  
նել պատճել : Անոր համար պէտք է որ՝ ուրիշ ան-  
ձինքներ ալ լնետրվին , ու զանազան տեղեր դատաւոր  
զրվին , որպէս զի ամէն բան աղէկ կարդով առաջ  
երթայ , ու օրէնքն ալ կատարեալ պահվի :

Ասանկ ամէն տեղ դատաւորներ զրվելուն մէկ  
պատճառն ալ ան է որ՝ հպատակները ուրիշէն զրկանք  
մը քաշած ատեննին , կամ ուրիշի հետ կոխի մը  
մէջ գտնըված ատեննին , իրենք իրենցմէ ուղածնուն  
պէս իրենց բանը առաջ չիտանին , կամ քէն չառ-

նեն, հապա դատաւորի առջին երթան, որ իրենց գա-  
տը՝ ինչպէս որ կարդը ու օրէնքը կրպահանջէ նէ՝ դա-  
տէ ու որոշէ։ Պէտք է որ դատաւորին վճիռին (կամ  
տրված հախին) հնաղանդին, ու անոր հրամայածին  
համաձայն գործեն։

Էւ Անչպէս որ առանձնական մարդիկ, կամ թէ  
ըսեմ երկու հոգի կրնան իրարու մէջ կոիւ կամ հա-  
կառակութիւն ունենալ, նոյնպէս կրնան երկու ազգ,   
կամ անոնց իշխանները ղանազան պատճառներու հա-  
մար մէկ զմէկու մէջ կոիւ ու հակառակութիւն ունե-  
նալ։ Ասանկ կոիւները դատաւորներու ձեռքով չեն  
վերջացվիր, վասն զի չիկայ դատաւոր մը, որ օտար  
ազգի վրայ դատաստան ընելու իշխանութիւն ունենայ։  
Ուստի ասանկ կոիւները օրէ օր առաջ երթալով, ա-  
նոնցմէ Գլուխերակ (Ճշնկ) կըբացվի։ Երբոր երկու ազգ  
ասանկ մէկ զմէկու մէջ կոիւ կունենան, ան ատենը  
իրարու թշնամի կըլլան, ու կըսկսին մէկ զմէկու եր-  
կիրներուն մէջը յարձակիլ (սիւսալ ընել), մէկ զմէ-  
կու տեղերը յափշտակել, քաղաքները թալլել, ամէն  
ձեռքերնին եկածը, հարստութիւն եղեր է, ու կեն-  
դանի եղեր է, կառնեն կըտանին, ասոնցմէ 'ի զատ  
շատ կոտորածներ ու սպանութիւններ ալ կընեն ի-  
րարու։

Արդ որովհետու ասանկ մէծ չարիքը ամէն մէկ  
քաղաքայիի ալ դեն կուտայ, անոր համար պէտք է  
որ ամէն քաղաքայի ալ անիկա պակսեցընելու համար  
բոլոր ուժով աշխատի, իր տիրոջը կամ իշխանին տէ-  
րութիւնը ու քաղաքը պաշտպանէ, ու թէ որ իշխա-  
նը ան վեաններուն դէմ դնելու համար պատրաստու-  
թիւն տեսնելու ըլլայնէ, ինքն ալ իր կողմանէ անոր օդնէ։

Հին ատենները ասանկ դիպուածներու կամ վտանգ ներու մէջ ամէն մարդ ղէնք կառնէր որ քաղքին պաշտպանութեանը համար պատերազմ ընէ:

Հիմակ ալ կան ազգեր, որոնց ամէն մէկ անձը զինուոր են, ու պատերազմի ատեն թշնամոյն գէմը կելլեն: Կան ուրիշ ազգեր ալ, որոնց մէջի ազնուական անձինքները պարտական են պատերազմի երթալ, ուրիշներուն առաջնորդ ըլլալ, ու իրենց ծախքովը ատեն մը բանակին (օռտուին) հարկաւոր եղած բաները հոգալ:

Առջի ատենները երբոր երկայն ժամանակ պատերազմ ընելէն ետքը՝ թշնամին մէկ զի չեր քաշվեր, ու ծեծը կոիւը օրէ օր կերկըննար նէ, երկիրը շատ մեծ զեն կըքաշէր: Արտերը չէին հերկըվեր ու չէին ցանվիր, առուտուրը և ուրիշ ասոնց նման քաղաքական գործքերը կըդադրէին, ու ասանկով այնչափ մեծ վեասներ կըլլար որ՝ հարիւրաւոր տարիներ անցնելէն Ետքը՝ հազիւ կարելի կըլլար անոնց տեղը լեցընել:

Երբոր ատեններ անցնելէն ետքը տէրութիւնները ու թագաւորութիւնները կըմեծնային ու կըզօրանային, ընկերութիւններն ալ, կամ ընկերութիւններուն վիճակներն ալ կըմեծնային՝ կըշատնային՝ ու կըզօրանային: Աս զանազան ընկերութիւնները միշտ զիւրին ու հանգիպտ ապրելու համար, իրարու կօգնէին. և որչափ որ ամէն մնարդ աս զիւրութիւններու ու հանգըստութիւններու մէջ կըլարժէր կըմեծնար, այնչափ դժվար կըլլար բանակ մը կազմել, ու պատերազմի ատեն թշնամոյն գէմը հանել,

Աս ամէն բաները պատճառ եղան որ՝ Էն ետքը թագաւորները ու իշխանները մաածեցին անանկ մէկ

վիճակ մը, կամ կարգ մը դտնել հաստատել որ՝ ա-  
նով մարդիկ քիչ մը իրենց առանձնական շահին ու  
զուարծութեան մտածութիւնը մէկ դի թող տալով,  
կսրոշ ըլլան պատռով ու վարձքով միշտ զէնքը ձեռ-  
քը, կամ զինառորված մնալ, ու իր հայրենիքը պաշտ-  
ոպանել :

Ես ասանկ ընելէն ետքը՝ իշխանները որոշեցին  
քաղքին անձինքներուն մէջէն ստորինները՝ աւելի կըտ-  
րիճները՝ ուժովները՝ ու առողջները ընտրել ու զի-  
նուորութեան կարգի մէջ դնել, որ ուրիշ քաղաքա-  
ցիներուն հանգստութիւնը, ու քաղաքներուն բարե-  
զարդութիւնը յառաջ տանելու համար թշնամիներուն  
դէմ կենան, ու խաղաղութեան ատենն ալ իրենք զի-  
բենք կրթեն վարժեցընն ան բաներու մէջ, որ պա-  
տերաղմի ատեն պիտի ընեն: Եհա ասանկ դտնըված  
են, ու ասանկ են հիմակվան զինուորները:

Իսյց ասանկ մէկ օդտակար ու սքանչելի բարե-  
կարգութիւն մը, որուն պտուղը ամէն քաղաքացի կը-  
վայլէ, առանց ծախքի չըլլար. վասն զի պէտք է որ  
հասարակաց բարւոյն համար զինուոր ըլլողները թո-  
շակ (էօլէֆէ,) հագուստ, զէնք, ու բնակարան ունե-  
նան: Երդարութիւնը կըպահանջէ որ՝ ան քաղաքա-  
ցիները՝ որոնք որ պատերազմի չեն մտներ, ու զինուոր-  
ներուն պաշտպանութեանը պտուղը ու դիւրութիւնը  
կըվայլեն, կերպով մը ան ծախքերը հոգան, ու իրենց  
պաշտպաններնուն օգնութիւն ընեն: Խշխաններուն  
գործքը աս բանիս մէջ ան է որ՝ զինուորներուն աղէկ  
կրթըվելուն վրայ հոգ առնին, ու ջանան որ չըլլայ թէ  
անոնց մէջէն մէկը իր ունեցած զինուորական իշխա-  
նութեամբը չարաչոք վարվի քաղաքացիներուն գէմ:

Էւ Ամագաւորները կամ իշխանները չէ թէ մինակ թշնամիներէն կամ զբանք ընողներէն պիտի պաշտապանեն իրենց հպատակները, ու չէ թէ մինակ անոնց դատաստանը պիտի տեսնեն, հապա ուրիշ շատ բանի մէջ ալ անոնց օգնութիւն պիտի ընեն, ու անոնց հանգստութեանը ու դիւրութեանը պիտի նային:

Ինչ որ զոր գլուխ կամ առանձին քաղաքացի մը շիկուար ընել, իշխանը իր իշխանութեամբը շատ մարդ մէկ տեղ բանեցընելով, և ուրիշ զանազան միջոցներով կրնայ ընել: Ինչպէս, կրնայ ջրի ճամբայները շինել՝ նորոգել՝ ամրոցնել՝ որ աւրըմբելով ու անպիտան ըլլալով, քաղքըցիք ջրի կարօտութիւն չունենան: Կրնայ մէծ մէծ ցորենոցներ շինել տալ սովոր (կմթլիի) ատենվան համար, նաւահանգիստներ (նաւու իւմաններ) շինել տալ նաւերու համար, փողոցները (սօխախները) աւրըմբելու ըլլան նէ՝ շինել տալ: Դարձեալ կրնայ զլուխ ըլլալ ու դպրատուններ դնել, որ տեսակ տեսակ դիտութիւններ ծաղկին, ու պէսպէս արհեստներ շատնան:

Իայց աս բաները ընելու համար շատ ծախք հարկաւոր է, անոր համար աս կտորիս մէջն ալ ամէն քաղաքացի պիտի օգնէ իր իշխանին, ու անոր դրած հարկը սիրով տայ: Ով որ քաղաքական ընկերութենէ ու հասարակութեան աշխատանքէն օգուտ կըտեսնէ, պէտք է որ անոր ծախքին ինքն ալ օգնէ:

ԳԱՅ ԴԻ.

Վաստական ընկերութեան անդամները իսմ անյիշել է նշ  
պէս ահասով ահասով գիտութեաններով էրաբու իօդ-  
նէն, ու մէկ զմէիս երջանիս-թէնանը առաջ  
իլուստրունք:

**Մ**էկ տէրութեան մէջ կրնայ մեծ ու պղտիկ ընկե-  
րութիւններ դանըվիլ. ինչպէս ըսեմ, քաղաքներ ու  
գեղեր: Ալդտնրվին շատ երեելի ու հարուստ մար-  
դիկներ, որ իրենց շատ դործքերուն մէջը քաջ դի-  
տուններու ու քաջ արհեստաւորներու օգնութեանը  
կարօտ են:

Աշխրքիս մէջը մարդ չիկայ, որ ասանկ գիտու-  
թիւններ սորվելու չիրաղձայ, որպէս զի անոնցմով  
ուրիշին ծառայելով իր ապրուստը ճարէ: Եւ թէ որ  
ասանկ մարդիկ գիտութիւններ սորվելով ուրիշի մը  
քով կըմտնեն, կըպարտաւորին հաւատարմութեամբ  
ծառայել իրենց տիրոջը, ու իրենց պաշաճնը աղէկ  
կատարել, ինչպէս որ տէրերնին կուզէ:

Անրդու կարօտութիւնը այնշափ շատ է որ՝ որ-  
շափ մէկը քիչ բանի կարօտ ըլլայ, չիկընար ամէն բա-  
նը ինք իրմէ ճարել: Աշխրքիս մէջ ամէն մարդ մէկ  
զմէկու կարօտ է. ու ամէն մարդ ինչ արհեստ որ կը-  
րանեցընէ կամ կունենայ, անով կերպով մը ուրիշ-  
ներուն կըծառայէ, ու ինքն ալ անիկա բանեցընելու  
համար ուրիշներուն կարօտութիւն ունի:

Հարկաւոր բան է զիտնալը, թէ քանի կերպով  
մարդիկ իրարու կօգնեն կամ կըծառայէն:

Ոմանք զանազան գիտութիւններ կըսորվին, ու  
անով կամ ուրիշներուն վարպետ ըլլալով, կամ կա-  
րօտութիւն ունեցողի մը քով ուրիշ տեսակ աղնուա-  
կան ծառայութիւն մը ընելով, անոնց կօգնեն. ու ի-  
բենք ալ անոնցմէ վարձք կառնեն:

Ոմանք ալ երկրի հոդ կըսանին, կամ երկրագոր-  
ծութիւն կընեն, ու տեսակ տեսակ արհեստներու նիւթ  
(քէրէսթէ) կըպատրաստեն : Ուրիշները աս նիւթը  
կառնեն, ու մարդկան հարկաւորութեան, կամ հան-  
գըստութեան, ու կամ զբօսանքին համար պէսպէս կեր-  
պով կըբանեցընեն, ուրիշ բաներ կըշինեն, Առջիննե-  
րը, այսինքն՝ նիւթ պատրաստողները՝ Պ.Ե.Պլոցէ կամ  
Երիտառիչ կըալին . իսկ ետքինները, այսինքն՝ ան նիւ-  
թը բանեցընողները Ա.Է.Շատուռը (զէնահամքեար) կըս-  
վին : Ասոնցմէ 'ի զատ ուրիշ շատ տեսակ պաշտօն  
կամ գործ ունեցող մարդիկ ալ կան, որ արհեստա-  
ւորներուն շնչած բաները կառնեն ու կըծախեն . ա-  
սոնք ալ կըալին Ա.Ա.Տառապէտն (պազիրկեան) : Ասոնք  
իրենց վաճառքը (մալը) երբեմն նոյն քաղքին մէջը,  
այսինքն՝ ուր որ գնեցին նէ, կըծախեն . ու երբեմն ուրիշ  
տեղ կըտանին, ու հօն կըծախեն, ետքը իրենց քա-  
ղաքը գարձած ատեննին, կամ վաստըկած ստակնին  
կըբերեն, ու կամ ան ստակով իրենց քաղքին մէջը  
շիգտնըօղ վաճառքներ՝ ըռղակներ կըգնեն, ու կը-  
բերեն ծախելու համար :

## Յօդ + ա :

Գ. Հայուսաններու վըայ :

Ալնանք ըսել որ, Ընդհանրապէս չորս երևելի տեսակ գիտութիւն կայ :

Տեսակ մը գիտութիւն կայ, որ մինակ մեր հռ- զիին կը վերաբերի, ու անոր կարողութիւնները, այս- ինքն՝ միտքը ու կամքը կը զարդարէ, կը լուսաւորէ : Ան- աւանդ երևելի գիտութիւն մը կայ, որ մեզի կը սոր- վեցլնէ ան բաները, որոնք որ Աստուած մարդս եր- ջանիկ ընելու համար ըրած՝ կամ հրամայած ու կամ սահմանած է : Աս գիտութիւնը՝ Աստուածաբանութիւն կը սվի :

Ուրիշ գիտութիւն մը կայ, որ մարդուս մարմինը՝ անդամները ու ներքին մասունքը կը քննէ, որպէս զի անոնց հիւանդութիւնը ու առողջութիւնը ճանչնայ, ախար (մարազը) ըռընտցընէ, ու անոր յարմար դե- ղեր պատրաստէ : Աս գիտութիւնն ալ՝ Ածշահանութիւն կը սվի :

Ուրիշ երրորդ տեսակ գիտութիւն մը կայ, որ կը սորվեցընէ թէ ամէն բանին իրաւունքը (հախը) ինչ է . և թէ, իրաւունքով կամ անիրաւութեամբ բան մը ժառանգելը կամ ունենալը ինչ բան է, ու ին- տոր կը լայ : Աս ալ (Օքէնսդիլութիւն կամ Կըստահէն- դաւթիւն (Դիէթվաճիւթիւն) կը սվի :

Չորրորդ տեսակ գիտութեան մէջը են ան դի- տութիւնները կամ ծանօթութիւնները, որն որ գիտու- թեան բաղձանք ունեցողը, կամ իմաստութիւն սիրողը

վերի իրեք տեսակ երևելի գիտութիւնները սորվելէն առաջ պիտի սկսի սորվել, իրրե թէ ան երևելի գիտութիւնները սորվելու պատրաստութիւն տեսնելու համար:

Առ պատրաստողական կամ թէ ըսենք նախակըր թական գիտութիւններուն մէջէն առջինը Վերաբենականն է, որովհետեւ ասիկա կըսորվեցընէ մարդուն դրաբառ լեզուն, որով մարդ ամէն տեսակ գրված բաները կընայ հասկընալ, ու անով երևելի գիտութիւնները՝ որոնք զրեթէ միշտ զրաբառ կըգրվին՝ սորվել։ Ասկից ետքը կուգան զանազան տեսակ Պատմութիւններ, բնական բաներու, աստուածաշնչին մէջը եղած դիսուածներու, և զանազան ազգերու։ Ետքը կուգայ Ճարտասահանութիւններ, որ մարդուն չէ թէ մինակ զրաբառ լեզուն, ու առանց սխալի բան զրել կըսորվեցընէ՝ հապանակ գեղեցիկ ու ընդարձակ բաներ շարադրել, ճառեր՝ ատենաբանութիւններ՝ ու քարոզներ շինել կըսորվեցընէ։ Ճարտասահանութիւններն կըփերաբերի Բանաստեղծութիւններ ալ, որ շատ զուարձալի գիտութիւն մըն է, որով բանաստեղծը բնական կամ ուրիշ բաներու վրայ պէս պէս բաներ հնարելով գտնելով, ու ան գիւտերը անուշ խօսակցութիւններով ու գեղեցիկ բառերով զարդարելով կարդացողը կըզուարձացընէ։ Բանաստեղծական բաները զրեթէ միշտ ոտանաւոր խօսքով կըգրվին։ Ասոնցմէ ետքը կուգան Փիլիսոփայութիւններ, Գիլիսութիւններ, որ կըսորվեցընէ թէ ինտոր պէտք է երկրիս մասերը չափել, կտոր մը երկրի երկայնութիւնը ու լայնութիւնը իմանալ։ Ասպահութիւններ կամ Աստվածաբաններ, որ երկնից առաջ առաջնորդութիւններ, որ երկնից առաջ

զերուն վրայ կըխօսի, այսինքն թէ, ինչ դիբը ունին, ինչ զօրութիւն կամ աղդեցութիւն ունին. ինտօր կըշարժին, և այլն :

Ասոնց կարդին մէջն են նաև Ըստաբանութիւնը, որուն վրայ առաջ խօսեցանք, ու ինք իրմէն ալ յայտնի է թէ՝ ինչպիսի գիտութիւն է. ու Երածշտութիւնը (մուղիքան) շատ որում կըսորվեցընէ ձայներուն աստիճանները, հնչմանց կարգը ու տարբերութիւնը, և այլն :

Աս գիտութիւններուն վրայ մեր աղգին մէջն ալ մինչուկ հիմայ շատ դիրքեր ելած են, ու օրէ օր ալ կելին. մինակ սորվողները՝ մանաւանդ դպրատուն գացող տղաք սրտերնուն մէջը ուսման սէր ունենան, կամաց կամաց կրնան շատ բան սորվիլ :

Ասոնք ընդհանուր անունով կըսվին Աստվածուն արհեստու, ու ամէնքը վեց են, այսինքն Կ.Երածշտութիւն. Ճարագանանութիւն. Ըստաբանութիւն. Երածշտութիւն. Երիթաստիւթիւն. ու Աստվածութիւն :

Կըթէթէ ասկից վեցհարիւր տարի առաջ Փարէզ Ֆրանսըդին մայրաքաղաքը առջի տեղը եղաւ, որուն մէջը առ վերը ըսված չորս երեսելի տեսակ գիտութիւնները սորվեցընել սկսան : Եւ որովհետեւ սորվելու գիտութիւնները տեսակ եին, անոր համար զանազան վարպետներ դրվեցան, ու շատ մարդիկ ալ ժողվեցան հոն տեղս պէսպէս գիտութիւններու համար : Աս պատճառաւ ալ, այսինքն առհասարակ ամէն գիտութիւններ հոն գտնըվելուն համար, տեղւոյն անունը լատիներէն ըսվեցաւ Ունիշտաուլու, այսինքն Ծնուհանբանթիւն, որուն մենք մեր լեզով Նույնարկու կըսենք :

Առեններ անցնելով՝ ամէն երևելի քաղաքներուն  
մէջը չէ թէ մինակ ասանկ մեծ համալսարաններ գրվե-  
ցան երևելի դիտութիւնները սորվելու համար. Հապա-  
ամէն տեղ նաև պղտիկ դպրատուններ ալ բացվեցան,  
ուր տղաք կըժողվին վերը գրված նախակրթական  
դիտութիւնները, կամ ազատական արհեստները սոր-  
վելու համար :

### Յօդ. ի :

#### Երեսադներու ձևայ :

Արհեստներուն մէջէն ոմանք կըսվին առնառանին  
կամ որոշուածին արհեստ, ու ոմանք՝ սորվին կամ մէ-  
րժական արհեստ : Աս յօդուածին մէջը խօսինք պա-  
տուական արհեստներու վրայ, ու ետեի յօդուածին  
մէջը խօսինք մեքենական արհեստներու վրայ :

Պատուական արհեստ է Պատուականութեանը՝ ու-  
րով մարդ շիտակ թղթի կամ լաթի ու կամ մուշամ-  
պայի վրայ տեսակ տեսակ գուներով ամէն բան կընայ  
քաշել կամ նկարել :

Աս գործքը՝ այսինքն՝ աղվոր պատկերներ դուքս  
հանելը՝ կընէ նաև պղինձի վրայ պատկեր փորելու ար-  
հեստը, որով մարդ երկրթէ գրչով պղինձի վրայ դի-  
ծեր ու կէտէր (նորտայներ) շինելով, աղվոր ու բարակ  
պատկերներ կըփորէ . Աս փորված պղինձը պատկեր  
տալողը (որ աս ալ զատ արհեստ մըն է) կանէ, ներ-  
կով (պյայտով) կըգունաւորէ, ու թղթի վրայ կըտպէ .  
և ասանկով պատկեր կըլլայ : Պղինձի վրայ պատկեր փո-  
րելը՝ թղթին վրայ պատկեր քաշելէն կամ նկարելէն աս-

տարբերութիւնը ունի որ, նկարված պատկերը մէկ հատ ՚ը կըլլայ. իսկ ան փորված պատկերէն կընայ մարդ դիւրութեամբ ու շուտով ուղածին չափ հաղարաւոր հատ տպել տալ:

Ասոր նման արհեստ մ'ալ կայ, որ ան ալ պատկեր փորել կըսորվեցընէ՝ բայց քարի ու փայտի չէ թէ պղնձի վրայ:

Դարձեալ պատուական արհեստ է Ճարտարապետութեամբ (մէյմարութիւնը), որ կըսորվեցընէ մարդկանց բնակութեան համար գեղեցիկ չափակցութեամբ ու վարպետական ճամրով հաստատ՝ հանգիստ՝ ու աղվոր տներ ու շենքեր շինելու եղանակը:

Աս ամէն արհեստներէն առաջ պէտք է սորվիլ Սպառերաբնակութեան, կամ Գ.Ճարտարապետութեան (ըէսիմ քաշել): Ասով մարդ քաշելու կամ պղնձինձի վրայ փորելու պատկերըն, ու շինելու տունին ձևերը՝ չափերը՝ կարգը զանազան գիծերով վեր՝ ի վերոյ (իւստիւն քէօյիւ) կըձեացընէ:

Ճարտարապետն ալ առ կարգին կըմիրարերի, ըստ որում որ կըսորվեցընէ թէ բնչպէս զանազան գործիքներու վրայ՝ կիթարին երգեհանի (օրկանօյի) և այլն, պէտք է անուշ ու յարմար եղանակներով երդեր ու խաղեր զարնել կամ չալել:

Ճարտարապետութենէ 'ի զատ' որ հարկաւորութեան համար գտնըված է, մէկալ ամէն պատուական արհեստները մէր զուարծութեանը համար հնարիված են:

## Յօդ · գ :

ԱՌԵՆՆԱԿԱՆ ԱՐԴԵՎՐԻՆԵՐՈՒ ՀԸՆԿ :

ԱՌԵԲԵՆԱԿԱՆ ԱՐՀԵՆՍԹԱՆԵՐԸ ՊՐԵՇԵ ԱՆԹԻւ ԱՆՀԱ-  
ՄԱՐ ԵՆ, ու օրէ օր ալ կըշատնան : Ասոր պատճառը չէ  
թէ մինակ ան է որ՝ մարդիկ միշտ նոր գիւտեր հնարե-  
լու ետևէ են, հապա աւելի ան է որ՝ գիւրին հանգիստ  
ու փառաւոր ապրելու բաղձանքը՝ մարդս շատ բանի կա-  
րօտ կընէ : Եւ որովհետեւ հիմակվան ատենիս մարդիկը  
այսպիսի բաղձանքներ շատ ունին, անոր համար կարօ-  
տութիւննին ալ շատցած ըլլալով՝ կըստիպէ անոնք որ  
նոր գիւտեր ու արհեստներ գտնեն, որպէս զի կարօղ  
ըլլան իրենց բաղձանքը ու կարօտութիւնը լեցընել : Առ  
տեղս ասոնց մէկ քանիին վրայ խօսինք :

Աս արհեստներուն մէջէն ոմանք կըծառայեն մեր  
ապրուստին, կամ ուտելիքին խմելիքին համար, Ասոնք  
կըդործածեն, կամ յառաջ կըտանին դեղացիները . ո-  
րոնք ամէն տեսակ ունդեղէն բաները, ու արմտիքը  
այսինքն ցորեն, դարի, ոսպ, բակլայ, և օւրիշ ասոնց  
նման հազար տեսակ գետնէ բուսնելու բաները կըծարեն  
կըհասցընեն : Ասկից ՚ի զատ տեսակ տեսակ կենդանիներ  
կըմեծցընեն, կըպահեն :

Տղաք աս բանիս, ու ասոր նման բաներուն վրայ  
ԱՀԵՂՅՆ ԲՆԱԼԵՐՊԱՆՆ-ԵՆ-ԱՆԻՆ, կամ ՎԵՐԱԿԻՆՆ մէջը  
(համար, ի՛ք . ու ի՛ն.) բաւական կարդացին, անոնք  
մովլենին բերեն :

Տուն կամ շէնք մը շինելու համար զանազան ար-  
հեստաւորներու կարօտութիւն ունինք : Արկաւոր է

կղմինտր (թուղլայ) շինող,քար կտրօղ, կիր կամ բուռ (քիրէճ) պատրաստօղ . որմնադիր, կամ պատ շինող . հիւս (տիւրկէր) . դարբին (չիլինկիր) . տախտակ պատրաստօղ (քէրէստէճի), ու ապակեգործ (ձամճի) :

Տանը մէջ պէտք եղած բաները կամ տունին կարսիքը շտկելու համար ալ՝ աս արհեստաւորները հարկաւոր են . տակառ շինող (ֆըլքճը), բրուտ (չէօմլէկճի), դարբին պղնձոյ (խաղանճի), կլայօղ (խալայճի), և այլն :

Ասոնցմէ ՚ի զատ ուրիշ հարկաւոր բաները պատրաստօղ արհեստաւորները են , ժամացոյ (սահաթ) չուան՝ սանտր՝ կառք (առապայ) համեա (էյէր) շինողները :

Օարդարանքի կամ զբօսանքի համար հարկաւոր եղած արհեստները ասոնք են , ակնագործութիւն (ճէվահիրճիւթիւն), ոսկեմանութիւն, ոսկիէ թել շինել (սրմաքէշութիւն) . ոսկեզօծելը (եալտըզամիշ ընելը) , հայլի շինելը . ու ասոնց նման ալ ուրիշ շատ արհեստներ :

Աս արհեստներուն մէջէն երաժշտութիւնը զրհեղեղէն առաջ գտաւ կամ հնարեց հարալ (1) ՚լամլքին տղան . ու պղնձի և երկթի դարբնութիւնը (խաղանճիւթիւնը ու շիլինկիրութիւնը) գտաւ թորել (2) նոյն ՚լամլքին տղան :

(1) Հարալ եր հոյը՝ ու եցոյց պէտք և զնուրք :

Շնունդք . դ . 21 :

(2) Թորել եր ճարդաբաղեր պարբեն ողնջոյ և եր կալոյ : Շն . դ . 22 :

առաջ նորմ ողի , տեսան պատ , բաժնէ Ապուանէ քամինը  
ու օգու նորմ ու պատ նորմ բայուանը Ապուանէ (Ապուանէ)  
առաջ նորմ ու պատ նորմ ապուանը (Ապուանէ) սակաւ

## Գ.Ի. Ե.

Անրդին պահապան գույշաւելուան , բերմանցը , իամ յօժա-  
բութեանը , ու աշխատաւուշն վըայ , որոնցիւն իւլանան  
աշխատայն ընիւրս-լեան հանգստութեանը  
----- պանիւ :

**Ա**շխարքիս վրայ կըդտնըվին անրաւ արարածներ , գետ-  
նի բերքեր և ուրիշ բաներ , որոնք հաղար տեսակ զիւ-  
տերու և հեարքներու կըծառայեն , ու մարդկան օդտին՝  
զուարձութեանը ու հանգստութեանը օդնելու յարմա-  
րութիւն ունին : Հասարակօրէն մարդկան ախորժակը  
յօժարութիւնը ու բերմունքը (հալիւսը) իրարմէ շատ  
տարրեր են : Ոմանք կուղեն երկրիս բերքերը առնել ,  
ու անոնց վրայ զանազան արհեստներ բանեցընել . ոմանք  
ալ ասոնց աշխատանքին ու դործքին պտուղը կառնեն  
ու կըլայելն :

Հիմակվան ատենըս անանկ եղած է որ՝ մարդիկ  
ամեն ստեղծուածները , մանաւանդ թէ անոնց ամեն մէկ  
մասը դործածելու և իրենց օդտին ծառայեցընելու ճամ-  
բան դտած են : Ասով յառաջ կըտանին կոր ան իշխա-  
նութիւնը ու տէրութիւնը , որն որ Աստուած Ադամը  
ստեղծելու ատենը տրվաւ մարդկան (1) . ու ասանկով  
կըկատարեն կոր Աստուածոյ Ադամին ըսած խօսքը թէ ,

(1) Արտասցուած . Տարբ ըստ պատիւրէ Աւրում և ըստ  
Ամանութեան , և էջեւոյէ յիանց ծովու , և լուսընց

քու երեսիդ քրտինքովը, այսինքն շատ աշխատանքով  
ուտեմ քու հացդ (1) :

Բայց հոս տեղս պէտք է զարմանալ Աստուծոյ  
սքանչելի իմաստութեանը՝ բարութեանը՝ ու հայրական  
խնամոցը վրայ, ու շնօրհակալութեամբ երկրպագու-  
թիւն լնել անոր : Ա ասն զի անիկա միայն ստեղծեց ա-  
մեն արարածները, ու իրեն առատաձեռն իշխանու-  
թեամբը անոնք բոլոր աշխրքիս վրայ տարածեց : Այս  
ամենայն մարդկանց համար ըրաւ : Եւ ասկից 'ի զատ ալ,  
որովհետեւ կըտեսնենք որ ան ստեղծուածները աշխա-  
տանքով ու ջանքով չափէ աւելի օգտակար կրնան ըլ-  
լալ, անոր համար կրնանք ըսել թէ, Աստուած այնչափ  
հաղար տեսակ բան ստեղծած ատենը ուղեց անոնցմով  
մարդկան զբաղելու ու միշտ գործքի մէջ գտնըվելու  
պատճառ տալ :

Որովհետեւ աշխրքիս վրայ մարդիկ շատցած են,  
կարելի չէ որ ամեն մարդ մշակ (պահճէպան) ըլլայ, կամ  
երկիր գործէ, ու անով ինք իր հացը կերակուրը գտնէ :  
Թէ որ հիմայ ամեն մարդ մեր սիրելի նախահարց ու  
պապերուն պէս մինակ հարկաւոր բաներով գոհ ըլլալու  
ըլլային նէ, քանի քանի հաղարաւոր մարդիկ անօթի  
կըմնային, ու ամենեին զուարճութիւն մըն ալ չէին  
գտներ : Ասոր համար հիմակվան տաենս թէպէտ հա-  
րուստները ու մեծամեծները իրենց հանգստութեանը

Երինից, և ոնունոց, և ամենայն երիք, և ամ-  
ենայն սողնոց՝ ոչք սողքն ՚է վէրայ երիք : Օ՞ս.  
ա. 26:

(1) Ծնունդը, չ. 19 :

համար շատ մարդիկ իրենց կըծառայեցընեն . բայց ա-  
մէն մարդ կըտեսնէ թէ՝ անով որչափ մարդիկ կըկերակ-  
րեն , ու օրէ օր կըհարստցընեն յառաջ կըտանին , ո-  
րովհետեւ անոնց աշխատանացը ու ծառայութեանը  
վարձքը կուտան : Եւ ասանկով մարդիկ մէկ կողմանէ  
իրարու կօգնեն , ու մէկ զմէկու հանգստութեանը ու  
զբոսանքին պատճառ կըլլան :

Իրաւցընէ՝ բնութեան ձիրքերը ու անոնցմէ յա-  
ռաջ եկած մարդկան զանազան տեսակ ապրելու ու դոր-  
ծելու բերմունքը ու յօժարութիւնը Կստուծոյ գործքն  
է , որովհետեւ անիկա ստեղծեց մարդկան հոգին , որուն  
մէջն են աս յօժարութիւնները : Ծատ արհեստներ ու  
գիտութիւններ մասնաւոր պարագայներ ունին , որոնք  
մարդ չիկրնար աշխատանքով սորվիլ կամ ձեռք բե-  
րել , հապա պէտք է որ 'ի բնութենէ ունենայ :

Եհա այսպիսի բնութեան ձիրքերը ու բերմունքը  
պատճառ կըլլան մարդուն՝ ինքը զինքը առ կամ ան վի-  
ճակին ու դործքին տալ , ու առ կամ ան արհեստը ու  
գիտութիւնը բանեցընել : Դարձեալ շատ հեղ ասոնք  
առիթ (սէպէպ) կըլլան հրամայողներուն կամ տէրանց  
որ՝ իրենց հպատակները անոնց կարողութեանը ու բնա-  
կան զօրութեանը ձեռք տըլածին չափ աշխատցընեն , ու  
անոնց վրայ չափէն աւելի գործք չիդնեն . հապա թէ  
չէ՝ իրենց հրամանը միշտ չիկատարվիր :

Ո՞նչուկ հիմայ ըսածնիս մեղի կըսորվեցընեն նաև  
որ՝ պէտք է մարդուս անանկ վիճակ մը ու կենաց պայ-  
ման (թարզ) ընտրելու ջանալ որ՝ անոր մէջը կարենայ  
պատռով ու յարմարութեամբ թէ իրեն ու թէ ուրիշ-  
ներուն հանգստութեանը օգնել :

Երկրորդ , թէ մարդ պարտական է իր վարմունքը

ու իր բնական յօժարութիւնները անսանկ յարմարցընել՝ ճամբուղնել, ինչպէս որ իր ընտրած վիճակին կը վայց (1) :

Երբորդ, թէ պէտք չէ մարդուն իր բնական բերամամբը կամ ուրիշ յարմարութեամբ մը մէկ անդամ՝ ընտրած վիճակը անխորհուրդ փոխել (2) : Աս կտորիս վրայ շատ միշելու բաներ կան, որոնք կարգաւ կը դանես աս զբրիս առջի մասին մէջը : (Դւ. ու. 2.)

Ամէն վիճակ՝ աշխատութիւն՝ արհեստ ու գիտութիւն մարդկային ընկերութեան օգուտ մը կընէ, անոր համար պէտք է անոնց ամէն մէկուն վրայ աղէկ համարում ու յարդ ունենալ : Գէշ ու անկարդ բան է օդատակար բան մը անարդ համարիլ : Ան բանը որ ստոյգ օգուտ ու շահ մը ունի, պէտք է որ մեծ սեպվի : Ասոր համար պէտք չէ որ մարդս աշխատանք մը կամ գործք մը՝ որով առանց իր պատույն զեն մը ընելու՝ կրնայ իր ապրուստը հոգալ՝ արհամարհէ :

Պարտական է մարդս գովել ու բարձրացընել Աստուծոյ բարութիւնը ու իմաստութիւնը, որ չէ թէ մինակ այն չափ անհամար տեսակ բաներ ստեղծեց, ու օրէ օր ալ երկրէս բուօյընել ու առաջ բերել կուտայ, հապանակ մարդկանց ալ բերում յօժարութիւն ու կարողու-

(1) Պօղոս առաքեալը աս բանիս վրայ աղէկ կը զբէ  
Եփեսացիներուն, կըսէ . Ա. ու. լ. պլ. ու. արժու-  
նէ գնալ իսլանն յոր իսլանդուու . ամենայն իսլանդ-  
հանելում և երկոյնմասութեամբ անսալ միմանց  
սկզբ : Եփես . դ. 1. 2 :

(2) Իւրաքանչեալ սր յոր իսլանդ իսլանդ ' է նմի կաց-  
ցէ : ա . կորն . է . 20 :

Թիւն արվաւ որ՝ հաղարաւոր տեսակ դործքերու մէջ զբազին, ու տեսակ տեսակ արհեստներ հնարքներ բանեցը նեն, որպէս զի մարդկային աղդը ու քաղաքային ընկերութիւնները միշտ պայծառանան, ու երևելի ըլլան,

**Արարիչն ըրաւ՝ մարդը բանական,**  
**մտքով զարդարեալ՝ խելքով խոհական,**  
**Ու տրվաւ անոր՝ բընութիւն աղնիւ,**  
**ամէն կենդանեաց՝ իշխելու պատիւ։**  
**Ընկերական կեանք՝ տրվաւ Տէր մարդկան,**  
**որ միշտ իրարու՝ օգնեն անխափան։**  
**Ասանկ կեանքի մէջ՝ կըդտնեն մարդիկ՝**  
**իրենց ու այլոց՝ շահ բաղմապատիկ։**  
**Գանացէք տըղաք՝ աս ընկերութեան՝**  
**ողափիկուց ըլլալ՝ անդամ շահեկան։**  
**Բայց առաջ եղէք՝ ձեր անձանց բարի,**  
**զի ինք գէշ ըլլօղն՝ չօգտեր ուրիշի։**  
**Աս ընկերութեան՝ մնծ օգուտ կուտաք,**  
**թէ՛ որ զիտութեանց՝ ետևէ կըլլաք։**  
**Դիտութիւնն է դեղ՝ ամէն չար ախտից,**  
**ու միակ պատճառ՝ ամենայն օգտից։**

---

# ՄԵՍՆ ՉՈՐԾՈՐԴԻ

ՏՆԹԵՍՈՒԹԵԱՆ վրայ :

ԳԼ. Ե.

ՏԿԱԿԱՆ-ԸՆԿԱՆ ԷՆԸ Կ.

**Տ**ՆԹԵՍՈՒԹԻւն կը արալի ան արհեստը կամ կարողութիւնը, որ արդարութեամբ ստակ վաստըկելու ճամրան, ու վաստըկածը պահելու, և պէտք եղած տեղ դրծածելու եղանակը կը սորվեցէ :

Ան անձինքները՝ որոնք ատոնցմէ մէկուն մէջը տակասութիւն կը նեն, այսինքն՝ կամ ստակ վաստըկելու, կամ վաստըկածնին աղէկ պահելու, և պէտք եղած տեղը դրծածելու արհեստը՝ որ տնտեսութիւնն է՝ չեն ունենար, իրաւունք կը սվին անկարգ տէր կամ տանտէր : Ուրեմն աղէկ տանտէրը մինակ պիտի չլնացի ստակ վաստըկելու, հապա նաև վաստըկածը աղէկ պահելու, ու աղէկ դրծածելու : Ասիկա պիտի ըլլոյ դըն խաւոր ու ընդհանուր փոյթը տանտիրոջ կամ տան հոգացողի մը : Ասկից ՚ի զատ ուրիշ շատ մասնաւոր փոյթեր ու զգուշութիւններ ալ պէտք է որ ունենայ :

Առաջին հոգը պիտի ըլլայ զիտնալը թէ ինչ պէտք է ընել որ ունեցած շահը շիդաղը, կամ կամաց կամաց ետք չիկենայ : Առ բանի՛ վրայ պէտք է շատ

խելք բանեցընել . պէտք է խորհուրդ խնդրել անոնց-  
մէ , որոնք որ ասանկ արհեստի կամ վիճակի մէջ գտնը-  
ված են : Բայց մինակ հարցընելը ու խմանալն ալ բա-  
ւական չէ , պէտք է իմացածը մեծ ջանքով կատարել :

Ծակէտ մարդիկ ան բանը միշտ կուղեն ու կընեն ,  
որն որ իրենց աղէկ կերևնայ , բայց շատ հեղ՝ երբոր  
աղէկ երևցած բանն ալ իրենց կամքերնուն կամ հանգը-  
տութեանը դէմ կելլայ , հոգերնին չըլլար անիկա դործ-  
քով կատարելու : Ասանկ մարդիկ պէտք է որ միտք  
առնեն ու ճանչնան թէ հանդստութիւնը ու կամքը  
պէտք է մէկ դի ձգել , թէ որ իրաւցընէ միտքերնին  
դրած բանին հասնիլ , կամ անիկա կատարել կուղեն ,

Տուն հոգացողը շատ ժրաջան (խայրէթլի) պիտի  
ըլլայ : Ո՛վ որ կուզէ ու կըբաղձայ իր կրցածին չափ աշ-  
խատիլ ու արդարութեամբ վաստըկիլ , անի կըսվի ժրա-  
ջան : Խակ ո՛վ որ աշխատելէն կըլիախչի՝ ծոյլ կըսվի ։  
Կուպը թող կուտայ որ ատենը պարապ անցնի , ու իր  
ատենին չիգործեր . անոր համար ետքը աշխատելու ալ  
ըլլայ նէ , այնչափ չխաստըկիր՝ որչափ կըլիաստըկիր թէ  
որ միշտ իր ատենին աշխատելու ըլլար նէ :

Անրդուն մէկը մեռնելու ատենը իր զաւկըները  
քովը կանչեց , ու ըստ անօնց . Ո՛րդեակը , օքերուն մէ-  
ջը օրհնած օր մը կայ , թէ որ ան օրվան մէջը ժրաջան  
ըլլալու ըլլաք նէ , ձեր բանը գործքը միշտ կըյացողի :  
Բայց թէ որ ան օրվան մէջը ծոյլ գանըվելու ըլլաք նէ՝  
միշտ դժբախտ կըլլաք : Եւ որովհետեւ որոշակի չէք դի-  
տեր թէ որն է ան օրհնած օրը , անոր համար պէտք է  
որ՝ ամէն օր ժրաջան ըլլաք , որպէս զի չըլլայ թէ որ  
օր ծոյլ կըլլաք նէ , ան օրհնած օրը ըլլայ : Տղաքը  
հնաղանդելով իրենց հօրը սքանչելի ու օգտակար խօս-

քին, ամէն օր մեծ ջանքով կաշխատէին, ու անանկով շատ բախտաւոր գտնըլվեցան, ու շատ առաջ դացին:

Դվասաւոր տուն հոգացողը էրիկ մարդը պիտի ըլլայ, ու պիտի նայի օր տնվորք, այսինքն՝ իր կնիկը, զաւակները, ու ծառայները իր հրամանը կըպահէն կոր թէ չէ: Ամէն իր հապատակներուն պիտի յայտնապէս դրուցէ՝ ինչ օր պիտի ընեն նէ: Երբոր հապատակները յանցանք մը կընեն, պիտի ինքը շտկէ, բայց առանց անկարգ բարկութիւն ու սրդողիլ մը ցըցընելու: «Օ առայներուն վարդը իր ատենին պիտի տայ: Իր տնվորները պիտի չիւ չախէ, հապա անոնց հետ սիրով պիտի երթայ, մանաւանդ իր կնկանը հետ, ու ջանայ պիտոր որ իր ընտանիքը բարեպաշտ ջերմեռանդ ըլլան: Իր տղոցը ապրուստ հոգալէն, ու խել մը ստակ ժողվելէն ետքը՝ որ տղաք երեսի վրայ չիմնան, պիտի կըթէ ու սորմեցընէ անոնց թէ ժամանակաւոր ու թէ յաւիտենական երջանկութեան հարկաւոր եղած բաները: Աս բանս կրնայ կամ ինք իրմէ և կամ ուրիշի մը կամ վարպետի ձեռքով ընել:

Տնվորներուն պարտքն է իրենց տուն հոգացողը սիրել՝ յարգել, ու ամէն բանի մէջ իրեն հնազանդիլ: Ա՞ն ատենը միայն պարտական չեն անոր հնազանդելու, երբոր Աստուծոյ՝ կամ հասարակաց բարւոյն՝ և կամ օրէնքի դէմ բան մը կըհրամայէ նէ: Բայց աս բանիս մէջ ալ աղէկ զգուշութիւն պիտի ընեն, հոգեոր առաջնորդներուն խորհուրդ պիտի հարցընեն, ու իրենք իրենց մէ բան մը պիտի չընեն: «Չեռքերնէն եկածին չափ պիտի աշխատին տունին բարիքը առաջ տանիլ, ու վասակար բաներ ըլնել:

Տուն հոգացողին հարկաւոր է կարգ կանոն պա-

հեղն ալ : Պէտք է որ ամէն բանը իր ճամբովը ընել տայ : Առենէն դուրս եղած բանը անկարդ է : Առղոմոնի խմանտունը՝ որ ամէն բանի վրայ աղէկ ու սքանչելի վճիւներ զրած է կըսէ թէ, աշխրքիս վրայ ամէն բան իր ատենը ունի (1) : Տուն հոգացօղը պիտի առաջմընէ ըսէ իր հաղատակներուն ինչ որ պիտի ընեն նէ : Հէ թէ երրոր ընելու բանին ատենը կուղայ նէ : Ինքը պիտի հոգ տանի որ տանը մէջ ամէն բան իր որոշ ու զատ տեղը ունենայ : Պիտի ջանայ որ երրոր բան մը գործածվելու համար իր որոշ տեղէն առնըլեցաւ, դործքը լմնցածին պէս դարձեալ իր տեղը դրվի :

Տուն հոգացօղը պիտի տետր (տէ ֆտէր) ունենայ, ու հաշվէ (հիսապ ընէ) առածը ու տրվածը, կամ ելքը ու մուտքը, ու անոր համաձայն իր բանը գործքը կարդաւորէ : Առանց աս բանը ընելու՝ առածը տրվածը և ունեցածը չիկրնար աղէկ դիտնալ . և դարձեալ չիմանար թէ օրէ օր շահ կընէ կոր թէ զեն :

Հատ հարկաւոր բան է տուն հոգացօղին չափէ աւելի ծախք չընելը, կամ ծախքի խնայելը : Առ առաքի նույնիւնը ունենալու համար շատ պէտք է աշխատիլ, մանաւանդ վաստըկածը դործածելու (խարձելու) ատենը : Ո՞վ որ իր վաստըկածը խորհուրդով ու խոհեմութեամբ չիգործածեր, թէ և շատ բան վաստըկելու ըւլայ, քովը ստակ մը չիմնար :

Խելացի մարդը միայն հարկաւոր եղած տեղ, կամ անմեղ զբօսանաց ու երբեմն վայելչութեան համար ստակ կուտայ : Ամէն վաստըկածը պէտք չէ վատնել

(խարձել), հապա պէտք է քիչ մը բան աւելցնել հարկաւորութեան համար, ու իր բանը դործքը աւելի շտկելու, աղքատներուն ողորմութիւն ընելու, ու զաւակացը ժառանգութիւն (մերաս) ձգելու համար: Ալ որ իր վաստրկածէն աւելի ծախք կընէ, մսիօղ կըսվի, ու ատեն կուղայ որ՝ բացը կելէ, ու ողորմութեան կըկարօտի, կամ (Աստուած չընէ) խարդախութիւն (տօլանտըրըճիւթիւն) լնել կըսկսի:

Եմէն քաղաք ամէն տեղ շատ մարդիկ կըդտնը վին, որ յառաջ ձեռվընին ստակ մը չունէին, ու ետքը մեծ հարստութիւն վաստրկեցան: Իրենց հարստութեան պատճառը իմաստութեամբ ստակ բանեցրնելը եղաւ, այսինքն իր տեղին ծախք ընելը, ու ծախքի խնայելը:

Կորնթացիները երբոր կըտեսնէին մեկը որ աղեկ հաղված կապված է, կըհարցընէին իրեն թէ, ուսկից է քու վաստակդ: Խնէ որ ան մարդը բաւական վաստակ ունենար, թող կուտային, չէ նէ՝ կըբռնէին կըմացընէին, ինչու որ, կամ զող է, կըսէին, կամ զիշերը մարդ հանվեցնօղ, և կամ սուտ վկայ:



Գ.Լ. Բ.:

Տառն նայօղը ի՞նչ բո՞նէ մէջ կը եսեալ:

**Թ.** Հափէ դուրս անհոգ ըլլալը, ու թէ չափէ դուրս  
հոգ ունենալը տուն հոգացողի վնասակար է: Խելացի  
մարդը չափով ու ճամբով կը մտմտայ թէ՝ ինչ բա-  
նով իր շահը կամ բանը գործքը կը նայ առաջ տա-  
նիլ, վաստըկածը աղէկ պահել, ու աղէկ բանեցընել,  
Բայց երբոր միտքը աղէկ խորհուրդ մը կուզայ, պիտի  
ջանայ որ անիկա ետք չիձգէ, հապա քործքով կա-  
տարէ:

Շատ բան կայ՝ որ ինք իրմէ աղէկ է, բայց քա-  
նի մը պարագայներու համար վնասակար կը լայ: Տա-  
նուտէրը աղէկ պիտի մտածէ աս պարագայները, ու  
մէկ կողմանէ շահ ընեմ ըսելով՝ մէկալ կողմանէ վնաս  
պիտի չիքաշէ. կամ քիչ շահի համար մեծ վաստա-  
կը թող պիտի չիտայ:

Տուն նայօղը պիտի չիձանձրանայ, հապա պիտի  
աշխատանքի դիմանայ, թէեւ երբեմն բանը չիյաջողի:  
Եր բանը գործքը կամ արհեստը թօղ տալով, ուրի-  
շն բանին մէջը պիտի չիխառնըվի, ինչու իր բանին  
միտք չիդնօղը բան մը չիկրնար գլուխ հանել:

Բայց բոլոր աս գործքերուն, կամ թէ ըսենք՝  
տնտեսութեան մէջը պէտք է զգոյշ կենալ որ՝ Աս-  
տուծոյ՝ մէր անձին՝ ու ընկերին դէմ բան մը չը-  
նենք:

Եստուծոյ դէմ կը նենք, թէ որ ստակը շատ կը-

սիրենք, թէ որ մեր սիրտը երկրաւոր բարեաց հետ  
բոլորովին կըկապենք, ու թէ որ արգելած կամ կի-  
րակի ու տօն օրերը կըբանինք :

Աեր անձին դէմ կընենք, երբոր ժամանակաւոր  
բարիք ժողվելու ետևէ իյնալով՝ յաւիտենական բա-  
րիքը կըմոռնանք. երբոր ագահութեան համար վաս-  
տըկածնիս ամենեին չենք ուզեր պէտք եղած տեղ գոր-  
ծածել. երբոր չափէ դուրս կաշխատինք, ու մեր ա-  
ռողջութեանը կըվեսենք, ու կեանքերնիս կըկարձե-  
ցընենք :

Ենկերին դէմ կընենք, երբոր կուզենք անոր վեա-  
սովը հարուստնալ, այսինքն՝ մենք ստակ վաստըկելու  
համար անոր զեն ընել կուտանք : Եսի կըլլայ՝ երբոր  
անիրաւութեամբ ուրիշին քովեն բան մը կըվերցըվի,  
այսինքն՝ կամ բռնութեամբ (զօրով) և կամ խարէու-  
թեամբ ընկերին բանը կառնըվի, երբոր ծուռ կամ  
պակաս չափով կամ կշէռքով բան մը կըծախվի, եր-  
բոր դէշ ապրանքը խարէութեամբ աղէկի տեղ կը-  
տըրվի, ու երբոր մէկը կընայ աշխատելով ստակ վաս-  
տըկիլ, բայց սուտմետէն ինքը զինքը աղքատ ցըցը-  
նելով կըմուրայ, ու մէկէն մէկալէն ստակ կըբաշէ:  
Դարձեալ աս մոլութեան մէջը կիյնայ ով որ մէկէն  
բան մը կառնէ, ու ետքը անիկա ամբողջ ետք չի-  
դարձընէր, ու ով որ իր ընտանիքը ու ծառայները  
չափէ դուրս կաշխատցընէ, կամ իրենց վարձքը ամ-  
բողջ ու իր ատենին չիտար :

Ես ճամբով կամ ասանկ բաներ ընելով ստակ  
ժողվելը մեղք մեղքի վրայ դնել է, ու շատ անիրաւ  
բան է: Եայց մէկալ կողմանէ ալ անիրաւ բան է ան-  
հոգ ըլլալը ու չիջանալը ստակ վաստըկելու, որչափ

որ մարդուս ձեռքէն կուզայ արդարութեամբ շահ ը-  
նելու, և շահածը աղէկ պահելու:

Վաղքի մը մէջ վաշխառու (մամէլէճի) մը կար,  
որ երկու տղայ ունէր: Ասոնց մէկը իր հօրը ետևէն  
դնաց ու վաշխառութիւն կընէր, իսկ մէկալը կաղա-  
չէր իր հօրը ու եղբօրը որ՝ վաշխառութիւնը (մամէ-  
լէճիութիւնը) թող տալով, ու անիրաւութեամբ վաս-  
տրկած ստակնին աղքատներուն բաժնելով, վարքերնին  
շտկեն: Եշբոր տեսաւ օր՝ իր բարի խօսքերուն մտիկ  
չեն ըներ կոր, թող տրվաւ անոնք, ու գնաց անա-  
պատ, ճգնաւոր եղաւ: Խել մը ատեն անցնելէն ետ-  
քը հայրն ալ ու եղբայրն ալ ապաշխարութիւն չըրած  
իրենց մեղքին մէջը մեռան: Աս բանը երբոր լսեց սուրբ  
Ճգնաւորը՝ շատ ցաւեցաւ. ու խնդրեց Աստուծմէ օր՝  
իրեն ցըցընէ թէ անդիի աշխարք իր հայրը ու եղբայ-  
րը ինչ վիճակի մէջ են: Լսեց Աստուծած անոր սուրբ  
աղօթքին. ու օր մը աղօթք ընելու ատենը խաւրեց  
անոր հրեշտակ մը, որ անոր ձեռքէն բռնեց, ու առաւ  
լեռան մը վրայ հանեց անիկա, ուսկից տեսաւ ճըդ-  
նաւորը խորունկ լայն ու կրակով լեցված փոս (չու-  
խուր) մը, որուն մէջը լալու ձայներ ու սոսկալի աղա-  
ղակներ կելավէին: Աղէկ մը նայեցաւ տեսաւ ան կրա-  
կին մէջը իր հայրը ու եղբայրը, որ երբեմն կրակին  
մէջէն կերենային, ու երբեմն անոր մէջը կրթաղվէին,  
չէին երենար: Եւ լսեց օր եղբայրը իր հօրը կըսէր.  
Հաւելուն անէնէն ըլլա, ինչու ոչ ուս սպանինէ-  
րուոր համար, ու վաշխառութիւնը ըլլա շնէր հետե-  
լուս համար՝ առանի պանջանաներու գագաղակուլը վայ:  
հայրն ալ իր օրդին անիծանելով կըսէր. Անէնէն ըլլա  
ըլլա դսո՞հ, ինչու ոչ ոչ հայստցընելու համար, ու

ժեկ շատ ժամանէցութիւն լուր պայըս համար անիբա-  
սաւթեամբ սպան ժողովը՝ ու շաշխատաւթիւն ընելու  
ետքեւ էղայ, ու անոր համար հիմոյ դրադապարպը լույս:  
Երբոր աս տեսիլքը աներեզյթ եղաւ նէ, սուրբ ճըգ-  
նաւորը ահով դողով իր տեղը դարձաւ. ու անկից  
եռքը սկսաւ առաջվընէ եւելօք ճգնութիւն Հնել.  
մինչեւ որ սրբութեամիւ մեռաւ:

---

### Գ.Լ. Գ.

Տառն հադայուղներան էրաս:

**Տ**ուն հոգացօղ մարդ մը կրնայ ուրախ զուարթ ապ-  
րիլ, երբոր կըմտածէ թէ, Աստուած մեղ աշխատելու  
համար ստեղծեց, թէ՝ աշխատանքը մեր օդտին ու  
առողջութեանը աղեկ կըծառայէ, և թէ՝ Աստուած  
մեր աշխատանքը միշտ կօրհնէ:

Ըատ անդամ կըլլայ որ շատերը կտշխատին, ու  
բան մը չեն կրնար վաստըկիլ, ու ամենեին բաներնին  
դործքերնին չկյաջողիր: Ըատ անդամ ալ, ինչպէս  
կերենայ, իրենք յանցանք մը չունենալով, կամ ի-  
րենց կողմանէ պակառութիւն մը ըրած շըլլալով, կը-  
կը, կարկուտը, դէշ եղանակը (հալվան), ու ծառայ-  
ներուն անհաւատարմութիւնը անոնց աշխատանքը պա-  
րապ կը հանեն: Անմիտները ասանկ մարդկանց համար  
կըսեն որ՝ Առաջու չկըտնիր: Ուղղափառ հաւատքը մե-  
զի կըսորվեցընէ որ՝ Աստուած իր իմաստութեամբը աս  
աշխարքս կըկառավարէ, ու թէ որ ինքը չուզնլու կամ

թող տալու շըլայ դլիներնէս մակ մ'ալ չիյնար :  
Դարձեալ կըսորվեցընէ որ, Աստուած է մեր ամէն  
բանը դործքը օրհնողը . և երբեմն մեր մեղքերուն հա-  
մար իր օրհնութիւնը վըաներնէս կըվերցընէ :

Ասոր համար ամէն տուն հոգացողը պիտի աղօթք  
ընէ որ՝ Աստուծոյ օրհնութիւնը իր տանը վըայ գայ:  
Դարձեալ պիտի ջանայ բարեպաշտ ըլլալ . այսինքն  
մեղքէն հեռու կենալ , Աստուծոյ պատուիրաններուն  
հնազանդիլ , որ իրեն օրհնութեանը անարժան չըլլայ :  
Ասի ընելով կեմանայ որ՝ բախդը բանիլը ու չիբանի-  
լը պարագ բան է եղեր , ու միայն Աստուծոյ կամ-  
քովը ու թոյլտուութեամբը կըլլայ եղեր ամէն բան :

Կօշկակարին (Ճիզմէճիին) մէկը շատ տնվորներ ու-  
ներ , ինչու որ իր կնոջմէն ու զաւկըներէն 'ի զատ ,  
իր ծերունի ծնողքն ալ կըպահէր : Իայց այնչափ շեր-  
մեռանդ էր պատարագ տեսնելու որ՝ թէպէտ շատ  
գործքեր ուներ , բայց որ մը չէր անցընէր առանց պա-  
տարագ տեսնելու : Իսկ Աստուած՝ որ մեր փոքր բա-  
րեգործութեանցը համար մեծ հատուցում կընէ՝ անոր  
բանը դործքը անանկ կըյաջողէր որ՝ չէ թէ միայն իր  
տունը աղէկ կըհոգար , հապա ամէն օր քիչ մը ստակ  
ալ մէկ զի կըդնէր : Իր քովը ուրիշ դրացի կօշկակար  
մ'ալ կար , որ մարդ մը չուներ կերակընելու , ինք  
իրեն էր : Գիշեր ցորեկ՝ մանաւանդ թէ երբեմն կի-  
րակի օրեր ալ կըբանէր . բայց միշտ ստըկի կարօտու-  
թիւն ուներ , ու աղքատութենէն չեր կընար ինքը դին-  
քը կուշտ կերակընել : Իր դրացիին հարստութիւնը՝  
առաջ երթալը ու հանգստութիւնը տեսնելով , ինք  
իրեն կըմտածէր , ու չեր կընար անոր յաջողութեանը  
պատճառը դանել , (Օր մը երբոր անիկա իր դէմը և

լաւ չէ, ըստ անոր. Առաջաւեմ, ըստ ինչի, ուր պեղը  
իշխանես իր առավել, ու ինչպես իրան իր ու պատմա-  
տվակ հայել: Ես՝ շրջադարձ բարդ իւ ըլլալը՝ գիշեր ցո-  
քել իտշետովի իր, ու աղքատութենես չեմ իրար իր  
իւ շու սուրել: Դատն այնչափ պաշտոները ինչպես իրա-  
ն աղեմ հագու, անից ետք ու ամեն օք ժիշ իւ բան  
առելքընել: Չեմ սիրելը նե՛ դատն գանց իւ գործ ողե-  
տի ըլլա: Ո՞ն ալ պատասխան տրվաւ թէ, իրա ո՞՛  
գորայ, ու նե ո՞՛ իտպէս նե վաղը ժեպէ ու ցըլնեմ: Արքորդ օրը  
անոր տանը առջևեն անցաւ, ու անիկա  
առաւ մեկ տեղ ժամ տարաւ. Երրորդ պատարագ մը տե-  
սան նէ՝ ըստ, հիմայ հնար բանդ դէն: Արքորդ օրը նոյն-  
պէս ժամ տարաւ, ու նոյն խօսքը ըստ: Արքորդ ըոր-  
րորդ օրն ալ ուղեց նոյն բանը ընել նէ, դրացին չու-  
զեց ժամ երթալ ըսելով որ, ժամին ճամբան ես ինք իր-  
մաս գիտեմ, նե ո՞՛ սուպէմ նե միան ու իրամ երեւալ: Աս-  
ժեպէ միայն իտպէկ իտուալ ո՞՛ ինչպէս բանդ կը-  
զողէ իր: Ո՞ն ատենը պատասխան տրվաւ բարեպաշտ  
կօշկակարը ու ըստ. Հարստանեն դիմուելու համար  
ուրիշ պեղ գացած ըստեմ: Բայց ժամ իւրիւայ, ամեն  
օք պատարագ իտպւանեմ. ու յիշընը Վրաստանի պետակա-  
նուու խօսքը նե, \* Խնդրեցէք նախ զարքայութիւնն Առ-  
տուծոյ և զարդարութիւննորա, և այդ ամենայն յա-  
ւելցի ձեզ || (1), իտպարուեմ Առարտա-մէ ո՞՛ իս իրեն օրի-  
նականը արքանի ըստ: և Առարտա-մէ ու իր անհուան  
առընութեամբ իս բանա գործու իտպարուեմ իր: ԱՌէկալ  
կօշկակարը Երրորդ առ բանս լսեց նէ, ճանչցաւ իր սիսալ-

մունքը, որ Աստուծոյ չապաւինելուն (սղընմիշ չըլլալուն) համար, ու ջերմեռանդութիւն չունենալուն համար իր բանը գործքը չիյաջողիր եղեր: Անկից ետքը սկսաւ ամէն օր ջերմեռանդութեամիւ պատարագ տեսնել, ու աղօղքը ընել, Աստուած ալ, օրհնեց անոր գործքը ու տունը, ու սկսաւ իր բանը գործքն ալ յաջողիլ:

Դժուար արհեստ է՝ ըլլալ քաջ տնտես,  
ամէն բանն ընել՝ խոհեմ մարդու պէս.  
մէծ զեն է տան մը՝ չունել առաջնորդ,  
օր նայի հոդայ՝ ամէն բանն ըզզորդ:  
Խոհեմ տնտեսի՝ առջի գործն ան է՝  
որ զիտնայ զատել՝ բարին 'ի չարէ.  
զի աս է սկիզբ՝ ամենայն օդտի,  
քաջ քննել գտնալ՝ թէ որն է բարի:  
Աս Տնտեսութեան դժուարին ուսման՝  
զիտութիւնն ու ջանքն՝ են քաջ օդնական,  
բայց ասոնցմէ վեր՝ Աստուածպաշտութիւնն  
հարկաւոր բան է՝ տուն նայողներուն,  
թէ կուզէք՝ տղաք՝ մեծութեան ատեն  
քաջ տնտես ըլլալ՝ ու գործօղ խոհեմ,  
պղտիկուց եղէք՝ զիտող ու հլու  
գործոց ու խրատուց՝ քաջ տնտեսներու:

# ՄԵՄՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Ազգասիրութեան վրայ :

Գլ. Ե:

Եղբայրութեան վրայ ընդհանուր ծանօթառ  
լինենել :

Արնամ ըսել որ ընկերութեան մը ամէնէն աւելի հարակաւոր առաքինութիւնը Ազգասիրութեանն է : Առաջատենվածն չունաց ու ձառվմայեցւոց, ու մեր Կախնիներուն մեծ մեծ գործքերը լսելով կըզարմանանք : Կայնապէս կըզարմանանք լսելով հիմակվան Լարոպացւոց իմաստութիւնը, բարակ արհեստները, ու բարեկարգութիւնը : Տայց աս ամէն բանը յառաջ տանօղը ազգասիրութիւնն է : Ուստի ան ազգը՝ որ հայրենասէր կամ ազգասէր է՝ ամէն բանի մէջ կըպայծառանայ, իսկ որն որ հայրենասէր չէ՝ խեղճ երեսի վրայ կըմնայ, և օրէ օր կըքիչնայ : Հայրենասէր կամ ազգասէր կըսվին անոնք, որոնք իրենց ազգը՝ որչափ կընան՝ կըջանան պայծառացընել, իրենց ազգին յառաջ երթալուն վրայ սըստանց մեծ ուրախութիւն կըզգան, ու երբոր անոր վնաս մը կամ գժբաշտութիւն մը կըհանդիպի, որտանց կըցաւին :

Հայրենասէր լսվողները կընան շատ կերպով դըր-

սանց յայտնել իրենց սէրը : Ոմանք ազգին օգուտ ընելու համար շատ մեծ ու դժվար բանի ձեռք կըղարնեն , ու ամէն դժվարութեան յաղթելով բանը դլուխ կըտանին : Ոմանք ալ իրենց ազգին ծառայելու ու օգտելու սիրոյն համար ամէն բան կարհամարհեն , այսինքն բանի տեղ չեն սեպեր ազգատեացներէն բամբասվիլը , կըներեն ապերախտներուն իրենց ըրած ապերախտութիւնը , ու ազգին օգտին համար համբերութեամբ յառաջ կըտանին ամէն օգտակար դործքերը : Ոմանք ալ արդար պատերազմի ատեն ամենեին վտանգէ չեն վախնար , ու քաջութեամբ մահուան դիմացն ալ կելեն , իրենց ազգը ու հայրենիքը ազատելու համար :

Կան շատերը , մանաւանդ դպրութիւն ուսում չըդիտցողները , որ հաղիւ (անձախ) այսպիսի պատմութեան կըհաւտան , ինչու որ աս դժբախտ ատեններս իրենց կօղմերը այսպիսի օրինակ մը չեն տեսած կամ չեն լսած , ինչպէս որ առջի ատեն կըտեսնէին ու կըլըսէին : Ենոր համար հին ատենը շատ էին ազգասէրները , քան թէ հիմա :

Հիմակվան ազգասէրներուն քիչ ըլլալուն մեծ պատճառը աս է : Եռաջի ատեննվան հյուները ու Հռովմայեցիները հասարակութեան մեծ դործք մը կըսեպէին տղաք կրթելը : Իշխանները կըհոգային որ՝ տղաք կրթը վին : Աէին թող տար որ՝ անհոգ ու տղէտ ծնողաց ձեռքը մնան : Ինչու որ շատը չեն հոգար իրենց զաւակը , շատն ալ չեն գիտեր որ՝ տղան պիտի չիմեծցընեն միայն իրեն կամ իրենց տանը համար , այլ նաև իրենց ազգին ու հայրենեաց համար : Իշխաններն ալ այնպիսի մարդիկ կըդնէին տղաքը կրթելու համար , որ առտու իրիկուն անոնց վրայ հսկելով՝ ազգասիրութիւն սորվեցընեն ,

ու մաքերնին պղտիկուց պառկըցնեն հայրենասէր ըլլա-  
լու : Տղոց աչքին առջեւը կըդնէին ազգասիրութեան  
աղէկութիւնը , ու ազգատեցութեան գէշութիւնը , Ա-  
նոնց միտքը կըճգէին իրենց նախնեացը՝ հայրենեաց ու  
աղդին համար ըրած քաջութիւնները ու բարիքը , որ  
տղաք ալ անոնց օրինակէն սիրտ առնեն իրենց հե-  
ակելու :

Ուէ որ հիմակ աս ատենս ալ դպրատան մէջ տղաք  
աղէկ կրթըվելու ըլլան , Հայու տղան ալ կրնայ ազ-  
գասէրներուն թիւը շտացընել : Ա արպետները ու ազ-  
գասէր մարդիկ ամենեին պիտի չիյուսահատին , տեսնե-  
լով ազգատեացներուն գէմ կենալը : Աշխրքիս վրայ  
չիգտնըվիր բարի ու կենցաղօգուտ գործք մը , օրուն  
շատերը տգիտութեամբ գէմ դրած չըլլան : Իսյց եր-  
կայնամիտ աշխատութիւնը ամեն բանին կըյաղթէ :  
Հրաշքի պիտի շիսպասենք , հապա պիտի շանանք պղտի-  
կուց տղոց աս առաքինութիւնները զրեթէ կաթին հետ  
մէկ տեղ խցընել , որ Երթայ իրենց երկրորդ բնու-  
թիւն ըլլայ , ու (ինչպէս խօսքի մէջ կըսենք) իրենց  
արիւնին մէջը մտնէ , որպէս զի ասանկով որչափ ատեն  
անցնի նէ չիկորսըվի :

Գ. Ե. Բ.

Ի՞նչպէս իրաց մէջը Ազգակու ըլլու :

**Ա**զգասիրութիւնը ընդհանուր առաքինութիւն է, որ մարդուն ընել կուտայ ան բաները, որոնք որ ազգին օգտակար են : Մարդիկ կըսիրեն միայն աղեկ բանը կամ աղեկ երեցածը, գեշը ոչոք կըսիրէ : Իսյց աղեկ երեցածը կրնայ սուտ կամ իրաւ ըլլալ :

Երբեմն միայն սովորութիւնը կրնայ մէկ բանը աղեկ երեցընել՝ ու սիրել տալ : Ե. Փրիգային հրուանդանը, որ Գյուղի բարեայ ալ կըսիլի՝ մէկ աղգ մը կայ, որ սովորութիւն ունին կովու թրիքով կամ աղբով իրենց բաները ծեփել ու դարդարել : Եսոնց այնչափ սիրելի է իրենց անանկ աղտոտ բնակութիւնները որ՝ չեն սիրեր մեր մաքուր աներում մէջը նստիլ :

**Շ**ատ անդամ նախապաշարումն ալ կրնայ աղգասիրութեան պատճառը ըլլալ : Եսի օրինակով մը աղեկ կիմացվի . ինչպէս, թէ որ Պիետրոս ու Պողոս մէկ զմեկու չետ կոխւ ունենան, ան անձինքը Պիետրոսին տէր կելլեն, որոնք իրեն կամ դրացին են կամ բարեկամը ու կամ աղգականը, և ասի կընեն՝ թէեւ երկուքին դին ալ հաւասար իրաւունք (համ) ունենայ : “Եսյնպէս թէ որ Պիետրոսին վրայ յանցանք մը դրվելու ըլլայ, որչափ կարելի է նէ աղեկ դին կըմեկնեն, ինչու որ՝ Անրը, ինչպէս կըսվի, իսյը է էր բարեկամին պահստանելունը գետեւը, Եսոր ներհակ՝ ատելութիւնը պղտիկ բանը մեծցընել կուզէ, ու երբեմն նոր զրպարտութիւններ վրան դնել :

Ուստի գեշ մեկնելուն ու ծուռ դատելուն պատճառը սիրոյ պակութիւնն է : Աս պատճառով՝ ան բանը որ աղքասիրին պղտի կերևնայ նէ, աղքատեացին շատ մեծ կերևնայ :

Ծահակէտ առաքինութիւնը (զոր օրինակ՝ աղքասիրութեան, և այլն,) ինք իրմէ սիրելի է, բայց շատ մարդիկ իրենց գործոցը մէջը աս առաքինութենէ չեն շարժիր : Անոր համար ոմանք աղքասէր կըլլան, որպէս զի պատիւ ընդունին : Հին ատեն մեծ պատիւ կըսեպվէր Հռովմայեցի գրվիլը, ուստի աս պատւին համար մեծ կըսեպէին իրենց աղքը ու հայրենիքը : Բայց երբոր միայն անձնասիրութիւնը, այսինքն ինքը զինքը սիրելի ու իր շահը մինտուելը աղքասիրութեան պատճառ կըլլայ, օտար աղքերուն ատելութիւնն ալ մէկ տեղ կըբերէ : Վակից էր որ հռովմայեցիները անանկ իրենք իրենց կը հաւելին որ՝ ուրիշ ամէն աղքերուն բարրարոս կը կանչէին :

Պէտք չէ մէկ աղք մը մէկալ աղքին քովը բերել բաղդատել, ու իր աղքը մէկալէն վեր դնել, ինչու որ ան առաքինութիւնը որ մեր աղքը չունի ու մէկալը ունի՝ մեծ բանի տեղ չենք դներ, մանաւանդ թէ մոլութիւն կըսեպենք : Վակալէս Վակեղեմնացիք իրենց մօտ աղք գերուն ունեցած հանգստութեանը վրայ՝ որ իրենք չունէին՝ ծուռ աչքով նայելով, անոնք կարհամար, հէին : Եղինակէս Ծահերայեցիք Վամենացիներուն քաղաքավարութիւնը կոտրտըլիլ կըսեպէին, ինչու որ իրենք հաստ ըլլալով անոնց չէին կընար նմանիլ : Հռովմայեցիք ալ՝ յառաջ քան Հունաստան առնելին, յուներուն բարակ արհեստաները, որոնք իրենք չէին կընար բանեցընել, բանի տեղ չէին սեպեր :

Ուէպէտ սովորութիւնը, ու նախապաշարումը կրնան  
աղքասիրութեան պատճառ ըլլալ, բայց խելացի մարդը  
ամէնէն աւելի աղքասէր ըլլալու պիտի յորդորվի ա-  
նոր համար որ՝ աղքասիրութիւնը մեծ առաքինութիւն է:

Չիկայ առաքինութիւն մը՝ որ այնչափ կարօղ ըլլայ աշխրքիս շինութիւնը ու բարեկարգութիւնը ծաղ-  
կեցընել, ինչպէս աղքասիրութիւնը, և չիկայ մոլութիւն  
մը՝ որ այնչափ կարօղ ըլլայ աշխարքս աւրել, ինչպէս  
աղքատեցութիւնը:

Աղքասիրութեամբ տղաք աղէկ կըկրթըզին. աղքա-  
սիրութեամբ ու մէկ զմէկու օգնելով շատերը մարդ  
կըլլան, ու աղքատները կըհարստնան. աղքասիրու-  
թեամբ սէր՝ խաղաղութիւն՝ ու միաբանասիրութիւն աղ-  
քին մէջ կըծաղկի. աղքասիրութեամբ աղդը յառաջ  
կուգայ, ու հասարակաց բարին կըհոգացվի: Ասոր դէմ,  
աղքատեցութեամբ աղդը կըկործանի, բարեկարգու-  
թիւնները կալըզին, որբերը ու աղքատները երեսի  
վրայ կըմնան. աղքատեցութեամբ տղաք անկիրթ կը-  
մնձնան. աղքատեցութեամբ ատելութիւն նախանձ ու  
անմիաբանութիւն կըտիրեն: Ա երջապէս աղքատեցու-  
թեամբ քաշեց մեր աղդը այնչափ խեղճութիւններ,  
որ՝ ի սկզբանէ մինչև հիմա եղան:

Հասարակօրէն մոլութիւնները մասնաւոր վեաս ու-  
նին, ու առաքինութիւնները մասնաւոր օգուտ ու աղէ-  
կութիւն, բայց աղքատեցութեան մոլութիւնը անանկ  
մոլութիւն մի է՝ որ չէ թէ մինակ աղքատեցին անձին,  
կամ մէկ քանի հոգւոյ վեաս կընէ, հապա բոլոր աղգին  
զեն կուտայ: Ա եկ աղքատեաց մը կրնայ աղքին անունը  
աւրել ասղին անդին իրաւ ու սուտ աղդին անկար-  
գութիւնները պատմելով, աղդը թշնամեաց ձեռքը մատ-

նել, շատերուն մեռնելու պատճառը ըլլալ, բոլոր ազգը  
խռովիլել, ու իր հայրենիքը արեան մէջ թաթիսել:

Աս ամմէն չարիքը կը տեսնը վին հայաղիի Ա պատճեն  
վրայ, որ հայոց աշխարքին կործանման պատճառ եղաւ:

Համի տեսառն չորս հարիւր քառունին Պարսիկները հալածանք հանեցին, որ ամէն իրենց տէրութեան տակը եղած քրիստոնեայները մանաւանդ հայերը, կրակապաշտ ընեն (այսինքն՝ արեգակին ու կրակի երկրպագութիւն ընել տան): Հայոց ազգը հաւատքի համար շատ մէծ կտրիճութիւն ցըցուց, ամէնը զէնք առին, թող չետըլին որ Պարսիկները կարօղ ըլլան Հայաստանու մէջ իրենց շաստուածին, այսինքն կրակին համար տուն շինեն:

Երբոր Շապուհ պարսից թագաւորը՝ որ հպարտ  
ու ամբարտաւան մարդ մի էր, Հայոց համարձակութիւնը  
տեսաւ նէ, սաստիկ կատղեցաւ, ու երդում ըրաւ  
արեգական, որ ամէն հայերը սրէ անցընել տայ՝ թէ  
որ կրակի երկրպագութիւն ընելու ըլլան: Ու ամբար-  
տաւանութեամբ մը այսպէս կըսէր, Հայութ իշխանը  
չկըտառ էնյէ դէմ ելլէլ, ամէն առնաց յառնեցէ, հոյե-  
րը (որ ան ատենը թագաւոր չունէին) էնչուն պէտէ  
էնյէ դէմ իշխան: Աս ըսելով իր էն քաջ զօրքը ու  
երեւլի զօրապետները փիղերով հայաստան խրկեց՝ որ  
դէմ կեցողները սրէ անցընեն: Թէ որ հայերուն մէ-  
ջը Ա պատճեն չար ու անօրէն իշխանը ըլլար, պարսիկնե-  
րը հայերուն բան մը չեին կրնար ընել, այլ կէս մը  
կըչարդը վէին, ու մնացածը կը փախչէր: Աս Ա պատճեն էն  
առաջ հաւատքը ուրացաւ, ու պարսիկներուն կողմը  
դարձաւ, ու ետքը սկսաւ ալ իր ազգին ատելութիւն  
ցըցընել, ու անոր թշնամութիւն ընել: Թշուառա-  
կանը սատանայէն աւելի չարիք գործեց իր ազգին դէմ:

Ամանք վախցընելով կառնէր թշնամիներուն դին կը-  
 տանէր, ոմանք կըխաբէր ըսելով թէ՝ պարսիկք չեն ե-  
 կած որ քրիստոնեայները հալածեն, ու եկեղեցիները  
 աւրեն, հապա խաղաղութեան համար : Ա արդանին  
 (Հայոց մեծ զօրապետին) դին մի կենաք, որ անոր հետ  
 չիկորսըլիք : Այսպէս ըսելով, սուտ քահանայներուն,  
 որ իրեն հետը մոլորեցուց, ու իր քովք կըպահէր հայե-  
 րը խարելու համար, աւետարանը տանել կուտար, որ  
 երթան ու այն սուրբ գրքերով իր խօսքերը հաւացը-  
 նեն : Աս հնարքով (ֆէնտով) շատերը զատեց իր ազ-  
 գէն ու թշնամեաց դին տարաւ : Անաւանդ որոնք որ  
 հաստատ հաւատք չունէին, կամաւ զատվեցան, ու Ա ա-  
 սակայ ընկեր եղան : Ա արդան որ աղէկ գիտէր Ա ա-  
 սակին չարութիւնը՝ ամենեին չիտութեցաւ, վասն զի  
 չէ թէ յաղթել էր միտքը, հապա կըմափագէր եկե-  
 ղեցւոյ համար արիւն թափելով մարտիրոսութեան ար-  
 ժանի ըլլալ : Երյն միտքը ունէին նաև իր քաջ ըն-  
 կերներն ալ : Այսպէս երկու դին ալ ասանկ լինձակի  
 մէջ ըլլալով, մեծ պատերազմ բացվեցաւ . ու սկսան  
 կոռոիլ պատերազմ ընել : Երկու դիէն ալ շատ մարդ  
 ինկան մեռան : Վրեմէ օր մը առտըլընէ մինչեւ իրիկուն  
 քշեց պատերազմը, Հայոց կողմանէ երկու հարիւր ին-  
 նըսունըլեց հոգի ինկան . իսկ պարսից կողմանէ իրեք  
 հազարէն աւելի : Ճէպէտ ան օրը այսպիսի մեծ յաղ-  
 թութեամբ անցաւ, բայց երբօր լսեցին հայերը որ  
 իրենց քաջ զօրապետը Ա արդան ալ մեռած է, ամէ-  
 նուն սիրտը կոտրեցաւ, ու ասդին անդին փախան :  
 Այսպէս պարսիկները մտան Հայաստան, և Ա ասսիկ որ  
 իրենց առաջնորդն էր, ուր որ գալեց աւրեց ապա-  
 կանեց անապատ դարձուց : Օքնուորները սրէ անցուց .

Քահանայները բոնել տղվաւ, ու շատերը գերի (եւսիր) ըրաւ. Ահա ան ատեն հայաստան աս խեղճութեան մէջ ինկաւ Վասակին ձեռքէն: Այնչափ անգութ եւ զաւ իր աղցին ու հայրենեաց դէմ որ՝ պարսից թագաւորը երբոր լսեց իր ըրածները, բարկութեամբ ետ կանչեց անիկաւ, ու ատենի (տիվանի) մէջ սաստիկ յանդիմանելէն ետքը, բանտը դրաւ, ուր առանց ապաշխարելու չարաչար սատկեցաւ թշուառականը: Աս խոռվութիւնը քշեց քառսունը չորս տարի, ու բարի Հայերը միշտ դէմ դրին, թող չխորվին որ հայաստան կրակապաշտութիւն մտնայ: Եշ չորսհարիւր ութունը չորսին պարսիկները թող տալով որ՝ Հայերը աղաւութեամբ իրենց հաւատքը պաշտեն, հաշտութիւն եղաւ:

Վղդասիրութիւնը չէ թէ միայն բնական բարոյական առևտինութիւն է, հապաւ նաև քրիստոնէական առաքինութիւն ալ է, որն որ աւանդեց մեզի Քրիստոս իրրե նշան, որով պիտի զատվինք անհաւատներէն: Վռաքեալները ընկերութիւնը նշան կըսեպէին ասաւուածսիրութեան: Խաւ որ մարդ իր ընկերը, որն որ կըտեսնէ, չխափէս պիտի սիրէ զԱստուած, որն որ չխտեսնէր. կըսէ Հօհաննէս առաքեալը:

Անչ որ կուզենք որ ուրիշները մեզի ընեն, մենք ալ անոնց այնպէս պիտի ընենք. արդ ամէն մարդ կուզէ որ՝ ուրիշը իր տանը վրայ իր ցեղին վրայ դէշ չիխօսի, այլ աղէկ խօսի, անոր պակասութեանը կամ աղքատութեանը վրայ ցաւի, ու կրցածին չափ օդնէ: ուրեմն ամէն մարդ ալ իր աղցին վրայ չէ թէ դէշ այլ աղէկ պիտի խօսի, անոր պակասութեան վրայ պիտի ցաւի, ու կրցածին չափ օդնէ որ ան պակասութիւնը շտկըվի:

Աիրոյ սքանչելի օրինակ է մարդուս մօրմինը ու  
իր անդամները : Ինչպէս որ մէկ մարմինը զանազան ան-  
դամներ ունի, ու ամէն անդամ զատ զատ գործք ու-  
նին, այսպէս ամէն քրիստոնեայ զղգերը մէկ մարմին մը  
կըկազմն, որուն աներեցի՛ գլուխը Քրիստոս է . իսկ  
երեւելի գլուխը իր եկեղեցւոյ ու իրեն անձին փոխանորդ  
թռղուց Պետրոս առաքեալը, ու անոր յաջորդները : Եւ  
ինչպէս որ մէկ անդամը չուզեր բաժնըվիլ բոլոր մարմի-  
նէն, նոյնպէս ալ ամէն քրիստոնեայ պիտի ջանայ չի-  
բաժնըվիլ մի, ընդհանուր, սուրբ, ու առաքելական ե-  
կեղեցին : Դարձեալ ինչպէս թէ որ մէկ անդամը ցաւ  
մը ունենալու ըլլայ, ամէնն ալ մէկ տեղ կըցաւին, այն-  
պէս ամէն քրիստոնեայ սրտանց պիտի ցաւի իր ընկերին  
պակսութեանը կամ նեղութեանը վրայ : Եւ ինչպէս որ  
ամէն անդամները առանց նախանձելու մէկ զմէկու կը-  
ծառային, մէկ ձեռքով մարդ աղեկ չիկրնար լըլաց-  
վիլ, հաւա ձեռվները մէկ զմէկ կըմաքրեն, աչքը բո-  
լոր մարմինին համար կըտեսնէ, բերանը ամէնուն հա-  
մար կուտէ, ոտքը ամէնուն համար կըքալէ : Այնպէս  
ալ ամէն քրիստոնեայ զանազան պաշտօններով բոլոր  
եկեղեցին պիտի հոգան առանց մէկ զմէկու նախանձե-  
լու : Դարձեալ ինչպէս թէ որ մէկ անդամը մէկալը վի-  
րաւորէ, վիրաւորված անդամը ամէննեին վրէժինդրու-  
թիւն չըներ, այնպէս ալ քրիստոնեայք ամէննեին մէկ  
զմէկու հետ պիտի չիկուուին, պիտի մէկ զմէկ չատեն,  
սատանային դրդելովը մէկը իրեն դէմ ընելու ըլլայ, չա-  
րի չար պիտի չիհատուցանէ, յիշելով ո՞չ չարը բա-  
րեաւ կըյաղթըվի : Ա երջապէս ինչպէս մէկ անդամ մը  
թէ որ պակսութիւն մը ընելու ըլլայ, մարմինը կըջա-  
նայ անիկա գոցել, և չիկայ այնպիտի անմիտ մը, որ իր

անդամին պակսութեանը վրայ ուրախանայ : Այսպէս սիրածին ընեն ընկեր ընկերի ալ . աղէկ պիտի զգուշանան որ ընկերին պակսութեան վրայ խօսելով կամ ընկերը բառի տեղ չխնդրելով՝ անիկա չիբարկացընեն :

¶. ¶.

Աղջադաշտութեան պատճառը ի՞նչ է :

**Թ**էպէտ առաքինութիւնը պիտի ամէնուն սիրելի ըւլայ , ու մոլութիւնը ատելի . բայց մարդկային տկարութիւնը այնչափ է որ՝ աշխրքիս վրայ կըգտնըլին ոմանք որ մոլութիւնը ատելի կըսիրեն քան թէ առաքինութիւնը : Այնպէս կըգտնըլին ոմանք , որոնք սէրը թողտալով , կըսիրեն ատելութիւնը՝ որ շատ վնասակարգործեր ունի : Կըգտնըլին ոմանք , որոնք տղիտութեամբ իրաւ (համ) բան մը կըսեպեն իրենց ազգը ատել պէսպէս պատճառներու համար , որոնց ստութիւնը հոս կըբացայտենք :

Ոմանք մտածելով իրենց ազգին խեղճութիւնը , անմիաբանութիւնը , և ուրիշ պակսութիւնները , փոխանակցաւելու , ու կրցածնուն չափ անոր օգնելու , ևս առաւել կատեն անիկա : Իայցինչպէս որ բարի որդին կըջանայ իր ծնողացը պակսութիւնը իր առաքինութեամբը գոցել , նոյնպէս ալ ամէն մարդ իր առաքինութեամբը ու միաբանասիրութեամբը իր ազգին պակսութիւնը գոցէ պիտի :

(Օր մը հայնին մէկը Անագարսոս փիլիսոփային

բարկանալով ըստ , Առաջնորդու սիւթեացի . աս խօսքով  
կուզեր անոր երեսը զարենել իր աղզին ցածութիւնը :  
Իսյց Անագորսոս աղմոր պատասխան տըմաւ անոր .  
Ինչի , ըստ , իմ աղջու նախադինք է , իսկ դուն ուն աղջիու  
նախադինք էն :

Ուշապէտ և մեր աղզը քանի մը խեղճութիւններ  
ունեցաւ , և հիմակ ալ ունի , բայց աղզասէրը պիտի  
անիկա չատէ , հապա անոր ուրիշ մեծ աղէկութիւննե-  
րուն նայելով՝ անի մեծ պիտի սեպէ , ու անիկա միշտ  
պիտի սիրէ : Իրաւցընէ մեր աղզը շատ սքանչելի առա-  
քինութիւններ ունեցաւ , և հիմակ ալ ունի , որոնց հա-  
մար ուրիշ աղգերէն շատերը մեզ գովեցին , ու մինչուկ  
հիմակ ալ կը գովեն :

Պինտ առաջ մեր աղզը շատ ջերմ է աստուած-  
պաշտութեան մէջ : Պարսից թագաւորները սաստիկ  
հալածանքներով շատ աշխատեցան հայոց աղզը դարձը-  
նել ու կրակապաշտ ընել . բայց ինչպէս վերը պատմե-  
ցինք՝ Աստուծոյ ողօրմութեամբը չիկրցան բան մը ընել ,  
Որչափ աւելի թափեցան հայաստան մարտիրոսներուն  
արիւնը , այնչափ հաւատացեալները աւելի զօրացան :

Երեւելի է նաև Հայոց քաջութիւնը , ինչպէս նաև  
մէկ քանի անգամ Հռովմայեցիք ալ փորձը առին :  
Վշնրքիս մէջ Հայաստանի պէս երկիր չիկայ , որ այն-  
չափ արիւնահեղ պատերազմներ տևսած ըլլայ : Չեր  
կրնար հայաստան այնչափ ատեն դիմանալ , թէ որ  
Հայերը մեծ քաջութիւն չունենային :

Խելքերնին սուր է , ու դիւրաւ կրնան սորվիլ  
ամէն տեսակ գիտութիւն ու երեւելի ըլլալ : Օտար  
աղգերուն շատ սիրելի են իրենց հաւատարմութեան ու  
քաջութեան համար : Հատ կըսիրեն աշխատիլ , ու աշ-

Խատութեան շատ կըդիմանան : Ուէպէտ աս առաքինութիւնները շատ մոլութիւններու հետ խառնըված են հիմայ, բայց անոր պատճառն ալ ժամանակը, տեղը, և ուրիշ պարագայներն են :

Եղատեցութեան երկրորդ պատճառն է յիշել իր ազգին ըրած ապերախտութիւնը : Ծատ անդամ խելացի մարդիկ իրենց աղջին համար շատ կաշխատին, որ կամաց կամաց իրենց աղջը բարակցընեն, ու իմաստութիւնը՝ կարդը ու անկարգութիւնը ինչ ըսել է իմացընեն : Իսայց անպիտան ու անկիրթ մարդիկ անոնց բարի ջանքը գովելու տեղ՝ կըպարսաւեն՝ կընախատեն՝ ու երբեմն ալ կըմնասեն : Խելացի մարդուն սիրութ պիտի չիկոտրի տեսնելով անկիրթ ու անկարգ մարդիկներուն իր խորհրդին դէմ դնելը : Որչափ որ անոնք աւելի դէմ դնեն, այնչափ կաւելցընեն աղջասէրներուն փառքը ու պատիւը խելացիներուն առջին : Ինչու որ մէկը որչափ աւելի դժվար բան մը յառաջ տանելու ըլլայ, այնչափ աւելի կըլլայ ան գործքին պատիւը :

Փոկիոն աթենացին շատ պատերազմներու մէջ մտաւ, ու իր հայրեննեաց ու աղջին համար շատ յաղթութիւններ ըրաւ : Իսայց ետքը՝ նախանձուաները սուտ զրադարտութիւնով զինքը պաշտօնէն վար ձգեցին . ու դատապարտեցին որ մեռնի : Երբոր որդիքը քովը եւ կան ու կըխնդրէին որ իրենց խօսք մը ըաէ՝ իրրե վերջին կտակ, ապսպարեց անոնց որ՝ իր պարապ տեղ մեռնելուն համար անոնք իրենց աղջը (որ ան մահուան պատճառ կըլլար կոր) շատեն :

Եղատեցութեան երրորդ պատճառն է ինքնասիւթիւնը : Ինքնասիրութիւնը մարդուն միայն ինքը զինքը հոգտէ, ու իր օգտին նայիլ կուտայ, ու ամեննեին շի-

թողուր որ մարդ ջանայ հասարակաց բարին յառաջ տանիլ։  
Այսպիսի մարդիկ շատ մեծ ծանրութիւն կը լլան աղքին։

Անրդս ստեղծած է ընկերական, ինչու որ մարդս  
այնչափ շատ բանի կարօտութիւն ունի, մինչև չիկայ  
մէկը, որ կարօղ ըլլայ իր ամէն բանը ինք իրեն հօգալ։  
ինչպէս ուրիշ տեղ ըսինք։ Անոր համար մարդիկ զա-  
նազան արհեստներ բանեցընելով, մէկ զմէկու կարօտու-  
թիւնը կը լեցընեն։ Իսայց ինչպէս ամէն քաղաքացի կը-  
պարտաւորի կերպով մը օգնել իր ընկերին, կամ ար-  
հեստ մը բանեցընելով, և կամ դիտութիւն մը սորվե-  
լով, և ինչպէս՝ շատ մեծ ծանրութիւն է քաղքի մը ար-  
հեստ չունեցող մարդիկը պարապ տեղ կերակրել, այն-  
պէս ալ պարտական է ամէն մարդ իր աղքին, որ զինքը  
ծնած և մեծուցած է, օգնել, որ հասարակաց բարին  
յառաջ երթայ։

Վմէն մարդ շատ կը շարժի իր օգուտէն կամ վնա-  
սէն, անոր համար ով որ կուզէ որ ինքը ու իր տունը  
առաջ երթայ, պիտի ջանայ որ աղքը ու հասարակաց  
բարին յառաջ երթայ։ Հասարակութեան աղէկութիւ-  
նը կամ գէշութիւնը ամէնուն ալ կըդպչի։ Ուէ որ ա-  
մէն մարդ իր շահին նայելով աղքը երեսին վրայ մնա-  
լու ըլլայ, ան ատենը չէ թէ միայն աղքը կը վնասի,  
հապա նաև ամէն ան աղքէն ըլլողները։ Շատ օգտա-  
կար ընկերութիւններ հարկաւոր են աղքին, ուր պէտք  
է նաև քիչ մը ծախը ալ ընել։ Թէ որ աղքայինք հա-  
սարակաց օգուտը սիրօղ չըլլան, ան ընկերութիւնները  
յառաջ չեն երթար, աղքը կը զրկըլի ան բարեաց, որուն  
որ կարօտ է։ (Օրինակի համար շատ կարօտութիւն ունի  
աղքը ընկերութեան մը։ որ հօդայ տղոց աղէկ կրթը-  
վիլ։ Առչափ հոդի մեծնալէն ետքը կը ցաւին որ ինչու

պղտիկուց գրել կարդալ չխորվեցան։ Ի՞այց պատճառը  
յայտնի է, վասն զի ամէն ծնողք չեն ճանչնար թէ՝ որ-  
շափ հարկաւոր ու օգտակար բան է գրել կարդալը, ա-  
նոր համար հոգերնին չըլլար սորվացնել տալու, մանա-  
ւանդ։ Թէ որ քիչ մըն ալ ագահ կամ աղքատ ըլլալու  
ըլլան։ Ի՞այց ասոր վրայ ետքը կըխօսինք։

Հասարակութիւնին աղէկութիւնը ամէնուն օգ-  
տակար ըլլալը գեղեցիկ կըցըցընէ աս առակս։

Վմէն անդամները տրտունջ ըրին փորին համար, ը-  
սելով թէ՝ մենք առտրվանց մինչև իրիկուն կաշխատինք  
ու ինքը ամենելին չաշխատիր։ այլ միայն կուտէ։  
Ենոր համար խօսք ըրին մէջերնին, որ անոր կերակուր  
չիտան։ Ի՞այց երբոր փորը պարապ ու անօթի մնաց,  
մէկալ անդամներուն ալ ուժը կտրեցաւ։ Են ատենը  
երեցաւ թէ՝ ինչ կընէ եղեր փորը։ վասն զի չէ թէ  
ուտելով ինքը կըգիրնայ եղեր, հապա ամէն անդամը  
կըգիրցընէ եղեր, ինչու որ փորը առած կերակուրը կը-  
մաքրէ, և որչափ որ պէտք է նէ ամէնուն կըբաժնէ։

Վզգատեցութիւն կըսեպվի նաև անոնց ըրածը, ո-  
րոնք կուզեն տէր ելլել իրենց ազգին պակսութեանը։  
Շատերը պարծենալով մը կըսեն, մենք մեր պապերէն  
աղէկ չենք ուզեր ըլլալ, ինչ որ մեր նախնիներէն տե-  
սած ենք, միայն ան կուզենք, ուրիշ բան չենք ուզեր։  
Չեն դիտեր թէ աս խօսքս որչափ դէմ է ճշմարիտ  
աղգասիրութեան։ Խնչպէս կլնայ բարեկարգութիւն մը  
ըլլալ՝ երբոր ամէն մարդ յամառութեամբ կուզէ իր  
զիտցածը յառաջ տանիլ։

Պէշ բանը ոչ ոք կուզէ, ամէն մարդ աղէկ բանը,  
կամ որնոր իրեն աղէկ կերենայ նէ՝ անի կուզէ։ Անլու-  
թիւնը ոչ ոք կըսիրէ, ամէն մարդ առաքինութիւնը,

կամ որն որ իրեն առաքինութիւն կերևնայ նէ՝ ան կըսի-  
րէ : Անոր համար սուտ ազգասէրներն ալ իրենց մօլու-  
թիւնը ծածկելու ու առաքինութիւն երևցընելու հա-  
մար, աս խօսքս կըբանեցընեն, հինը նորին պատրաստիտն է :  
Աս խօսքը շատ բանի մէջ իրաւ է, բայց շատ բանի մէջ  
ալ սուտ է, մանաւանդ երբոր ան անձինք աս խօսքը  
կըլուրցեն, որոնք կըթլվել ու կարգի դալ չեն ու-  
ղեր : Աղէկ սովորութիւնը, որն որ աւանդութեամբ մեր  
սուրբ հարց եկած է, անարատ պահելը գովելին է :  
Բայց ան բանը, որն որ չէ թէ նախնի սուրբ հարք,  
հապա սատանան սերմանած է, պահել ուղելը ուրիշ  
բան չէ : բայց եթէ Կրիստոսի աշակերտ ըլլալը չու-  
զել : Աստանան հնուցմէ մինչև հիմա սորվոցուցած է  
շատերուն ատել օտար քրիստոնեայ ազգերը, ու ուղ-  
ղափառ ազգերը կաթուղիկէ եկեղեցւոյն բաժնել, շատ  
իրաւ ու սուտ զրպարտութիւններ անոր վրայ խօսելով  
ու գրելով : Ուստի ով որ իր հօրմէն ու մօրմէն այս-  
պէս տեսնելով խարված է, ու չուղեր աս գէշ սովո-  
րութենէ դադրիլ, լսելով որ՝ ես իմ պապերէս այս-  
պէս տեսած եմ; աւելի կուզէ սատանային աշկերտ ըւ-  
լալ՝ քան թէ Կրիստոսի, որ իրեն աշկերտներուն ը-  
սաւ. մարդիկ ան ատենը իմանան որ դուք իմ աշկերտ-  
ներս էք, երբոր մէկ զմէկ կըսիրէք նէ :

Կետաձորեցիք ու Հաղբատացիք՝ որ Հայաստանու  
մէջ տեսակ մը կրօնաւոր էին՝ շատ զրպարտութիւններ  
գրեցին Առն թագաւորին սուրբ Անրուէս Ամրունաց-  
ւոյն վրայ, իբր թէ կուզէ կոր ազգին մէջը նոր սովորու-  
թիւն խոթել, և օտար ազգաց հետ հաղորդութիւն ունի,  
և այլն : Առն թագաւորը հաւտալով իրենց ըսածին  
Ամրունացւոյն թուղթ մը գրեց՝ կամ այսպիսի բաներ

շընել, և կամ եպիսկոպոսական պատիւը թող տալ :  
 Առոք է, երսէս ալ լ կոն թագաւորին այսպէս պատասխան  
 տրվաւ : Ո լ երը դլու է ամեն պատրության վրան, ըստ  
 առօքն Պողոս, և ունեն մեր նոր պատրության առջև մեզ,  
 որ մէս պմէս սկզբնէ : Աս օրենքը չէնք իրանը չէնք անը, ու  
 առելով օդար որիստոն այ առջերը, Զորոյշեպացուց ու  
 պածը ընելու համար : Ունես անոնք (Ճորոյգետացիք) պմէս  
 առեն, մենք անոնք չէնք առելու, այլ շատ իւսկընէն լու հայ-  
 երը լու լուրինը ու լու յոյնը, և ամենու մէս իւմանըն  
 հանք, ու Քրիստոս, և իրանք գիտութեամբ՝ որ սույնը ենք  
 առօքն գիրքն պատրություններ յոյնը, լու որ իւրաքե լու  
 հայը առջանաւութեանե հետու ե, նոյնոք հայու ալ  
 իրանք պատրություններ, լու որ իւրաքե լու օդար առջերը  
 առջանաւութեանե հետու են” :

Քիչ մը ետքը այսպէս կըսէ : „Դաստ (Լ կոն թա-  
 գաւոր) Եռու իւրաք որ լու յոյները, ու լու լուրինները  
 յեր պալուտը մրեան, անոնց իւլունութեան ու առջիք (Էօլէ-  
 ֆէ) իւրաք, անոնք իւսկընէն ու իւնդունէն անընդունու-  
 թար հաստատը հայոց : Արդ լու որ դաստ սիրոյն օրենքը  
 հաստատը հայոց իւլունութեան, մուլ իւնդու իւստիպէս (զօր  
 կըսէք) սույնըները առել, որոնք հաստատոյ մը որ պահու-  
 թիւն իւն շաննէն : Զորոյշեպացիք չէնք սույնը որ լուրիննոց-  
 ուց հետ հապուրութեան անենոնք, արդ հաստատը մէս  
 ենք, նոյն առջիքն օդար մարդուուր իւլուն եւ և մենք հա-  
 գետոր : Ենունք որ իւրաքանչիւք մեզ ու նաևնեներներն ինչ ոչ  
 գիրքնենք նու ան ընենք, դաստ ու նաևնեցիք յեր նաևնենք  
 լուրիններներն առջանաւութեանը : Ինչու գլուխնիւթ բաց  
 իւլունոնք, գլուխնիւթ գրցեցիք յեր նաևնենեց որեւ, մաղլու-  
 նիւթ ու մօրութիւն մի իւրաք, ըստ շանտը հագիւք, չէ լու  
 պաղած նու հագուստիւթ : Արդ դաստ աս բանելու ընէք :

Անու աշ իսկական մեր բարեկարգութիւնները՝ գեղայիւցից սպածին ալեւ : Այդ լեռ ոչ յէպէ ծանր է այսօք պատճին ապահով որ էն ֆասունիք անօսք և բարակ առըստիւնները, և ո՞չ հնոց հայտապահեայց առըստիւնները, և ոչ մողենիտ իշխաղընէր, և ոչ հօրուր իւրինցընէր, մողէ առելք ծանր է բարեկարգութիւնները, որն ոչ օդակ աղջոց առանիւ, լուղ ուուլ” :

Վեր նախնի սուրբ հարք շատ կըրաղմային զիրքեր զրել կամ թարգմանել ու անով աղգը լուսաւորել, ինչպէս հիմա կերենայ իրենց նշանները . բայց յառաջ տպագրութիւն չըլալուն համար շատերը կորսըվեցան : Հյիմարութիւն է չուղել օրէ օր նոր զիրքեր զրել, ու մեր նախնեաց աշխատանացը պակասը լեցընել ըսելով թէ, բաւական է մեղի մեր ունեցածը, մենք նորէն բան չենք ուղեր : Վեծ նախատինք կուտայ աղգին, ով որ այսպիսի խօսք մը կըհանէ իր բերնէն : Վեծ նշան է աղգին կոպտութեան ու բրտութեան ուսում չսիրելը : Որչափ աղգ մը բարակ է, այնչափ կըջանայ նորէն զիրքեր հանելով աղգը աւելի պայծառացընել : Աս ըսած ներս աղէկ կիմանայ, որն որ քիչմը հեռուանց ծանօթութիւն ունի ֆուէնկներուն, այսինքն Եւրոպայի աղգերուն : Վիայն Աննայի կայսեր զրքատան մէջ իրեք հարիւր հաղար (300,000) հատոր զիրք կայ . բայց ամէն օր ալ նոր նոր զիրքեր կըհանեն կըտպեն :

Պետրոս մոսկովյերուն թագաւորը տեսնելով իր աղգին բրտութիւնը, ուղեց անոնք մարդ ընել . անոր համար նախ Եւրոպայի կարգաւ զինուորութիւն սոր լըցուց անոնց : Ետքը երբոր ուղեց Եւրոպայի թագաւորութիւնները տեսնելու երթալ, իր ժողովուրդը ոտք ելաւ, աս ինչ նորութիւն է կըսէր, աս թագաւորը

Նորէն բան պիտի հնարէ , դրսէն բան պիտի խօթէ , չենք  
ուզեր . ի՞նչ որ գիտենք , ի՞նչ որ մեր նախնեաց ունինք՝  
ան մեղի բաւական է : “ Այեցաւ որ՝ գլուխ չի կրնար ել-  
լել ժողովոդեան հետ , պիտի ապստամբութիւն ելլէ ,  
ձայն հանեց որ՝ դուրս դեսպան պիտի խրկէ , ի՞նքն ալ  
զգեստը փոխեց , ծառայի հագուստով դուրս գնաց :  
Իսյց չիպատմըլլիր թէ՝ որչափ աշխատեցաւ , մինչև  
ազգը բարակցուց : Իարակ արհեստ բանեցընելչէին գի-  
տեր , դրսէն վարպետներ բերել տրվաւ , ու սորվզ-  
ցուց : Իմաստասիրութեան նշան մը չիկար մէջերնին , ին-  
քը դպրատուներ շինել տըվաւ , վարպետներ բռնեց ,  
որ տեսակ տեսակ լուզուներ ու իմաստութիւն սորվեցը-  
նեն . Նորէն տպարաններ դրաւ , վասն զի առջի եղած-  
ները շատ հաստ էին . անբաւ զրքեր գնեց , ու իր եր-  
կիրը բերել տրվաւ . և վերջապէս քիչ ատենվան մէջ  
ազգը փոխեց , ուրիշ ազգ մը ըրաւ :

## ԳԼ. Դ.

Խշոնելը ու հայուսագնելը ի՞նչ բանէ մէջ դէռն շնոր-  
հէն իրենց Ապահովութիւններ :

**Ա**եր ազգասէր իշխանները ու հարուստները ամէն  
բանէն աւելի պիտի հոգան , որ միաբանասիրութեամբ  
հասարակաց բարին յառաջ տանին , քիչ մը ծախքի  
ու աշխատանքի չիխնայելով : Հասարակաց բարեաց  
մէջը էն մեծը ու ամէնէն աւելի օգտակարը չանալն է :

որ աղքին մէջ ուսումնասիրութիւն մտնէ : Անրդկային ընկերութեան ամէն չարեաց պատճառը անուսումնութիւնը , այսինքն տգիտութիւնն է . ուստի իշխանք պիտի ջանան տգիտութեան մութը կամ խաւարը գիտութեան լուսով պայծառացընել : Խրաւ աղքին շատ օգտակար բան է տեսակ տեսակ ուսմանց վրայ գրքեր ունենալ , բայց շատերը լեզու չիհասկընալնուն համար , չեն կրնար անոնցմէ շահիլ : Աւելի ախոսալու է անոնց վրայ , որոնք չէ թէ միայն չեն կրնար , այլ նաև չեն ուզեր հասկընալ . կատեն կարդալը իբրև անօդուտ ու անշահ բանի մը պէս : Ասոնք կընմանին սաստիկ տգեղ մարդիկներու , որոնք հայլին չեն նայիր՝ վախնալով որ՝ չըլսայ թէ զերենք տեսնելով՝ իրենց վրայ գարշին : Ասանկ ալ ուսումնատեաց մարդիկ պղտիկուց ուսման զարդը չունենալով , տգեղ մեծցած են , ու գիտեն որ այնպիսի լուսաւոր գրքերը հայլիի պէս իրենց տգեղութիւնը իրենց աչքին առջին կըդնեն , անոր համար կարդալը կատեն : Ի՞սկ որչափ որ ատեն , այնչափ աւելի բիրտ կոպիտ ու մոլի կըմեծնան :

Վոդ աղքասէր իշխաններուն առջի պարտքը պիտի ըլլայ աս բանիս ճարը հոգալ , ամէն տեղ ձրի կարգաւորեալ դպրատուններ բանալով , որ տղաք անհոգ կամ աղահ ծնողաց , ու անճարակ վարպետներու ձեռքը չիմնան : Թէ որ աս բանս յաջողելու ըլլայ , տղաք պղտիկուց դպրատունը աղէկ ու պիտւական բաներ կըսորվին , ու անով աչվընին կըբացվի , կըճանչնան թէ՝ որչափ մեծ բան է եղեր կատարեալ ու առաքինի ըլլալը , ու որչափ գէշ և ատելի մոլութիւնը : Այնպէս կըճանչնան թէ՝ մարդիկ թէ որ բան սորվելու ըլլան չիկընալով շիտակ բան իմանալ , ու շիտակ դատում ընել ,

անասունէն (հայվանէն) վար չեն մնար, մանաւանդ թէ  
երբեմն անասունէն անարդ կըլլան: Ա՞եր բնութիւնը ա-  
ռանց կըթութեան չիկրնար աս պտուղները տալ: Ինչ-  
պէս որ արտը (թառլան) թէև պարարտ հող ունենայ,  
թէ որ մշակած չըլլայ՝ չիկրնար առատ (պօլ) պտուղ  
տալ, նոյնպէս տղաք թէև սուր խելք ունենան, թէ  
որ պղտիկուց աղէկ կըթթվելու չըլլան՝ չեն կրնար իրենք  
իրենցմէ աս պտուղները տալ: մանաւանդ շատ անդամ  
փուշ տլ կըբուսցընեն:

Վնոր համար ամէն աղգասէր պիտի ջանայ աս բա-  
նիս ետևէ իյնալ, ու իր կըցածին չափ օդնել որ՝ յա-  
ռաջ երթայ: Վ.մէն երևելի ու կենցաղօգուտ աղգասի-  
րութեան գործքերը մէկ պղտի խորհուրդէ մը յառաջ  
եկած են, որոնք ետքէն ժամանակ անցնելով երևելի  
պտուղներ տըլին:

Սուրբ Ա'ևսրովը թէ որ աշխատելու չըլլար հայե-  
րէն գիր դտնալու համար, հիմա ուր էին մեր սրբոց  
թարգմանչաց շինած գիրքերը, ինչպէս կրնային մեր  
նախնիք իրենց պերճախօս լեզուն գրքերու մէջ բանեցը-  
նել, ու մեզի լեզուի կանոններ աւանդել. ուր էին հիմա  
մեր աղգին պարծանքը, նախնեաց աշխատանքը, ու մեր  
Ունի Պատրիան իմաստունները: Ա'ի միայն աս աղէկ խոր-  
հուրդը, որ սուրբ Ա'ևսրովալին միտքը ինկաւ, այսպէս  
առատ պտուղ ցըցուց իր ատենին: Ետքի ատենս աւ ու-  
նինք այսպիսի օրինակ մը: Վ.ստուած իր անսահման ո-  
ղորմութեամբը մեր բարեյիշատակ Ա'խիթար արրահօր  
միտքը խորհուրդ մը ձգեց վանք մը հաստատելու, որ  
աղգին կարօտութեան օգնութիւն հասնի: Որչափ որ  
սկիզբը պղտիկ էր ու շատերուն արհամարհելի՝ ծառի  
մը սերման (թոհումի) պէս, այնչափ տւելի տարածեցաւ

իր ատենին, ու Ճիւղեր արձակեց, որոնց պատուղը կը վայլէ կոր Հայոց աղքը:

Ես Ա'հաբանութեան ուրիշ Հաղարաւոր օգուտները մէկ դի թողունք, ու Հիմակվան ատենս եղածը լսենք: Քիչ օգուտ է մի որ՝ նոր ատեններս աս Ա'հաբանութեան վեննացի Ա'հաբանները իրենց մոածմունքով ու ծախքով Ատամպոլի մէջ նոր դպրատուն բացին, ու նոր տեսակ ուսման կարգ դրին, որ տղաք քիչ ատենվան մէջ ու քիչ աշխատանքով շատ բան սորվին, որուն պատուղը թէպէտ Հիմակ ալ սկսաւ երենալ, բայց քիչ մը ատեն անցնելէն ետքը աւելի աղէկ պիտի երենայ: Ես բանիս վրայ երկայն խօսիլ Հարկաւոր չէ. վասն զի տղաք (որոնց Համար աս գիրքը շինված է) իրենք իրենցմէ փորձով աւելի կիմանան, ու իրենց դործքով ուրիշներուն ալ յայտնի կիմացընեն մեր ըսեմբը:

Հիմա թէ որ իշխանները ձեռք տան այսպիսի կարգաւորեալ դպրատուններ բանալ, իր ատենին կըտեսնեն անոնց զարմանալի պատուղները: Տղաք առանց դպրատունի երկու իրեք չորս տարվան մէջ Հաղիւ քիչ մը դրել կարդալ կրնան սորվիլ: Իայց կարգաւորեալ դըպրատան մէջ կարդալուն հետ մէկ տեղ այնպէս օդտակար բաներ կըսորվին՝ որ մարդուն կըծառայեն մինչև 'ի մահ: Ա'եր ասանկ նոր կարգ դնելնուս, ու դրավարժութեան Համար այբբենարանէն սկսած աշխարհաբառ դրքեր Հանելնուս պատճառը աս եղաւ որ՝ տղաք նախ կարդալը դիւրաւ կըսորվին, ինչու որ մարդ Հասկըցած դիրքը աւելի դիւրաւ կըկարդայ, քան թէ չիհասկըցածը: Աշբկորդ դրաբառ սորվելու ալ շուտով ճամբայ կըբացվի անոնց: ինչու որ աշխարհաբառը որչափ որ

մաքուր է, այնչափ գրաբառին մօտիկ է. անոր համար հայոց ազգին շատերը, որոնք որ մաքուր աշխարհառառ կը խօսին, կրնան դիւրին գրաբառ գրքերը հասկը նալ: Եւ որովհետեւ աս գրքերուն մէջը ջանացինք մաքուր ու զուտ աշխարհաբառ լեզուն բանեցընել, անոր համար տղաք պղտիկուց անոնց մէջը վարժելով, գրաբառի ալ շատ յարմաքութիւն. ու դիւրութիւն կունենան:

Գրէնկիստանի մէջ ասանկ կարդաւորեալ դպրատուններ խիստ շատ կան, որոնց մէջի վարպետները կամ ուսուցիչները մեր հիմակլան դրած ու բոնած կարդը կը բարեն: «Դրավարժութեան դիրքին մէջ այնպիսի բաններու վրայ կը խօսին, որ հարկաւոր է տղու մը պղտիկուց դիտնալ: Ինչպէս ըսեմ՝ բնական առաքինութեանց ու մոլութեանց վրայ, որոնք մարդը առաքինի կամ մոլին կը նեն. քաղաքավարութեան վրայ, որ մարդուն դրսի շարժմունքը կը շտկէ. աշխրքին վրայ եղած զանազան ընկերութեանց արհեստներու ու գիտութեանց վրայ, որ տղաք ամէն բանը աչքերնուն առջել ունենալով, աղէկը մէջէն զատեն: «Դարձեալ կը խօսին աղդասիրութեան վրայ. որ է գլուխ ամէն կենցաղօգուտ առաքինութեանց. ինչպէս որ տեսար կարգաւ. աս գրքին մէջ: Ետքը կը սորվեցընեն իր լեզուին քերականութիւնը, ու թուարանութիւն, որ կարօղ ըլլայ ուղիղ դրել, ու հաշիւ ընել: Ու որ ատեն ըլլայ, ու տղան խելացի ըլլայ, կը սորվեցնեն ուրիշ զուարճալի ու օգտակար բաներ, որոնք մարդու թէ շահ ու թէ զբոսանք են. ինչպէս ըսեմ աշխարհազրութիւն, որ կը սորվեցընէ բոլոր աշխրքին քաղաքները, թէ ինչ վաճառ (մալ) կը բանի անոնց մէջը, ինչ բան կը բերէ, որչափ մարդ կան, ինչ

աղդ են, ինչ կրօն ունին, և այլն։ Դարձեալ կըսոր վեցընեն բնական պատմութիւն կենդանեաց՝ տնկոց՝ քարանց՝ և մարդու։ Աս ամէն բանը այնպէս համառօտիւ ու գիւրաւ կըսորվեցընեն որ՝ տղաք քիչ ատենվան մէջ աշխրքիս տեղեակ, խելացի ու բան ճանչցող մարդ կըւլան։ Ինչ վիճակի մէջ որ ըլլան թէ աշխարհական և թէ եկեղեցական միշտ ուսման բաղձանք մը կունենան, ու պարապ ատենը գիրք մը կառնեն կըկարդան որով թէ զբոսանք կընեն ու թէ օգուտ։ Այսպիսի դպրատան մէջ կրթած տղաք խօսելու ատեննին աւելի մեզ կըզարմացընեն, քան թէ անկիրթ աղգերուն վարպետները։ Այսափ բարեաց պատճառ և յառաջացուցիչ կըլլայ ով բարենախանձ կամքով կըյորդորի այսպիսի դպրաւուններ մեր աղգին մէջն ալ դնել։

---

### Գ.Լ. Ե.

Արքոյն Անհաղողաց առանձիւկ հրաժանական  
պարմանալ պատուիլու:

**Թէպէտ Հայոց աղգը հաւատքին կողմանէ սուրբ Կրիդոր Խոսաւորչին ձեռօքը պայծառացաւ, բայց Հայերէն գիր չըլլալուն համար խորունկ անդիտութեան մութը պաշարած էր մեր աղգը, չիկար աղգին մէջ խելացի ու իմաստուն մարդ մը, որ կարօղ ըլլար իր իմաստութիւնը իր լեզուաւը ուրիշներուն սորվցնել։**

Սուրբ Անհաղողաց տեսնելով մեր աղգին կաթօտու-

թիւնը շատ աշխատեցաւ որ հայերէն զիր դանէ , բայց չիկրցաւ այնպիսի զիր մը դանել , որոնցմով Հայոց ամէն հնչումը աղէկ արտաքերվի : Ենոր համար շատ տրտմեցաւ , մանաւանդ տեսնելով Հայոց տղոց մեծ աշխատանքը , որոնք շատ ստակ ծախելով , հեռու տեղեր երթալով , շատ ատեն կորսնցընելէն ետքը յոյներուն ու ասորիներուն քովը , հաղիւ քիչ մը բան կըսորվէին :

Սուրբ Ա'եսրովպ եկաւ սուրբ Աահակին քովը , որ ան ատենը Հայոց կաթողիկոսն էր , ու շատ խորհնցան մէկ զմէկու հետ աս բանիս վրայ : Երբը սուրբ Աահակ Ա'եսրովպին խորհրդով ժողով մը ըրաւ , ուր եկաւ նաև Առամշապուհ թագաւորը : Երբոր սկսան աս բանիս վրայ խօսիլ , ըսաւ թագաւորը որ , ինձի Հարել անունով քահանայ մը պատմեց թէ՝ Դանիէլ անունով եպիսկոպոսի մը քով Հայոց համար շինած գիրեր կան : Ենոր համար թագաւորը մարդ մը խրկեց , որ երթայ ան գիրերը սորվի ու բերէ : Գնաց մարդը Հարելին , ու երկուքը մէկ տեղ եպիսկոպոսին գացին : Են ալ սիրով ընդունեցաւ , սորվեցուց հեգելը , ու սորվեցընելէն ետքը խրկեց թագաւորին : Եկան սուրբ Աահակին ու սուրբ Ա'եսրովպին առջել , ու հեգեցին գիրերը , ինչպէս որ սորված էին : Երկուքն ալ շատ աշխատեցան հայերէն լեզուին յարմարցընել ան գիրերը , և երբոր մէկ քանի հոգւոյ սորվեցուցին , թագաւորը հրամայեց որ՝ տղոց հայերէն կարդալ սորվեցընեն , ու աս բանիս վերակացուդրաւ սուրբ Ա'եսրովպը :

Երկու տարի աշխատելէն ետքը , տեսան որ ան գիրերը հայու լեզուին չեն յարմարիր կոր . դարձեալ տարակուսանաց մէջ ինկան : Ճողովեցան թագաւորին հետ մէկ տեղ խորհուրդ ըրին , ու որոշեցին որ՝ սուրբ

Ա՞եսրովզ ելլէ Պանիէլ եպիսկոպոսին երթայ, գուցէ  
աւելի բան մը կրնայ իմանալ: Առւրբ Ա՞եսրովզ ան-  
ձամբ գնաց անոր, բայց աւելի բան մը չիմացաւ. անկէց  
ելաւ շատ տեղեր պըտըտեցաւ, շատ իմաստուններու  
խորհուրդ հարցուց, բայց օգուտ մը չեղաւ:

Երբոր իր յոյսը մարդկային օգնութենէ կտրեցաւ  
նէ, Աստուծոյ ապաւինեցաւ, ու ինդրեց ջերմեռանդ  
աղօթքով որ՝ Աստուծ իր գթութեամբը շնորհէ անոր  
ան բանը՝ որն որ չիկրցաւ աշխատանօք գտնել: Օր մը  
աղօթք ըրած ատենը Աստուծ իրեն վրայ թմրութիւն  
մը ձգեց, ու երեցուց ձեռք մը, որ քարի վրայ կըդրէր  
այրուրենը, ու այնպէս զիրերուն ձեւ ու հնչումը անոր  
միտքը տպաւորեցաւ որ՝ արթնցածին պէս շատոնցվընէ  
սորված բանի մը պէս զրեց: Ասի յաջողելէն ետքը՝ պինտ  
առաջ յունարէնէն Աղումոն իմաստունին առակաց զիրքը  
հայերէնի թարգմանեց, ու իր գտած զրերով զրեց.  
Ետքը գարձաւ սուրբ Աահակ կաթուղիկոսին, որ լսելով  
ու տեսնելով Աստուծոյ ըրած ողորմութիւնը շատ ու-  
րախացաւ:

Ճապաւորէն հրաման առաւ, ու ամէն տեղ դըպ  
բատուններ բացաւ, ու խելացի տղոց հայերէն կար-  
դալ ու գրել սորվացուց, ինչպէս որ իրենք ալ կըբաղ-  
ձային:

Ետքը ուղեցին Աիրք ու Աղուանք որ սուրբ Ա՞ես-  
րովզ անօնց ալ զիր գտնէ, գնաց ու անօնց ալ իր ի-  
մաստութեամբը զիր հնարեց, ու իրենց տղոցը սորվա-  
ցուց: Սուրբ Աահակ աս միջոցիս մէջ բոլոր աստուածա-  
շունցը թարգմանեց, որով մեր աշխարքն ալ լեցաւ Աս-  
տուծոյ իմաստութեամբը, ինչու որ, ինչպէս Կորիւն  
պատմաբանը կըդրէ, իրբթէ հայաստանու մէջ նորէն

Երեցան ԱՌՈՎՍԿԽԸ բողոք մարդարէներով, Պօղոս առաքեալը առաքելոց թղթերով, աւետարանիչք աշխարհակեցոյց աւետարանին պատմութեամբը: Ավկրնայ պատմել հայաստանաշխարքին ուրախութիւնը, որ ատեն մը հաղիւ հեռըմանց լած ըլլալով ասոնց պատմութիւնը: յանկարծակի չէ թէ լսեց, այլ նաև իմացաւ ու սորվեցաւ թէ անցածը թէ ներկան, և թէ դալիքը:

Առորր ԱՌԱՅՐՈՎԱԿ շատ աշկերտներ ունեցաւ, որոնցմէ երկուքը, այսինքն ՀՅՈՎՍԿԻ պաղնացին: ու Եղնիկը, որոնք աղէկ գիտէին յունարէն ու ասորերէն, Եղեսիա (Առոհայ) խրկեց որ հոն տեղը ասորւոց հարց գիրքերը հայերէն թարգմանեն: Ետքը երկու աշկերտ ալ զատեց, որոնց անունը էր ՀՅՈՎՀան Եկեղեցացի, և Վրձան արծրունի, որ Ատամագօլ երթան, ու յունաց հարց գիրքերը հայերէնի թարգմանեն: Պեսնդ ու Կորիւն, որոնք յունարէնը աղէկ գիտէին, իրենցմէ ուղեցին Ատամագօլ երթալ. Նոյնպէս ՀՅՈՎՍԿԻ ու Եղնիկ ալ Եղեսիակն Ելան Ատամագօլ գացին, ու ամէնը միարան սկսան աշխատիլ:

Երբոր ասոնք Ատամագօլ կաշխատէին, սուրբ Աահակ ու սուրբ ԱՌԱՅՐՈՎԱԿ աս հինգ բանը շտկեցին ու կարգի դրին, որոնք ամէն բանէն աւելի հարկաւոր են աղջիմը: Աախս ժամագիրքը, երկրորդ Տօնացյցը, երրորդ Պատարագամատոյցը, կամ Ճաշոցը, չորրորդ Ճարականը, հինգ երրորդ ձեռնադրութեան, մկրտութեան, ու յոյլոց խորհրդոց Պաշտօնը:

Երբոր թարգմանիչները Ատամագօլէն ետ դարձան նէ, իրենց հետ բերին Եշինսոսի սուրբ ժաղովոյն թուղթը ու կանոնները, իրենց թարգմանած գիրքերը, ու յունարէն ընտիր ձեռագիր աստուածաշունչ մը, որուն

վրայ շատ ուրախացան սուրբ Ասհակ և սուրբ Մես-  
քովզ : Աս ընտիր օրինակին վրայէն սուրբ Ասհակ սրբա-  
գրեց առաջին թարգմանած աստուածաշունչը : Ատեն  
անցնելով յունարէն աստուածաշունչները շատ այլայլե-  
ցան, բայց հայոցը անփոփոխ մնաց, ամէնն ալ հին ու  
ընտիր թարգմանութենէն օրինակված ըլլալուն համար :

Ենոր համար ինչպէս որ նաև օտար աղդերէն  
շատ անձինք՝ որոնք մեր լեզուն քիչ մը սորված են՝ կը-  
վկայեն, այնչափ ընտիր է մեր աստուածաշունչը, մինչև  
կրնայ օրինակ ըլլալ յունարէնը սրբագրելու : Եյսպէս  
շատ աշխատելէն ետքը մեռաւ սուրբ Ասհակ չորս հարիւր  
քառսունին, ու սուրբ Մեսքովզ անկէ տալի մը ետքը :

Սուրբ Մեսքովզին մտածութեանը սքանչելի օ-  
դուտը ամէն մարդ կրնայ դիւրաւ իմանալ, թէ որ մտա-  
ծէ ազգին վիճակը զիր ու դպրութիւն չունենալէն յա-  
ռաջ :

Սուրբ Ասհակ և սուրբ Մեսքովզ մեռնելէն ետքը  
իրենց աշկերտները աւելի զարդարեցին իրենց վարպետ-  
ներնուն դրած հիմը : Ամէնն ալ երկելի վարդապետներ,  
կամ սուրբ հայրապետներ եղան : Ոմանք մարտիրոսա-  
կան մահուամբ վկայեցին, ինչպէս Հովհանքի կաթուղիւ-  
կոս, սուրբ Պէտր՝ ու իր ընկերները : Ոմանք ալ երկե-  
լի եղան սրբութեամբ ու իմաստութեամբ, ինչպէս  
Պիւտ ու Հովհան մանդակունի կաթուղիկոսները, Պաւ-  
սիթ անյաղլթ փիլիսոփան . Եղիշէ հայոց ճարտասաննե-  
րուն պսակը . Անվակսիորենացի հռետորը ու քերթողա-  
հայրը, Պաղար փարպեցի ճարտասանը . Կորիւնը . Եղ-  
նիկը, և ուրիշները, որոնք անթիւ զիքեր գրեցին,  
որոնց շատը մինչև հիմա կան, ու շատը կորսըվեցան :

Ասոնք ամէնն ալ սուրբ Մեսքովզին աղդասէր

մասհութեան պտուղն են : Բայց հարկաւոր չէ խօսքով  
իմացընել բարկիքը որ ունեցաւ աղքը սուրբ Անօրովային  
ձեռքքը . ինչու որ բոլոր ազգը արդէն կըճանչնայ թէ  
բարեաց մեծութիւնը , և թէ պատճառ ըլլողին իմաս-  
տութիւնը , ու անիկա դոված է , ու կըգովէլ մինչեւ աս  
սրբ :

## ԳԼ : Զ:

Հասարակ ժողովութեան ինչ բանէ մէջ պէտէ ցըցընեն  
իրենց Առաջարկութիւնը :

**Լ**յախ և առաջ աղքասէր մարդուն աչքին առջնը  
պիտի ըլլայ միշտ աս որ՝ ինքը միայն իր տանը համար պի-  
տի չաշխատի , հապա նաև իր աղքին համար ալ : Այ-  
նաւանդ թէ աւելի պիտի աշխատի իր աղքին համար ,  
քան թէ իր տանը համար : Աս ըսելով կուղեմ իմացը-  
նել թէ իր առաջին փոյթը պիտի ըլլայ աղքին օգուտը  
առաջ տանիլը :

Եղբ մարմին մի է զանազան անգամներէն բաղ-  
կացած . ու ինչպէս անդամները աւելի կըսիրեն բոլոր  
մարմինը քան թէ իրենք զիրենք , այնպէս պիտի ըլլայ  
նաև աղքային մարմինը : Ինութիւնը , որպէս զի զլսուն  
վեաս մը չըլլայ , կըսորվեցընէ ամէնուն ալ որ վտանգի  
մը մէջ իյնալու ըլլան նէ ձեռքք դլխին դիմացը դնեն , ու  
թէւ ձեռքք վեասելու ըլլայ նէ՝ հոգերնին չըլլայ , միայն  
թէ զլսուն վեաս չըլլայ , ինչու որ եթէ գլուխը վեասելու

ըլլայ, բոլոր մարմինը կըմեռնի: Ալիքելք էն, կըսէ Ափկերոն, ծնողը, ուրիշ, ազգութիւնն ու դրացիւ: Եայց ազգը ամենեն աւելք սիրելք է: և ուղղիսէ աղջի խորտ հը իրեաց ըսել լիէ՝ ցանկալէ չը ազգէ համար մեռնիւլը էրբոր հահը ազգին օդուագ իւլլայ:

Ազգասէր մարդուն երկրորդ ջանքը ան պիտի ըլլայ որ՝ տղաքը անկիրթ չիմեծնան: Ձէ թէ միայն անի կըսվի ազգասէր, որն որ ազգին օգտին համար մեծ ու դժվար բաներու ձեռք կըզարնէ՝ ու յառաջ կըտանի, թէւ ուրիշները դէմ դնելու ըլլան ու նախատեն, հապա ան ալ՝ որ աղէկ կըկրթէ տղաքը, ու կըսորվըցնէ թէ՝ որն է աղէկը ու գէշը, առաքինութիւնը ու մոլութիւնը: Վանաւանդ թէ առ-տեսակ ազգասէրը ամէնէն աւելի կօգտէ իր ազգին: Ի՞աւական է որ մէյմը տղուն մաքին մէջը տեղ ընէ առաքինութեան սէրը ու մոլութեան ատելութիւնը, ալ քանի որ կըմեծնայ նէ կըջանայ անոնք պահելու: Վն խրատները՝ որոնք որ մարդիկ պղտիկուց կըսորվին՝ խորունկ արմատ կըձգեն անոնց մաքին մէջը: ինչպէս նոր ամանին մէջ ինչ բան որ դրվի՝ անոր հոտը երկան ատեն կըպահէ ան ամանը:

Վս կատրիս մէջը ճշմարիտ ազգասէրը երկու կերպով պիտի աշխատի, այսինքն տղան պիտի կրթէ նախ իր բարի օրինակովը, ու ետքը օգտակար խրատներով: Ափկերոն՝ որ իր զաւակը կըթելու համար շատ աշխատեցաւ, հեղ մը դատաստանի մէջ Աէռուէս անունով գէշ մարդու մը դէմ՝ որ իր գէշ օրինակովը իր զաւակն ալ գէշուցած էր, ասանկ խօսեցաւ: „Իսուն քուինն ինչ ըստու չէր գիտեր, ինչու այլու թեղէ հետ մէկ ուեղ տուրին անդին պղտըցացացիր: Օձէւ բնութեամբ աղջի ու բորի շատակ ունենալու ըլլայէր, այսպէսէ բարէ պատին ալ

“ Դաշնութեա վարչութեան կը մը իլլուծ ։ Աքէպիւ առ  
դպրու ամենանին աղջի բան իւ չփառաս իստ չկըսեց, ինը  
էնչպին իւնայ բորք ըլլու ։ Ասուլ չէ լէ մայն անզէ, հա-  
պա հասարակիութեան ու աղջիդ աւ հասա ըրէր ։ Օքասիւ  
շեպէ ու առ գանդ համար մայն շառաւցար, այլ նաև աղ-  
ջիդ համար ալ՝ ո՞ր ի՞ր ապինին օգտակար անդամ ըլլոյ էր  
աղջին ։ Տաշտ իրեւն ու աղջի ընելու դեղ, գառն  
ինչպին չար էիր, այնպին աւ չար դպայ իւ բողոքիր առ  
երեւեդ ու աղջիդ” ։

Փիլիպպոս մակեդոնացւոց թագաւորը, որ միան-  
գամայն իմաստասէր էր, աղէկ ճանչցաւ թէ՛ որչափ  
մեծ բան է տղաք աղէկ կրթելը ։ ինչու որ երրոր իրեն  
տղայ մը ծնաւ, որ էր մեծն Ռուքսանդր, այսպէս նամակ  
մը զրեց Ռքիստոտէլ մեծ փիլիսոփիային ու իմաստունին ։  
“ Փիլիպպոս Ռքիստոտէլ ողջոյն ։ Գիտոցէր ո՞ր էնցի դուս իւ  
ծնաւ ։ Ասպոտածոց տեսր համար շնորհուալ չէ ըլլոյ ո՞ր  
ծնաւ, հաղու անոր համար ո՞ր առ ապինի ծնաւ ։ Ա ան  
ով իլլուստր ո՞ր առ յետուր մէծնալու ու իրեւնէլու, մով  
ու մէծ լուսաւաբառեան արժանի անյ իսլալ” ։

Զիխարվեցաւ Փիլիպպոս իր յուսէն, որ ունէր  
Ռքիստոտէլին վրան ։ Ա ասն զի Ռուքսանդր անոր քովա  
երկայն ատեն աշկերտութիւն ընելով, այնչափ օգտա-  
կար բաներ սորվեցաւ, մինչև կրցաւ աս խօսքը ըսել .  
աւելի պարզականաւունիւն անյ Ռքիստոտէլին, բան լէ  
Փիլիպպոսին, ինչու ո՞ր Փիլիպպոսին (իմ հօրմու) մայն  
աղջիւ առնեցայ, իսի Ռքիստոտէլին աղջի աղջիւ սորմէլ սոր-  
մէցայ ։

Երրոր աթենացիք սկսան իրենք զիրենք գարշելի  
մոլութիւններու տալ, ծերակոյտը այսինքն իմաստուն  
ծերերուն ժողովքը խորհուրդ ըրաւ թէ՛ ինչ պէտք է

ընել ազգը մոլութիւններէն դաղրեցընելու համար, Անսոնցմէ մէկը ժողովոյն սենեակին մէջը փտտած խնձոր մը դլտորցուց, ու ըսաւ... ԱՌԵՐ հասարակութիւններէն հիշում հիշում առ ինյուրին իւնիտնէն ։ Էայց ինչպէս առ ինյուրին իւնիտնէն լին որ գնիութեաւ ըլլան՝ իրուան բուսանիւ, ծառ ըլլաւ, առ աղլուր պատութիւն դաւը, այնպէս ու մէծ յոյն ովհուք առնենանս մէր հասարակութիւննեան վըսոյ լին՝ ճամբայ իսուցայ, լին որ դպրու սերմոն աղէս նոր բուսանձ արևենանն աղլուր նայյիւլու ըլլան”<sup>12</sup>:

Ազգասիրին երրորդ փոյթը պիտի ըլլայ օտար ազգի ետևէ չըլլալ: Հայոց ազգը մէծ զեն քաշեց՝ աս կարգը չիպահվելուն համար: Անրդ նախ առաջին պարտական է աստուծոյ, ետքը իր ծնողաց, ետքը իր ազգին: Ինչպէս մէծ տմարդութիւն է թող տալով իր ծնողաց կարօտութիւնը, երթալ ուրիշներուն օգնել, այնպէս ալ մէծ տմարդութիւն է թողուլ իր ազգին կարօտութիւնը, ու երթալ օգնել ուրիշին, որ անոր օգնութեան կարօտ չէ: Աս մոլութիւնը կունենան, որոնք արդէն մոլի ըլլալով, կուզեն ծածկել իրենց մոլութիւնը օտար ազգի անունով: Ուէ որ մարդ ինքը առաքինի ըլլայ, իր առաքինութիւնը բաւական իրեն փառք ու պարծանք է:

Այս գէշ ու վատանուն կղզիին (ատային) բնակիչներէն մէկը՝ օր մը թէկմիստոկղէս մէծ աթենացի փիլիսոփան նախատեց: Վատ խօսքերուն մէջը աս ալ ըսաւ. Պատու չէ լին բուսարարինութեանդ համար մէծ անուն առնեն, հապա ունենացէ ըլլալով հայընեացոց (Ալլէն ստուխին) վատաւը աւզէ պատիւ իսուցայ իսը: Ան ալ խելօք պատասխան տըլաւ. Ուշ էս ցած իւլլայի, ըսաւ, լին որ Անրէֆեան իւլլէին ըլլայի, և ու գոյն փառաւոր

իւլլայիր, Ե՞կ ո՞վ Ալեքնելէն ըլլայիլ: Աս ըսելով իմացուց  
անոր թէ աս աղգէ կամ ան աղգէ ըլլալը մարդուն ո-  
գուտ մը կամ վնաս մը չըներ. հապա ինքը բարի ըլլալը  
օգուտ կընէ, ու չար ըլլալը վնաս: Եւ իրաւցընէ աշ-  
խըրքիս մէջը երկելի մարդ մը չիկայ՝ որ գովիլի աս տեղա-  
ցի կամ ան աղգէն ըլլալուն համար, հապա ամէն տ-  
նուանի մարդիկ գովութիւն ստացան իրենց առաքինու-  
թեանը համար, ու իրենց առաքինութեամբը իրենց աղ-  
գը ու տեղը փառաւոր ու գովելի ըրին:

Աղգասիրին չորրորդ պաշտօնը պիտի ըլլայ իր լե-  
զուն դիտնալ, աշխարհաբառ ուղիղ խօսիլ ու գրել,  
իսկ գրաբառ գոնէ հասկընալ: Հայոց աղգին մեծ վնաս  
է, երբոր Հայ մը հայերէն խօսիլ չգիտեր: Աղգը մեծ  
մարմին մի է զանազան մարդիկներէն իրեւ զանազան  
անդամներէն միացած, որոնց յօդը կամ կապը իրենց  
լեզուն է: Արդ՝ թէ որ մէկը իր աղգին լեզուն չգիտեր,  
ան աղգէն զատված ու կտրըված անդամ մը կըսեպմի:

Ի՞նչ ամօթ բան է մարդուն՝ երբոր իր մայրենի  
լեզուն չգիտնալով օտար աղգի լեզուովը կըխօսի: Դար-  
ձեալ ի՞նչ ամօթ բան է՝ երբոր իր մայրենի լեզուովն ալ  
խօսած ատենը՝ ուրիշ աղգաց բառերը խօսքին մէջը կը-  
խառնէ: Տեէպէտ երկու աղգ մէկ զմէկէ ուրիշ շատ  
նշաններով կըզատվին ու կորոշվին, բայց էն առջի նշանն  
է իրենց զանազան լեզուն: Արդ՝ թէ որ մէկը իր լեզուն  
չգիտնայ, ու օտար աղգին լեզուն միայն գիտնայ, անոր  
համար ուրիշ բան պէտք չէ ըսել՝ բայց եթէ իր աղգը  
թող տըվեր է, և ուրիշ աղգի վրայ սէր ձգած է:

Գուցէ ոմաննը մեր աղգէն անոր համար չուղեն հայ-  
երէն սորվիլ որ՝ հայու լեզուն մեռած՝ անպիտան՝ ու  
գէշ լեզու մըն է: Բայց ասի ծուռ ու սուտ կարծիք է:

(Օտար աղքերէն որչափ մարդիկ կըբաղձան մեր լեզուն  
սորվել, ու որչափ ալ սորված են, ասի ուրիշ բան չի-  
ցըցըներ, բայց եթէ լեզուին աղնուութիւնը՝ պատուա-  
կանութիւնը՝ ու օգտակարութիւնը: Ուրեմն ինչ ան-  
կարգ ու ամօթ բան է որ այսպիսի մէկ ընտիր լեզուն  
բուն աղքայինք չգիտնան, կամ սորվել չուզեն, կամ  
(որ ամենէն գէշն է) արհամարհեն: Աղքասէր մարդը  
աս բանիս վրայ աշէկ զգուշութիւն պիտի ընէ, ու ջա-  
նայ պիտի որ ասանկ անկարգութիւնը իր վրայ ալ չը-  
տեսնըլի:

Այս ամենայն ըսելով չեմ ուզեր արգելել որ՝ աղ-  
քասէր անձը իր մայրենի լեզուն աղէկ սորվելէն ետքը  
ուրիշ լեզուներ ալ չիսորվի: Շատ օգտակար բան է  
աղզի մը երբոր իր մէջը եղած անձինքը շատ լեզուներ  
գիտնալով՝ ուրիշ աղքաց իմաստութեանն ալ հաղորդ  
կըլսան, ու անոնց աղէկութիւնը կառնեն իրենց աղզին  
մէջն ալ կըխոթեն: Դարձեալ՝ մէկը ուրիշ աղքաց լե-  
զուները գիտնալով՝ անոնց հետ դիւրաւ առուտուր կը-  
նէ, շատ օգտակար գործքերու մէջ կըմտնէ, ու անանկով  
իր աղզը կըպայծառացընէ: Բայց աս բանիս մէջն ալ պի-  
տի նայի որ՝ իր ելքումուտքին տետրը (տէֆտէրը) իր  
մայրենի լեզուովը դրէ. իր աղքայնոց հետ թղթակցելու  
ըլսյ նէ՝ իր լեզուովը դիր դրէ, ու ամեն բանի մէջ  
կրցածին չափ իր մայրենի լեզուն յառաջ դասէ:

Ա ԷՐՅԱՆԻ ՊԱՏԱԿԱՆ ՀԱՅ ԸՆՐԻԿ ԳՈՒՂ

Աղքասիրութեան աս վերջի կտորը կամ գործքը  
ամենէն տւելի ձեզի կըվերաբերի, ովք ուսումնասէր  
տղաք: Ձեզի կըվերաբերի՝ կըսեմ՝ ձեր գովելի աղքին

ընտիր լեզուն՝ նախ աշխարհաբառ՝ (որն որ արդէն  
սկսաք ու առաջ կըտանիք կոր) ու ետքը դրաբառը աղէկ  
սորվիլ։ Դապրատունին մէջէն պիտի սկսիք ձեր սրտին  
ազնուութիւնը, կամ աւելի յայտնի ըսեմ, ձեր աղջին  
վրայ ունեցած սէրերնիդ որոշնել։ Ազգասէր եղէք նախ  
աստուածապաշտութեամբ՝ քաղաքավարութեամբ ու բա-  
րի վարքով կըթլվելով։ վասն զի որչափ որ մէկը աւե-  
լի աստուածապաշտ ու բարեկիրծ է այնչափ աւելի օգ-  
տակար անդամ կըլլայ իր աղջին, ու անով իր աղջը  
կըսիրէ։ Ետքը ազգասէր եղէք դրաբառ լեզուն սորվե-  
լով, քիչ մը ուսումնական գրքեր կարդալով, ուսման  
մէջը օրէ օր առաջ երթալով, ու ձեր աղջին մէջը ու-  
սումը ծաղկեցընելով։ Աս բանը ընելու ատեննիդ հի-  
մայ դպրատունին մէջն է։ նայեցէք որ բոպէ մը առիթ  
մը չիկորսնցընէք ասանկ մէկ պատուական դանձը կա-  
կանուխկեկ ձեռք ձգելու։ Ատոյդ դիտցէք որ՝ եթէ հի-  
մակ ատեննիդ պարապ կանցընէք՝ ուսում սորվելու փոյթ  
չեք ունենար նէ, օր կուգայ բանի դործքի տէր կըլլաք  
ու ան ատենը կուղէք բան սորվիլ, շատ բանի մէջ վարժ-  
ըլլալ, բայց յարմար ատենը անցած է։ Ան ատենը  
կըսկսիք ցաւիլ ու զջալ ձեռքերնիդ ունեցած առիթը  
կորսնցընելնուդ համար։ բայց անօգուտ ու պարապ տեղ։

Որչափ սքանչելի ու ձեղի ալ փառաւոր բան է՝  
Երբոր ձեր վարպետները՝ ձեր ծնողքը՝ ձեր ազգականնե-  
րը ու ճանչվորները կըտեսնեն զձեղ որ՝ անսխալ շա-  
րադրութիւն կընէք կոր, կարդացած գրքերնիդ կըհաս-  
կընաք կոր, ու խօսած ատեննիդ կարդացող ու ուսում-  
նական անձ ըլլանիդ կըցըցնէք կոր։ (Օտար աղջի մար-  
դիկներն ալ ձեղ ասանկ ուսումնասէր, գրասէր, ու բան  
դիտցող տեսնելով չէ թէ միայն զձեղ կըգովին, հապա

ուրիշներու առջին ալ թէ ձեր անունը ու թէ ձեր աղջը  
իրեւ ուսումնակը աղք կը պատւեն ու մեծ կը սեպեն:

Աչաւասիկ հիմայ աս գիրքը լմնցընելով՝ մաքուր  
աշխարհաբառ լեզուին մէջը քիչ մը վարժեցաք: ‘Կարա-  
տօւնը աղէկ վարվելու կանոնները, մարդկային աղէկ  
կենցաղավարութեան վերաբերեալ առաքինութիւնները,  
ու քաղաքավարութեամբ ապրելու ճամբան ալ սորվե-  
ցաք: ‘Կարձեալ մարդկային կենաց տեսակ տեսակ ըն-  
կերութիւնները, անոր զանազան վիճակները, ու ա-  
նոնց պարտքերը կարդացիք իմացաք: Ասոնցմէ ՚ի զատ  
Տնտեսութեան ալ՝ (որուն մէջը մեծցած ատեննիդ պիտի  
մտնէք) ինչ ըլլալը, ու իրեն ուղիղ կանոնները սորվե-  
ցաք: Ասկից ետքը ձեռքերնիդ պիտի առնէք նոր ու  
դիւրին ՚Բերականութիւն մը, որ գրաբառ լեզուն սոր-  
վել սկսիք: ու անկից ետքն ալ ուրիշ ընտիր ու զուար-  
ճալի ուսմանց գրքեր կարդաք, ու մաքերնիդ զանազան  
ուսմունքներով զարդարէք: Գ անացէք՝ աղնիւ աղաք՝ որ  
գործքով ստուգէք մեր Կաւիթ Անյաղթ ըսլող մեծ ու  
անուանի փիլիսոփային աս սքանչելի խօսքը: Ու ո՞ւ հեղ  
իւ սասման ու գրոց առզսպութեան համը հափէն ծայրութ  
իտունէ, ալ անից եդու ունեն ուղարկուհուն բանելու իւցի՛  
բարու իւն (1):

7/11 1922

(1) „Ուստի մասնաւութեան առնելուն ըստունց, ե-  
սու ՚ի նմանէ հետուալուն մասնաւութեան առնելուն  
պին ճաշուիւթելը, այնուայն իւնցաղական հոգոց ըս-  
տուալուն ասոցելուը, ողջական ին հոլութեամբ  
այսուին վարելու բերէն“: Կաւիթ Անյաղթ  
՚ի զիրս Աահմանաց, ՚ի յառաջաբանի:

Յ Ա Շ Ե  
ՄԵՍԻՆՑ ԳԱՅՈՒՅՑ ԵԽ ՅՈՒԹԱԾՈՅՑ  
ԳՐՈՅՑ:

Մ Ե Ս Ն Ե Թ Ե Ք Ե

Դապրատուն գացօղ տղոց գիտնալու հարկա-  
ւոր եղած բաներուն վրայ: 1

Կ Ե Բ Ճ Յ Ա Ե Մ Ի Ց Ո Ւ Մ

Դապրատունի վրայ: . . . . . 1

ԳԼ: Ե. Երջանիսութեան խոյ բաներուն վրայ: 2

ԳԼ: Բ. Սարդուն հագին վրայ: . . . . . 10

Ճ Ե Ա Ա

Մ Ի Ա Կ :

ԳԼ: Ե. Եշիլերտիները դպրատունի մէջ ինչ իւ-  
սորմէն: . . . . . 16

ԳԼ: Բ. Տղա դպրատունի մէջը ինդո՞ր պէտի մո-  
սում սորմէն: . . . . . 20

Դապրատունի Ամսոնները:

Դապրատունը Երկնալու առաջ ինչ պէտի և  
տնել: . . . . . 23

Դապրատունին մէջը ինչո՞ւ պէտի և իւնալ: . 24

Ժամ Երկնալներին, խոյ ժամին մէջը ինչ պէտի  
և տնել: . . . . . 26

Ժամին առ դպրատունին դուրսը ինչո՞ւ պէտի  
և զորմէլ: . . . . . 27

Մ Ե Ս Ն Ե Ե Բ Կ Բ Ա Բ Դ :

Թէ ինչպէս պէտք է մարդուն կատարեալ ու  
առաքինի ըլլալ, կամ իր բարբը, գործքերը,  
ու բոլոր վարմունքները շտկել: 30

ԳԼ: Ե. Ետառնութեան վրայ ընդհանրողին: . 30


<b>Վ.Լ.</b>	<b>Բ.</b>	<b>Առաջ աստվածականներ ճամփողն ըստը</b>	
		<b>Քըսավեն :</b>	32
<b>Յօդ.</b>	<b>ա:</b>	Աստվածելութեան զըսայ :	32
<b>Յօդ.</b>	<b>ի:</b>	Պատրաստերական զըսայ :	33
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Համբեկական զըսայ :	36
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Արևատեսական զըսայ :	39
<b>Վ.Լ.</b>	<b>Գ.</b>	<b>Աստվածելութեան բաղվացողը սույշելուն</b>	
		<b>Կերպ աղլի իշխաղալորելու համար էնչ ա-</b>	
		<b>ստարենականներ ողիուք սոնենայ :</b>	44
<b>Յօդ.</b>	<b>ա:</b>	Շարիւտամաւթեան զըսայ :	44
<b>Յօդ.</b>	<b>ի:</b>	Խաղաղական զըսայ :	45
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Խնձորես ողիուք և պատրաստ սույշը սույշ-	
		<b>շն ծառայելու :</b>	46
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Մակեղքաւթեան զըսայ :	49
<b>Յօդ.</b>	<b>ե:</b>	Համապատասխան զըսայ :	52
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Մէտքառական զըսայ :	53
<b>Յօդ.</b>	<b>է:</b>	Ուսունական զըսայ :	56
<b>Վ.Լ.</b>	<b>Գ.</b>	<b>Աստվածելութեան բաղվացողը ինչ էլ ան-</b>	
		<b>ցին համար էնչ աստարենականներ ողիուք սո-</b>	
		<b>նենայ :</b>	58
<b>Յօդ.</b>	<b>ա:</b>	Ասրծոն, իսմ իսրամանեաւթեան զըսայ :	58
<b>Յօդ.</b>	<b>ի:</b>	Մշտագուսական (համարաւութեան) զըսայ :	59
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Պահ (խանուհան) ըլլալու զըսայ :	61
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Չափառը ծանու (խալք) ըլլելու զըսայ :	61
<b>Վ.Լ.</b>	<b>Գ.</b>	<b>Աստվածելութեան դեմ ըլլօղ հոլութեանները :</b>	63
<b>Յօդ.</b>	<b>ա:</b>	Չափէ դուրս իսմ անիսրդ անյնառեաւթեան :	63
<b>Յօդ.</b>	<b>ի:</b>	Մայուպատանաւթեան, իսմ Հպարտաւթեան :	65
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Չափէ պատը պատայ բաղվացը :	67
<b>Յօդ.</b>	<b>դ:</b>	Հածութեան, իսմ պարէս չսիրէլ :	68
<b>Յօդ.</b>	<b>է:</b>	Հոգիսաւթեան, իսմ անսասիսաւթեան :	69

Յօդ. կ. Բարպատմեան իամ Ասպատմեան:	70
Յօդ. է. Անուաղթավարութեան:	70
Յօդ. ը. Ուրիշ գեհ իսոսիւ. ուրիշն պահանութեան հերուն վրայ ինպալ, ու անոնք հրապարա- կիւ (չու չնել), և ուրիշն բամբառեւ:	71
Յօդ. թ. Պարձենապատմեան, իամ Ծուցանութեան, (բոն ծախել)	74
Յօդ. ժ. Ասուր իսոսիւ. Ք. ֆրեւ. ու Երդում ը- նել:	75
Գ. Ա. Արաղթավարութեան վրայ:	79
Գ. Ա. Վաղթավարութեան վրայ:	79
Ալեհալու վրայ:	80
Աստիլու վրայ:	80
Օսմանի չութելու վրայ:	81
Ալերինին պեսպես շարժման, ներսան վրայ:	81
Անրինին պեսպես շարժման, ներսան վրայ:	82
Օժիսու հագնելու, և ուրիշ սաղթավարու- թեան վերաբերեալ բաներու վրայ:	83

### ՄԵՍՆ ԵՐԻՌՈՒԴՅ.

Աստուծմէ հաստատված մարդկային ընկերու- թիւններուն, ու անոնց պարտքերուն վրայ:	85
Գ. Ա. Ա. Բնիելութեան վրայ չնդհանրարես:	85
Գ. Ա. Բ. Օսմանան պեսպես չութելութեան ներս վրայ:	86
Գ. Ա. Գ. Խշաննելու ինչ բանուկ առաջ իւստինին առաջանին չութելութեան նույնալութեան ո- ւելունիսութեան:	115
Գ. Ա. Դ. Վաղթավարիան չութելութեան անդամները իամ անյիերը ինչպես աւստի աւստի գիրա- լիւնները իրարու իօդինեն, և մէջ պիտի- երընիութեան առաջ իւստինին:	121

Յօդ. ա:	Գրիգորի Աննելուս վըայ:	123
Յօդ. բ:	Ըրմէստինելուս վըայ:	126
Յօդ. դ:	Մեծենական արհեստինելուս վըայ:	128
Գլ. Ե:	Մարտիրոս պահապան գործելուան, բեր յանցը, իսմ յօժաբառ-լեռնը, ու աշխատանքնե նըայ, որոնցին իւղանակ բազային ընթե- ըուալենան հանդստուալիւանը առաջ գոնիլ:	130
<b>ՄԵՍՆ ՉՈՐՏՈՐԴ</b>		
	<b>Տնտեսութեան վըայ:</b>	135
Գլ. Ա:	Տնտեսութեանը ինչ բան է:	135
Գլ. Բ:	Տուն նոյօցը ինչ բանէ մշշ իւսնոցը:	140
Գլ. Գ:	Տուն հոգացողներուն իւրաք:	143
<b>ՄԵՍՆ ՀԻՒԳԵՐՈՐԴ</b>		
	<b>Եղասիրութեան վըայ:</b>	147
Գլ. Ա:	Եղասիրութեան վըայ ընդհանուր ձահո- լութեաննէը:	147
Գլ. Բ:	Ինչուն իրեայ մէկը Եղասիր ըլլալ:	150
Գլ. Գ:	Եղասիրութեան պարմառը ինչ է:	157
Գլ. Դ:	Իշխանները ու հոգուաստները ինչ բանէ մշշ պէտք յըպահնեն իրեայ Եղասիրութեանը:	165
Գլ. Ե:	Արքոյն Մեծարութայ ստուխիլը մասնաւթեան պարմառը պարագները:	170
Գլ. Զ:	Հաստիքի ժողովուրբը ինչ բանէ մշշ պէտք յըպահնեն իրեայ Եղասիրութեանը.	175
Ո	Իրշահութեան ու Հայութ գոլց:	180



John G. Hart

